



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3594



| 877

2010

2002

Մ. ԵՐՈՐԴ

ԸՆԹԵՐՑԱՐԱՆ

ՄԱՆԿԱՆՑ

147

ԴՊՐՈՑԱՅ ԵՒ ԸՆՏԱՆԵԱՅ ՀԱՄԱՐ

ԿՈՍՏԱՆԴԻՆԻՊՈԼԻՍ

ՆԻ Ա. Յ. ՊՕՅԱՃԵԱՆ

1877

491.99-8

5-95

Printed in Turkey

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Այս երրորդ ընթերցարանը երկրորդ ընթերցարանին կանոնով շինուած է : Իւրաքանչիւր դասին սկիզբը դրուած են բառեր զոր աշակերտք պիտի հեգեն և անոնց նշանակութիւնը պիտի ըսեն ուսուցչին : Իւրաքանչիւր դասին վերջը կան հարցումներ զոր ուսուցիչք պիտի ընեն նորավարժ աշակերտաց՝ հասկնալու համար թէ անոնք սորված են իրենց դասերը : Այս գիրքին վերջին քանի մը դասերուն մէջ թէ բառեր և թէ հարցումներ զանց առնուած են : Այս վերջինները մասնաւորապէս ատենաբանութեան համար են :

11933

សាស្ត្រធម៌រុណី

ՅԵ պյութեա զմայցարդ կօշ քյութ ու Ա
սոյի : Տ ծառակէ խոնճոր միմայցարդ մի
վճառչ մը ճառոյ պյութեա միուր ու ժաման
այց վճառ և մերժ խոյի գուշ կայտ պյու
թայի : Անց տառ մեռ խոյի ու մահան
պը զման պյութ մոյ պյութ միուր ու ժաման
այտայտ երախոր մեռ խոյի զըլի տառ
և յօդու զճառ միյ զման պյութ պատահ
ու հայտ պյութ ու մահան պյութ ու ժաման
այց ու պյութ ու մահան պյութ ու ժաման

ԵՐԵՎԱՆ

ԷՆԹԵՐԳԱՐԱՆ

ՄԱՆԿԱՆՑ

۹۸۰ ۱

Ճարպիկ	Ճարպաբ	Կենդանի	անասուն
Ճամփորդ	ռւշընը	Նաւազետ	նաւուն գլուխը
Պայծառ	Բայց	Նատարան	Բայցոյց
Կամաց	Թէքնչ	Խանճակալթ	Գլուխ
Դիտել	Դայշ	Համարձակ	Ճանուգն
Սոսկում	Հայիս	Առանձին	Բնաչ

ԿԱՂԻԿԸ ԵՒ ՄԱՆՈՒԿԸ

1. Կապիկը, ինչպէս շատերը գիտեն, ճար-
պիկ կենդանի մըն է։ Անդամ մըն նաւու մը-
մջջ կապիկ մը կար, և ճամբորդնելուն մէջ
կին մ'ալ կար որ նորածին տղայ մ'ունէր
գիրկը։

2. Պայծառ օր մը նաւապետը տեսաւ որ
հեռուէն նաւ մը կ'երթար. դիտակն առաւ, ու
նայելն ետքը դիտակն յիշեալ կնոջ տուաւ,
այն աւ ձեռքի մանուկը նստարանի մը վրայ
դնելով առաւ զայն նաւը դիտելու համար :

Այն մշջոցին նաւաստիներէն մին դոչեց, « Տէր Աստուած, տեսէք, տեսէք սա չար կապկին ըրածը : »

3. Ի՞նչ եղաւ արդեօք խանդակաթ մօրը սիրտը, երբ ետևը դառնալով տեսաւ որ կապիկն անոր զաւակն առած կայմին վրայ կ'ելլէր : կապիկն այնչափ մեծ ու զօրաւոր էր որ մէկ ձեռքով տղան դրկած միւս ձեռքով վը վեր կ'ելլէր : Խեղճ մայրը հազիւ թէ աչքը վեր վեցուց ու զաւակը տեսաւ, վախէն ու սոսկումէն մարած գետինն ինկաւ :

4. Ոչ ոք կը համարձակէր կապկին ետևէն վեր ելլել, վախնալով որ դուցէ կապիկը տղան վար ձգէր : Ամէնքն ալ ահուդողով լցուած կը սպասէին բանին վերջը տեսնելու :

5. Երբ կապիկը կայմին ծայրը հասաւ, տղան սկսաւ լալ, ուստի շատերը կասկածեցին թէ դուցէ կապիկը տղուն նեղութիւն կամ վսաս մը կու տար : Բայց շուտ մը այս վախը փարատեցաւ և մեծապէս զարմացան, երբ տեսան որ կապիկը տղան դիրկն առած կը շարժէր և կը ջանար զանի քնացնելու :

6. Վշտացեալ կինը վար սենեակն իջեցուցին, իսկ կապիկը տեսնելով որ մարդիկ զինք կը դիտէին, այնալէս կը ցուցնէր թէ քանի որ անոնք հօն էին, չէր ուզեր վար իջնել, ուստի նաւապետն ամէնքն ալ վար իջեցուց,

ինքն ալ առանձին քաշուած՝ կապիկը կը գիշտէր : Զար կինդանին երբ տեսաւ որ նաւուն տախտակամածին վրայ մարդ մնացած չէր, կամացուկ մը վար իջաւ և աղան տեղը դրաւ անմիսաւ :

7. Խեղճ մայրը երբ զաւակը տեսաւ, ուրախութենէն աչքերը արտասուօք լցուած վազեց դողդոջուն ձեռօք դրկելու իր սիրելի զաւակը որ քիչ մը առաջ մահուան վտանգին մէջ կը տեսնուէր :

Հարցուհին : 1. Ի՞նչ է կապիկը : 2. Նաւապետ մը հեռուէն ի՞նչ տեսաւ . երբ կին մը դիտակով կը նայէր ի՞նչ պատահեցաւ : 3. Կայմին վրայ ի՞նչ տեսան : 4. Ի՞նչ խոհեմութիւն ըրին : 5. Ի՞նչ կասկած ըրին . յետոյ ինչո՞ւ զարմացան : 6. Կապիկը վար իջնեցնելու համար ի՞նչ խորհնեցան : 7. Վերջապէս տղան ի՞նչ եղաւ :

ՊԱՍ

Խնձորք	Դուշանեն	Քաջասիրտ	Արագի
Ոսոխ	Բնադրի	Գաշտոնեայ	Արալուն սանեցան
Մխել	Լոռիւն	Կատաղի	Հայրենի
Անշարժ	Հասուսոս	Յարձակիլ	Հրան սասովիւն
Գազան	Վայրենի անտառուն	Սպաննել	Թերենիւն
Դաշոյն	սուր	Կենդանի	ուղար

ՏՂՈՒ ՄԸ ՔԱԶԱՐՑՈՒԹԻՒՆԸ

1. Անդամ մը 1812 թուականին Անդի՛ոյ

պաշտօնեամերէն ոմանք՝ Հնդկաստան, Մատը
ըստ քաղքէն քիչ մը հեռու, անտառի մը
մէջ ժողվուեցան խնճոյք ընելու :

2. Յանկարծ կատաղի վագր մը ծառերուն
մշէն ելլելով անոնց վրայ յարձակեցաւ, և
տղայ մը յափշտակեց ու կոնակը զարկաւ :

3. Պաշտօնատարք այս անսակնկալ դէպքէն
սպասափած իրենց զէնքերն առեն և քիչ մը
հեռացան կատաղի թշնամիէն, սակայն վագրը
որսը կոնակը զարկած, աչքերն անոնց վրայ
տնկած պոչը կը շարժէր, և անոնց վրայ ևս
յարձակելու ցցցեր կ'ընէր :

4. Այն մարդիկ փորձով դիտէին որ, երբ
վագրը բան մը կ'որսայ, թաթովն անոր դըլ-
խոյն զարնելէն և սպաննելէն ետքը կ'առնէ
կը տանի զայն :

5. Թէպէտե տղան անշարժ մնացած էր
վագրին կոնակը, սակայն չէն դիտեր թէ
ողջ էր թէ մեռած, ուստի և չհամարձակե-
ցան վագրին վրայ հրացան պարզել, մի գու-
ցէ վագրին հետ տղան ալ սպաննուէր :

6. Երբ այսպէս շուարած զանոնք կը դի-
տէին, տղուն ձեռացը վրայ շարժում մը նըշ-
մարելով կարծեցին թէ այն շարժումը մահ-
ուան ճգնաժամն էր զոր կ'ընէր տղան . ուստի
և որոշեցին վայրէնի գազանը զարնել. բայց
ինչ մեծ եղաւ անոնց զարմանքը, երբ տեսան

որ կատաղի գազանը յանկարծ դետինը դլու-
րեցաւ չնշասպառ, և արիսակիրտ տղան քաջ-
զօրապետի մը պէս արիւնաթաթախ դաշոյնը
կը շողացնէր, որով իր կեանքն ազատած էր :

7. Տղան ձեռքը վագրին սրտին տանելով
ճիշդ սրտին տեղը ստուգելէն ետքը, վրայի
դաշոյնը յանկարծ հոն կը միշէ, մահացու հար-
ուած մը կու տայ գազանին, և այսպէս կ'ա-
զատի :

Հարցումէր : 1. Քանի մը հոգի ո՞ւր գացին ինչ ընելու : 2.
Ի՞նչ պատահեցաւ : 3. Պաշտօնատարք ի՞նչ ըրին : 4. Վագրը
ի՞նչ կ'ընէ, երբ բան մը կ'որսայ : 5. Վագրին հրացան պար-
զեցի՞ն . ինչո՞ւ : 6. Տղան ի՞նչ ըրաւ : 7. Ո՞ր տեղէն հարուա-
ծեց գազանը :

ԴԱՍ 3

Մանուկ	Պատահ	Արարութիւն	Առեղծագործութիւն
Աթոռ	Գոհ	Վարժապետ	Դաստիարակութիւն
Հանդերձ	հագուստ	Կարասի	Պան խոշոշութիւն
Սնդէտ	էդիպյան	Ժամանակ	Առէն
Շերամ	Նետուած որդ	Դայլայիկ	Անոյն երդ
Երկիր	Գէտին	Բարութիւն	Առէնութիւն

ՏՂՈՒ ՄԸ ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆԸ

1. Պղտիկ տղայ մը օր մը ըսաւ մօրը, «Մայ-
րիկ, գուն և վարժապետս միշտ կ'ըսէք ին-
ծի թէ ամէն բան Աստուած ստեղծած է,
սակայն շատ բաներ կը տեսնեմ զորս Աստուած

ստեղծած է . զործինակ մեր տունը , մէջի աթոռները , կարասիքը , նաև իմ հանդերձներս և ուրիշ շատ բան : կ'աղաչեմ , մայրիկ , ուրեմն ինչո՞ւ կ'ըսէք թէ ամէն բան Աստուած ստեղծած է :

2 . Մայրն արարչութեան վրայ զաւկին ան գէտ ըլլալը տեսնելով ջանաց անոր միտքը լուսաւորել , ուստի հարցուց աղուն ըսելով , “ Զաւակս , դիտե՞ս այս սեղանն ու աթոռները ինչ շինուած են : ” “ Փայտէ շինուած են , ” պատասխանեց տղան : “ Ո՞վ շինած է փայտը , տղաս : ”

3 . “ Փայտն անտառը կը բումի , և այն աթոռներուն վրայի ոսկին գետնին տակէն կ'եւէ , և թաշկինակիս մետաքսն ալ շերամը կը շինէ : ” “ Սիրելի զաւակս , ըսէ նայիմ , ծառն անտառին մէջ ո՞վ կը մեծցնէ , ո՞վ պահած է ոսկին գետնին մէջ , ո՞վ ստեղծած է այն սքանչելի շերամը որ այսպիսի աղնիւ մետաքս կը շինէ : ”

4 . Տղան իմացաւ թէ սխալած էր , ուստի և լուռ կեցաւ , իսկ մայրը խօսքը շարունակելով “ Որդեակ իմ , ” ըստ , “ ասոնց բոլորն ալ Աստուած ստեղծած է , նաև ուրիշ շատ բաներ , ինչպէս ստէպ քեզի ըսած եմ : Մեզի կեսնք , շունչ և ամէն բան տուողն անիւ կա է . անիկա կու տայ մեզի կարողութիւն ,

իմաստութիւն որ մեր դործածութեանը համար այսպիսի բաներ շինելու կարող ըլլանք . մեր ձեռքով շինուած բաներուն Արուեստական կ'ըսէնք , իսկ բնութեան դործքերն Աստուածոյ ձեռքովը կ'ըլլան :

5 . Զաւակս , երբ աչքի քեզի և շուրջդպատող առարկայից դարձնես , ամենուն մէջ ալ Աստուածոյ ձեռքը կը տեսնես : Նայէ երկրիս և անոր բերքերուն վրայ . սերմը կը ցանենք , ժամանակ մը հողին տակ մնալէն ետքը , կը ծլի , կ'աճի և կը շատնայ . ասիկա Աստուած կ'ընէ : Տես նաև սա պարտէղին մէջ տնկուած տանձենին . քանի մը տարի առաջ ի՞նչպէս պղտիկ էր , իսկ հիմա նայէ ո՞շշափ մեծցած է , և ի՞նչ գեղեցիկ տանձերով կ'ուրախայնէ քեզ , այս ալ Աստուած կու տայ , զաւակս : ”

6 . “ Անգամ մը սա ծաղկանց վրայ նայէ : ի՞նչ գեղեցիկ գոյներով զարդարած են դաշտը , ի՞նչ անոյշ հոտեր կը բուրեն օդին մէջ : ” . . . “ Մայրիկ , մայրիկ , տես սա թռչուններն . ի՞նչ գեղեցիկ գոյներով վետուրներ ունին , մտիկ ըրէ աննոց քաղցր դայլայլիկը . մայրիկ , ասոնք ալ Աստուած ստեղծած է , այնպէս չէ : ” “ Այս , Տիգրանս : ”

7 . “ Երեկ իրիկուն երբ կայնած լուսինը կը ցուցնէի քեզի , որ արծաթի պէս կը փայլէր ,

ու պայծտու տատղերը, մի՞տքդէ է ինչ անուշ
շեկ հով մը կը փշէր այն ատեն, չըսի՞ քեզի
որ զանոնք ալ Աստուած ստեղծած է :” “Ճշ-
մարիտ է ըսածդդ, մայր իմ:

8. Կըյուսամ թէ հիմա բաւական հասկը-
ցար որ ամէն բան Աստուած ստեղծած է,
և քանի մեծնաս անշուշտ աւելի աղէկ պիտի
հասկնաս Աստուածոյ խմաստութեան և կարո-
ղութեան գործքերը: Հիմա բաւական մեծ
ես զանի ճանչնալու և սիրելու՝ անոր քեզի
ըրած բարութեանը համար, մեծութեանը
վրայ զարմանալու և անոր հնազանդելու,
քանզի Անիկա քեզ ստեղծեց որ զինք սիրես
և իրեն ծառայես:

Հարցուածէր: 1. Տղայ մը ի՞նչ ըսաւ մօրը? 2. Մայրն ի՞նչ
կերպով տղուն միտքը լրաւորեց? 3. 4. Ուրիշ ի՞նչ ը-
սաւ, 5. Ի՞նչ բանի վրայ խօսեցաւ: Ցղան մօրը խօսքն ընդ-
միջելով ի՞նչ ըսաւ: 7. Առջի իրիկուն մայրն ի՞նչ ըսած էր
տղուն: 8. Ի՞նչ յոյս ունէր մայրը, և ի՞նչ խրատ տուալ
տղուն:

ՊԱՍ 4

Անխոնջ	ՀՅՈՒՆՈՂ	ՈՐՈՇԵԼ	ԲՐԴՔ ԴՆԵԼ
Զաղացք	ՊԵՐԵՐԻ	ՅԱՐԱՏԿ	ՀԱՐՈՒՆՈՒՅ
Ժուժկալ	ՀԱՅԲԵՐՈՂ	ՈՒՉՎԵՐԻՐ	ԲՐԴՔ ԴՆՈՂ
Նաջել	ԳԻԱԿԱՆՈՂ	ՄՈՐԱՑԲԻԿ	ՈՂՈՐՄՈՒՄԻՒՆ ԻՆՈՒՅ
Աստուեր	ՇՐԱ	Առանձին	ԲՐԴՔ ԴՆՈՒՅ
Կօչէ	ՈՐԻՇ ՄԻՋԻ	ՅՈՒԱԿԱՊ	ՀԱՅՈՒ ՀԱՐՈՒՅ

ԳՈՐԾԻ ՄԵԶ ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ

Նախ և առաջ որոշ միտքդ դիր թէ ինչ
բանի որ ձեռք զարնես, զայն լմնցնես: Մաս-
նաւոր գործ մը սեպհականէ անձիդ և անոր
մէջ յարատևէ: Ամէն գժուարութիւն կըյալ-
թուի ջանքով և անխոնջ աշխատութեամբ:

Մի ամշնար ձեռքով նաև ջանիւք աշխա-
տելու: Առակը կ'ըաէ, “Զեռնոց զնող կա-
տուն չի կրնար մուկ բռնել,” և թէ “Զա-
ղացքին մէջ կեցողը կ'աղայ, ոչ թէ դուրս
ներս ելլող մտնողը:”

Անձամբ գործիդ ուշ դիր, և ուրիշին մի-
ապաւինիր: Խնայող եղիր: “Փարաները պա-
հէ, ուկինելին ինքնին կը պահուին:” Ժուժ-
կալ եղիր: “Այն որ փափկութիւնը կը սիրէ,
մուրացիկ պիտի ըլլայ:”

Կանուխ ել: “Քնացող աղուէսը չի կրնար
հաւ բռնել:” “Խորունկ հերկէ մինչդեռ ծոյլք
կը ննջեն, և թէ ծախելու և թէ պահելու ար-
մտիք պիտի ունենաս:

Ամենուն հետ յարգանօք և քաղաքավա-
րութեամբ վարուէ: “Քաղաքավարութեամբ
ամէն բան կը շահիս և բան մը չես կորսնցը-
ներ:” Բարի վարմունքը յաջողութիւնն ա-
պահով կ'ընէ:

Բայց աշխատութեանէ տեղէ մը հարստութիւն
2

մի յուսար , մանաւորապէս ստացուածք ժառանգելու ակնկալութիւն մի ունենար : “ Մեռնողին կօշիկներուն սպասողը շատ անդամ բոկոտն կ'երթայ : ” “ Ստուեր մը հալածողը ձանձրալի արշաւանք մը կ'ընէ : ”

Ամէն բանէ վեր՝ մի յուսահատիր : Տէրը կ'օդնէ անոնց որ իրեն կ'ապաւինին :

Աշխարհային դործերը դիւրաւ և շատ յառաջ կ'երթան , եթէ առանձնական ազօթքին նիւթ եղած ըլլան : Ընդհանրապէս այն որ ջերմեռանդութեամբ ազօթք կ'ընէ թէ սենեակին մէջ առանձին , թէ խանութը , թէ արտը և թէ ինչ դործի մէջ որ ըլլայ , շուտ յաջողութիւն կը դանէ :

❖ Ա Ա Ա 5

Զըմբէժ	Բարձրէն նախած մէջ ջուր	Մառախուղ հուն
Ճամբայ	Ճանապարհ	Տեսարան
Շըմզ	Քառասուր	Ծիածան
Խաղաղ	Հանուրոր	Հրաշալիք
Ցանկարծ	Գէնէն	Ապահով
Արև	Արեգակնային	Կործանի

ՆԻԱԿԱՐԱՅԻ ԶՐՎԵԺԸ

1. Նիակարա գետն երիէ լճէն կ'ելլէ և Յնթէրից լիճը կը թափի : Գետին երկայնութիւնն է իրը երեսունուերկու մղոն , և մէջ տեղն աշխարհիս մէջ ամենէն երկելի ջրվէժը

կայ : Ջուրը հարիւր վաթսուն ոտք բարձրութեամբ ուղղահայեաց ժայռէ մը վար կը թափի , և այնպէս սաստիկ թնդիւն կը հանէ որ քսան մղոն հեռուէն կը լսուի , եթէ օդը բաց և խաղաղ ըլլայ :

2. Ջրվէժէն միշտ մառախլապատ ամպ մը կ'ելլէ , և երբ վրան արել զարնէ շատ գեղեցիկ ծիածաններով կը զարդարուի ջրվէժը : Բոլոր անոնք որ տեսած են աստուածային կարողութեան այս երկելի տեսարանը , աշխարհիս հրաշալեաց կարդը գրած են զայն :

3. Ջրվէժէն քիչ մը վեր գետն այնպէս ուժգին կ'ընթանայ որ շատ վտանգաւոր է գետին մէկ կողմէն միւս կողմն անցնիլ , և շատ նաւեր յանկարծ հոսանքի բոնուելով դահավիժած և կործանուած են :

4. Հիմա Ամերիկացիք երկաթէ գեղեցիկ կամուրջ մը ձգած են մէկ եղերքէն միւս եղերքը : Նախ երկաթէ հաստ թելեր հիւսած և ծայլերը գետին երկու կողմէն կարծը ժայռերու վրայ աղէկ մը հաստատած են , և այն թելերուն վրայ շմնուած է կամուրջը :

5. Ամենէն ծանր բեռնաւորեալ կառքերն անդամ կատարեալ ապահովութեամբ կրնան անցնիլ այն կամուրջէն որ սոսկալի ջրվէժին վրայ բարձրէն կախուած կեցած է :

Հարցումնէք : 1. Նիակարա գետն ուսաի՞ կը բղիի . լայնուած

Թեւնը ո՞րչափ է : 2. Ֆրվէժէն ի՞նչ կ'ըլէք : 3. Ֆրվէժին վրայ
երբեմն ի՞նչ կը պատահի : 4. Հիմա ի՞նչ կայ ջրվէժին վրայ :
5. Կամուրջը հաստատո՞ւն է :

ՊԱՍ 6

Խաւար	Տուլ	Անկողին	Տահիճ
Երես	Շէմ+	Պահպանել	Պահել
Բաղուկ	Յէմ+	Կամենալ	Կաշել
Զաւակ	Մշայ	Գնանալ	Նաշել
Արթուն	Ալէք բաց	Որորան	Օրոց+
Ծածկել	Գոյել	Արշալցո	Արթուն նոր ծածկել

Գ Ի Շ Ե Բ

1. Երբ դիշեր կ'ըլլայ ամէն մարդ անկողին
կը մոնէ հանդիսատ կը քնանայ, երկրիս երեսը
մութը կը պատէ, ամէն աչքեր կը դոցուին,
ամէն ձեռքեր անշարժ կ'ըլլան, և ամէն մարդ
մէն գործելէ կը դադրի: Այն ամենատես աչքը
միայն չի քնանար, և այն ամենազօր բաշուկն է որ գուղղ կը պահապանէ :

2. Արարին ըրաւ դիշերը, և ուղեց որ ցուրեկը
աշխատինք և դիշերը հանդիսատ ընենք
ննջելով: Խնջուկ խամուակաթ մայր մը իր միւրելի զաւակը հանդիսատ քնայցնելու կամ չարթընցնելու համար դդուշութիւն կ'ընէ որ ձայն
մը չելլէ, որորանին ծածկոցը կը քաշէ որ
տղուն աչքին լցու չզարնէ, և ուրիշ ամէն

զդուշութիւն կ'ընէ իր զաւկին հանգատութեանը համար, այսպէս և ամենաբարին Աստուած մեր գթած Հայրը մթութեան վարադոյր մը կը քաշէ մեր բոլորտիքը և բոլոր բնութիւնը լուռ կ'ընէ, որպէս զի իր զաւկիները խաղաղ և հանգիստ ննջեն :

3. Երբ դիշերուան խաւարը կամաց կամաց արշալուսին առջևէն կը հալածուի, և արկել կը ծագի, անատեն պարտինք աղօթքով սկսիլ այն օրը փառարաննելով մեր Ստեղծիչը որ գիշերուան մէջ, երբ ի քուն էլինք, անիկա արթուն աչօք մեր վրայ հսկեց և մեզ ամէն փորձութենէ պահպանեց :

4. Երբ ննջելու կ'երթանք, սրտի մոոք փառարաննենք մեր վրայ հսկող անքուն պահապանը, և երբ կ'արթննանք գովարաննենք զանի :

Հարցուհեր : 1. Գիշեր ատեն ի՞նչ կ'ըլլայ : 2. Ինչու համար եղած է գիշերը : 3. Ի՞նչպէս սկսելու ենք նոր օրը : 4. Ննջած ժամանակ ի՞նչ, արթնցած ժամանակ ի՞նչ ընել պարտինք :

ՊԱՍ 7

Անցորդ	անցնող	Գաւազան	շուռ
Գետին	Երիշը	Կերակուր	սուխումի
Դառնալ	Էտ գոլ	Պատգարակ	հիւանդ պանելու դադար
Ցղայ	Տանուչի	Երանի	Երնէ:

Խորհուրդ մարդ մը , որ շատոնց ի վեր աչքին
լցուը կորանցուցած էր , իրիկուն մը ուշ ատեն
ձեռքը գաւաղանով՝ խարխարելով փողոցէն
կ'անցնէր և ինքնին այսպէս կը խօսէր . « Այս
ի՞նչ է որ դլխուս եկաւ , եթէ չնիկս հիւանդ-
ջըլլար , հիմա ինծի կ'առաջնորդէր սա մօտ
քաղաքը երթալու . հիմա կ'իմանամ թէ ո՞ր-
չափ շունիս կարօտ եմ : »

« Իրիկուն եղաւ , մութը կոխեց , թէ ինծի
համար ցորեկ և գիշեր մէկ է , քանզի չեմ
տեսներ , սակայն եթէ ցորեկ ըլլար , դոնէ
անցորդաց կրնայի հարցնել թէ արդեօք ճամ-
բաս շիտակ է թէ չէ . իսկ հիմա ամէն մարդ-
տունը քաշուած է , և չեմ գիտեր թէ մար-
դու պիտի պատահիմ : Ո՞նչուշտ այս իրիկուն
պիտի չկրնամ քաղաքը համիլ , և չնիկս ալ
տունը անօթի պիտի մնայ : » Մինչդեռ կոյրն
այս խօսքերը կ'ըսէր , անդիէն ձայն մը լսեց
որ արտիջալով կ'ըսէր , « Այս ի՞նչ խեղճու-
թիւն է որ դլխուս պատահեցաւ , խորտու-
րորտ ճամբուն մէջ ոտքս մնասեցի , և չեմ
կրնար կրխել , դիշերը հոս պիտի մնամ . ո՞վ
դիտէ ծնողքս ալ ինչ կասկածներու պիտի

Երթան ։ « Դուն ո՞վ ես , » ըսաւ կոյրը , « ի՞նչ
բանի համար կը դանդատիս ։ »

« Ա՞ն , » ըսաւ կաղը , « ես խեղճ տղայ մըն
եմ , դլխուս փորձանք եկաւ , դեղէն դարձած
ժամանակս ոտքս մնասեցի , ցեխի մէջ ինկայ
մնացի ։ »

Կոյր . « Վա՞ն , խեղճ տղայ , բայց ըսէ տես-
նեմ , արեւ մարը մտած է , ճամբան կը տես-
նուի թէ չէ ։ »

Կառ . « Շատ աղէկ կը տեսնեմ ճամբան , սա-
կայն ինչ օդուտ որ չեմ կրնար քալել , ապա
թէ ոչ շիտակ տուն կ'երթայի և ծնողքս
մտմտուքէ կ'աղատէի ։ »

Կոյր . « Ավասո որ ես ալ չեմ տեսներ , ե-
թէ ոչ շուտ մը կ'երթայի խեղճ շունիս կե-
րակուր կու տայի ։ »

Կառ . « Ի՞նչ , աչքդ չի՞տեսներ , բարեկամ : »

Կոյր . « Ոչ . ինչպէս որ դուն կաղ ես , ես
ալ կոյր եմ . աղէկ դատնք զիրար , ոչ դուն
կրնաս տեղէդ շարժիլ ոչ ալ ես : »

Կառ . « Իցէ թէ կարող ըլլայի ճամբադ ցու-
յընելու : »

Կոյր . « Ո՞ւր էր թէ ես ալ երթայի քեզի
համար պատգարակ մը դանէի : »

Կառ . « Միտքս բան մը եկաւ . եթէ ուզես
կրնանք երկուքնիս ալ այս փորձանքէն ա-
ղատիլ ։ »

կոյր . “ Եթէ ուղեմ , ի՞նչ ըսել կ'ուղես , ըսէ տեսնեմ ի՞նչ եկաւ միտքդ : ”

Կոյր . “ Դուն աչք չունիս , ես ոտք չունիմ . ոտքերդ ինձի տուր , ես ալ աչքերս քեզի տամ . այս կերպով երկուքս ալ կ'ազատինք : ”

Կոյր . “ Այդ ըլլալու բա՞ն է ”

Կոյր . “ Ինչո՞ւ պիտի չըլլայ . ես այնչափ ծանր չեմ , դուն ալ ուժով կ'երևիս : ”

Կոյր . “ Փառք Աստուծոյ , բաւական ոյժ ունիմ : ”

Կոյր . “ Ուրեմն ի՞նչ կ'ընենք գիտես . դուն զիս ուսիդ վրայ կ'առնես , ես ալ քեզի ճամբան կը ցուցնեմ . այսպէս մինչև քաղաք կ'երթանք : ”

Կոյր . “ Քաղաքը դեռ ո՞չչափ հեռու է : ”

Կոյր . “ Շատ հեռու չէ . ասկէ կը տեսնուի : ”

Կոյր . “ Երանի՛ քեզի որ կը տեսնես . ես տասը տարիէ ի վեր տեսութենէ զուրկ եմ : Ուրեմն շուտ ընենք , ժամանակ չկորանցնենք . տուած խորհուրդիդ շատ հաւնեցայ : Ո՞ւր ես , տեսնեմ . կեցիր , չորս ոտքի վրայ դամ , դուն ալ կամացուկ մը կունակս ել : ”

Կոյր . “ Քիչ մը դեսլի աշ դին ծուէ : ”

Կոյր . “ Աղէ՞կ է : ”

Կոյր . “ Քիչ մըն ալ : Հա , սանկ : Թևերս ալ ուսերուդ երկու կողմէն կախեմ : Հիմա կլնաս ոտք ելլել : ”

Կոյր . “ Ահա ելայ : Թուշունի ծանրութիւն ունիս , ” կ'ըսէ , և կը սկսի քաղել :

Շուտ մը ճամբայ կ'ելլեն , և մէկ քառորդի մէջ քաղաքը կը հասնին : Կոյրը կազը կ'առնէ անոր տունը կը տանի . անեցիք զայն աեմնելնուն պէս շատ կ'ուրախանան , և կուրին չնորհակալ կ'ըլլան , և զանի կ'առնեն իր բնակարանը կը տանին :

Այսպէս այս երկու խեղճերն իրարու օդ նելով՝ երկուքն ալ ազատեցան . Եթէ այս բանը չընէին , երկուքն ալ բոլոր այն դիշեր ճամբուն վրայ պիտի մնային :

Նոյն բանը կը պատահի նաև ամէն մարդու : Բնդհանրապէս մէկուն չունեցած կատարելութիւնը միւսը կ'ունենայ . այն բանը որ ասիկա չի կրնար ընել , միւսը կ'ընէ : Այսպէս իրարու օդնելով , բանի մը կարօտութիւն չենք ունենար . ընդհակառակն , եթէ իրարու չօդնենք , ամէնքս ալ թշուառութեան մէջ կ'լինանք :

ԴԱՍ

ԵՐԿՈՒ ԶԿՆ ՈՐՄ

1. Աքօթլէնտի կողմերը քանի մը տարի առաջ լճի մը վրայ երկու ձկնորս իրենց ուռ-

կանը կը նորոգէին նաւու մէջ եղերքէն բաւական հեռու : Յանկարծ մլրիկ ելաւ , ու նաւը տակնուվայ ըրաւ . ձկնորսներն ալ ջուրն ինկան : Անոնցմէ մին լողալ չէր դիտեր . նաւուն թիերուն մէ ին անոնց մօտ եկաւ , սա կայն այն ալ լողալ դիտողին ձեռքն ինկաւ :

2. Միւսը որ լողալ չէր դիտեր , երբ սկսաւ ընկզմիլ , ազաղակեց , “Ո՞ն , խեղճ կինս և զաւկներս . այսուհետեւ սովամահ պիտի կորընչին :” Երբ ընկերն անոր այսպէս գոչելը լսեց , ձեռքի թին անոր երկնցուց ըսելով , “Ուստի թին և ինքզինքդ ազատէ , ես կեանքս քու ընտանեացդ համար վտանգի կը դնեմ :”

3. Շատ չանցաւ միւս թին ալ ջուրին քշելով անոնց մօտ եկաւ . այն ալ լողալ դիտցող ընկերն առաւ , և երկուքն ալ այս կերպով կրցան զիրենք ժամանակ մը ջուրին երեսը բունել , մինչև որ օդնութիւն համնելով աղատեցան :

4. Այս պատմութիւնը կը յիշեցնէ եղայրական սիրոյն պակասութիւնն ու զանցառութիւնը որ քրիստոնէից մէջ կը տեսնուին :

Հարցումնէր : 1. Լֆէ մը վրայ երկու ձկնորսաց ի՞նչ պատահեցաւ : 2. Լողալ չափողն ի՞նչ գոչեց : 3. Ի՞նչպէս ջուրին երեսը մացին մինչև որ օդնութիւն հասաւ : 4. Ի՞նչ կը յիշեցնէ մեզի այս պատմութիւնը :

ՊԱՍ Թ

Զինուոր	Դօրի	Ժամանակ	Կարեն
Սաստիկ	Էկտո	Փոթորիկ	Տրուչի
Ուղիղ	Նորու	Մարտնչել	Հառուել
Շեղիլ	Խուրիւ	Ուժաթափ	Առծե ինչած
Կրտսէր	Պուրու	Շնչառպառ	Հանւել հառած
Հանդէս	Պոն	Նուազիլ	Բահանալ

ԵՂԲԱՑՐԱԿԱՆ ՍԼՐ

1. Յամին 1804 իտինպուրկի մէջ եօթը երխտասարդ զինուոր ձմեռուան սաստիկ ժամանակը պարտաւորեցան հարիւր երեսուն մղն ճամբայ երթալ : Այս երխտասարդներուն երկուքը եղբայր էին , և ֆօրսիթ կը կոչուէին : Ճամբայ եղեւէն ետքը լեռնակողմը ձիւնախառն վոթորկի մը կը բռնուին : Գիշերը վրայ կը համնի և ձիւնն ու հովը երթալով կը սաստիկանան : Գիշերուան մութին և ձեան պատճառաւ սկսան ուղիղ ճամբէն շեղիլ , և չին դիտեր թէ ուր կ'երթային :

2. Հաղիւ թէ զիրար կրնային տեսնել , և փոթորկին սաստիկութենէն խօսիլ անդամ չին կրնար : Հովերուն դէմմարտնչելով մեծ դըժուարութեամբ յառաջ կ'երթային , սակայն և այնպէս սկսան ուժաթափ ըլլալ :

3. Անոնցմէ մին առջեւի փոսը ձիւնէն ծածկուած ըլլալով չի տեսներ և մէջը կ'յինայ ու

միւսներուն աչքէն անյայտ կ'ըլլայ և հաս
չանցնիր կրտսեւր ֆօրսիթ ալ չկրնալով դիւ
մանալ ուժաթափ դետին կ'կյնայ . ետեէն եւ
կողները այնչափ յոդնած ու տկարացած էին
որ առանց օգնութիւն մը ընելու կ'անցնէին
կ'երթային . միայն մէկը ծռելով քննեց որ
չըլլայ թէ իր եղբայրն ըլլայ այսպէս չնչաս
պառ կեցողը . և երբ ստուգեց թէ անի իր
եղբայրն էր , անմիջապէս վեր վերցուց և
կոնակն առաւ ու սկսաւ յառաջ երթալ :

4. Հազիւ թէ քանի մը քայլ յառաջ դա-
ցին , մի ըստ միոջէ սկսան նոռադիւ և ուժա-
թափ կյնալ . իսկ մեծն ֆօրսիթ իր յոդնու-
թիւնը և ճամբուն դժուարութիւնները բանի
տեղ չդնելով՝ կոնակի սիրելի բեռլ երթէք
վար չառաւ , այլ որչափ ոյժ ունէր՝ յառաջ
կ'երթար , մինչեւ որ զօրութիւնը և ոյժը նախ
քան զսէր իւր թուլցան , և տկարացաւ ու
իր բեռանը տակ ինկաւ և անմիջապէս հո-
գին աւանդեց :

5. Իսկ կրտսերն ֆօրսիթ այնչափ ժամա-
նակ եղբօրը կոնակն ըլլալով և տաքութիւնը
կամաց կամաց իրեն անցած ըլլալով ոյժ և
կենդանութիւն կու դայ վրան , այնպէս որ
երբ իր եղբայրը կ'կյնայ կը մեռնի , ինք բա-
ւական ոյժ և քաջութիւն կը ստանայ , և ան-
վտանգ մինչեւ տուն կը համնի իր դթասիրա-

եղբօրը դիւցազնական քաջութեամբը մահա-
ուընէ ազատելով . ետքը զինք ազատողին
սդալի յուղարկաւորութեան հանդէսն ըստ
արժանւոյն կը կատարէ :

Հարյուրէ : 1. Քանի մը զնուորներ ճամբորդութեան ա-
տեն ի՞նչ եղան : 2. Ի՞նչ գժուարութիւն քաշեցին : 3. Մէկն
ի՞նչ եղաւ . ո՞վ գտաւ զանի : 4. Ի՞նչ եղան . մէծ եղբայրը
պատիկն ի՞նչ եղաւ . 5. Մէծ եղբայրն ի՞նչ եղաւ . կրտսերն
ող չնալով եղբօրն ի՞նչ ըրաւ .

ԴԱՍ 10

Պաշտօն	Դորձ	Շարունակ	անդադար
Անխոնջ	Հայժնու	Պարապիւ	Դաշտիւ
Մամուլ	Պահելու Դորձիւ	Օրինակ	Գաղափար
Ճամբաւ	անուն	Տարածել	ծառակըլ-լ
Արագ	լապ	Շանթարդել	իայշտին արգէլու
Ստէպ	լապ անդույ	Անծանօթ	էգիպտասած

ՖՐԱՆՔԼԻՆ

1. Այս երկելի Ամերիկայի վիլսովան
ծնաւ 1706 Յունուար 17ին Միացեալ Նա-
հանդաց Պուդմն քաջաքը , և պատանեկու-
թեան ատենը տպագրիչի քով տշակերտ էր :
Եետոյ իրեւ խմբագրապետ ինք կը հրատա-
րակէր Ամերիկայի առաջին թերթերէն մին :
Ժուժկալութեամբն , աշխատասիրութեամբը
և խնայողութեամբը շարունակ իր ուսմանցը

պարապելով՝ իր դարուն ամենէն երևելի փիւ
իսոփան եղաւ :

2. Ֆրանքին երբ տպագրութեան պաշտօն
կը վարէր, անխոնջ աշխատութեամբ օրը եր-
կու հազար հինգ հարիւր օրինակ, կամ որ նոյն
է հազար երկու հարիւր յիսուն՝ երկու երեսէ
բաղկացեալ թերթ կը տպէր : Ժամանակ մը
ետքը Նախիէրի մամուլը դործածուիլ սկսաւ,
որ ժամը հազար օրինակ կը հանէր : Ուեկի մօտ
ատեններս Նոր Եորք քաղքէն Պարոն Հօ մա-
մուլ մը հնարեց որ ամէն դառնալուն չորս օ-
րինակ կը հանէ, և այնպիսի արագութեամբ
կը դառնայ որ ժամը տասը հազար թերթ կը
տպէ :

3. Երբ ֆրանքին տպագրիչ էր, ընդ ա-
մէնը երկու երեք լրադիր կը հրատարակուէր
Ամերիկայի մէջ, իսկ Եւրոպայի մէջ շատ քիչ
էր : Հիմա երեք հազարէն աւելի լրադիր կայ
Միացեալ Նահանգաց մէջ միայն, և ասոնց
գրեթէ երեք հարիւր հատը քահանա թերթեր
են, այսինքն բաց ի կիրակիէն ամէն օր կը
հրատարակուին : Ուրիշ քանի մը լրադիրներ
կան որոնցմէ ամէն անդամ երկու հարիւր
հազար օրինակ կը հրատարակուի :

4. Բոլոր Եւրոպա տարածուեցաւ այս ի-
մաստնոյն համբաւն անոր հնարած ելեքտրա-
կանութեան դիւտերովը : Փորձով դտաւ մինչեւ

այն ատեն անծանօթ եղող բան մը , այսինքն
կայծակին ելեքտրականութիւն ըլլալը , և
հնարեց շանթարդելը , որով կայծակէ զերծ
կը մնան այն տեղուանք ուր որ կը դրուի :
Ամիկա մեծ օրհնութիւն է այն երկիրներուն
մէջ, ուր սաստիկ փոթորիկներ կ'ըլլան ստէպ ,
և շատ տուներ , նաւեր , նաև մարդիկ կայ-
ծակնահար ըլլալէ զերծ կը մնան :

5. Ասոր վրայ գրեթէ ութսուն տարի ան-
ցաւ , երբ ելեքտրական հեռադիրը հնարուե-
ցաւ , ամիկա գտնողն ալ Ամերիկացի մըն է ,
Պարոն Մօրս անուն՝ Նոր Եորք քաղքէն :
Ֆրանքին այս զարմանալի դիւտին հայրը կո-
չուելու արժանի է : Ասով հարիւրաւոր մընն
իրարմէ հեռու անձինք կրնան անմիջական
հազորդակցութիւն ունենալ մէկմէկու հետ ,
օգնութեամբ պղնձէ թելերու , որոնց վրայէն
ելեքտրական զօրութիւնը կ'անցնի և կը դար-
ձնէ մեքենայ մը որով զրկուած խօսքերը
թուղթի վրայ կը տապուին :

6. Անդզիայիք և Ամերիկացիք հիմա հե-
ռադրական թելեր իջեցուցած են Ատլան-
տեան Ռիվերնոսին յատակը Անդզիայէն մինչեւ
Ամերիկա , այնպէս որ Լոնտոն և Նոր Եորք , որ
իրարմէ երեք հազար մլոնէն աւելի հեռու
են , մէկմէկու հետ ամէն օր կը խօսակցին :
1848 ին Սուլթան Ապահուլ Մէճիստ գեղեցիկ

անդամանդեայ շքանշան ու հրովարտակ մը
զրկեց Պալոնն Մօրսին ի պատիւ իր հնարած
ելքարական հեռագրի դիւտին։ Ֆրանքլին
շատ տարիներ Միացեալ Նահանդաց կողմա-
նէ գաղիոյ Տէրութեան մէջ դեսպանութիւն
ըրաւ, և միշտ պատուով կը յարգէն զանի
Փարիզու մէջ։ Այս երեւելի անձն ութուն-
ուչորս տարեկան մեռաւ յամի 8եառն 1790։

Հարցուհեր։ 1. Գրանքլին ո՞ւր ծնած է։ 2. Ժամանակ մը
ի՞նչ պաշտօն վարեց։ 3. Այն ատեն լսադրաց վէճակն ի՞նչ-
պէս էր։ 4. Ի՞նչ գիւտ հնարեց։ 5. Ուժի՞ւ մը ինչ հնարեց։
6. Մօտերս ի՞նչ ընկեռ ջանքեր կ'ըլլան։ Գրանքլին քանի՞
տարեկան մեռաւ։

ԴԱՍ 11

Վայրկեան	բառե	Հաւասար	նման
Արագ	լուս	կնդանի	լունչ առեցու
Հասակ	բարձրաբեն	Ահարկու	չոփ չոփ
Հաճոյ	սիւնէն	Բաղմաթիւ	լոս
Օղակ	օն	Զարմանալ	առնէն
Ծառուց	սպասառու	Զօրութիւն	սուժ

Ա. Բ. Ա. Գ. Ա. Շ. Ա. Բ. Ժ. Ո Ի Թ Ի Ւ

1. Երեխլ ըսուած փոքրիկ որդը զարմա-
նալի արագութեամբ կը շարժի, և բնազլն-
նինք կը վկայեն թէ մէկ մանրերկրորդին մէջ
հինգ հարիւր, և մէկ վայրկենին մէջ երեսուն

հազար քայլ կ'ընէ։ Եթէ ձին այս որդին
պէս արագաքայլ ըլլար, ժամը հազար ութ
հարիւր մղոն ճամբայ պիտի առնէր, հազար
քայլը մղոն մը հաշուելով, և իւսկիւտարէն
մինչեւ Եւդոկիա տասնուհինդ վայրկենի մէջ
պիտի հասնէր։

2. Ուրիշ միջատ մըն ալ կայ որ ամենուս
ընտանի է։ և թէպէտ մեզի հաճելի չէ, սա-
կայն ընտանին աչաց հաճոյ և հետաքրքրա-
կան բան մըն է։

3. Ոնունն է լու։ արագաշարժութեանը
կողմանէ ըստ մասին կը հաւասարի Երեւելին,
սակայն ուժին նկատմամբ, որ անհամեմատ է
իր հասակին, չկայ կենդանի մը որ կարենայ
անոր հաւասարիլ։

4. Երբ խոշորացոյցով նայիս, կը տեսնես որ
լուն շատ դեղեցիկ, վառաւոր և ահարկու
է, և բոլոր մարմինը զրահով զինեալ կ'երևի։
Գլուխը պզտիկ, աչքերը խոշոր, մարմինը մա-
քուր և փայլուն է, և բոլոր մարմինը պա-
տած է բաղմաթիւ սուր և փայլուն մաղերով։

5. Բոլոր շարժումներն արագութիւն և դօ-
րութիւնն կը ցուցնեն, և այնպիսի տարօրի-
նակ ջղային զօրութիւն ունի որ մարդ կը
զարմանայ, և դիտցուած չէ ուրիշ կենդանի
մը, որուն ոյժը, մեծութեանը հետ բաղդատ-
ուելով, այս կենդանւոյն ուժին հաւասարի։

Քանդի լուն բաղդատմամբ իր երկայնութեաւ
նը՝ երկու հարիւր անդամ հեռու կրնայ ցատ-
քել, և իր մարմինէն հարիւրապատիկ ծանր
շղթայ մը կրնայ քաշէլ:

6. Վարպետ ժամագործ մը, որ քանի մը
տարի առաջ լոնտրա կը բնակէր, հասարա-
կութեան փղոսկրէ պղտիկ կառք մը ներկա-
յացուց որ չորս անիւ ունէր և մէջը ամէն
կարևոր բաները կային, և մնտուկի մը վրայ
շինծու մարդ մը նստած էր իրեկ կառավար.
բոլոր այն բաները միայն լու մը կը քաշէր:

7. Ուրիշ կառք մըն ալ շնուց առջնէն վեց
ձիով, կառավար մը մնտուկի վրայ նստած՝
քովմ ալ շուն մը, կառքին մէջ ալ չորս մարդ,
ետևի կողմը երկու սպասաւոր կեցած, և
ձիաւոր մըն ալ առջևի ձիերուն մէկուն վրայ
նստած. այս ամէնը մէկ լու գիւրութեամբ
կը քաշէր: Նաև պղնձէ շղթայ մը շինեց եր-
կու մատնաշափ երկայն՝ որ ունէր երկու հա-
րիւր օղակ, մէկ ծայրը կեռ մը և միւս ծայրը
բանալիով կղպանք մը, որոնց ամէնը լուն կը
քաշէր կը տանէր:

Լուն իր ծանրութեանը տասնապատիկ կե-
րակուրը կ'ուտէ օրը:

Հարցումնէր: 1. Երկիւ ինչպիսի՞ որդ է: 2. Անոր նման
ուրիշ ի՞նչ միջատ կայ: 3. Ի՞նչ կը կուտի, և ի՞նչ բանի
մէջ ուրիշ կենդանիներէն վեր է: 4. Կթէ Խոշորացուցով

զնուուի, ի՞նչ կը տեսնուի վրան: 5. Ի՞նչ ոյժ ունի: 6. Լոն-
տրա ժամագործ մը ի՞նչ ըրաւ: 7. Ուրիշ ի՞նչ բաներ շի-
նեց և լուին լծեց:

ՊԱՍ 12

Օդուտ	Հանդ	Անկողին	Դաստիլու Գիշ
Տեսակ	Էլեմ	Տարակոյս	Հաւախած
Տանջել	Հարուրել	Հակառակ	Դէմ
Վտանդ	Դրչանչ	Արտաքին	Դրուի
Գանգատ	Պրառունջ	Կարճատես	Աւելց աշուր
Կախներ	Առջի մէջ հայրերը	Արատես	Աւելց աշուր

ԱՌԱՋՈՒՆԵՐԸ ԿԱՆՈՒԽԻ ԵԼԼԵԼ

1. Առտուները անկողնէն ուշ ելլելուն
մնաները, և ընդ հակառակն, կանուխ ելլե-
լուն բնական և բարոյական օդուտները շատ
աղէկ կը նկարագրէ Գերմանացի մատենադիր
մը սա խօսքերով. «Զափէն աւելի անկողնոյ
մէջ մնալ ու քնանալը ոչ միայն թուլութիւն
կը բերէ մարդուս, այլ նաև շատ տեսակ հի-
ւանդութեանց պատճառ կ'ըլլայ՝ որ ջղացա-
ւութեան անունով մինչև ցմահ զմարդ կը
տանջնէն:

2. Եւ որովհետեւ այս տեսակ հիւանդու-
թեանց պատճառը շատ անդամ չդիտցուիր,
և դեղելն օդուտ չեն ըներ, ուստի կ'երեկ
թէ ասոնց բուն պատճառը շատ քնանալն է,
որովհետեւ այսպիսի հիւանդութեանց պատ-

ճառը մարմնոյն տկարանալին է, որով հոգեն և
միտքը կը թուլնայ, և մարդու մինչև ցմահ
այլւայլ ցաւերով կը տանջուի :

3. Ուստի մեծ փոյթ տարուելու է տղայոց
քանի որ պղտիկ են, և մասնաւոր զգուշութիւն
ընելու է որ այսպիսի վտանգներէ զերծ մնան :
Թերեւս շատերուն անհաւատալի պիտի թուի
այս ըսածս, սակայն անոնց տարակոյսը բժըւ-
կական փորձերով կընայ պարզուիլ : Կան նաև
ուրիշ շատ հիւանդութիւններ որոնց դալը չեն
կընար առաջուընէ դիտցուիլ :

4. Արդեօք ի՞նչ է պատճառը որ մեր
նախնիք մեզի պէս չեն գանդատեր այս տե-
սակ հիւանդութեանց համար, և ասկէ հա-
րիւրաւոր տարի առաջ գրուած գիրքերէն
և ոչ միոյն մէջ ջղացաւի վրայ բան մը կը կար-
դանք : Տարակոյս չկայ որ զեղիսութիւնն ալ,
որ մեր ատենները աւելի շատցած է, այս
կերպ հիւանդութեանց պատճառ կընայ ըւ-
լալ . բայց կը կարծեմ թէ անկէ աւելի անկող-
նոյ մէջ երկար ատեն և անօդուտ տեղը պառ-
կին է պատճառ հիւանդութեանց :

5. Մեր նախնիք առառուները շատ կանուխ
կ'ելլէն անկողնէն, ուր ընդ հակառակն ի-
րենց զաւկները շատ ուշ կ'ելլէն . ասով հար-
կաւ անոնց ջիղերը կը թուլնան, ուժէ կ'յո-
նան և անոնց մտաւորական կարողութիւնը

կը տկարանայ, և այսպէս մարդու դիւրաւ
մելամաղձուութեան մէջ կ'կյնայ :

6. Շէյն անուն երկելի բժիշկը կ'ըսէր
թէ, տկար կազմուածք ունեցող կամ ընթեր-
ցասէր և մուածող մարդու համար երկար ա-
տեն անկողնոյ մէջ մնալին աւելի վնասակար
բան չկայ : Վամն զի մէկ կողմէն միւս կողմը
դառնալով, շարունակ յօրանջելով ու ձկտե-
լով հարկաւ ներսի հիւթերը կ'ապականին,
անդամները կը թուլնան և բոլոր մարմինը կը
տկարանայ :

7. Այն արտաքին մաքուր օդը զոր կը
ծծենք, և անկողնէն ելած ժամանակ մեր
մարմինը կը զովացնէ, պաղ ջուրով լուաց-
ուածի չափ օդուտ ունի . անով հիւթերը
աւելի շուտ շրջան կ'ընեն և կը մաքրուին,
մարմնոյն անդամներն աւելի ևս կը զօրանան
և կը հաստատուին . ընդ հակառակն չափէ
դուրս տաքութեամբ կը ցնդին հիւթերը, և
ասոր ապացոյ է մարդուս ախորժակը, որ
երբ կանուխ կ'ելլէ անօթութիւն կը զդայ :

8. Շատ քնանալուն կամ թէ անկողնոյ
մէջ կենալուն մէկ վնասն ալ այս է, ինչպէս
կը հաստատէ Ուփիլի բժիշկը, որ մարդուս
աչքին աեսութիւնը կը տկարացնէ, և մարդու
կարճատես կ'ընէ : Երբ պատանի էի, աչքերս
երթալով տկարացան, իսկ երբ սկսայ ամէն

որ շատ կանուխ ելլել, տասը տասուերկու տարուան մէջ զօրացան և սրատես եղայ :

9. Աէնաֆիլտ անուն երեւլի Անդղիացի օրէնագէտը շատ ծերերու ապրելուն կերպը քննելով՝ տեսեր է որ մինչեւ խոր ծերութեան համառըներն ընդհանրապէս անոնք են, որ առտուները կ'անուխ կ'ելլեն : Այս իրական փաստերը ուրիշ ամէն փաստերէ լաւ կը հաստատեն մեր խօսքելը :

Հարցումնէր : 1. Ի՞նչ է ուշ ելլելուն վսասը : 2. Հիւանդութիւններն ընդհանրապէս ինչո՞ն յառաջ կու գան : 3. Տղայոց ի՞նչ մասնաւոր փոյթ տարուելու է : 4. Հին ատենները կայի՞ն այժմու հիւանդութիւնները : 5. Ի՞նչ է ուշ ելլելուն ուրիշ մէկ վսասը : 6. Ո՞ր մարդոց աւելի կը վսասէ շատ քնանալը : 7. Ի՞նչ է կանուխ ելլելուն օգուտաք : 8. Աչաց ալ վսաս է շատ քնանալը : 9. Ո՞ր մարդիկ երկար կեանք կունենան :

ՊԱՍ 13

Պառկիլ	անդուխն յանել	Օդակար	շահաւոր
Առողջ	դօրապոր	Զօրութիւն	ուժ
Կարօտ	ալուք ունեցող	Անդանդաղ	լանդանցող
Անզին	գին լսունեցող	Իմաստուն	հելոցի
Ապուշ	պինար	Բանաստեղծ	պաշ լինար
Հասակ	պարիս	Հեղինակ	գիրուի հը գնուը

Ա.Ո.ՏՈՒՆԵՐԸ ԿԱՆՈՒԽ ԵԼԼԵԼ

1. Ֆիլիփ անուն Անդղիացի բժիշկը իր դրուածներէն մէկուն մէջ կը հաստատէ թէ

առջի իրիկուընէ թէև կանուխ պառկիլն օդ տակար է տկար մարդոց, սակայն անկողնոյ մէջ չափէն աւելի երկար ատեն մնալը շատ վնասակար է : Եթէ կ'ուզես քանի մը օր փորձի համար սովորականէն մէկ կամ երկու ժամ կանուխ ել, պիտի տեսնես որ նոր զօրութիւն և ուժ պիտի առնես, զոր ուրիշ կերպով չէիր կընար ստանալ :

2. Անոնք որ շատ տկար չեն՝ պէտք է որ անդանդաղ անկողնէն ելլեն, և թէպէտ առջի բերան ծանր պիտի դայ անոնց, որովհետեւ տկարն առողջէն աւելի քնոյ կարօտութիւն ունի, բայց անոնց երկրորդ իրիկուան քունն աւելի խորունկ և անոյշ կ'ըլլայ : Երկար ատեն անկողնոյ մէջ մնալը ոչ միայն վսասակար և թուլացուցիչ է, այլ և անդին ժամանակին մեծ կրուտատ, քանզի եթէ մարդու շարժմամբ այն ժամանակին անցունէր, առողջութիւնն աւելի պիտի զօրանար :

3. Անոնք որ առտուները կանուխ կ'ելլեն, առողջ, հարուստ և խմաստուն կ'ըլլան, կ'ըսէ ֆրանքլին : Մարդկային կենաց բոլոր թշուառութեանց և մինչեւ խակ կենաց կարճնալուն միակ պատճառը ծուլութիւնը և անհոգութիւնն է, որ սաստիկ աշխատանքներէն աւելի մարդու կը փճացնէ :

4. Բոլոր մեծամեծ մարդիկ գիշերուան մէկ

քանի ժամը միայն քնանալով կ'անցունէին ,
և պէտք եղածէն աւելի չէին քնանար , ու
ըով լրենց կենաց մէկ մասն ալ կը շահէին :
Մարդո շատ քիչ քնոյ կարօտութիւն ունի ,
և այս պատճառաւ շատ քնացողները ապուշ
կ'ըլլան , կ'ըսէր լուք փիլիսոփան :

5. Ֆոնթլնէլ գաղիացին , որ հարիւր տաւ
րի ապրեցաւ , ամէն իրիկուն շատ կանուխ
կը պառկէր , և առտուները կանուխ կ'եւ
լէր , և մինչեւ ճաշի ատեն կ'աշխառէր , այս
ինքն կէսօրուան երկու կամ երեք ժամ մնա
ցած , և իրիկունները կը հանդչէր կամ առան
ձին պտտելով , և կամ երեւի մարդոց հետ
տեմնուելով :

6. Մեծ բարիք կ'ընեն ծնողք իրենց որդ
ւոյը , եթէ զանոնք իրենց տղայական հա
սակէն վարժեցնէն առտուները կանուխ ել
լիլու . անով անոնց առողջութիւնը կը զօրա
նայ , աշխատասիրութիւնը կը քաղցրանայ ,
զուարթութիւննին կ'աւելնայ , և անոնց միտ
քը ամէն տեսակ կրթութիւն առնելու կը
վարժուի , շատ բաներու դիւրաւ տեղեակ
կ'ըլլան , և աշխարհիս մէջ լաւ կեանք կ'ան
ցունեն : Ուստի ծնողք փոյթ տանելու են իւ
րենց զաւկները կանուխ պառկեցնելու և առ
տուները կանուխ արթնցնելու :

7. Միլտոն Անգլիացի հռչակաւոր բանաս

տեղծը ձմեռ ատեն ամէն օր շատ կանուխ
կ'ելլէր , իսկ ամառը թռչնոց հետ մէկտեղ
կամ քիչ մը ետքը , և կը սկսէր երեւի հեշ
զինակաց գիրքեր կարդալ կամ կարդացնել ,
մինչեւ որ միտքը յոգնէր , և կամ յիշողու
թիւնը օգտակար նիւթերով լցուէր . այնու
հետեւ կը սկսէր օգտակար աշխատութեանց
հետ ըլլալ , որով միշտ հաստատուն պահեց
իր առողջութիւնը և կազմուածքը :

8. Մեծն ֆրեդերիկոս առաջ սաստիկ քնաւ
սէր էր , բայց 1747ին երբ թագաւոր եղաւ ,
պատուէր տուաւ իր սենեկապետին որ ամէն
առտու չլուսցած զանի արթնցնէր . և որով
հետեւ անով ալ չէր կրնար ելլել , պատուիրեց
որ արթնալուն պէս՝ երեսին վրայ թրջած
լաթ մը կամ ուրիշ բան մը ձգէր , մինչեւ որ
կամաց կամաց վարժուեցաւ կանուխ ելլելու :

9. Սուրբ Գրոց մէջ շատ տեղեր կանուխ
ելլելուն օգուտները և ուշ ելլելուն վնասնե
րը ցուցուած են . ինչպէս Սոյոմին Ոռակաց
Գիրքին մէջ կ'ըսէ , « Ով ծոյլ , մինչեւ ե՞րբ կը
պառկիս , քունէդ ե՞րբ պիտի արթըննաս :
Քիչ մը քնանաս , քիչ մը նկրհես , ու քիչ մը
ձեռք ձեռքի վրայ դնես ննջելու համար .
անսատենը քու աղքատութիւնդ ճամբորդի
պէս պիտի գոյ , ու կարօտութիւնդ՝ սպա
ռազմնեալ մարդու պէս : »

10. Միով բանիւ մարդուս կենաց պատուական դրամագլուխը մի միայն իր անցուցած ժամանակն է . այն մարդը միայն շատ և երկար կ'ապրի , որ իր ժամանակն ամեննեխն պարապ և անպտուղ չանցներ , այսինքն այն որ իր կենաց երրորդ մասը հազիւ քնոյ համար կը կորսնցնէ :

Հարցումներ : 1. Բժիշկ մը կանուխ պառկելուն վրայ ի՞նչ կը գրէ : 2. Որո՞նք աւելի շուտ ելելու են անկողնէն . ի՞նչ՞ւ : 3. Ի՞նչ բանէ յառաջ կու գայ թշուառութիւնը : 4. Փելսոփայ մը ի՞նչ ըսել առվոր էր : 5. Գօնթընէլ քանի՞ո տարի ապրեցաւ . ի՞նչպէս կ'անցունէր ժամանակը : 6. Ծնողը ի՞նչ ընել պարտին իրենց զաւկներուն : 7. Միտոն ի՞նչ ընել առվոր էր : 8. Մեծն Փրեգերիկոս ի՞նչ կերպով վարժուեցաւ կանուխ ելելու : 9. Սուրբ Գիրք ի՞նչ կ'ըսէ ուշ ելլելու նկատմամբ : 10. Երկար կեանք ունենալու միջոցն ի՞նչ է :

ՊԱՍ 14

Փափաք	Բայցանի	Մտածել	Տրհառալ
Զետին	Երիբ	Պատանի	Տառ
Խածկել	Գոյել	Շառաւիղ	Ճիշ
Առու	Պայտի գեղ	Ցիրուցան	Պարտըշնած
Աղչէլ	Կարմանալ	Նոնենի	Նոռի ճառ
Որդի	Կառավ	Ուսուցիչ	Վարժապահ

ՀՐԱՇք ՏԵՍՆԵԼՈՒ ՓԱՓԱՔ

1. Առղոմնն պատանեկութեանը ատեն դարնան օր մը հօրը պարտէզին մէջ արմաւեն-

ւոյ մը ներքեւ նստած , աչքը գետինը անկած խոր մտածութեան մէջ ընկղմած էր : Նա թան , անոր գատիարակը , քովը մօտենալով հարցուց , « ի՞նչո՞ւ նստեր կը մտածես ? » Պատանին գլուխը վեր վերցուց և պատասխանեց , « Նախան , շատ կը փափաքիմ հրաշք մը տեսնել ? » « Այդպիսի փափաք մը ես ալ ունէի , երբ տղայ էի : » « Փափաքդ կատարուեցան , » հարցուց աճապարանօք Արքայ յորդին :

2. Պատասխան տուաւ Նախան ըսելով , « Այր Աստուծոյ անուն մարդ մը ինձի մօտենալով և ձեռքի նռան կուտ մը ցուցնելով ըսաւ , « Աղէկ նայէ , տես սա կուտն ի՞նչ պիտի ըլլայ :

3. Այսպէս ըսելէն ետքը մատովը ծակ մը բացաւ , կուտը մէջը դնելով վրան հողով ծածկեց : Հազիւ թէ ձեռքը քաշեց , և ահա երկու մանր տերևներ դուրս ցցուեցան : Եւ դեռ անոնց տերև ըլլալը չնշմարուած՝ իրար մէ բաժնուեցան , և մէջտեղէն շառաւիղ մը ելաւ կեղեռվ պատած և հետզհետէ բարձրացաւ և հաստցաւ :

4. Ասոր վրայ Աստուծոյ մարդն ինձի ըսաւ , « Նայէ » . և երբ նայեցայ՝ եօթը ոստելան այն շառաւիղէն , սեղանին վրայի աշտանակին եօթը ասողերուն պէս : Աքան

չացայ . բայց Աստուծոյ մարդը քովս եկաւ ,
և ինձի պատուիլեց որ լուռ կենամ ու դի-
տեմ : ‘Նայէ ,’ ըստ , ‘ նոր ստեղծուածներ
պիտի երևին ։ ’

5 . ‘ Ոյ , խօսքին վրայ գնաց մօտակայ ա-
ռուէն ափովը ջուր բերելու և այն նորաբոյս
ծառը ջրեց : Մէյ մ’ալ նայիս որ բոլոր ոս-
տերը կանանչ տերեններով լեցուեցան , այն
պէս որ զովասուն հովանի եղաւ վրաս և ա-
նոյշ հոտեր բուրեցին չորս դին : Ուստի՞ է
այս անուշահոտութիւնը և զովարար շուքը ,
գոչեցի : Չե՞ն տեսներ , պատասխաննեց Աս-
տուծոյ մարդը , ‘ այն կարմիր ծաղիկները որ
կանանչ տերեններուն տակէն կը բացուին խիտ
առ խիտ ։ ’

6 . Երբ կը պատրաստուէի պատասխան
տալու , մէյ մըն ալ զովիկ հով մը փշելով տե-
րմները թոթվեց և ծաղիկները մեր բոլորտի-
քը ցանեց , ինչպէս աշնան սաստիկ հովերը
չորցած տերենները ծառէն վար կը թափէն և
ցիրուցան կ’ընէն : Ծաղիկները թափուածին
պէս մէյ մ’ալ նայիմ որ գեղեցիկ դոյններով
կարմիր նուռեր կախուած էին՝ Ահարոնին դա-
ռազանին վրայ բուսած ընկոյզներուն պէս :
Աստուծոյ մարդուն ըրած այս բանը տեսնե-
լով ափ ի բերան ապշեցայ մնացի ։ ’

7 . Հոս Նաթան խօսքը վերջացուց . իսկ

Սողոմոն անմիջապէս հարցուց , “ Ի՞նչ է այն
մարդուն անունը . դեռ կենդանի՞ է . ո՞ւր
կը բնակի : ” “ Դաւթի որդի , քեզի պատմածա-
երազ էր , ” պատասխաննեց Նաթան : Իսկ Սո-
ղոմոն այս խօսքը լսածին պէս սիրտը թռւնտ
ելաւ և ըստ , ‘ Ի՞նչպէս կրցար զիս խա-
բել : ’ “ Որդի թեսսէի , ես քեզ չխարբեցի , ”
կրկնեց Նաթան : ‘ Ահա հօրդ պարտէզին մէջ
բոլոր պատմածներս կրնաս տեսնել : Միթէ
բոլոր նունենեաց միւնոյն բանը չի՞պատահիր ,
ինչպէս նաև ուրիշ ծառոց ։ ’

8 . ‘ Ոյ , ’ ըստ Սողոմոն , ‘ բայց այն
պէս կամաց կամաց և այնչափ երկար ատենի
մէջ , որ մենք չենք զգար : ’ Պատասխան
տուաւ Նաթան ըսելով , ‘ Ուրեմն Աստուծոյ
դործքերուն մէկը կրնայ պղոփկ բան սեպ-
ուիլ՝ կամաց կամաց և անդդալի կերպով ըլ-
լալուն համար : Բնութիւնը քեզ ուսուցիչ ը-
լիէ , և անոր գործողութիւնները սորվելու
հետամուտ եղիր , անատեն դիւրաւ կը հաւա-
տաս Տէրով գործքերուն մէջ եղած հրաշից
բարձրագոյն զօրութեանը , և մարդու ձեռ-
քով գործուած հրաշք տեսնելու պիտի չփա-
փաքիս ։ ’

Հարցումէր : 1. Սողոմոն պարտէզը նստած ատեն ով եւ
կաւ անոր քով , և ի՞նչ ըստ : Սողոմոն ինչ պատասխաննեց :
2. Նաթան ի՞նչ պատմեց անոր : 3. Ետոյ ի՞նչ ըրաւ , և

ի՞նչ եղաւ : 4. Ի՞նչ տեսած էր Նաթան : 5. Ուրիշ ի՞նչ տեսաւ : 6. Ծառին վրայ ի՞նչ տեսնուեցաւ : 7. Ասոր վրայ Սուզումն ի՞նչ պատասխան տուաւ : 8. Ի՞նչ կերպով համզեց ջնողամոն :

ՊԱՍ 15

Պալատ	մէծ պուն	Աշղեմի	հին
Վսկիծ	յառ	Միասին	մէտեղ
Գնչու	ւիշտանէ	Թափառիլ	աստին անդին ոքին
Խնջոյք	հաւդէս	Պատուհաս	ուստիժ
Յանկարծ	մէլին	Համագամ	համուշ
Հրցէն	իրան	Անձկութիւն	որդի հեղութիւն

ԾԽՆԵԼՈՅԶ ՄԱՐՐՈՂՆԵՐՈՒԻՆ ՏՕՆԲ

1. Ժամանակաւ Լոնտրայի մէջ ամէն տաշըի մայխաի առջի օրը քաղքին ծխմելցող մաքրողներուն համար մեծ տօն կ'ըլլար Մոնթէկուր ընտանեաց պալատը : Կ'ըստի թէ այս սովորութիւնը հետևեալ պարագաներէն սկիզբ առած է : Մոնթէկուր տիկինն ամառ ատեն, ըստ սովորութեան, ամսուանոյը դացած ըլլալով, սովոր էր ամէն օր իր տղան պտտել զրկելու ծառային հետ որուն խստիւ պատուէր տրուած էր տղան աչքին առջևէն չկորալինյնելու :

2. Սակայն օր մը ծառան վաղեմի բարեկամներէն միոյն հանդիպելով ի միասին դինետուն դացին, և տղան մինակ մնացած աս-

դին անդին կը վազվրտէր : Ժամանակ մը դինետան մէջ մնալին ետքը, ծառան դուրս եւ լաւ տղան վնատուելու որ ճաշի տանէր, սակայն չդտաւ զանի : Անիվկա բոլոր դիշերը թափառեցաւ, ամէն տեղ, ամէն կողմ հարցուց, այլ ի զուր ։ Եղուարդ չդտանուեցաւ :

3. Կրնաք երևակայել թէ խեղճ մայրը տղուն ուշանալը տեսնելով որշափ ցաւօք և անձկութեամի լեցուեցաւ : Բայց անհնար է նկարագրել անոր կակիծը և յուսահատութիւնը, երբ սպասաւորը դարձաւ և տղուն եւ կած փորձանորը պատմեց անոր : Ամենուլեք մարդիկ զրկուեցան տղան վնատուելու, ամէն լրագրաց մէջ ծանուցումներ դրուեցան, Լոնտրայի և Անդդիոյ շատ քաղաքներուն մէջ թուղթեր վակցուելով՝ տղան բերողին կամ անոր վրայ տեղեկութիւն տուողին մեծագումար խոսսումներ եղան, սակայն ամէն ճիդ և խնամ անօդուա եղաւ . հետևապէս կասկած ըրին թէ դույէ տղան լիճն խնկած էր, և կամ դնչուները դողցած ըլլալով պատուհասուելու վախով չէին բերեր զանի :

4. Տիկին Մոնթէկուր այսպիսի դառն անստուդութեան մէջ երկու տարի անցուց, և, հակառակ սովորութեանը, ձմեռը Լոնտրա չվերագարձաւ, այլ դիւզը մնալով բոլոր ժամանակը կակիծներու և միայնութեան մէջ

անցուց : Հուսկ յետոյ քոյրերէն մին ամուսնացաւ , և շատ ընդդիմութիւններէն ետքը տիկին Մռնթէկու հաւանեցաւ պարահանդէս և հարսանեաց ինճոյք մը տալ իր տունը :

5 . Հանդէսին պատրաստութեանց խնամտանելու համար Լոնտրա վերագարձաւ , և մինչ կերակուրները կ'եփուէին , յանկարծ տան մէջ հրդեհի ձայներ լսուեցան : կ'երեւի թէ խոհարարաց մին կաթսան ձգած ըլլալով ծըխնելցոյք բռնկած էր : Ծիննելցոյ մաքրող վընտռեցին և տղայ մը գտնելով վեր հանեցին զանի , սակայն սաստիկ մուխէն խեղդուելու պէս եղած վառարանին մէջ ինկաւ : Տիկին Մռնթէկու ձեռքը քացախ և շիշ մը ոդելից հեղուկ առած վազեց եկաւ , և սկսաւ տըզուն քունքն ու վիզը շփել , երբ յանկարծ “Ո՞՛ , Եղուարդ իմ ,” գոչեց , և տախտակամածին վրայ ինկաւ անզդայ : Շուտ մը սթափեցաւ , և տղան բազկացը վրայ առնելով գրկեց զայն ըսելով , “Այս իմ սիրելի Եղուարդս է , իմ կորսուած զաւակս :”

6 . Կ'երեւի թէ վզին վրայի նշանէն ճանչցած էր զանի : Երբ վարպետին հարցուցին թէ ուստի առած էր տղան , ըսաւ թէ , տարի մը առաջ գնած էր զայն գնչու կիմկէ մը որ կ'ըսէր թէ անիկա իմ զաւակս է : Տղան սա միայն կը յիշէր թէ քանի մը մարդիկ անոր

պտուղ բերին և ըսին թէ պիտի առնէին մօը ըր պիտի տանէին զանի , և թէ երկար ատեն էշով ճամբորդելէն և շատ ժամանակ անոնց քով մնալէն ետքը , տղուն ըսած էին թէ , “Դիուն այսուհետեւ քու հօրդ՝ ծիննելցոյ մաքրողի մը քով կենալու ես ,” և երբ անդամ մը մօրը և գեղեցիկ տանը վրայ խօսեցաւ , այնպէս սաստիկ ծեծեցին զանի որ միտքն անգամ բերելու կը վախնար : Տղան ըսաւ նաև թէ իր վարպետը շատ աղէկ նայած էր անոր :

7 . Տիկին Մռնթէկու առատապէս վարձատրեց այն մարդը , և այն ժամանակէն սկսեալ ամէն տարի մայիսի առջի օրը , այն է պղտիկ Եղուարդին ծննդեան տարեդարձին , բոլոր քաղքին ծիննելցոյ մաքրողներուն մեծ ինջոյք կու տար , և ամէն տեսակ համագամ կերակուրներով սեղան մը կը պատրաստէր որուն զլուխը Եղուարդ կը նստէր :

8 . Շատ տարիներ առաջ եղած է ասիկա . թէ մայյը և թէ տղան մեռած են , սակայն ամէն տարի մայիսի առջի օրն իրբւ տօնի օր կը բռնեն ծիննելցոյ մաքրողները , և մինչեւ ցայտօր Լոնտրայի ամէն կողմ կը տեսնես որ անոնք ժապաւէններ դրած և այլեայլ զարդարանքներով զարդարուած գրեթէ ամենուն դրան առջեւ կը պարեն և իրենց գործիքներովը կը չալեն ու կ'երդեն :

Հարցումեր : 1. Ատենօք ի՞նչ տան կը պար լճնորա : 2. Օք մը ի՞նչ պատահեցաւ : 3. Մայրը տղան գտնել տալու համար ի՞նչ ըրաւ : 4. Վերջապէս ի՞նչ պատճառաւ մայրը լճնորա դարձաւ : 5. Ի՞նչպէս բռնկած էր ծինելցյլը : 6. Մայրը տղան ինչէ՞ն ճանցաւ . տղան ի՞նչ պատմեց : 7. Մայրը տղան վարպէտին ի՞նչ ըրաւ . ծինելցյլներո՞ն ինչ հանդէս տուաւ : 8. Կայ տակաւին այն սովորութիւնը :

ՊԱՍ 16

Պատուէր հրանոն	Հայրենիք	Ճնած պէջը
Զգեստ հագուստ	Հպատակ	հնաշանդուռ
Հանդէս պօն	Ինքնակալ	բաժառոր
Խազիլ ելել	Աշաղակ	իշխան
Սւնեակ խոյց	Քաղցրաձայն	անոյշ չայնով
Իշխան պէրութեան մեծեց	Խոնարհիլ	ծափլ

ԶԻՆԱՑ ՈՐԴԻՌԱԿԱՆ ՍԼԵՐԸ

1. Որդիական սէրը Զինաց ազգին մէջ ոչ միայն ինութեան տուրք և պարտք համարուած է , այլ նաև կրօնական պարտաւորութիւն և հաստատ պատուէր է : Այս սէրը Զինաց տէրութեան կառավարութեան ամենէն մեծ կազը կրնայ ըլլալ , և անոր ուժին ու երկար դիմանալուն պատճառ կրնայ համարուիլ :

2. Կրնանք ըսել թէ որդիական սէրը Զինաց թագաւորութեան ողին է , ինչպէս որ հայրենեաց սէրը հին ատենուան հասարակաւ

պետութեանց ողին էր : Այս գեղեցիկ սիրոյ զգացմունքը Զինաց երկոյին մէջ ընդհանուոր է . թագաւորն իր հպատակներուն իրբւ իր որդւոյր վրայ կը նայի , և հպատակները թագաւորին իրբւ իրենց հօրը վրայ կը նային , և թագաւորը կ'անուանեն Հայր և Մայր թագաւորութեան :

3. Զինաց թագաւորները որդիական սիրոյ պարտուց օրինակ տալու համար իրենց հօրը աթոռը չեն նատիր , մինչեւ որ անոնց վախս ճանեալ հօրը մահուան սուզի ժամանակը չեցուի , որ երեք տարին կը քչէ , և նոյն միջոցին Մանտարիններուն խորհրդարանը կը կառավարէ տէրութիւնը :

4. Ինքնակալը իր հպատակներուն օրինակ պիտի ըլլայ թէ կրօնական պաշտամանց , և թէ առ մայրն ունեցած որդիական պարտուցը մէջ , որուն համար ամէն տարւոյն առջի օրը մասնաւոր հանդէս մը կը կատարուի , զոր համառօտ կերպով կը դնենք հոս :

5. Տարւոյն առջի օրն արեւը ծագելուն պէս բոլոր Մանտարինները հանդէսի զգեստաներ հագած կը ժողվուին թագաւորին պալաշար , և իրենց աստիճանին համեմատ սրահին մէջ կը շարուին : Յետոյ թագաւորական իշխանազունք հագուած նոյն տեղը կու գան . անստեն թագաւորն աթոռին վրայ նստած՝ սենեակէն

Դուրս կը հանեն իր մօրը սենեակը կը տանին որ զանի ողջունէ . գաւիթը ծողլուած հան դիսականք ալ մէ կտեղ կ'երթան :

6 . Երբ թագուհւոյն սենեակին դրախ սրա հը կը հանին , թագաւորն աթոռէն վար իշնելով նոյն սրահը կ'երթայ : Այն միջոցին Մանտարին արարողապետ մը ներս կը մտնէ և թագուհւոյն առջեւ ծունկ չոքած թագաւորին կողմանէ աղերսագիր մը կը ներ կայացնէ անոր որ հաճի դուրս ելլել , և անոր մատուցուելիք պատիւներն ընդունիլ :

7 . Անատեն թագուհին հանդիսիւ դուրս կ'ելլէ . արարողութեանց պաշտօնատէրը կ'երթայ թագաւորին և առջեւ ծունկ չոքած կ'աղաչէ որ երթայ իր մօրը որդիսական պատիւն ընէ . այնուհետեւ թագաւորը մօրը ներկայանալով շխտակ և ձեռուըները կախուած կը կենայ . նոյնպէս կ'ընեն նաև Մանտարին ներն ու հանդիսականք . անատեն երգիչները կը սկսին քաղցրածայն երգել :

8 . Մէջ մ'ալ Մանտարիներէն մին “Ծունկ չոքեցէք” կ'ըսէ . խալոյն թագաւորը , Մանտարիները և իշխանք ծնկան վրայ կու դան . քիչ մը ետքը դարձեալ “Մինչև դետին խոնարհեցէք” կը դոչէ . և ամէնքը դիմացնին նայելով կը ծովն . ետքը նորէն “Ելէք,” կ'աղաղակէ , և ամէնքը ոտք կ'ելլեն . այսպէս

ելէք անդամ ծունկ կը չոքին , կը ծովն և կ'ելլեն :

9 . Այս արարողութիւններէն ետքը նոյն առջի Մանտարինը կ'երթայ թագաւորին կողմանէ թագուհւոյն աղերսագիր մը կը ներկայացնէ աղաչելով որ իր սենեակը դառնայ . անտառն նուագարաններով կ'երթայ թագուհին , և հանդէսը կը վերջանայ : Բաց աստի թագաւորը պարտական է ամէն հինգ օր անդամ մը իր մօրն այցելութեան երթալ :

Հարցումնէր . 1 . Զինաց ո՞ր սէրը սաստիկ է : 2 . Թագաւոր հպատակացը վրայ ի՞նչ աշբով կը նայի : 3 . Երբ հօրն աթոռը չի նստիր : 4 . Ի՞նչ է թագաւորին պարտաւորութիւններէն մին : 5 . Ի՞նչ հանդէս կը կատարեն , և ի՞նչ կերպով : 6 . Յետոյ ի՞նչ կը ներկայացնեն անոր : 7 . Թագաւորը որո՞ն կը ներկայանայ : 8 . Յետոյ ի՞նչ արարողութիւն կ'ըլլայ : 9 . Վերջապէս ի՞նչ կերպով կը վերջանայ հանդէսը :

ՊԱՍ 17

Առիւծ	իւնդանեայ թագաւորը	Գաւազան ժայռ
Արաւ	բաւել	Զարաշար գէլ իւրական
Հանդերձ	հագուստ	Յարձակիլ չըսն յասին
Ռւժգին	ուժով	Հետեկիլ իւնաչէն երթալ
Գաղան	կարէսէ անսասան	Յուսահատ յոյս իւրած
Պարգև	ընծայ	Նաւաստի նասու մարդ

Ա Ռ Ի Ւ Ծ

1 . Ա. Վրիկէի հարաւային կողմերը , ուր Օթենթացիները կը բնակին , առիւծը շատ հա-

սարակ է, և տեղացիք շատ նեղութիւն և վնաս կը կրեն անոր երեսէն : Իրիկուն մը 0թենթացի մը կը տեսնէ որ առիւծ մը ետեէն կու դայ զինք որսալու : Մարդուն սիրան ահուգողով կը լեցուի, սակայն կը խորհի հնարք մը դտնել ազատուելու : Կը վաղէ բլուրի մը դահավէժ ծայրը կ'ելէ և հոն ցած տեղ մը կը պահուըտի . գլխարկն ու հանդերձը դաւազանի մը կ'անցնէ և գլխէն վեր կը բռնէ, ու ասդին անդին կը շարժէ դաւազանը առիւծը խարելու համար :

2. Առիւծը որ կատաղարար կու դար, գըլխարկն ու հանդերձը մարդ կարծելով՝ արագութեամբ և ուժգին կը ցատքէ դաւազանին վրայ, և գլխիվայր կը կործանի և չարաշար կը վիրաւորուի : Այս կերպով 0թենթացւոյն կեանքը կ'ազատի :

3. Ուրիշ 0թենթացի մը կովերը ջուր խըմցընելու տարած ատենը կը տեսնէ որ առիւծ մը պառկած է դաշտին մէջ : Մարդը կը կարծէ թէ աւելի կովերուն վրայ պիտի յարձակի . բայց կը սիալի, քանզի առիւծը կովերը թողլով մարդուն վրայ կը սկսի դալ : 0թենթացին հազիւ կարող կ'ըլլայ մօտը դանուած ծառին վրայ ելլել . առիւծը կու դայ, և քանի մը անդամ ծառն ի վեր ցատկելին ետքը, կը տեսնէ որ պիտի չկնայ ձեռք ձգել որսը,

և ծառին ներքեւ քսանուչորս ժամ կը սպասէ : 4. Վերջապէս ծարուելով կ'երթայ ջուր խմելու . երբ աղէկ մը կը հեռանայ որ ալ չի կընար ծառը տեսնել, մարդը ծառէն վար կ'իջնէ և կը փախչի : Խսկ առիւծը ջուր խմելին ետքը առջի տեղը կը դառնայ . և երբ կը տեսնէ որ մարդը փախած է, կը սկսի մարդուն հետքին հետեւիլ, և չգտննելով զայն յուսահատ կը դառնայ :

5. Կ'երմեկի թէ առիւծն անցած բաները միտքը կը պահէ, և տեսածները ետքը կը միշէ և կը ճանչնայ : Ուտենօք Պարոնին մէկը առիւծ մը կը պահէր : Օր մը քանի մը նաւաստիներ այս կենդանին տեսնելու կ'երժան : Ուրիւծն այն ժամանակ առջևը դրուած միսը կ'ուտէր, ուստի շատ խոժուեցաւ և կատղեցաւ, երբ այս մարդիկ զայն անհանգիստ կ'ընէին : Նաւաստիներէն մին առիւծին մօտեննալով ըստ, “ Ներսն, խեղճ ներոն, զիս չե՞ն ճանչնար ? ”

6. Ուրիւծն այս ձայնը լսելուն պէս մէկէն կերակուրը թողուց, և ուրախութեան նշաններ ցուցնելով՝ սկսաւ նաւաստւոյն մօտ երթալ . նաւալարն ալ շցեց անոր դլուխը . առիւծը կատուի պէս անոր առջևը կեցած շատ կ'ախորժէր անկէ : Ընկերներն ասիկա տեսնելով շատ զարմացան, և պատճառն

իմացան թէ քանի մը տարի առաջ այս կեն՝ դանին նաւաստուցն հետ մէկ նաւու մէջ էր, և մարդը կը կերպակը էր զանի, անոր համար իր բարերարին ձայնը առնելուն պէս սկսեր է այնպէս ուրախանալ:

7. Ուրիշ պատմութիւն մըն ալ ընեմ՝ առիւծին երախտագիտութիւնը ցուցնելու համար: Իրը երկու հազար տարի առաջ չոռված այեցի մը իր գերւոյն հետ այնպէս չարաչար կը վարուէր՝ որ անոր համբերութիւնը հատնելով տիրոջը տունին փախաւ. և չգտնուելու համար անտառը գնաց, և հօն քարայրի մը մէջ պահութակեցաւ: Արդեօք ո՞շափ վախցաւ խեղճ գերին, երբ իմացաւ որ այն քարայրը առիւծի որջ էր, և անդիէն սոսկալի առիւծ մը տեսաւ որ գեալ իշեն կու դար: Տարակոյս չկայ որ խեղճ մարդը սաստիկ վախցաւ, և կարծեց թէ պատառ պատառ պիտի ըլլար առիւծին ճիրաններուն մէջ:

8. Իսկ առիւծը, ընդհակառակին, կամաց կամաց մարդուն մօտեցաւ, և հառաջանքով սոքը վերցուց գերւոյն դէմը բռնեց. գերին ալ քննեց տեսաւ որ ոտքը փուշ մոտած էր, դժուշութեամբ բռնեց դուրս քաշեց զայն: Առիւծը ցաւէն ազատուելով՝ սկսաւ իր բարերարին մօտ ելթալ, և ոտքն իյնալով շան պէս քծնիլ:

9. Այս գերին ատեն մը փախստական ապէրէն ետքը բռնուեցաւ, և վճիռ եղաւ որ գաղանի առջև ձգուի և սպաննուի, ինչպէս որ հին ատենները մահապարտները այս կերպով մեռյնել սովորութիւն էր: Ուստի այս խեղճ գերին հրապարակ հանուելով, նոր բռնուած առիւծի մը առջև ձգեցին: Բոլոր հանդիսանեսք կը կարծէին թէ այն կատաղի առիւծը խեղճ գերին մէկէն պիտի պատառէր. սակայն ի՞նչ մեծ եղաւ անոնց զարմանքը, երբ տեսան որ առիւծը գլուխը ծըռած՝ կամաց կամաց գերւոյն մօտ գնաց, և փոխանակ ուտելով՝ շան պէս սկսաւ քծնիլ անոր առջեր:

10. Այս այն առիւծն էր, որուն ոտքէն փուշը հանած էր գերին ատենօք. ուստի կենդանին ալ հիմա իր բարերարին վսաս մը չէր տար: Կայսրը այս բանը տեսնելով շատ զարմացաւ, գերւոյն ազատութիւն չնորհեց, և առիւծը անոր պարգևեց: Գերին առիւծը չոռվմայի մէջ պտտյնելով և ժողովրդին ցուցնելով՝ շատ ստակ շահեցաւ:

Հարցուհետք: 1. Օթենթացւոց երկերը ի՞նչ վսասակար կենդանի կայ. Օթենթացի մը ի՞նչպէս աղատեցաւ առիւծի մը ձեռքէն: 2. Ի՞նչ հսարք խորհեցաւ: 3. Ուրիշ մը ի՞նչ ըրած ատենը դէմը առիւծ կ'ելէ. ի՞նչպէս կ'ազատի: 4. Քանի մը նաւաստիներ ի՞նչ տեսնելու գացին. ի՞նչ պատահեցաւ: 5. Ուստի կը ճանչնար զանի: 6. Հոռվմայեցի գերիւ

Ներէն միոյն ի՞նչ պատահեցաւ : Դ. Գերին բռնուեցած . Ի՞նչ կերպով ազատեցաւ : 8. Ինչո՞ւ առիւծը մարդուն չլսանեց , գերին ի՞նչ ըրաւ առիւծը :

ՊԱՍ 18

Որդեակ	պաւաչ	Առաջնորդ	Ճամբայ յաւանեաշ
Դաշոյն	սնոր	Յաձմիւել	սպես էրթաւ
Խորհուրդ	դափ	Կատարել	ընել
Գանդատ	դրառնաշ	Տարակոյս	խառիսխած
Ցետին	վրդին	Առանձին	միաչ
Բարի	առէչ	Խոստանալ	խօստ պալ

ՆԵՐՈՂԱՄԻԾ ՀԱՅՐ ՄԸ

1. Բարեպաշտ հայր մը՝ որ շատ խնամ կը տանէր իր որդւոյն բարելաւութեանը և աստ ուածպաշտութեանը վրայ , ամէն միջոց ի դործ կը դնէր զանի կրթելու համար : Տղան , թէև աշքին առջև ունէր բարի օրինակ , բարեպաշտական կրթութիւններ և վարժութիւններ , սակայն իր երիտասարդական չար հակամիտութիւնները զինք մոլորդուցին , և ամէն անկարդութեանց մէջ ձգեցին , որով իր ծնողացը սիրուը դառնապէս կը վշտանար :

2. Այս անկարդ տղան կը յաճախէր չարեւ րուն ընկերութեանը , և օրէ օր անոնց պէս կ'ըլլար . մինչեւ իսկ իր չար ընկերոջը տուած չար խորհուրդին անսաց , և միտքը դրաւ որ իր հօրը կեանքը վերջացնելու խորհուրդը

կատարէ , որպէս զի կարող ըլլար ստացուածքի տէր ըլլար և ազատորէն հետեւիլ իր անառակութեանը :

3. Այս ցաւալի լուրը հօրը ականջը կը հասնի , և երբ ճշմարտիւ կը ստուգէ իր որդւոյն խորհուրդը , կայծակնահար կ'ըլլայ և եւ սակայն ուղեց վերջին ճիպը թափել տղան ճամբայ բերելու համար , ուստի ըսաւ անոր , “Որդեակ իմ , կ'ուղե՞ն քիչ մը շրջադայիլ ինծի հետ . քու ընկերութիւնդ ինծի սիրելի է :” Ցղան ընդունեցաւ հօրը ինդիրը , թերեւ չար խորհուրդը կատարելու մոոք :

4. Մէկտեղ ճամբայ ելան , և երբ անտառի մը մէջ մնան , հայրը մէկէն կեցաւ և տղուն ըսաւ , “Որդեակ իմ , լսեցի որ զիս սպաննել կ'ուղես , և այս բանին վրայ տարակոյս չունիմ : Թէպէտե ես քեզի դէմ շատ իրաւացի գանդատաներ ունիմ , սակայն դուն իմ որդիս ես , քեզ կը սիրեմ , և կ'ուղեմ իմ սիրոյս վերջին մէկ նշանն ալ տալ . ուստի այս անտառը բերի քեզ , այս առանձին տեղը , ուր մարդկային աչք մը չի կընար տեսնել մեզ , և մարդ ալ չիմանար քու յանցանքդ :”

5. Ետքը քոմին դաշոյն մը հանելով ըսաւ տղուն , “Ահա , որդեակս , ահա քեզի դաշոյն մը , կատարէ կամքդ . գլուխ հանէ քու անաղորոյն խորհուրդդ որ իմ կենացս դէմ

ունեցած ես . սպաննէ զիս ինչպէս որ կ'ուզես : Զիս հոս սպաննելովդ գուցէ մարտկային արդարութեան ձեռքն իյնալէն աղաւիս . այս պիտի ըլլայ իմ սիրոյս վերջին նշանը . իմ յետին նեղութեանս մէջ այս ինծի մխիթարութիւն է որ ես քու կեանքդ պիտի աղատեմ , ուր դուն իմն կը սպաննես :”

6 . Տղան կեցած տեղը կայծակնահար եղաւ , և ապշած մնաց , և չկրնալով ինքղինք զապել բարձրաձայն լաց մը փրցուց , և ինկաւ հօրը ոտքը՝ իր չար խորհուրդներուն համար թողութիւն խնդրելու , խոստանալով որ ալ այնուհետեւ իր վարքը բոլորովին փոխէ , և իր բարի ու մարդասէր հօրը մխիթարութիւն և ուրախութիւն ըլլայ : Այս իր խոստմանը վրայ հաւատարիմ կեցաւ տղան . ձգեց իր մոլութիւնները և չար ընկերները , և եղաւ իր հօրը ուրախութիւնն ու մխիթարութիւնը , որով իր առջի տուած վիշտերը և տրտմութիւնները սկսան փարատիլ :

Հարցումնէր : 1. Տղայ մը , հակառակ հօրը խրատուցն , ի՞նչ ըրաւ . 2. Ընկեր մը ի՞նչ խորհուրդ տուաւ անոր : 3. Հայրը տղաւն ի՞նչ ըրաւ , երբ անոր չար խորհուրդը լսեց : 4. Ո՞ւր գացին , և հայրն ի՞նչ ըստաւ : 5. Խորը ի՞նչ ըրաւ : 6. Որդին խորհուրդն ետ կեցաւ . ի՞նչ վարք ունեցաւ :

ՊԱՍ 19

Անշունչ	Մանէ լունէցող	Շնչաւոր	Իւնչ սանէցող
Միակ	մէ հասդիչ	Անհեթեթ	անձառնի
Չարիք	Գեղարիւն	Ճանտակց	Գէւ
Կահարդ	Հնուի	Ոխակալ	Գէն պահող
Մոլար	սիալ	Բազմաթիւ	լապ
Կարծիք	Գուշտար	Առասպել	սուս պատճենիւն

Ա.Կ Ն Հ Ա. Ր Ո Ւ Թ. Ի Ի Ն

1 . Ակնհարութեան (նաղար) հաւտան այնպէս սոլորական է արևելքի և արևմուտքի ուամիաց մէջ , որ շատ գժուար պիտի ըլլայ անսնց հասկցնել թէ բոլորովին անհիմն և սուտ կարծիք է այս : Ընդհանուր մոլորութիւնն այս է թէ , որևէից մարդ կընայ ուրիշը կամ ուրիշի ունեցած բանն աչիւն , այս ինքն այնպիսի կերպով մը նայիլ վրան որ եթէ շնչաւոր է կը հիւանդանայ կամ կը մեռնի , եթէ անշունչ է կ'աւրուի կամ կը կոտըի և կամ կը կորսուի :

2 . Այս անհեթեթ կարծեաց կերպով մը մեկնութիւն տալ ուղելով՝ սոլորաբար կ'ըսեն թէ աչիւն կամ հաղար պատմուն մարդուն աչքէն տեսակ մը թոյն կ'ելլէ և կ'երթաց գիմացի բանը կը թունաւորէ . սա համոզումն ալ ունին թէ ասոր առջևն առնելու միակ գեղն է կապուտ ուլունք (պահճուռ) և կամ լաթ ու

սխտոր կախել աչքի չզարնուելու համար :

3. Այս կարծիքը շատ սխալ է . մարդուս աչքը ժանապարհ կրնայ ըլլալ, ինչպէս որ նա խանձու, ոխակալ, չարասիրտ, բարկասիրտ և անզգամ մարդոց աչքերէն կ'երել, բայց անվախ և անմեղ մարդոց ամենեին չի կրնար զնասել : Որովհետև դժբաղդարտը աշխարհիս մէջ նախանձու և չարասիրտ մարդիկ աւելի բազմաթիւ են քան թէ անմեղ և բարեսիրտ մարդիկ, այսօրուան օրս անմեղ մարդ պիտի չմնար աշխարհիս վրայ, և անմեղները կամ նաև մեղաւորներն իրենց թշնամիներէն աչքիլուելով՝ ոչ առողջութիւն պիտի ունենային, ոչ հարսաւութիւն, ոչ յաջողութիւն, ոչ ընտանիք և ոչ խակ կենդանութիւն :

4. Բայց պիտի ըսեն թէ ի՞նչ է պատճառը որ երբ մարդիկ տան մը աչք տան, կը տեսնես որ այն տունը կամ կը փլչի, կամ կ'այրի և կամ պատռհանները կը կոտրուին : Ասիկա անկարելի է . քանզի մարդուս աչքերէն ոչ թէ թոյն՝ այլև սատանայ ալ ելլէ, չի կրնար մէկու մը չարիք հասցնել : Սակայն դիցուք թէ անոր աչքերէն սատանայական զօրութիւն մը կ'ելլէ և ասոր անոր կը թսասէ . կապուտ ուլունքը կամ սխտորի պճեղն ի՞նչ ուժ պիտի ունենայ ակնհարութեան դէմ: Որչափ նորաշէն տուներ տեսած եմ որոնց անկիւնէն

քանի մը պճեղ սխտոր և քանի մը կապուտ ուլունք կախուած էին, և վրան շարաթ մը չանցած ուրիշ տուներու հետ այրեցան մոխիր գարձան թէ այն տուները և թէ անոնց յուռութուլունքը (Եւլուբ) :

5. Ծնողքներ կան որ սաստիկ սէրէն իրենց զաւկներուն վրայ կը դողդան . մէյ մ" ալ յանկարծ անոնց վրայ հիւանդութիւն կու դայ, նայիս որ, վայ, տղուս աչք տուին, աչքիլեցին, առաւ տուին ըսելով՝ շուտ մը պառաւ մը կը կանչեն, ինչ ազգէ ինչ հաւատուքէ կ'ուզէ թող ըլլայ, տղան կը ցուցնեն . անիկա ալ կը նայի, և, հա՛, այնպէս է, կ'ըսէ, տղադ սիրուն ըլլալուն համար աչքի եկած է :

6. Դիմացը կ'անցնի, քանի մը աւելորդապաշտական բաներ կը փսփայ, իրը թէ կ'ազօթէ, երբեմն երբեմն վրան կը թքնէ, դարձեալ կ'ազօթէ, երբեմն ալ երեսն ի վեր կը փչէ, ու տղան մօրը կը յանձնէ, բան չկայ, կ'անցնի, կ'ըսէ : Այս հեթանոսական սովորութիւնները շատ թսաս կու տան բարեպաշտքիստոնէից . քանզի Աստուած արգելած է այսպիսի բաները :

7. Քանի մը տեսակ ակնհարութիւններ ալ գնենք հոս՝ ընթերցող տղայոց զուարճութեանը համար : Հին ատեները կարծիք մը կար թէ իիւրիկեցի կախարդներուն մէկ աչքին մէջ

Երկու բիբ կար , ուստի որուն վրայ որ այն աչքով նայեին , անիկա մէկէն կը մեռնէր : Պոնտոսի կողմերը կախարդներ կային , որոնց մէկ աչքին մէջ նոյնպէս երկու բիբ կար , կ'ըսեն , միւսին մէջ ալ ձիու կերպարանք : Իտալիոյ կախարդները մէկ նայուածքով մարդոց սիրտը կ'ուտէին և ձմերուկներուն միջուկը կը չորցնէին : Սպանիացւոյն մէկն այն պիտի չար աչք ունէր որ տան մը պատուհաններուն վրայ ուշի ուշով նայելուն պէս՝ բոլոր ապակիները կտոր կտոր կ'ըլլար : Ուրիշ Սպանիացի մըն ալ , թէ կամայ թէ ակամայ՝ ո՞ր մարդուն վրայ որ նայէր , անիկա մէկէն կը մեռնէր : Ուրիշ մը գաշտին մէջ շատ մը հաւեր ժողվել տալով , մէկ նայուածքով ամէնքն ալ կը սպաննէր :

8. Այսպիսի առասպելաց թիւն անհամարէ տղէտ և միամիտ ժողովրդոց մէջ , բայց զարմանալին սա է որ , տակաւին կը գըտնուին այսպիսի բաներու հաւատացողներ , և չեն ալ հարցներ թէ ինչո՞ւ հիմա չեն դըտնուիր այնպիսի փորձանաւոր աչք ունեցող պառաւներ : Քանզի պատասխանը սա պիտի ըլլայ թէ , որովհետեւ հիմա այնպիսի բաներու հաւատացող քիչ մարդ կայ : Փափաքինք , ջանանք ուրեմն որ օր մը առաջ բոլորվին ջնջուին այնպիսի մոլար կարծիքները . անատեն

անշուշտ ակնհարութիւնն ալ կ'անհետանայ :

Հարցումնէր : 1. Ուամկաց մէջ ի՞նչ սիսալ կարծիք կայ : 2. Ի՞նչ է ակնհարութիւնը : 3. Եթէ այս կարծիքն ուղղութարչութիւնը կըլլար : 4. Ակնհարութեան դէմ անոնց գործածած բաներն օգուտ ունի՞ն : 5. Տգէտ ծնողը ի՞նչ կ'ընէն երը անոնց զաւկներէն մին կը հիւանդանայ : 6. Կախարդն ի՞նչ կ'ընէ : 7. Ի՞նչ պատմութիւններ կը պատմուին : 8. Այսպիսի առասպելաց հաւատացող կայ տակաւին :

ԴԱՍ 20

Պարկեշտ	աճօնիւած	Դանդաղել	պնդնալ
Խոստում	իօստ	Փափաքիլ	Բարձալ
Շնկնիլ	իորջրիլ	Մէծութիւն	հարսպութիւն
Ցնակ	ուզովի ոռուն	Պահանջել	ուղել
Զանալ	շանչ ընել	Անպիտան	անշահ
Աղքատ	իւշամ	Փշմկել	սիրու եւել

ԱՐԲԱՏ ԱՂՋԻԼ ՄԲ

- Կոստալոս Գ. Շվետի թադաւորը օր մը ձիուլ գիւղէ մը անցած ատենը պարկեշտ աղքատ աղջիկ մը անսաւ որ ճամբուն վրայ աղբիւրէն ամանը կը լեցնէր : Թագաւորը ձին դէպ աղբիւրը քշելով աղջկան ըսաւ որ քիչ մը խմելու ջուր տար իրեն : Աղջիկն առանց դանդաղելու ջուրին ամանը վեր առաւ , և պարզութեամբ թագաւորին բերնին մօտեցուց :
- Թագաւորը խմեց և շնորհակալ ըլլալով

ըսաւ անոր, “Աղջիկս, եթէ ինծի հետ քազաքը դաս, կը շանամ աղքատութենէ աղատել քեզ, և աղջիկ վիճակի մէջ դնել :”
“Ո՞չ, տէր իմ,” պատասխանեց աղջիկը շիկնելով, “քու խոստումի չեմ կրնար ընդունիլ : Չեմ փափաքիր մեծութեան համնելու, Աստուած ինչ վիճակի մէջ որ դրած է զիս դոհ եմ անկէ : Բայց եթէ մեծութեան փափաքէի ալ, բան մը կայ որուն պատճառաւ չեմ կրնար դալ ձեզի հետ :”

3. “Ինչո՞ւ պիտի չկինաս դալ,” հարցուց թագաւորը զարմանօք : “Անոր համար որ,” ըսաւ աղջիկը շիկնելով, “մայրս յետին ծայր աղքատ և հիւանդ է, և ինծմէ զատ չունի մէկը որ անոր օդնէ և բաղմաթիւ նեղութեանցը մէջ զանի մակիթարէ : Գիտցիր, տէր իմ, որ երկրաւոր մեծութիւնները չեն կրնար զիս համոզել որ մայրս ձգեմ, և կամ զանց ընեմ պարտաւորութիւններս զորս որդիական մէրն ինէ կը պահանջէ :” “Մայրդ ո՞ւր է,” հարցուց թագաւորը :

4. “Սա հիւղին մէջ է,” պատասխանեց աղջիկը՝ մատովը հին անակ մը ցուցնելով : Աղջկան շնորհալի խօսքերէն թագաւորը փղը կեցաւ, և ուղեց հիւղը մտնել . տեսաւ որ տարիքն առած կին մը պառկած էր դետնի վրայ և անկողնի տեղ ներքել քիչ մը խոտ

կար միայն : “Խաթուն, շատ կը ցաւիմ քեզ հոս մինակ և խեղճ վիճակի մէջ տեսնելուս համար,” ըսաւ թագաւորը :

5. “Աւազ, տէր իմ,” պատասխանեց կինը, “յիրաւի ես աւելի ևս խեղճ կ'ըլլայի, եթէ աղջիւ և ծնողասէր աղջիկս չըլլար, անիկաէ որ կ'աշխատի ամէն կերպով օդնելու ինծի, և նեղութեանցս մէջ զիս միսիթարելու :” Թերևս թագաւորը բոլոր կենացը մէջ այսպիսի խղճալի բան մը տեսած չէր, ուստի սիրտն այնպէս ելաւ այն վայրկենին որ այն խեղճերուն ի՞նչ ընելը չէր գիտեր :

6. Թագաւորը կարող ըլլալով անոնց ամէն կերպով օդնելու, քսակ մը ոսկի հանեց և աղջկան ձեռքը դրաւ և “Հոս կեցիր, ինչպէս որ կ'ուղէիր, մօրդ նայէ, ես քեզ շուտ մը կարող պիտի ընեմ զանի աւելի աղջիկ նայելու . մնաս բարով, սիրելի աղջիկս, թագաւորիդ խօսքին վրայ վստահ եղիր,” ըսելով մեկնեցաւ : Թագաւորը պալատը հասածին պէս սպառաւին ամսական կապեց մինչեւ ցմահ, և մեռնելին ետքը նոյն ամսականը աղջկանը ժառանդ մնաց :

Հարցուհեր : 1. Թագաւոր մը գիւղէ մ'անցած ատենն ի՞նչ տեսաւ, և ի՞նչ ուղեց : 2. Աղջկան ի՞նչ ըսաւ . աղջիկն ի՞նչ պատասխանեց : 3. Ի՞նչ պատճառաւ աղջիկը չէր կրնար երթալ : 4. Ի՞նչ ցուցուց . թագաւորը ներս մտնելով ի՞նչ տե-

սաւ, և ի՞նչ ըստաւ։ 5. Պառաւ կեն ի՞նչ ըստաւ։ 6. Թաւ-
գաւորն ի՞նչ տուաւ աղջկան։ պառաւ կնո՞ջն ի՞նչ ըստաւ։

ՊԱՍ 21

ՈՇԻԾ	ՅԱՆՀԱՆԻ	ՄԱՆԿՈՒԹԻՒՆ	ՊԱՆՅԱՆԵՒՆ
ԽԺԱՆ	ՖԵՇ ՏԱՐԴ	ԱՄԲԱՐԻԾ	ԳԵՆ
ԽՈՐՀՈՒՐԴ	ՔՐԴԻ	ԹԱՓԱԽՈՒԼ	ԱՆԴԻՆ ՊՊՐԻ
ԱՌՈՌ	ԳՎԻ	ՀԱՅՐԵՆԻՔ	ՃՆՈՒՑ ՊԵՆ
ԲՈՂՈՄՆ	ԲԻՔԻՆ ՊՊԻՆ	ԻՄԱՍՏՈՒՆ	ԽԵԼՄՈՒ
ՓԱՓԱՔ	ԲԱՇՅԱՆԻ	ԱՊԱՏԱՐ	ՀՀԱՆՈՒՆԴԻՆ

Ա Բ Ի Ս Ո Ղ Ո Մ

1. Արիսողոմ որդի էր Դաւիթ մարդարէին
որ խրայէլացւոյ թագաւորն էր։ Տարակյա
չկայ թէ Արիսողոմ այնպիսի մարդու մը զաւակ
ըլլալով կը վայելէր ամէն տեսակ երկրաւոր
բարիք որոնցմէ զուրկ էին աղքատք։ Արիսո-
ղոմ դեղեցկադէմ էր, և շատ ալ սիրելի հօ-
րը։ ուստի հաւանական է որ հայրը շատ հոգ-
չտարաւ զանիկա մանկութենէն կը թելու, ո-
րով եղաւ անկիրթ և անսանձ պատանի մը։

2. Առաջին դործը եղաւ իր եղուօրը կեան-
քը վերջնել։ Այս սոսկալի ոճիրը դործելն
ետքը՝ վախէն տունէն փախաւ և ստիպուե-
ցաւ կուապաշտ երկիրներու մէջ բնակիլ, ուր
ճշմարիտ Աստուածը չէին ճանչնար։ Առողմո-
նին սա խօսքը յարմար կու դայ անոր։

«Ամբարիշտը առանց մէկու մը հալածելուն
կը փախչի։» Ո՞վ կմայ պատմել չարագործին
խղճին տուած թշուառութիւնը և անհան-
գըստութիւնը։

3. Երեք տարի կուապաշտ երկիրներու մէջ
թափառելէն ետքը, Դաւիթի իշխաններէն
միոյն, Յուլաբին, միջնորդութեամբը հայրենիւ
քը դարձաւ, և հայրն ալ ներեց անոր։ Երբ
Արիսողոմ թագաւորին քովը դնաց, երեսի
վրայ կյսալով երկրագործիւն ըրաւ։ թա-
գաւորն ալ համբուրեց զանի։

4. Արիսողոմ փոխանակ երախտագէտ ըլ-
լալու հօրմէն ընդունած մարդասիրութեանը
և շնորհացը, ընդհակառակն շուտ մը խոր-
հեցաւ հայրն աթոռէն իջեցնել և տեղի ինք
նատիւ։ Ուստի սուտ խոստումներով իսրայե-
լացիները խարեց և զանոնք իր կողմը դար-
ձնելով հօրը գէմ ապստամբեցաւ։

5. Դաւիթ թագաւորը երբ այս դաւաճա-
նութիւնն իմացաւ, պարտաւորեցաւ պալա-
տը և թագաւորանիստ քաղաքը ձգել և իր
անզգամ Արիսողոմին երեսէն փախչիլ։ Ո՞չ,
ինչ ցաւակի պատմութիւն է որ կը կարդանք
այս ծեր և բարեգործ թագաւորին վրայ թէ,
«Դաւիթ Զիթենեաց լիունէն վեր կ'ելլէր, ու
ելլելով կու լար։ և գլուխը ծածկեր էր, ու
անիկա լոկուն կը քալէր։ և անոր հետ եղող

բոլոր ժողովուրդն ալ ամէնքը իրենց դլուխը
ծածկեր էին, ու լալով կ'ելլէին :

6. Բայց աստուածայիշն նախախնամութիւնն
այս չար զաւկին սրտին խորհուրդները խա-
փանեց, և անոր խրատ տուող իմաստուննե-
րուն խորհուրդները փճացուց : Անոր զարդն
ու հպարտութիւնն էր որ անոր կորստեանը
պատճառ եղաւ . քանզի երբ Արխողոմ ջո-
րին վրայ հեծած կ'երթար, ջորին դնաց
կաղնի ծառերուն մէջ մոտաւ, և Արխառղոմին
մազերը ոստերուն պըլլուեցան, ջորին ալ տա-
կէն անցաւ գնաց, և Արխողոմ մազերէն
կախուեցաւ :

7. Երբ կախուած կեցած էր, սոսկալի տե-
սարան մը բացուեցաւ բոլոր ապստամբներուն
և անհնազանդ զաւկներուն առջեւ . Յովար
քաշեց աղեղը, երեք նետ նետեց ապստամբ
Արխողոմին սրտին, և հոն դմնուողները զար-
կին սպաննեցին զանի, և ետքը ծառէն վար
առնելով անտառին մէջ ձգեցին զանի : Այս
կերպով վերջացաւ այն անհնազանդ և ապլս-
տամբ Արխողոմին կեանքը՝ որ իսրայելացոց
բարեպաշտ թագաւորին, Դաւիթ մարդա-
րէին, տղան էր :

8. Սիրելի ընթերցողք, Արխողոմին դլու-
խը եկածը ձեզի խրատ ըլլայ : Զգուշացէք,
սիրելիք, վրէժինդրութեան ողիէն . չըլլայ որ

մէկուն վաս ընելու խորհուրդ ընէք . ուր
որ այս չար ողին կը բնակի՛ հօն կուիւ, սպա-
նութիւն և ուրիշ շատ չարիք անպակաս են :
Սիրելիք, զգուշացէք նաև հպարտութենէ .
որշափ տկարամիտ են այն պատանիները որ
իրենց գեղեցկութեանը վրայ կը հպարտանան :

9. Դարձեալ զգուշացէք փառասիլութե-
նէ : Մեծութեան համնելու փափաքն էր որ
զԱրխողոմ հօրը դէմ ապստամբեցուց, սա-
կայն Աստուծոյ արդար դատաստանը շուտ
հասաւ և չարաչար կորսուեցաւ անի : Յիշե-
ցէք Սուրբ Գրոց այն խօսքը որ կը սորվեցնէ
որեկից վիճակէ դոհ ըլլալ և քիչով բաւակա-
նալ : Արմելի ընթերցող, լաւ է բարի և ա-
ռաքինի ըլլալ, քան մեծութեան համնի :

Հարցումէր : 1. Արխողոմ որո՞ւն տղան էր, և ի՞նչ վե-
ճակ ունէր : 2. Ի՞նչ մեղք գործեց . յետոյ ո՞ր փափաւ : 3.
Որո՞ւ միջնորդութեամբը հօրը հետ հաշտուեցաւ : 4. Արխո-
ղոմ ուրիշ ի՞նչ խորհուրդ յշացաւ : 5. Հայրը ո՞ր փափաւ :
6. Զորիով գացած ատեն Արխողոմ ի՞նչ եղաւ : 7. Ո՞վ զար-
կաւ զանի : 8. Ո՞ր ողիէն զգուշանալուէկը : 9. Արխողոմը
ապստամբութեան առաջնորդով բանն ի՞նչ էր :

Գ Ա Ս 22

Նախանձ	Հարց աւէ	Անձանօթ-	Հգեկանական
Օտար	ուրիշ առաջէ	Նաւարկել	Նաւով ճամբորդել
Առատ	շար	Իմաստուն	Իւլոցի

Եռանդ Հայութիւն Երդաւանդ պարաբր
Պատուեր հրանան Գաղթական պէշէ Տը ուրիշ պէշէ
Բնիկ պէշէ Բարերար առէիսութիւն ընու

Ք Ո Լ Ո Մ Պ Ո Ս

1. Ամերիկա ատենօք անծանօթ երկիր մըն
էր, իսկ 1492 ին Քրիստովոր Քոլոմբոս այն
կողմերը նաւարկելով՝ գտաւ զանի: Քոլոմ
պոս հայրենեօք ձենովացի էր. բայց Սպա-
նից ֆէրտինանտոս թագաւորը և Խղապէլ
թագուհին պէտք եղած ձեռնտութիւնն ը-
րին անոր այս մեծ դիւտը դլուխ հանելու:
Քոլոմպոս բարերարոյ և իմաստուն մէկն էր:

2. Սպանիացիք Քոլոմպոսի վրայ ծուռ աչ-
քով կը նայէին օտարական ըլլալուն համար,
սակայն Սպանիոյ մեծ հարստութիւն և փառք
բերաւ, և Ամերիկայէն վերադառնալուն մեծ
պատուով ընդունուեցաւ, սակայն յետոյ թա-
գաւորը շատ անիրաւութիւն ըրաւ և ապե-
րախտութիւն ցուցուց անոր: Շատ անդամ
կը պատահի որ մարդկային ազդին մեծամեծ
բարերարները սոյն օրինակ անիրաւութիւն
կը կրէն:

3. Ամերիկայի դանուիլ մեծ ազդեցու-
թիւն ըրաւ Եւրոպից վրայ: Մեքսիկոյի
առատ ոսկին և Փէրուի առատ հանքերը
հարստութեան եռանդով վառեցին մարդոց

միտքը: Նաւարկութեան և նաւաշխնութեան
օդտակար արուեստներն աւելի մեծ պատիւ
և փառք ստացան: Եւրոպայէն Ամերիկա եր-
թալու համար երեք հազար մղոն լայնու-
թեամբ Ովկիանոսէ մը անցնել հարկ էր, սա-
կայն այս բանը կարող չեղաւ այն դարուն
ողին վհատեցնել:

4. Պապը օրհնութիւն տուաւ այն առա-
ջին ձեռնարկողներուն, որոնք ելան «Նոր աշ-
խարհ» երթալու, զանի իրենց հպատակեցնե-
լու և անոր հարստութիւնը դրաւելու հա-
մար. և պատուէր եղաւ անսնց որ հոն տե-
ղի բնիկները ստիպեն Պապական կրօնքն ըն-
դունելու, և եթէ դէմ կենալու ըլլան՝ ա-
մէնքն ալ էւրէ ընեն: Ճշմարիտն ըսելով ա-
սոնց երկուքն ալ գործադրեցին, քանզի
դառն տանջանքներով բռնադառեցին զա-
նոնք Քրիստոնէութիւնն ընդունելու, և նոյն
ատեն բազմաթիւ դերի ալ առին անոնցմէ:

5. Մեքսիկոյ, քանի մը արդաւանդ և գե-
ղեցկանիստ կղզիներ և դրեթէ բոլոր Հարա-
ւային Ամերիկա Սպանիացի դաղթականու-
թեանց հպատակ եղան մեծ արիւնհեղու-
թեամբ և սարսափելի անդթութեամբ, և
Պապական կրօնքը նոյն տեղերը հաստատուե-
ցաւ: Սակայն այն երկիրներուն և ոչ մին յա-
չողութիւն գտաւ: Մինչեւ ցարդ հոգեորա-

պէս խաւարի և տղիտութեան մէջ են, և մէկ քանիներուն մէջ դրեթէ ամէն տարի յեղափոխութիւն կ'ըլլայ :

6. Ամերիկա գտնուելէն հարիւր քսանութտարի ետքը, Միացեալ Նահանդաց առաջին դալթականներուն մէկ մասը ցամաք ելան Փլիմուտ 1620 թուականին : Ասոնք աստուածավախ Անդղիացի Բողոքականներ էին, որոնք հարածանքէ փախած ըլլալով հոն ապաստանեցան՝ սրտի մոօք զԱստուած պաշտելու ազատութիւնը վայելելու համար : Հիմա Միացեալ Նահանդներուն բնակիչը հիւսիսային և հարաւային Ամերիկայի բնակչաց չափ կայ . նաև գիտութեանց և արուեստից մէջ շատ ծաղկած է :

Հարցուհեր : 1. Ամերիկա ե՞րբ, և որուն միջոցով գտնուեցաւ : 2. Սպանիացիք ի՞նչ աչքով կը նայէին Քոլոմպոսի : 3. Այս զիւտն ի՞նչ ազդեցութիւն ըրաւ Եւրոպից վրայ : 4. Պապն ի՞նչ ըրաւ հոն առջի գացողներուն : 5. Ի՞նչ բանաբարութիւն եղաւ : 6. Միացեալ Նահանդաց գաղթականները երբ ցամաք ելան . անոնց բնակիչը մըշափ է :

ԴԱՍ 23

Ցամաք	ՄՌ	Կիսամերկ	Տարբնը ի՞ն գոյ
Յիմար	ԽԵՆԴ	Տողորել	այրել
Առայդ	ԽԱԳԱԿԱԿ	Արեգակ	արեւ
Ճարտար	ՅԱՋԱՐԱ	Կերակուր	ուղեւէլ
ԽՂՋԱԼ	ՄԱՒԻ	Երջանիկ	վաճառէն գոհ
Զարմանք	ԹԻԴԱԼ	Հոյակապ	մէջ

ԱՐԱԴ ԵՒ ԱՐՄԱԿԻԵՆԻ

1. “Երբ Ապուշէնիրի Եռներուն մէջ ին կած՝ չոր և ցամաք անապատներուն վրայ կը նայէի,” կ'ըսէ ճամբորդ մը, “և կիսամերկ ու սկամորթ մարդիկն ու կնիկները կը տեսնէի որ արեգակին կիզիչ տաքութեան մէջ կ'այրէին, դրեթէ արմաւէն զատ ուրիշ կերակուր ալ չունենալով, սիրտս կը հալէր անոնց վիճակին վրայ : Ինձի կը թուէր թէ այն վիճակին մէջ անոնց ցուցուցած գոհունակութիւնը և զուարթամուռութիւնը մարդկային վսեմութեան արժանի չէր :”

2. “Անտարակոյս այս մարդիկը,” ըսի ընկերիս, “չեն կրնար այնչափ յիմար ըլլալ որ ինք զինքնին երջանիկ համարին այսպիսի թշուառ և խեղճ վիճակի մէջ : Կ'երեկի թէ առոյդ և ուշմ ազդ մըն են . կարելի՞ է արդեօք որ ճարտար և խմաստուն ըլլալով չղդան իրենց վիճակը : Ուրիշ երկիրներու վրայ չե՞ն լեր . նախանձ չոնի՞ն ասոնք . յառաջադիմութեան փափաք չունի՞ն :” Ծերունի ընկերս ժպտելով մը պատասխան տուաւ . “Բանը քու կարծածիդ պէս չէ . անոնք շատ երջանիկ ժողովուրդ մըն են, և ուրիշներուն վիճակին չնախանձելէն զատ, անոնց վրայ կը խղճան ալ : Պատմութիւն մը ընկեմ քեզի ցուցնելու

համար թէ ինչէն յառաջ եկած է անոնց այս
դպացումը :

3. “Ատենօք Ապուշէհիրցի կին մը պարունի
մը ընտանեացը հետ Անդղիա գնաց : Այս
կինը չորս տարի ձեր երկիրը կենալին ետքը,
երր հայրենիքը դարձաւ, բոլոր ժողովուրդը
դլուխը դիզուեցան՝ Անդղիայի վրայ ունեցած
հետաքրքրութիւննին լեցնելու համար .
և սկսան հարցումներ ընել, ‘Ի՞նչ տեսար
Անդղիա, երկիրը գեղեցիկ է. ժողովուրդը
հարուստ է, երջանիկ է, ևայն.’ կինը պատասխան տուաւ թէ, ‘Անդղիա զարդարուն
պարտէզ մըն է. ժողովուրդը հարուստ է.
գեղեցիկ հանդերձներ, հոյակապ տուներ,
քաջ ձիեր, և փառաւոր կառքեր առաւ են
հոն. և շատ ալ խելացի ու երջանիկ են :’”

4. “Լառներուն նախանձը շարժեցաւ Անդղիայ, տրտութիւնը զանոնք պատեց,
որով իրենց վիճակին տժդոհութիւն կը ցուցնէին: Միտքերնին դրած էին հոն երթալ,
եթէ կինը պատահմամբ ըսած չըլլար թէ, բայց
Անդղիա բանի մը կարօտութիւն ունի : ‘Ի՞նչ
է, ի՞նչ է այն,’ մէկէն հարցուցին: ‘Բոլոր երկւ
րին մէջ արմաւենի մը անդամ չկայ,’ պատասխանեց կինը: ‘Ի՞նչ կ'ըսես, աղէկ դիտե՞ն,’ սկսան ըսել չորս կողմէն: ‘Այս, շատ
աղէկ դիտեմ որ հատ մըն ալ չկայ անկէ,’

ըսաւ պառաւ կինը. ‘Բոլոր հոն եղած ժամանակս ուրիշ բանի այնշափ կարօտութիւնն չքաշեցի որչափ ասոր. շատ ալ վնասուեցի, բայց ի զուր՝ Երր այս խօսքը լսեցին՝ մէկէն անոնց զդպացումները փոխուեցան, և փոխանակ նախանձելու՝ սկսան խղճալ անոնց վրայ. յետոյ եւան տեղերնին գացին զարմանքի մէջ մնալով թէ մարդիկ ի՞նչպէս կընան ասլիլ արմաւենի չեղած տեղը :’

Հարցութէ: 1. Ճամբորդ մը գացած տեղերուն վրայ ի՞նչ կը պատմէ: 2. Ընկերուն ի՞նչ ըսաւ: 3. Ծերունին ի՞նչ պատմութիւն ըրաւ: 4. Կնկան ըրած պատմութիւնն ի՞նչ աղքեցութիւն ըրաւ լսողաց վրայ. ի՞նչ ընել խորհեցան. ինչո՞ւ անոնց զգացումները փոխուեցան:

ՊԱՍ 24

Պայծառ	Դաշտան	Ճանապարհ	Ճաճբայ
Զուարթ	Ռուբուն	Արեգակ	Մրւ
Ուժգին	Առաջ ճը	Սոսկալք	Հայնալու
Արագ	Հայա	Շնչառապառ	Մանւլը հապաչ
Հանգչել	Հանգչապանութ	Գերազանց	Հանչէ դրան
Յանկարծ	Ֆէխն	Բարձրածայն	Բարձր հայնուկ

ՍՈՒՐԲԻ ԲԵՇՆԱՐԴՈՍԻ ՇՈՒՆԵՐԸ

1. Զուիցերից և Սալցայի մէջ երևելի լեռ
մը կայ, որուն գլուխը շինուած է Սուրբ
Բեռնարդոսի վանքը: Այս լեռան բոլորին
քը եղած ճամբաները շատ վտանգաւոր են:

Ճանապարհորդները շատ անդամ յանկարծաւ կի փոթորկալից հովերու կը բռնուին՝ նաև բայ ու պայծառ օրերը։

2. Երբ արեգակը պայծառ և համայնքնութիւնը զուարթացած է, օդը պարզ և հանդարտ է և ճամբորդներն ալ ուրախութեամբ և զուարթութեամբ կը ճամբորդեն, նայիս որ երկինքը կը սկսի մթննալ, ամպերը կը հաւաքին և մէկէն սոսկալի փոթորիկ մը կ'ելլէ, և ճամբաներն այնպէս կը ծածկուին ձիւնէն որ անկարելի կ'ըլլայ անկէ անցնիլ։

3. Լեռներուն դլմէն կը փրթին մեծամեծ ձեան հիւսեր, և այնպէս ուժգին և արագ կը գլորին, որ ահագին քարեր, մարդ, տուն և ինչ որ կը պատահի, կը քշեն կը տանին։ Վանքին հիւրասէր միաբանները թէպէտ աղքատ են և քիչ եկամուտ ունին, սակայն այսպիսի ճախորդութեան ատեն կը բանան վանքին դռները և սիրով կ'ընդունին օտարական և տառապեալ ճամբորդները։

4. Յոդնած և յուրատէն դողացող ճամբորդները ընդունելութիւն կը գտնին անոնց յարկին ներքեւ և կը միմիթարուին, և անոնց օդնութեամբը կը հանդշին ու ախորժելի խօսակցութեամբ կը զուարճանան։ Միաբանները ասով միայն չեն դոհանար, այլև կը հարցընեն որ եթէ ճամբորդներէն մէկը դժրալ-

դաբար վտանգի մը պատահած է, շուտ մը անոր ալ օդնութեան կը հասնին։

5. Վանքին մէջ տեսակ մը շուներ կան որ լրենց քաջութեամբը և զարմանալի ճարտարութեամբը շատ անդամ դժրաղդ ճամբորդները մահուանէ կ'ազատեն։ Շնչասպառ եղած և յուրտին սաստկութենէն բոլոր զդայարանքները թմբած և անզգայ՝ կ'կյնայ կը մնայ ողորմելի ճամբորդը. ձիւնի մեծ կտորներ վրան կը դիզուին և կը ծածկեն խղճալին. անտեն այս զարմանալի շուներուն սուր հոտառութիւնը և գերազանց ճարտարութիւնը յայտնի կ'ըլլայ։

6. Թէկ կորսուած մարդը տասը տասուերկու սոտք խորութեամբ թաղուած ըլլայ ձիւնին ներքեւ, շուներն իրենց սուր հոտառութեամբը կ'երթան կը գտնին զանի, և սոտքով ձիւնը մէկդի ընելով կը բանան. ետքը ամինքը մէկէն կը սկսին բարձրածայն հաչել մինչեւ որ վանքէն անոնց ձայնը լսելով օդնութեան կը հասնին։

7. Միաբանները անոնց ձայնը լսելուն պէս, օդնութեան կը հասնին, և ոդելից խմելիքներ խմյնելով մարդուն խելքը դըլուխը կը բերեն, նաև հաստ բրդեղէն վերարկուով կը փաթթեն մարդը և վանքը կը տանին։

Հարցուածէր : 1. Աերան մը վրայ ի՞նչ կայ , և ստէպ ի՞նչ
կը պատահէ հոն : 2. Ի՞նչպէս փոթորիկ կ'ելէ : 3. Կռոնէն
ինկած ձիւներն ի՞նչ վնաս կու տան : 4. Միաբանք ճամ-
բորդներուն ի՞նչ կ'ընեն : 5. Վանքին մէջ ի՞նչ օգտակար
կենդանի կայ : 6. Կորուած մարդն ի՞նչպէս կը դանուի : 7.
Ի՞նչ կերպով մարդը կը սթափեցնեն . ուր կը տանին զանի :

ՊԱՍ 25

Կախարդ	Հանուչ	Ուրուական	Նշուել ուստիչէր
Երազ	Դայ մէջ պէտիլ	Սնապաշտ	Դում բանի հառապաշտ
Անթիւ	Սապ	Անվայել	ԿՇԵՆ
Փորձանք	Դոյշութիւն	Առասպել	Առապ պահութիւն
Կարծիք	Գողակաբ	Երևոյթ	Դրանէն պէտառածնեց
Ցարքեր	Ապա	Աւերակ	Դժուն

Ա. ԽԵՂՈՐԴԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

1. Աւելորդապաշտութիւն կ'ըսուի այն
անոտի հաւատքը որ կու տան մարդիկ այն
պիսի բաններու զոր ոչ Աստուած պատուիրած
է և ոչ բնութեան լցուը կը սորվեցնէ . զորօ-
րինակ , մեռելոց ուրուականի հաւատալը , յա-
ւերժահարսի , կախարդութեան , երազի , ըն-
թերժմանց , չարագուշակ և բարեգուշակ օ-
րերու , սատանայ կամ դե տեսնելու , և ու-
րեշ անթիւ մանր մունք մնապաշտութեանց ,
որոնց ամէնքն ալ Աստուծոյ հրամանին դէմ
են , և իմաստուն ու քրիստոնեայ մարդուն
անվայել է անոնց հաւատալ : Հիմա պիտի

խօսինք սատանայ կամ դե երևնալուն վրայ ,
որ պամկերէն ճին , տէլ , գէրէ կ'ըսուին :

2. Զենք ըսեր թէ սատանայ չկայ . վասն զի
Սուրբ Գիւքը կը սորվեցնէ մեղի , թէ ինչպէս
որ բարի հրեշտակներ կան որ Աստուծոյ հրա-
մանովը մեզի կը սպասաւորեն և մեղ փոր-
ձանքներէ կը պահեն , այսպէս ալ չար հրեշ-
տակներ կամ սատանաներ կան որ կը ջանան
զմեղ մեզըի մէջ ձգել , և հոգեսոր ու մար-
մնաւոր վնասներ ընել : Մեր խօսքը հիմա այն
է թէ բոլորովին սուտ և շինծու առասպել
է այն որ կ'ըսեն թէ այս ինչ կամ այն ինչ տան
մէջ սատանայ կայ , դիշեր կայ որ ինընէ կամ
հորածնաւու կը պտուի , ըրերու քով կամ պար-
տէ զներու մէջ յաւերծահարսունաւ կը քալեն , և
ասոնց նման աւելորդապաշտական խօսքեր :

3. Ասոնք բոլորն ալ կռապաշտութիւնէ
մնացած կարծիքներ են , որոնց հաւատալը
մեծ մեզք է Քրիստոնէի մը համար : Ճշմարիտ
Քրիստոնեան սատանայ չի տեսներ , և տեսնէ
ալ չվախնար . իսկ սուտ քրիստոնեան սա-
տանաներէն վախնալով , և կամ ուրիշներուն
պատմած սատանայական երևոյթներու հաւա-
տալով՝ յայտնի կ'ընէ թէ ինք Քրիստոնէական
հաւատքն ու պարտքերը չի ճանչնար , և չի
դիտեր թէ Քրիստոնեայք ինչով կը տարբե-
րին անհաւատներէն և կռապաշտներէն :

4. Յուն մը որչափ ալ հին, որչափ ալ աւերակ ըլլայ, սատանան հոն բան չունի. և սակայն աւելորդապաշտ ժողովուրդներու մէջ շատ տուներ կը տեսնես որ, ասոնց մէջ սատանայ կայ ըսելով իրարու կը ցուցնեն: Եթէ տանտիրոջը հարցնես, «Ես ուրիշ տուն ունիմ, անոր համար հինը երեսի վրայ ձգեր եմ,” կ’ըսէ, ուստի կամ այն է որ տանն անունը աւրած ըլլալով՝ զայն վարձող չի դտնուիր, կամ այն է որ ինք վարձող չդանելուն համար ուրիշները մէջը սատանայ կայ ըսելով անունը աւրած են:

5. Սատանան միայն մարդոց մէջ կրնայ բնակիլ զանոնք խարելու և մոլորցնելու համար. հին տներուն և աւերակներուն մէջ սատանան ի՞նչ բան ունի: Այս աւելորդապաշտութեան դէմշատ պատմութիւններ կը պատմուին, բայց մենք երկու հատը միայն բաւական համարինք հետևեալ դասին մէջ պատմելու:

Հարցուհեր: 1. Ի՞նչ է աւելորդապաշտութիւնը: 2. Իրք սատանայ կայ: 3. Ճշմարիտ Քրիստոնեան ի՞նչ բանէ չի վախնար: 4. Ի՞նչ պատճառաւ շատ տուններ պարապ կը մնան: 5. Սատանան ո՞ւր աւելի կը բնակի:

ՊԱՍ 26

ՍԵՆԵԿ	ԼՈՒՐ	ՈՄՆԱՃԱՅՆ	ԱՊՀԻ ՀԱՅՆ
ԾԱՃՈՒԿ	ԳՐԱՊՐՈԽ	ՔԱՂՈՒԹԻՒՆ	ՀԱՐՃԱ-ԼԻՒՆ

ԱՎԱԴՈՒԽ	ԱԱՓԻՃԱՆ	ԳԱՅԱՂԱՆ	ՀԱՅԱ
ԾԱՊԱՅ	ԱՊԱՍԱԽԱՆ	ՑԱՆՑԻՔ	ԳԱՆ ՏԱՐԴԻ
ԴԻՋԵԼ	ԴՐԱՅԻ ԴՐԱՅ ԴՆԵԼ	ՔԱՀԱՆԱՅ	ԳԻՐԱՔԵՐ
ՎԱՆՏԱԵԼ	ՃԱՆՔԱ ԳՐԱԼ	ԴԱՄՈՒԱՆ	ԳԱՎԱՆ ԱԵԸ

1. ԱՄԵՆՈ.ք Պօլիս աղնուական տան մը մէջ մեծ շփոթութիւն կ’կընայ սա պատճառաւ, որ ամէն իրիկուն կէս գիշերուան մօտ սաստիկ որոտմունքի պէս ոտնաձայներ և դղրդում ներ կը լսուին, մանաւանդ մէկ պարապ սենեալ կը որ միւմներէն բարձր էր: Խեղճ տնեցիք կարծելով թէ տանը մէջ սատանայ կայ, տակնուվրայ եղած՝ այս փորձանքն իրենց մէկ բարեկամին կը պատմեն:

2. Մարդը երեակայութիւն է ըսելով շատ կ’աշխատի անոնց մոռքէն հանելու այս վախը, բայց երր կը տեսնէ որ ամէնքն ալ կը պնդեն, հոս բան մը ըլլալու է ըսելով՝ քաջութիւնը ձեռք կ’առնէ. այս իրիկուն ես կու գամայն սենեակը կը մտնեմ կը պատկիմ, բայց ձեղչ մէ զատ ուրիշ մարդ չկիսնայ, կ’ըսէ: Հետը հասս գաւաղան մը առած ծածուկ մը կ’երթայ կը սպասէ:

3. Մէյմին ալ կը տեսնէ որ իրօք կէս գիշերուան մօտ սոսկալի դղրդումներով սանդուխներէն վեր ելլելու ոտնաձայն մը կայ. կը յատքէ վեր կ’ելլէ, և ձեռքի վայտովը ներամոնովին դլասուն մէկ երկու հարուած կու տայ:

և սատանան սանդուխներէն վար վազելով
աներեցիթ կ'ըլլայ : Յետոյ մարդը հանգիստ
սրտով կ'երթայ կը պառկի :

4. Առտու կ'ելլեն և կը տեսնեն որ տան
ծառաներէն մէկուն դլուխը կապուած է, և
երբ պատճառը կը հարցնեն, պատասխան կու
տայ թէ, այն գիշեր սատանաներէն ծեծ կե-
րած էր. անեցիք ասիկա լսելուն պէս կ'իմա-
նան թէ այն անզգամն է որ իրբե սատանայ
գիշերները տունին մէջ կը պատի և անեցիքը
վախցնելով կը զուարճանայ : Շուտ մը վլորն-
տեցին զանի, և շատ չնորհակալ եղան իրենց
բարեկամին որ ազատեց զանոնք վախէն :

5. Գերմանիոյ գիւղերէն մէկուն եկեղեցին
օր մը քանի մը գողեր կը մտնեն պատուհա-
նէն, շատ մը զարդարանքներ և զգեստներ
իրարու վրայ գիշելով առանց բան մը առ-
նելու կը ձգեն կ'երթան : Առտօտ լուսարարը
եկեղեցին բանալով կ'ապշի կը մնայ երբ եղա-
ծը կը տեսնէ, և քահանային խմաց կու տայ,
այն ալ դատաւորին :

6. Մէկ երկու ամիսէն ետքը քանի մը գո-
ղեր ձեռք կ'իյնան . քննութեան ատեն իրենց
ըրած այլեայլ գողութիւնները խոստովանե-
լէն ետքը, երբ դատաւորը կը ստիպէ զանոնք
որ ըսեն թէ արդեօք եկեղեցիէն ալ բան գող-
ցած էին, գողերը կը խոստովանին թէ իրաւ-

ուզած էին գողնալ, բայց չէին կրցած . վասն
զի երկայն եղջիւրներով և կրակէ աշուրնե-
րով սատանայ մը ելած էր անոնց առջնէր, և
այնպէս վախցուցած էր զանոնք որ բան մը
վերցուցած չէին, և երդում ըրած էին որ
մէյ մ'ալ եկեղեցի չմտնեն բան գողնալու :
Քահանան ասիկա լսելով, հասկցաւ որ սա-
տանայ ըսածնին իր եղնիկն (Քյէէ) էր որ ըն-
տանեցած ըլլալով՝ ժամին քովերը կը պատէր,
և այն գիշերը գիպուածով եկեղեցւոյն մէջ
մնացած էր :

Հարցահետէր : 1. Պօլիս տան մը մէջ ի՞նչ կար : 2. Մարդ
մը ի՞նչ հնարք խորհեցաւ : 3. Կէս գիշեր ի՞նչ պատահեցաւ :
4. Ո՞վ էր անոնց սատանայ կարծածը : 5. Գերմանիոյ մէջ
անգամ մը քանի մը գողեր մէր մտան : 6. Գողերն ի՞նչ խոս-
տովանեցան :

ԴԱՍ 27

Աթոռ	Գոհ	Կենդանի	Առեւ ռանեցող
Գաղան	Անունի անասուն	Անօրէն	օրէնի ընենցող
Հացկերոյթ	Ան սեղան	Զարչարանք	առնցանչ
Քանալ	ալիսափէլ	Արարած	սպէղսուսծ
Ցիշել	Դաշտ բնել	Կերակուր	սպէլլիչ
Միջատ	արակի ճճի	Երջանիկ	դիմակին գոհ

ԿԵՆԴԱՆԵԱՅ ՎՐԱՅ ԱՆԳԹՈՒԹԻՒՆ

1. Շատ տարի առաջ պղտիկ տղայ մը կար
որ շատ կը զուարճանար ճանճերը բունելով և

անոնց ոտքերն ու թևերը փրժնելով, և կ'աշխորժէր տեսնել անոնց տանջուիլն ու նեղուիւթ: կարծեմ թէ քանի մեծյաւ ուրիշ աւելի մեծ կենդանիներ աշ կը չարչարէր: Այս սովորութիւնը կամաց կամաց այնպէս անոր սիրատը կարծրացուց որ աշ այնուհետեւ բնաւ ցաւ չէր զգար կենդանեաց տանջուելուն վրայ:

2. Երբ այս տղան մեծյաւ, չոռվմայի կայսրութեան աթոռը նստաւ, և կը կոչուէր Ներոն կայսր: Այն ատենները չոռվմի մէջ շատ քրիստոնեաներ կայլն որ աներկիւղ համարձակութեամբ զիթիառու Քրիստոս Աստուած կը դաւանէին, և փոխանակ չոռվմայեցւոց կուռքերը պաշտելու՝ Քրիստոսի Երկրպագութիւն կը մատուցանէին: Այս անօրէն կայսրը, Ներոն, խեղճ քրիստոնեաները շատ կը չարչարէր, և անոնց կրած չարչարանքը տեսնելով մեծապէս կը զուարճանար:

3. Զանոնք ձիերու կապել կու տար՝ որ դետնէ գետին զարնուելով կտոր կտոր ըլլային, և վայրի դաղաններու առջև ձգելով բղիկ բղիկ ընել կու տար, ցիցերու կը կապէր և կ'այրէր զանոնք: Վերջապէս ծանր և երկարաւե մահուամբ զանոնք տանջելու և սպաննելու համար ամէն հնարք կը մոտածէր և ի գործ կը դնէր: Մինչեւ անդամ երբեմն այր և կին միաւտեղ ձիւթով և իւղով պատել տալով՝ մեծ

հացկերոյթներու ատեն իր պարտէզին բոլոր տիքը դնել կու տար զանոնք որ ջահի (սաշալ) պէս վառէին:

4. Երբ այսպիսի անդթութիւններ կը լսէք, տակնուփրայ կ'ըլլաք, այնպէս չէ՞: Սակայն զարմանալին սա է որ, այն որ տղայութեան ատենը կենդանեաց անդթութիւն ըլլած է ընկելներուն ալ նոյն կ'ընէ, երբ անոնց վրայ իշխանութիւն կ'ունենայ:

5. Ուստի, ով ընթերցող տղաք, կը խրատեմ զձեղ որ ջանաք ամէն կենդանի արարածներու վրայ զթած ըլլալ: Յիշեցէք թէ Աստուած ստեղծած է անոնց ամէնը. և թէ թէպէտե մեզի թոյլտուութիւն տուած է որ մեր կեանքին, հանգստութեանը և ստացուածքին վնասակար եղողները չնշենք, սակայն ոչ երբէք կը հաճի նայիլ իր որ և իցէ արարածներուն տրուած չարչարանքներուն վրայ: Անասուններուն և միջամաններուն ունակութիւնները ձեզի դիտողութեան նիւթ ըրբէք և Աստուծոյ անոնց տուած բնական աղդումին զարմանալի զօրութիւնը նկատեցէք, անատեն անոնց վրայ այնչափ մէր պիտի ունենաք որ ամենափոքը կենդանւոյ մը անդամ պիտի չնասէք:

6. Այն մրջիւնի բոյնին հողակոյտը կրնաս անպատճառամբ կոխել անցնիլ, և քու սու-

Քիոդ մէկ հարուածովն այն փոքրիկ և ծիրացիսատողներուն բոլոր շինածն աւրել կործանել . բայց եթէ նկատես և տեսնես թէ ի՞նչ պէս ամէնը մէկտեղ կ'աշխատին , ոմանք աւազի հատիկ դուրս կրելով , ոմանք իրենցմէշատ մեծ բեռ քաշելով՝ իրենց ձագերուն կերակուր պատրաստերու համար , ոմանք դուրս ելլելով՝ որ երթան յոդնած մէկուն օդնութիւն ընեն՝ որուն լեռը իրենց կտրողութենէն վեր է , անոնց վրայ սէր պիտի ձգես և հոգացողութիւն մը պիտի դայ վրադ՝ որ ջրելայ թէ անզդոյշ ճամփորդի մը ոտքին տակ անոնց բնակարանը ոտնակովս ըլլայ :

7. Աստուածաշունչն այս փոքրիկ արարածներուն կը զրկէ մեզ որ երթանք անոնցմէ իմաստութեան և աշխատավիրութեան դաս առնենք : Սուրբ Գրոց մէջ ո՞րչափ պատուէրներ և խրատներ կան , որոնց մէջ կենդանիներուն , թռչուններուն և միջատներուն ունակութիւնները յիշուած են : Դարձեալ կ'ըսեմ , գթած և փափուկ զգացում մը ունեցիր Աստուծոյ ստեղծած ամէն բանին վրայ , անհատեն աւելի երջանիկ և ուրիշներուն աւելի սիրելի պիտի ըլլաս , և այն օր հնութիւնը որ “ողորմածներուն” խոտացուած է , քու վրադ աւ պիտի դայ :

Հարցուածէր : 1. Պատիկ տղայ մը ի՞նչ ընել սովոր էր . 2.

Ի՞նչ եղաւ մեծնալէն ետքը : 3. Ի՞նչ կերպով քրիստոնեանեար կը նեղէր : 4. Աղէ՞կ բաներ են ասոնք : 5. Տղայք ի՞նչ ընել պարտին : 6. Մրջնոց վրայ ի՞նչ կրնաս ըսել : 7. Աստուածաշունչն ի՞նչ կ'ըսէ մեզի մրջնոց նկատմամբ :

ՊԱՍ 28

Ցեսակ	Եւշ	Ապահով	Հայեա աղաքաղ
Արագ	շուպ	թեաւոր	լւ սունչուզ
Միջատ	ուղարկէ անպատճ	Պարապիլ	ուբարիլ
Զնջուիլ	իրարուիլ	Աշաղակ	Յայն
Փոքրիկ	ուղարկէ	Ուտելիք	իւրաքանչ
Ճարտար	իւլուցի	Արարած	սպեղծուած

Ա. Ն Գ. Թ. Ո Ւ Թ. Ի Խ Ն

1. Կան թռչուններ որ շատ զսաս կուտան արտերուն և պարտէղներուն , և զանոնք մէջ տեղէն վերցնելով մեր կեանքը կ'ապահովցը նենք . սակայն ծիծեռնիկն այն տեսակներէն չէ , և զսասակար չըլլալէն դատ , շատ ալ օդուտ ունի :

2. Երբ օդը ճեղքելով սրբնթաց կը թռչտի և այնպէս արագ արագ առաջ ետ կ'երթայ կու գայ որ հազիւ մարդուն աչքը կրնայ տեսմել անոր ըրած շարժումները , այն ատեն զրաղած է օդին մէջ դանուած կերպ կերպ թեաւոր միջատներ բռնելու : Հազարաւոր , միլիօնաւոր ճանճեր այս կերպով կը ջնջուին ,

որոնք եթէ ողջ մատու ըլլային, օդն այնպէս պիտի լցնէին և ապականէին որ շատ վսասա կար հետևութիւններ պիտի ծագէր անոնցմէ: Ուստի չնորհակալ ըլլալու ենք ծիծեռնիկին որ այդ ձանձրալի հիւրերուն թիւը կը պակ սեցնէ:

3. Սա ալ յիշել պէտք է թէ ծիծեռնիկները երբ մեր երկիրը կու դան, բոյն դնելու և ձագ հանելու համար է: Ուստի մեր սահմանները համսելնուն պէս այս գործին կը պարապին, և երբ անոնց ձագերը թռչելու չափ կ'ըլլան, անոնց ամէնքն ալ կը թողուն ուրիշ տեղ կ'երթան: Ուստի հնար չէ ծիծեռնիկ մը մեռցնել առանց քանի մը մանր ձագեր որբ թողլու:

4. Եդ ծիծեռնիկն ամառ իրիկունները բոյնէն ելլելով, բերանը ճանճով կը լեցնէ: բայց այդ որսորդութիւնը միայն իրեն համար չըներ. իր փոքրիկ բնակարանին մէջ շատ մը ձագեր ունի կերակրելու: և օդին մէջ միշատ որսացած միջոցին զանոնք բնաւ միտքէն չի հաներ:

5. Բերանը կերակրով լեցուն բոյնը դառցած ատենը մէյ մ'ալ յանկարծ անդամ տղու մը հարուածին կը հանդիպի, և դետինը կ'ինայ կը մեռնի: Ողորմելի ձագերն այն գիշեր առանց կերակուրի կ'անցնեն և մինչև

առաւօտ տրտում տխուր կ'աղաղակեն: արու ծիծեռնիկը կը շփոթի, չգիտեր թէ ինչպէս խաղաղնէ զանոնք, երբ կը տեսնէ թէ առանց իր ընկերոջը մինակ մնացած է:

6. Բոլոր գիշերն անհանգիստ անքուն անցընելն ետքը, առատուանց կ'ելլէ քանի մը ճանճ բռնելու, թէպէտե ինք եդ ծիծեռնիկին չափ ճարտարութիւն չունի ձագերը կերակրելու: սակայն իրիկուն չեղած ուրիշ տղայ մը զանիկա ալ կը զարնէ կը սպաննէ: Անօթութենէն ձագերը կը սկսին մարիլ, բերաննին բաց կը ճշն կը սպասեն: բայց մայր չկայ որ դայ ուտելու բան տայ անոնց: կը տեսնեն որ ծեր թռչունները իրենց մօտը եղած բոյները կու դան կ'երթան, բայց բնաւ կարգն իրենց չի դար: Գիշերը կը մախն: իրենց մայրը սովորութիւն ունէր թեւերովը և կուրծքին փափուկ փետուրներովը ծածկել զանոնք, բայց հիմա անպատսպար երեսի վրայ թողուած են:

7. Ուտտուանց մէջերնէն մէկ երկուքը մեռած կը գտնուին: Միւսներուն ճիշը հետզհետէ կը նուաղի: այն փոքրիկ գլուխներն ալ չեն տեսնուիր բոյնէն դուրս երկնցած՝ կերակուրի համար: ողորմելի արարածներն իրարու վրայ գլուրելով կը դողդղան և կը սարառին, և քանի մը ժամէն ետքը բոլորն ալ անօթութենէ

կը մեռնին . իրենց ծնած բոյնն իրենց գերեզ
մանը կ'ըլլայ՝ անզգոյշ և անխորհուրդ տղու
մը պատճառաւաւ :

Հարցումներ : 1. Ծիծեռնիկն ի՞նչ տեսակ թուշուն է : 2.
Թռած ատենը ի՞նչ կ'ընէ : 3. Երբ երկիր մը կ'երթան ի՞նչ
կ'ընէն հոն : 4. Մայր ծիծեռնիկն ի՞նչպէս կը կերպակէ եք
ձագերը : 5. Չար տղայոց պատճառաւ ի՞նչ կ'ըլլայ անոնց
վիճակը : 6. Երու ծիծեռնիկն ի՞նչ կ'ընէ . ձագերն ի՞նչ կ'ըլ-
լան : 7. Վերջապէս ինչքն կը մեռնին :

ՊԱՍ 29

Ճարտար	Խելացի	Զօրաւոր	Ռայոն
Գաղան	Գայրենէ	Ռւտելք	Խերանոր
Կնծիթ	Պապիճ	Պատերազմ	Խուռ
Ոսխի	Խնձոր	Նրբամիտ	Խերաքչ
Վնփոյթ	Անհագ	Ծաղրական	Խնդալու
Կսկիծ	Չու	Ծարունակ	Դլա

ՓՂԻՆ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ

1. Փիզն աշխարհիս մէջ գտնուած գաղան
սերուն ամենէն մեծն ու զօրաւորն է , և դիւ-
րաւ կ'ընդելանայ : Ասիկա Ասխայի և Ափրի-
կէի մէջ միայն կը գտնուի . բարձրութիւնն
ուժ ոտնաշափիէն մինչեւ տամնուչորս ոտնաշափ
կը հասնի : Երկու մեծ ակրայ ունի բերնին
երկու կողմէն գուրս ցըցուած , և մեծ կնճիթ
(Քօրնում) մը զոր ուզածին պէս կ'երկնցնէ և
կը կարճեցնէ :

2. Ասիկա այնչափ հարկաւոր և գործա-
ծական անդամ մըն է անոր համար , ինչպէս
է մեր ձեռքը մեզի . անով գետնէն շատ փոքր
բաներ կլնայ ժողվել կամ վերցնել , իր ու-
տելիքն անով բերանը կը տանի , անով չուա-
նի մը կապը կլնայ քակել , գուռու բանալ գո-
ցել , և եթէ պէտք ըլլայ անով իր թշնա-
մեաց հետ նաև կը պատերազմի : Փղին նրան-
մոռութիւնը և ճարտարութիւնը շատ է , ինչ-
պէս որ կ'երևի մէկ քանի փոքր պատմու-
թիւններէ զոր հոս կը դնենք :

3. Հնդկաստանի մէջ գաղղիացի զօրաց հետ
փիղ մը կար որ բանակին կը ծառայէր : Ան-
գամ մը պատերազմի մէջ փղապանը շատ յոր-
գորանք ըրաւ անոր որ ամենայն ճիգով աշ-
խատէր , և փոխարէն մեծամեծ վարձքէր կը
խոստանար . բայց վերջը ըրած խոստմունքին
անփոյթ ըլլալով , փիղը հասկցաւ որ խորուեք
էր , և կրած նախատանացը չկրնալով տանի՝
յանկարծ զարկաւ մեռցուց մարդը :

4. Փղապանին կինը էրկանն անակնկուլ մահ-
ուանը վրայ ունեցած սաստիկ կսկիծէն յու-
սահատութեամբ մը առաւ իր երկու զաւկը-
ները և տարաւ փղին ոտքին տակը ձգեց ը-
սելով , “Դժոխային վրէ ժինդրութեամբդ այրս
սպաննեցիր , ուրեմն զիս ալ զաւկներս ալ
սպաննէ որ մենք ալ անոր քովը երթանք” :

Քիզը տղաքը ոտքին տակը ինկած տեսնելով
կեցաւ, և իրը թէ խղճալով իր տէրոջը որբ
որդւոյցը վրայ՝ մեծ տղան կնճիթովը վերցուց
և գլխուն վրայ դրաւ. և այն օրէն ի վեր զա-
նիկա իրեն կառավար ընդունեց, և միշտ կա-
տարեալ հնազանդութիւն կ'ընէր անոր :

5. Հասարակ զինուոր մը որ շատ անդամ
քիչ մը խմելիք կու տար փղի մը, որ մը յան-
ցանք մը գործելով՝ հրաման եղաւ որ բըռ-
նեն զանի բանտ դնեն. մարդը փախաւ գնաց
փղին տակը պահութանցաւ : Անոր ուր ըլլան
իմանալով եկան զանի բռնելու, սակայն փի-
զը թող չտուաւ, և եկողներուն ամէնն ալ
վունտեց կնճիթովը : Երբ ամէն մարդ գնաց,
սկսաւ կնճիթովը յորդորել զինուորը և ճամ-
բայ ցուցնել որ երթար, իրը թէ լաել կ'ու-
զէր՝ թշնամիներդ դացին, ելիր, դլխուդ ճա-
րը տես, և ուր որ պիտի փախչի գնա :

6. Մարդուն մէկը որ փիզ կը պահէր, ի-
րիկուն մը մէկ քանի բարեկամները հրաւի-
րեց փիզը տեսնել դաբու : Երբ անոնք ե-
կան՝ փղին ջուր խմելու ատենն էր, և սպա-
սաւորը աման մը ջուր բերաւ փղին խմյնե-
լու . բայց ուզելով եկող պարոնները քիչ մը
զուարճացնել, երբ փիզը կնճիթը կ'երկնցնէր
ջուր խմելու՝ սպասաւորը ջուրին ամանը կը
շարժէր տեղէն : Այսպէս փիզը քանի մը ան-

դամ խարուելով չկրցաւ տանիլ անոր այս
ծաղրական վարմունքին և կնճիթովն այնպէս
ապտակ մը իջեցուց սպասաւորին երեսին՝ որ
մարդը գինովի պէս դեալնը փուռեցաւ : Ե-
կող հիւրերուն ծաղրը աւելի ասոր վրայ շար-
ժեցաւ, բայց սպասաւորը միտքը դրաւ որ
ուրիշ անդամ այն կերպ խաղով չզուարճացնէ
մէկը :

7. Պատկերհան մը կ'ուզէր փղի մը պատ-
կերը քաշել, բայց միտք ունէր կնճիթը վեր
տնկած և բերանը բաց նկարել զանի, ուս-
տի փղին քով մէկը կայնեցուց շարունակ բան
նետելու անոր բերանը որ բաց մնար և ինչ
ձեւ որ ունի ճիշդը գծագրէր : Իսկ մար-
դը կէս մը զուարճութեան համար կէս մ'ալ
կենդանին խաբելու մոօք՝ շատ անդամ ձեւ-
քը պարապ տեղը կ'երկերցնէր՝ առանց բան
նետելու : Փիզը չախորժելով այս մարդուն ը-
րածէն և հասկնալով որ պատճառը պատկեր-
հանն է, կնճիթէն դուրս այնպէս ջուր մը նե-
տեց պատկերհանին թողթին և ներկերուն
վրայ որ ամէն բան աւրեց անպիտան ըրաւ, և
այսպէս չժողովց որ մարդն իր գործը դլուխ
հանէր :

8. Փիզ մը քաղքին մէջ օր մը պտտելու
ատենը դերձակի մը խանութին առջև եկաւ,
և խանութին պատուհանը բաց գտնելով կըն-

ճիթը ներս երկնցուց . դեմքակներէն մէկն ալ
քիչ մը զուարճանալ ուղելով՝ ասեղին ծայ-
րով սկսաւ կնճիթը ծակծկել : Փիղը բարկա-
ցաւ , և միտքը դրաւ վրէժ առնել դերձա-
կէն . ուստի գնաց քիչ մը աղտոտ ջուր փըն-
տուելու . շուտ մը դտաւ ուղածը , և աղէկ մը
լեցուց կնճիթը և դերձակին խանութը գա-
լով պատուհանէն ներս աղտոտ ջուրի հե-
ղեղ մը թափեց հօն նստողներուն դլխուն , յե-
տոյ առաւ քալեց :

Հարցահնէր : 1. Փիղն ինչպիսի՞ անառուն է : 2. Ո՞րն է ա-
նոր կարեռ անդամը , և անով ի՞նչ գործ կը տեսնէ : 3. Փիղ
մը ի՞նչ ըրաւ իր տիրովը . ինչու համար : 4. Փղապահն
կին ի՞նչ ըերաւ առջնը և փիղն ի՞նչ ըրաւ : 5. Զինուոր
մը ուր փախաւ . փիղն ձեռքովն աղատեցաւ : 6. Մարդ մը
իր բարեկամներէն մէկ քանին ուր տարաւ , սպասաւորին
ը-
րածին համար ի՞նչ ըրաւ փիղը : 7. Պատկերհան մը ի՞նչ
կերպով կուղէր նկարել փիղ մը . փիղն ի՞նչ ըրաւ : 8. Ու-
ժիւ փիղ մը խանութի մը առջն կեցած ատենը ի՞նչ ըրին
անոր . փիղն ի՞նչ ըրաւ :

ԴԱՍ ՅՕ

Որսորդ	Բառաւն բառով	Ծերունի	ալեր
Սողալ	Դորին դրա դաւիել	Ապաւաժ	Ճայ-
Արագ	Շա-	Սոսկալի	Հայեալու
Հանդարտ	Հանգիստ	Տարակցս	Հասիստ
Զանանալ	Մշիստիւն	Կարելի	հաւրառուց
Քոպէ	Հայրիստին	Դանդաղիւն	

ԹՌՉՈՒՆ ՈՐՍԱԼՈՒ ՎՏԱՆԳՆԵՐԸ

1. Սկովտիոյ մօտ եղած կղզիներուն բնաց
կիչները սովոր են ծովային թռչնոց որսոր-
դութիւն ընել որ շատ վտանգաւոր է , ինչ-
պէս հետևեալ պատմութենէն կը տեսնուի :

2. Ծերունի մը երկու որդուոցը հետ որ-
սորդութեան գնաց , և իրենց հետ չուան-
տանելով բարձր ապառաժի մը կապեցին զայն
անկէ սողալով ծովեղերք իշնելու համար ։
Վար իջան և կրցածնուն չափ թռչուն և հաւ-
կիթ ժողվելէն ետքը , երեքը մէկտեղ չուա-
նին վախթուելով սկսան վեր ելլել . առջնէն
մէծ տղան , անոր ետևէն կրտսեր տղան և
ամենէն ետքը ծերունին՝ իրարմէ երկու գըր-
կաչափ վարէն կախուած :

3. Բաւական վեր ելլելէն ետքը , մէծ տղան
աչքը վեր վերցուց և տեսաւ որ չուանը սուր
քարի մը քսուելով կտրուելու վրայ էր . ան-
միջապէս այս բանը միւսներուն խմացուց :

“Արդեօք մինչև որ վեր ելլէնք կը դիմանայ
չուանը ,” հարցուց ծերունին : “Հազիւ թէ
վայրկեան մը կը դիմանայ ,” պատասխանեց
տղան , “Երեքնուան ծանրութենէն շուտ շուտ
կը խզի չուանը :” “Մէկ մարդ կը վերցնէ՞ ,”
հարցուց հայրը : “Անոր ալ կասկած ունիմ ,”
ըստ տղան :

4. “Ուրեմն դոնէ մեզմէ մէկն ազատի,”
ըսաւ ծերունին հանդարտ և անխոռով սրտով,
“հանէ դանակդ և վաղի կողմէն չուանը կըտ-
րէ . սիրտ ըրէ , ջանացիր , կարելի է որ դուն
ազատիս և մօրդ միսիթարութիւն ըլլաս :”
Տղան երբ տեսաւ որ դանդաղելու ժամանակ
չկար , անդամ մըն ալ վեր նայեցաւ , տեսաւ
որ չուանէն քանի մը թել մնացեր էր կտըր-
ուելու , քաշեց դանակը և չուանը կտըրեց .
հայրն ու եղբայրն ահագին բարձրութենէն
գահավիժելով չարաչար կորսուեցան :

Հայոցուհիք: 1. Ո՞ւր տեղ ստեղ որսորդութեան կելլին:
2. Ծերունի մը տղոցը հեա ո՞ւր գնաց, և ի՞նչպէ: 3. Զուա-
նէն վեր ելած ատենը մեծ տղան ի՞նչ տեսաւ. հայրն ի՞նչ ը-
սաւ: 4. Ծերունին մեծ տղուն ի՞նչ խրատ տուաւ. ո՞վ ազա-
տեցաւ, և որի՞նք կորսուեցան:

¶ U. S. 31

Օամառ	պին գլուխ	Կամակոր	իշտց իտարութ
Դիւրաւ	դիւրին իւրուշ	Վարժապետ	դաստիարակ
Աւղաուիլ	ավայութ	Ազաւանկ	պաշտամանք
Կանոն	օրէնք	Անիրաւ	իւրառաւնչ լուսնեցող
Թրջել	թաց ընել	Պատժուիլ	պատժիչ իւնչ
Հւղեղ	սաստին ըն-ը	Սպառնալ	վախ պայ

ԶՈՒԱՐՃԱԼԻ ԴԵՊՔ ՄԸ

1. Դպրոցի մը մէջ երկու եղայրներ կային

մէկը տասնութէկ՝ միւսը տասուերկու տարեւ
կան։ Այս տղոց մին շատ մը խրատներ լսեւ
լէն ետքը տակաւին կամակոր և յամառ մնաց։
Վարժապետն անոր ըսաւ որ եթէ վարքը չփու-
խէր մեծ պատժոյ պիտի ենթարկուեր և զոր
դիւրաւ պիտի չմոռնար . վարժապետը տեսա-
նելով որ տղան այս սպառնալիքէն ալ չուղ-
ղուեցաւ, պատրաստուեցաւ զանի պատժե-
լու։ Նոյն միջոցին Պօղոս անուն մեծ եղայ-
ըը յառաջ դալով աղաչեց վարժապետին որ
փոխանակ եղբօրը զինք պատժէր։

2. Անսատեն վարժապետն ըսաւ անոր, «Ոի-
բելի Պօղոսիկս, դուն բարի տղացմէն մէկն ես
և պատժուելու բան մը չունիս և միտոդ-
շատ փափուկ է, ուստի չեմ կրնար յանիրա-
ւի ցաւցինել քեզ, սիրելի զաւակս :» Տղան ա-
սոր պատասխան տալով ըսաւ, «Որչափ մեծ
ըլլայ քու ինձի տալու պատիժդ, անկէ ա-
ւելի մեծ պիտի ըլլայ զգացած ցաւս՝ եղբօրս
պատժուիլը տեսնելով, քանզի անիկա տղայ
է, և տարիքով ինձմէ պղտիկ և տկար է,
ուստի կ'ազաշմ, տէր իմ, որ անոր տալու
պատիժն ինձի տաս. ինչ պատիժ որ տաս սի-
րով կը տանիմ: Ո՞հ, տէր իմ, եղբօրս տեղը
զիս պատէ :

3. Վարժապետը տղուն կրտսել եղբօրը
դառնալով ըստ, “Ուրեմն ի՞նչ պիտի ըստ

Հիմա, Յակոբ, քու աղնիւ եղբօրդ, Պօղոսին, ըրած աղաջանքին՝” անիկա ալ եղբօրը երեսն ի վեր նայեցաւ առանց պատասխան մը տալու, և վարժապետը լուռ կը կենար : Բայց Պօղոս տակաւին կը բռնադատէր վարժապետը որ զինք պատուէր, և կու լար : Վարժապետն ըստ, “ Լսա՞ծ ես երբէք, Պօղոս այն պիսի մէկու մը վրայ, որ ուրիշն յանցանքին պատիմքն կրած ըլլայ : ” “ Այս, տէր, ” պատասխանեց Պօղոս, “ մեր ցէրը, Յիսուս Քրիստոս, որ զինք ծեծողներուն կանակ չըդարձուց, մեզի պէս խեղճ մեղաւորներուս համար, և անոր ծեծ ուտելովլ մենք բժշկուեցանք, և մեր մեղքերը ներուեցան : Կ’աղաշեմ, ներէ Յակոբիկին յանցանքը, ես կը քաշեմ անոր պատիմք . ես կրնամ անկէ աւելի տանիլ : ”

4. “ Բայց քանի որ Եղբայրդ ինձմէ ներում չի խնդրեր, դուն լինչո՞ւ այսչափ փափաք կը ցուցնես այս բանին համար, սիրելի Պօղոսիկա, չէ՞ որ ինք պատժուելու արժանիէ : ” “ Իրաւ է, տէր իմ, որովհետեւ դպրոցին օրէնքը կոտրեց, և քանի մը անդամ խրատ լսելին եաքը, դուն ըսիր թէ զանի պատժելու է, ուստի ես ալ դիտնալով որ դուն շխտակ չեղած բան մը չես խօսիր, և պէտք է որ դպրոցին կանոնները ճշգիւ պահուին,

և Եղբայրս ալ յամառ է և չապաշխարեր, ի՞նչ ճար կայ ասոր, տէր, կ’աղաջեմ զիս անոր տեղը դիր, քանզի ես անկէ ուժով եմ : ” 5. Անատեն տղան Եղբօրը վիզը փաթթուելով անոր երեսը թրծեց արցունքով : Ասիկա այնպիսի բան մըն էր որ խեղճ Յակոբին կարողութենէն վեր էր . ուստի աշքէն հեղեղի պէս արցունք թափելով սիրաը ելաւ, ներում խնդրեց և Եղբօրը փաթթուեցաւ : Վարժապետը երկուքն ալ բազկացը մէջ առնելով զանոնք օր հներու համար աղօթք ըրաւ Անոր որ “ մեր անօրէնութիւններուն համար ծեծուեցաւ : ”

Հարցահետեւ : 1. Դպրոցի մը մշտայ մը ի՞նչ ընթացք ունէր : այն տղուն Եղբայրն ի՞նչ ըստ վարժապետին : 2. Վարժապետն ի՞նչ պատասխան տաւաւ : 3. Յանցաւոր տղուն ի՞նչ ըստ . Պօղոսին ի՞նչ հարցուց, և ի՞նչ պատասխան առաւ : 4. Ուրիշ ի՞նչ խօսեցաւ : 5. Վերջապէս Յակոբիկ ի՞նչ կերպով ըրածին վրայ զջաց :

ՊԱՍ 32

Նամակ	ԳՐԱՐԴԱՆ	ԳԵՂԵՑԻԿ	ԱՌԱՐ
Անփորձ	ԱԳԵԿ	ԶԱՐՄԱՆԱԼ	ԱՊՈՒ
Երազ	ՔԱՐ ՋՉ ԱԵՒԻԼ	ԱՐԵԳԱԿՆ	ԱՐԵ
Հարուած	ՎԱՐԻՆԻԸ	ԵՐՀԱՆԻԿ	ՀԱՆԴԻՎ
Որսալ	ԲԱՆ ԲԱՆԻԼ	ԶՈՐԱՎՈՐ	ԱՆՃՈՂ
Բարի	ՄԵԿ	ԶԱՓԱՀԱՍ	ԵՐԵՎԱՆԱՐԴ

ՃԱՆՃԵԼ ՄԸ ՆԱՄԱԿ

1. Պարոններ, ես պղտիկ ճանճ մըն եմ. կ'աղաչեմ որ խօսքերուս և վշտալի պատմութեանցս ունկն գնելու բարեհաճիք: Յունիս ամսոյն մէջ տաք և գեղեցիկ օր մըն էր երբ աշխարհ եկայ: Շուրջո դտնուած գեղեցկութիւնը տեսնելով զարմացայ մնացի: Կեցած տեղւոյս գեղեցկութիւնը, արեգական հազար ու մէկ ճառագայթներուն գեղեցկութիւնը և լսած տեսակ տեսակ ձայները միտքս յափշտակեցին: Երբ անկիւն մը քաշուած կեցեր էի, զարմանօք կը դիտէի իմ տեսակէս եղողներուն արագաշարժութիւնը և ճարտարութիւնը որով տեղէ տեղ կը թռչտէին:

2. Ո՞՛հ, կ'ըսէի ինքնիրենս, այս ի՞նչ երջանիկ են ասոնք: Քանի մը օրէն թեւերս ալ պիտի մեծնան ու զօրանան և զիս թռցնելու բաւական պիտի ըլլան: անատեն ես ալ միւսներուն պէս արեւուն ճառագայթներուն մէջ որսորդութիւն պիտի ընեմ, և այնուհետեւ միշտ ուրախ զուրարթ ասդին անդին պիտի թռչտիմ: Ո՞րչափ ուրախ էի ճանճ ծնելուս համար:

3. Գեռահամերն ու անփորձք միշտ այս պէս կը խորհին: կեանքն անոնց համար երջանկութեան քաղցր երազ մը կ'երեի: Ինչ և

իցէ օրեր անցան և ես մեծցայ ու զօրացայ: Մայրս թողուց զիս և սկսայ ես ինծի հոգտանիլ, և ազատութեանս վրայ հպարտացած սկսայ սենեակին մէջ թռչտիլ որ այն ատեն աշխարհի չափ մեծ կ'երեւէր ինծի:

4. Օր մը երբ այսպէս ուրախ զուարթ կը զբօնուի, յոգնութենէս գացի կնկան մը դըլ խոյն վրայ կեցայ: Բայց ի՞նչ մեծ եղաւ զարմանքս անոր յուցուցած ընդունելութեանը վրայ, երբ անդթութեամբ վրձինի հարուած մը ընդունեցի անկէ որ հազիւ կարող եղայ փախչիլ և քովի աղջկան գլխոյն վրայ հանդչիլ: Բայց հոն ալ չկրցայ վայրկեան մը հանդչիլ և հարուած մը ուտելով թողուցի փախայ: Ասոր վրայ զարմանալով սկսայ խորհիլ, և ու զեցի պատճառն խմանալ, ուստի անմիջապէս մօրս գացի որուն վրայ մեծ վատահութիւն ունէի:

5. Երբ գլխոյս եկածը պատմեցի, “Սիրելի աղջիկս,” ըսաւ մայրս, “գիտցիր որ մանք մարդկային աղջին առջև յանկրաւի կը նախատուինք և վսաս կը քաշենք: ամենէն մեծ թշնամիդ մարդն է: Զյշելով այն մեծամեծ ծառայութիւնները զոր կ'ընենք անոնց՝ օդին մէջ եղած ապականիչ բաները որսալով, որ անոնց առողջութեանը վսասակար է և հիւանդութիւն կը բերեն, չեն դադրիր մեզի

զիաս հասյնելէն, Երբ քիչ մը կը մօտենանք
անոնց :

6. Ամէն հնարք կը բանեցնեն, ամէն որու-
դայթ կը լարեն մեզ սպաննելու համար : Մի-
այն բարի մարդ մը գիտեմ որ անդամ մը երբ
վրզվեզ հօրեղբայրա անոր վրայ կեցաւ, բըռ-
նեց զանի և թեկերը բանալով թող տուաւ
զանի, և թռչած ատենն ըսաւ ետեէն, «Գնա,
թռիր, աշխարհիս մէջ քեզի ալ ինձի ալ բա-
ւական տեղ կայ պտտելու :» Անկէ զատ ու-
ժիշ աղէկութիւն մը աեսած կամ լսած չեմ
անկէ :»

7. Հաղիւ թէ մայրս խօսքը լմնցուց, վե-
րոյիշեալ աղջիկը գիրկը տղայ մը առած մօ-
տեցաւ մեզի և «Բոնէ ճանճը, բոնէ, սիրե-
լիս,» ըսաւ տղուն . մէյմըն ալ նայիմ որ խեղճ
մայրս պղտիկ տղուն ձեռքին մէջ կտոր կտոր
եղաւ : իսկ ես ահուդողով լցուած գերադդ-
մօրս մահուանը վրայ դառնապէս ողբացի :
կը ցաւկմ ճանճ ծնելուս վրայ, քանզի միշտ
հնմակայ եմ մարդոց անդթութեանը :

Հարցուհեր : 1. Ճանճ մը աշխարհ եկած ատենը ի՞նչ տե-
աւ : 2. Ի՞նչ կը խորհեր : 3. Երբ մեծցաւ ի՞նչ եղաւ : 4.
Օր մը ո՞ւր նստաւ, և ի՞նչ եղաւ անոր : 5. Որո՞ւ գնաց գլխոյն
եկածը պատմելու . մայրն ի՞նչ ըսաւ անոր : 6. Կոյն միջո-
ցին ո՞վ եկաւ, և ի՞նչ ըրաւ :

ԴԱՍ 33

Ծնողք	հայր իայր	Անդադար	Գլու
Խորհուրդ	Տպածեւու	Թերութիւն	Դաշտասութիւն
Քաղցր	անուշ	Յիշատակ	Դաշտ բերելու բան
Աճի	Նշանաւ	Մատադիր	Դաշտ ունենալու
Սնունդ	ուժ պառակ	Մեծարանք	պատիւ
Տեսակ	իւրո	Երկիւղած	Հափող

ԵՂԲԱՑՐԱԿԱՆ ՄԷՐ

1. Դուն եղբայրներ և քոյրեր ունիս : Զեռ-
քէդ եկածին չափ ջանք ըրէ որ քեզի նման
մարդոց ինչ սէր որ պարտական ես ցուցնե-
լու կատարեալ կերպով սկսիս նախ երեցը-
նել ծնողացդ վրայ, ետքը անոնց որ եղբայ-
րութեանց մէջ ամենէն մօտաւոր առնչու-
թեամբ հետդ կապուած են, այսինքն անոնց
որ քեզի հետ նոյն ծնողաց զաւկներ են : Եղ-
բայրսիրութեան աստուածային գիտութիւնը
լաւ սորվելու, և ամէն մարդիկ ինչպէս որ
պէտք է սիրելու սկզբունքը ընտանեաց մէջ
սկսելու ես սորվիլ :

2. Սա խորհուրդը թէ մէկ մօր զաւկներ
ենք՝ ո՞չափ քաղցր է : Ի՞նչ անոյշ է մտա-
ծել թէ աշխարհ եկածնուս պէս՝ մէկտեղ նոյն
անձինքը դտած ենք՝ ուրիշներէն աւելի սի-
րով մեծարելու համար զանոնք : Եղբարց և
քերց արենակից և բնաւորութեան կողմանէ

շատ բանի մէջ՝ նման ըլլալը՝ բնականապէս սաստիկ սէր կը ձգէ մէջներնին, այնպիսի սէր մը որ չի կընար դիւրաւ մարիլ:

3. Կ'ուզե՞ն աղէկ եղբայր ըլլալ. ինքնահաւանութիւնէ զգուշացիր և առաջադրէ որ ամէն օր եղբարցդ և քերցդ հետ վարուելու ատենդ վեհանձն ըլլաս : Թող անոնցմէ ամէն մէկը համար որ գուն անոնց շահն ալ քու շահուդ պէս կը մտածես : Եթէ անոնցմէ մէկը թերութիւն մը ընէ՝ ներողամիտ եղիր : Աւ ըախացիր անոնց առաքինութեանցը վրայ . հետեւէ անոնց, և բարի օրինակովդ առաջ տար զանոնք, այնպէս որ քեզի պէս եղբայր ու նենալնուն համար փառք տան Աստուծոյ :

4. Բազմաթիւ անուշ յիշատակներ կան սիրալիր կարօտանաց, գովելի երկիւղածութեան, որոնցմով եղբայրական սէրն անդադար մնունդ կ'առնէ և կ'աճի : Բայց գէթ մտադրութիւն ընելու է անոնց վրայ . ապա թէ ոչ շատ անդամառանց իմացուելու կ'անց նին կ'երթան . պէտք է որ մարդս ինքզինք բունադատէ այն բաներն զդալու : Փափուկ զդացմունք ունենալու համար հաստատ և եռանդագին կամք պէտք է : Ինչպէս որ մէկը չի կընար բանաստեղծ և նկարիչ ըլլալ առանց մասնաւոր կերպով սորվելու, այսպէս ալ ոչ կընայ եղբայրական սիրոյն կամ

ուրիշ որ և իցէ աղնիւ զդացմանց համն առնէլ եթէ հաստատուն կամօք չաշխատի զայն զդալու :

5. Նայէ որ ընտանեկան մտերմութիւնը երբէք պատճառ չըլլայ քեզի՝ եղբարցդ հետ անքաղաքավար ըլլալու : Նայէ որ աւելի մարդավար ըլլաս քոյրերուդ հետ : Անոնց ընութիւնը զօրաւոր անուշութիւն մը ունի, և անով սովորաբար բոլոր տանը մէջ սքանչելի զուարթութիւն մը կը տեսնուի, անհամութիւնները կը հեռանան, հայրական կամ մայրական խրատներուն սաստկութիւնը կը մեղմանայ : Կանացի առաքինութեանց քաղցրութիւնն անոնց վրայ տես և մեծարէ զանոնք . բնութիւնդ մեղմացնելու աղդեցութիւնը տես և ուրախացիր : Եւ որովհետեւ Աստուծուած զանոնք քան դքեղ տկար և զդայուն ստեղծածէ, նայէ որ աւելի մտադիր ըլլաս միսիթարելու զանոնք երբ տրտմութեան մէջ են :

6. Անոնք որ իրենց եղբարցն ու քերցը հետ չարասրտութեամբ և կոպտութեամբ վարուիլ սորված են՝ որ և իցէ մարդու հետ ալ կոպիտ կերպով և չարասրտութեամբ կը վարուին : Ծնոտանեկան վիճակն այնպէս գեղեցիկ, այնպէս սուրբ պիտի ըլլայ որ երբ մարդս մնէն դուրս ելլէ՝ հետը պիտի տանի ուրիշ ընկերութեանց մէջ ալ այն մեծարանաց և սիրոյ գեղե-

ցիկ ջանքը և այն համարումն առաքինութեան
վրայ՝ որ ազնիւ զդացմանց արդինքն է :

Հարցութէր : 1. Եղբայրական սէրն ուր աղէկ կը սորվուի :
2. Ի՞նչ կողմանէ Եղբայրական սէրն սաստիկ է : 3. Մէկը ի՞նչ
կերպ վարժուակք ցուցնելու է Եղբարցը : 4. Մարդու ի՞նչ կերպով
պահէրու է սիրոյ զացուամք : 5. Որմ՞նց հետ աւելի քաղաքա-
վարութեամբ վարուելու ենք : 6. Ի՞նչպէս կը տանուի Եղ-
բայրական սէրը :

ՊԱՍ 34

Գաղան	Հայրենի անասուն	Բարերար	աղէկիութեան ընուն
Անմահ	ան սր չմեռնէր	Արարած	սովեցնուած
Բազուկ	լու	Ընթերցող	իսրայել
Խնդրել	ուսնէլ	Կատարել	ընել
Հանդերձ	հագուստ	Բարկանալ	նեղանալ
Խնամք	հոգ	Բանական	մաս ուսնեցող

Ճ Ն Ճ Ռ Ի Կ

1. Մեր ամենօրհնեալ Փրկիչը, Յիսուս,
ճնճղուկին օրինակովը մեզի քանի մը օդտակար
դաս կու տայ : Կը տեսնէք որ Աստուած ո՞ր
չափ բարերար է ամենատկար արարածնե-
րուն անդամ : Երան գաղանները, օդին թըռ-
չունները, և մինչև անդամ փոքրիկ ճնճղուկին
անոր աեսութենէն հեռի չեն : Զանոնք ստեղ-
ծող Աստուածը չմոռնար ամէն օրուան կերա-
կուրը տալ անոնց . անոնք որչափ շատ ըլլան
ամենուն համար բաւական կերակուր պատ-
րաստուած է :

2. Մեր երկնաւոր Հայրն ամենուն բարե-
րար է, և իր ամենողորմ գթութիւնը բոլոր
իր գործքերուն վրայ է : Արդ այն որ այս
պէս կը կերակրէ երկնից թուչունները, և կը
զարդարէ գաշտին ծաղիկներն այնպիսի գե-
ղեցիկ գոյներով, անտարակոյս անոնցմէ ա-
ւելի պիտի հոգայ զձեզ, քանզի ինք ըստ,
“Մի վախնաք . ինչու որ շատ ճնճղուկներէն
լաւ էք դուք” Այս, դուք շատ ճնճղուկա-
ներէն լաւ էք . և ինչո՞ւ համար . անոր հա-
մար որ դուք անմահ հոգի ունիք . հոգի մը
որ յաւիտեանս պիտի ապլի : Երբ գաղան
ներն ու թուչունները կը մեռնին, անիկա ա-
նոնց վերջն է, բայց ձեր հոգիները պիտի
ապրին նաև ձեր մարմնոյն մեռնելէն ետքը :

3. Դուք անոնցմէ լաւ էք, քանզի երջա-
նիկ վախճանի մը համար ստեղծուած էք,
ուսկէ զուրկ են բոլոր կենդանիները : Դուք
ստեղծուած էք զԱստուած ճանճնալու և ա-
նոր ծառայելու համար հոս երկրիս վրայ, որ
կարող ըլլաք անոր հետ բնակելու երկնից մէջ
և երջանիկ ըլլալ՝ յաստեացս փոխուելէն ետ-
քը : Թուչունները չեն գիտեր, ճնճղուկները
չեն գիտեր և չեն ճանճնար զիրենք ստեղծող
Աստուածը և անոր ամենակարող բազուկը որ
կը հոգայ և կը ինամէ զանոնք . բայց դուք
կընաք ճանճնալ ձեր Արարիչը, և խորհիւ

անոր վրայ : Կարող էք սիրել զԱստուած , որ
կը կերակրէ զձեղ և կը հագուեցնէ . կը նաք
աղօթել Աստուածոյ և խնդրել անկէ ձեր պի-
տոյքը . կը նաք անոր ապաւինիլ իրբև ձեր
երկնաւոր Հօրը . և անիկա բնաւ զձեղ չմուռ-
նար և երեսէ չի ձգեր :

4. Կը տեսնէ՞ք սիրելիներ , ո՞չշափ առաւել
էք երկնից թռչուններէն , երկրիս գաղաննե-
րէն , և դաշտի ծաղիկներէն , և եթէ Աստ-
ուած կը հոգայ զանոնք , ո՞չշափ ևս աւելի
զձեղ պիտի հոգայ : Մի վախնաք , ձեր երկ-
նաւոր Հայրը առանց հանդերձի և առանց կե-
րակրոյ չի ձգեր զձեղ : Այն որ փոքրիկ ճընճ-
դուկին ձայնը կը լսէ , ձեր աղօթքներն ալ ա-
ւելի կը լսէ : Աղքա՞տ էք . մի վախնաք , քան-
զի դաւիթ կ'լսէ , « Աղքատը աղաղակեց , ու
Տէրը լսեց անոր , և զանիկա իր բոլոր նեղու-
թիւններէն փրկեց : » Ո՞րբ էք . մի վախնաք ,
քանդի Աստուած որբերուն Հայրն է :

5. Զեր ծնողքը խնամք չե՞ն տանիր ձեզի .
մի վախնաք , Տէրը պիտի ընդունի զձեղ : Ինք
գիտէ ձեր կարօտութիւնները և ձեզի պա-
տահած ամէն քաները . քանզի առանց անոր
կամքին և գիտութեանը ձեզի բան մը չի պա-
տահիր : Հիւա՞նդ էք . մի վախնաք , քանզի
Տէրը ձեր բոլոր հիւանդութիւնները բժշկե-
ռու կարող է : Եւ որպէս զի աղէկ հասկնաք

թէ Աստուած զձեղ կը սիրէ , կը հոգայ և կը
կերակրէ այսպէս ըաւ , « Ձեր գլխուն բո-
լոր մազերն ալ համրած են : » Ուրեմն , սի-
րելի ընթերցողք , եթէ ձեր երկնաւոր Հայրը
զձեղ այսպէս կը հոգայ , ալ ի՞նչ բանէ կը
վախնաք . բնաւ վախնալու բան մը չունիք ,
միայն թէ Աստուածոյ հաճոյ ըլլաք :

6. Այն ատեն վախցէք , երբ մեղք կը դոր-
ծէք . բայց եթէ սիրէք զԱստուած և անոր
կամքը կատարէք , անատեն վախ չէք ունե-
նար թէ Աստուած ձեզի կը բարկանայ . քանզի
Աստուած կը բարկանայ չարերուն և մեղաւոր-
ներուն : Գիտնաք որ Աստուած ձենէ շատ ա-
ւելի ծառայութիւն կ'ուզէ , քան թէ երկնից
թռչուններէն . քանզի անոնց միտք ու բանա-
կանութիւն չտուաւ , բայց ձեզի տուաւ , ա-
նոր համար կ'ուզէ որ դուք հնազանդ և իսո-
նարհ զաւկներ ըլլաք :

7. Յիշեցէք որ Աստուած այնպէս սիրեց
այս աշխարհս՝ մինչև իր միածին Ուրդին
տուաւ , որ մենք մեղաւորներս և խեղճերս
յաւխտենական կենաց արժանի ըլլանք մեր
Տէր Յիսուսի միջոցովը : Տեսէք , սիրելիք , Ա-
ստուածոյ սէրը , տեսէք անոր ողորմութիւնը ,
տեսէք անոր անճառելի գթութիւնը որով այ-
ցելութիւն կ'ընէ : Բարձրաձայն գոչեցէք ,
փոքրիկ բարեկամներս , « Մարդը ի՞նչ է որ

զանիկա կը յիշես, կամ մարդու որդին՝ որ անոր այցելութիւն կ'ընես։” Դու բարերար ես ամենուն և քու գթութիւնդ ամէն արարած ներուդ վրայ է։

Հարցուհեւ։ 1. Աստուած ի՞նչ օրինակով իր սէրը կը յայտնէ մեղի։ 2. Ինչո՞ւ համար Աստուած մեղ թռչուններէն աւելի կը հոգայ։ 3. Մենք ի՞նչ բանի համար ստեղծուած ենք։ 4. Աստուած ի՞նչ խրախոյս կուտայ մեղի։ 5. Մեր ծնողքն երէն աւելի մեղ հոգացող զ՞ո՞լ ունինք։ 6. Ե՞րբ վախնալու ենք Աստուած։ 7. Ինչո՞ւ համար Աստուած իր փաթին Որդին տուաւ։

ՊԱՍ 35

Աղբուկ	սասորի չայն	Խանդարել	աւրել
Կնջել	գնաւառ	կաթնասու	չալ դրսող
Դադրիլ	իւնալ	Պատերազմ	չուի
Միջն	մշակեդի	Առւրհանդակ	համաչ պանդ
Գործել	բանի	Զորաւոր	ուժով
Զաստուած	սուսպ ասպուած	Զափաղանց	չուին սուին

Ք Ո Ւ Ն

1. Մտաւոր աշխատութիւն ունեցողը պէտք է որ քունը եկած ատենը զայն վախյնելու ջանք ընէ։ որովհետեւ այն տեսակ մարդոց վրայ այն ատեն միայն քուն կու դայ, երբ անհրաժեշտ է՝ անոնց առողջութիւնը չխանդարուելու համար։ Ճշմարիտ է որ քսանուչորա ժամն անդամ մը քնանալը այնպէս էական

բան մըն է մարդուն և ամէն տեսակ կաթնատու կենդանեաց, ինչպէս է ամէն ըոպէ չնչառութիւնը։

2. Քնանալու ամենէն անյարմար վիճակ ունեցողն անդամ չի կրնար զայն արդելել։ Երբեմն կառավարը կառքը վարած ատենը կը քնանայ, ինչպէս նաև սուրհանդակը ձիոյն վրայ։ զինուորն ալ պատերազմի գաշտին մէջ թնդանօթներուն ճայնին և պատերազմին աղմուկին մէջ քուն կը քաշէ։ Կ'ըսուի թէ անդամ մը Անդղիացոյ զօրքերը պատերազմի գաշտէն դարձած ժամանակ զինուորներէն շատերը քալած ատեն կը քնանային։

3. Ամենէն սաստիկ կիրքերը և մոտաց գըրդիոք զօրաւոր մոքի սէր մարդիկն անդամ քնանալէ չեն կրնար ետ կեյնել, զորորինակ Մեծն Աղեքսանդր Արտելսյի պատերազմին ատեն և նաբուկոն Օսթերլիցի գաշտին վրայ քնացաւ։ Մինչև անդամ ծեծն ու տանջանքը չեն կրնար քունն արդելել, ինչպէս որ մահապարտաց քնանալը տեսնուած է տանջանարանի վրայ։

4. Սաստիկ աղմուկներ որ մարդուն քունը կը փախյնեն, քիչ ատենուան մէջ մարդ անոնց ալ կը վարժուի և կը սկսի առաջուան պէս հանդիսաւ ննջել։ ասկէ է որ գիշերուան մէջ կառքով ճամիորդած ատեն քնացող ճամիորդ։

ները մէկէն կ'արթննան, երբ ձիերը վորսելու համար կառքերը կը կայնին: Երկաթ թափելու և ծեծելու դործարաններուն մօտքնացող մարդուն մէկը գիշեր ատեն երբ պատճառով մը դործարանը չդործեր և ձայները դադրէին, մէկէն կ'արթննար:

5. Հիւանդ ջաղացպան մը՝ որուն աղօրիքը մարդուն հիւանդութեանը պատճառաւ դադրած էր, շատ գիշեր քնահատ մնաց, մինչեռ աղօրիքը դործել սկսելով սովորական ձայնը շարունակեց: Հոմերոս իր դրած եղիականին մէջ վսկմ կերպով կը ներկայացնէ մարդկային կենաց այս կարեռը պէտքը. “Քունը,” կ'ըսէ, “մարդիկ և մինչև անդամ չաստուածները, բայց յԱրամազդէն, կը յաղթէ:”

6. Երկար ատեն քնանալ ամէն մարդու համար միւնոյն չէ. ոմանց աւելի երկար ատեն պէտք է ննջել, և ոմանց աւելի քիչ, սակայն մէկու մը երկար քնանալէն անոր մտաւորական զօրութիւնը և աշխուժութիւնը չի կրնար հասկցուիլ: Վեցէն մինչև ինը ժամ է միջին չափը. սակայն Հոռովմայեցւոց կալի կուլա կայսրը միայն երեք ժամ կը քնանար. Բրուսիոյ Մեծն ֆրեդերիկոս թագաւորը չորս հինգ ժամ միայն կը հանդչէր, և Սկիպիոն ութը ժամ: Հարուստ և ծոյլ մարդը տասնէն մինչև տասուերկու ժամ կը քնանաց ա-

մէն օր: Քունը տղայութեան ատեն ամէն ժամանակէն երկայն և ծանր կ'ըլլայ: Կնիկներն ալ էրիկ մարդոցմէ աւելի կը քնանան, և երխասարդները ծերերէն աւելի:

7. Քունը կը փախչի հիւանդութենէ նոր ելած ատեն և երկար հիւանդութենէ մը ետքը, երկար ատեն անօմի մնալով և չափազանց սուրճ դործածելով: Գիշերները ծերոց չքնանալուն պատճառը յայտնի է: կ'երմէի թէ մասկեր կենդանիները խոտակեր կենդանիներէն աւելի երկար ատեն կը քնանան, որովհետեւ անոնց ջիղերը շատ աշխատելով յոդնելուն պատճառաւ կազդուրուելու համար աւելի հանդիսատ կը պահանջնեն:

Հարցումէր: 1. Ի՞նչ է մարդոց ամենէն անհրաժեշտ բանը: 2. Մարդս կրնայի քունն արգելել. ի՞նչ կ'ըսուի Անդրիացւոց զօրաց համար: 3. Ի՞նչ ըսուած է քանի մը թագաւորաց և մահապարտներու համար: 4. Աղմուկը կրնայի մէկուն քունը խանգարել: 5. Ջաղացպանի մը համար ի՞նչ կ'ըսուի: 6. Երկար ատեն քնանալ օգնութ է: քանի մը թագաւորաց համար ի՞նչ կ'ըսուի: 7. Ո՞ր ատեն մարդուս բունը կը խանգարի:

ԴԱՍ 36

Խորտիկ	առնելու էլերակուր	Մէծատուն	հարուստ
Յիմար	իւնիդ	Զեղիսութիւն	Տսիուռիւն
Ատեան	Դարաւուելու պէղ	Համադամ	հանգ
Պարգև	ընծայոց	Խոհարար	իւրական էլուն
Ցնանկ	աղդապ	Թանկադին	սուշ
Սենեակ	իրուց	Որովպայն	փոր

ՄԱՐՄՆԱՊԱՇՏ ԵԲԻՏԱՍԱՐԴԻ ՄԸ

1. Անցեալ գարուն Անդղիոյ մէջ մարմնապաշտ երիտասարդ մը կար, որուն պատմութիւնը հետեւեալն է : Մեծատուն մարդ մը միայն որդի մը ունէր, և զրկեց զանի բոլոր Եւրոպա պատելու և տեսնելու : Ճամբորդութեան ատեն այս թեթեամիտ երիտասարդն ուրիշ բանի հոդ չուրաւ, բայց միայն ամէն ազգաց անուշահամ խօրտիկները, և նորանոր շռայլութեամբ և զեղսութեամբ ուտելու և խանելու կերպերը սորվելու տոււաւ ինք զինք :

2. Հայրենիքը չդարձած հայրը կը մեռնի, և իրեն մեծ գումար մը ժառանգութիւն կը թողու . նաև քիչ մը գետին : Շռայլ երիտասարդն այս ժառանգութեան տէր եղածին պէս, բացաւ իր յիշատակարանը իմանալու համար թէ ուր կը դանուէին համագամ կերակուրներ և վարպետ խոհարարներ, տանը մէջ ունեցած սպասաւորներն ամէնք ալ խոհարար էին, ինչպէս նաև մառանապետը, հետը պատող սպասաւորը, ձիադարմանը, կառավարը և ախոռապետը որմանց ամէնքն ալ խոհարար էին :

3. Երեք խոալացի խոհարար ունէր, մէկը Ֆլորէնցա քաղքէն, միւսը Ավենայէն և

Երրորդը Վիթէուպօյէն : Փոքր Բրիտանիոյ և Լոնտոնի մէջտեղ մարդ դրած էր տեսակ մը թանկադին թռչունի հաւկիթներ ժողվելու և բերելու համար անոր : Անդամ մը ճաշի մը համար յիսուն և ութը կը ական ծախք ըրաւ, թէկ ինք միայն նստաւ սեղանը և ճաշն ալ միայն երկու տեսակ կերակուրէ կը բաղկանար :

4. Ինը տարիէն ետքը երբ տեսաւ որ աղքատնալու վրայ է, մելամաղձոտութեամբ հիւանդացաւ : Եւ երբ ունեցած հարիւր հաղարիրա սթեռլինը վատնելով բոլորովին մնանկացաւ, բարեկամին մէկը անոր մէկ իրա սթեռլին տոււաւ սովլամահ չըլլալու համար : Քիչ մը ետքը երբ անոր աղքատիկ սենեակը մոտան, տեսան որ քաղցրահամ և մեծադին թռչուն մը կը խորութէր հոն իր ձեռքովը :

5. Այս յիմար մարդը քանի մը օրէն ետքը ինքինք զարկաւ սպաննեց, և այսպէս առանց հրամանի և հրաւերի գիմեց գնաց Անոր ատեանը, որուն պարզեած այնչափ բարիք ները յիմարութեամբ վատնած էր : Առաքեալին խօսքն այսպիսիներուն շատ յարմար կուգայ, որ կ'ըսէ, “Որ անոնց վերջը կորուստ է, որոնց Աստուածը՝ իրենց որովայնն է, ու անոնց փառքը՝ իրենց ամօթն է : որոնք միայն երկրաւոր բաները կը մտածեն :”

Հարցուածէր : 1. Երիտասարդ մը սուր ճամբարդեց ինչ ընելու : 2. Դուրս եղած ատենը ի՞նչ պատահեցաւ . քովի մարդկեն ի՞նչ էին : 3. Ուրիշ ի՞նչ ունէր : 4. Միշտ հարուստ մնաց . իր բարձկամին տուած ստակն ի՞նչ ըրաւ : 5. Վերջապէս ի՞նչ եղաւ անոր վախճանը :

ՊԱՍ 37

Պանդոկ	Իջնելու դեռ	Իմաստուն	Իւլյան
Վասնել	Տակիել	Ըմպելք	Իւելիտ
Մերժել	Հանելել	Ծաղրաշարժ	Ինդաշոն
Յիմար	Լենոր	Հոսոտել	Իոդիտալ
Անմահ	Ան որ չետանիր	Անչեթեթ	Պան
Ժուժկալ	Համբերու	Զափաղանց	Իորդի դռուս

ԽՄԱՍՏՈՒՆ ԱՅԾ ՄԲ

1. Քանի մը երիտասարդ սովոր էին ամէն իրիկուն պանդոկ մը ժողվիլ և ըմպելի խմելը Այս կերպով իրենց ժամանակն ու ստակը կը վասնէին , իրենց առողջութիւնը կը կորսնցը նէին և հոգինին կորստեան կը մատնէին : Պանդոկին մէջ դեղեցիկ և կայտառ այծ մը կար , որ զուարձալի և ծաղրաշարժ կերպեւովը կը զրօսցնէր զանոնք :

2. Իրիկուն մը երբ գինին այս պատանի ներուն դլուխը զարկեր էր , մէջերնէն մէկն ըստ , “ Ահ , եկէք Պիլին (այս էր այծին անունը) բունենք և քիչ մը գինի տանք անոր : ”

“ Աղէկ ըսկիր , ” ըստաւ ուրիշ մը , և այծը բըռունելով գաւաթ մը գինի խմբուցին անոր : Այծն առջի բերան գինին քանի մը անդամ հոսոտել լին ետքը սկսաւ խմել , և շատ ալ ախտիժեցաւ :

3. Այծը կենացը մէջ երբէք ոգեղէն ըմպելիք խմած չըլլալով՝ այս նոր ըմպելիքն այնպէս ազդեց անոր որ սկսաւ անհեթեթշարժումներ ընել : Բոլոր իր առջի վեհանձնութիւնը , վայելչութիւնը և ծանրութիւնը կորսնցուց , և սկսաւ ետևի ոտքերուն վրայ խաղալ , և այնպիսի միմոսական շարժումներ կ'ընէր որ չափազանց կը խնդացնէր զանոնք :

4. Սոր վրայ հան կեցողները խօսք ըրին երկրորդ օրը դարձեալ հան ժողվուելու , Պիլին գինովցնելու և զուարձաննալու համար : Ուստի և հետևեալ իրիկունը հաւաքըուեցան , և երբ դլուխնին տաքցաւ՝ սկսան Պիլին վինտուել , իսկ երբ կ'ուղէին այծն իրենց սենեակը մայնել , կենդանին չուղեց ներս մըսնել և անոնք ստիպուեցան բռնութեամբ ներս առնել , և գինի խմբունել անոր , իսկ այծը զայրացմամբ մերժեց զայն , և թէպէտե սաստիկ կը ստիպէին որ խմէ , սակայն այծն այնպէս ուժով դոցած էր բերանը , որ անհնար եղաւ քիչ մը գինի խմբունել անոր : Կարծես թէ միտքը դրած էր մէյ մըն ալ ինքզինք յիմարու-

թեան չտալ, և զուարճութեան նիւթ չըլլալ
այն յիմար մարդոց՝ որ կ'ուզէին կենդանին
ալ նուաստացնել և իրենց հաւասար ընել:

5. Պարապ տեղը ջանալէն ետքը, թողուցին այծը և տեղերնին դացին: Տուն դառնալէն ետքը այս պատանիներէն մին այծին յիմաստուն որոշմանը և վարուցը հետեւելու առաջադրութիւն ըրաւ ըսելով, «Եթէ այս այծը երկրորդ անդամ չդինովնալու համար այնչափ բռնադատելէս ետքը քաջութեամբ դէմ դրաւ, այս ի՞նչ յիմարութիւն, ի՞նչ խելագարութիւն է որ ես բանական և անմահ էակ մը ըլլամ և նոյն փորձութեան մէջ ստէպ լինամ. ալ այսուհետեւ երբէք պիտի չամեմ:» Այսպէս այս պատանին այծի մը օրինակին հետեւելով՝ բարեպաշտ և ժուժկալ մարդ մը եղաւ:

Հարցուհեր: 1. Քանի մը երիտասարդ պանդոկի մը մէջ ի՞նչ բանով կը զուարճանային: 2. Երիկուն մը գինովութեան մէջ ի՞նչ ըրեն: 3. Այժը ի՞նչ ըրաւ, 4. Ի՞նչ ընել խորհեցան: 5. Այժը ի՞նչպէս դէմ կեցաւ. պատանի մը այծին օրինակին ի՞նչ պառուղ քաղեց:

ՊԱՍ 38

Յիմար ի՞նչ
Հանդէս ա՞ն
Դժբաղդ ի՞նչ

Անհեթեթ ա՞նէ
Ընծայել ա՞ն
Ընտանի ա՞նդուած

Սողուն գորին գույց շանդերձեալ գույն
Կարող ի՞ցո՞ւ երջանիկ հանգիստ
Զաստուած ուուպ սովորած օագենալ ի՞լունալ

Ս Ն Ա Պ Շ Ո Ւ Թ Ի Ի Ն

1. Ավրիկէի ծովեզերեայ կողմերը բնակող տգէտ աղդերուն սոսկալի և անհեթեթ կուապաշտական մէկ յիմարութիւնն ալ կէտ ձուկերուն ընծայած յարդն է: Պոնա քաղքին մէջ տեսակ մը կէտ ձուկեր կան՝ որ շատ են և բնակիչներէն այնպէս մեծ պատիւ գտած են, որ բոլորովին ընտանի եղած են:

2. Տեղացիք նէո՞նէո՞ն կը կոչեն զանոնք, և այնպէս կը հաւատան թէ ով որ կէտ ձուկէ մը սպաննուի, հանդերձեալ աշխարհին մէջ երջանիկ կ'ըլլայ, իսկ ով որ կէտ ձուկ մը սպաննէ, ինք ալ դալու աշխարհին մէջ պիտի պատժուի:

3. Տարին երեք կամ չորս անդամ տօնախմբութիւն կ'ընեն, և այն օրերը նաւակներով գետին մէջտեղ կ'երթան, և այս շատակեր չաստուածոյ աղաչանքներ ընելով՝ նաւին մէջէն կը նետեն այծեր, հաւեր, և այլն, մինչև որ այն տեղուանքը եղող բոլոր կէտերը յադենան: Տարին անդամ մը ինը կամ տասը տարեկան տղայ մը կը զոհեն կէտերուն:

4. Մեծ հանդէսով գետին ջուրերուն քաշ-

ուած ժամանակ, փոսի մը մէջ ցեցի կը կայ
պեն դժբաղդ տղայ մը, և երբ նորէն ջուրը
կը բարձրանայ կէտերը կարող կ'ըլլան զոհին
հասնելու : Այս պատճառաւ կէտերը շատ
համարձակութեամբ կը յարձակին, և երբեմն
քանի մը ոտք դուրս կը ցատկեն ջուրէն՝ նաև
ւուն դլուխը դանուող մարդիկը յափշտակեւ
լու համար :

5. Մինենոյն յարդը կ'ընծայեն նաև կուա-
նա ըսուած սողունին որ դարշելի մողէս մըն
է, և կը պաշտեն զանիկա մնապաշտական
յարդանօք, և անոր ներկայութիւնը պատիւ
կը համարին :

Հարցումներ : 1. Ափրեկցւոց մնապաշտութեանց մն ի՞նչ
է : 2. Ի՞նչ կը կոչուի այն ձուկը, և մարդիկ ի՞նչ դաշտաքար
ունին անոր վրայ : 3. Անոր համար ինչպիսի՞ տօն կը կատա-
րեն : 4. Ուրիշ ի՞նչ կ'ընեն : 5. Ո՞ր սողունին նաև յարդ կ'ըն-
ծայեն :

ՊԱՍ 39

Փափաք	Բաղչանդ	Կարեսը	ունչուի
Ուսեալ	Գիտուն	Իմաստուն	իւլոյի
Ցիմար	Իւնդ	Երեկոյթ	իւնիուն
Գանգատ	Մրանունց	Թառամիլ	ուրնալ
Գոչել	Մուսալ	Չարաչար	գէլ իւրուլ
Արքած	Ինոն	Արբենալ	գիւռչուլ

ԶՈՒՐԻՇԲ ԽՐԱՏԵԼՈՒ ՕՐԻՆԱԿ

1. Շատ մարդ կ'ուղէ ինքնինք բժիշկ ցու-

ցընել, բայց բժշկութեան արուեստը չգիտ-
նալուն համար՝ փոխանակ բժշկելու աւելի
վնաս կը հասցնեն, և շատ մարդիկ կը դանը-
ւին որ ուրիշները խրատելու փափաք ունին,
բայց անոնց խրատը՝ օդուտ ընելու տեղ վնաս
կ'ընէ : Այսպիսիները աղէկ կ'ընեն եթէ սա
կարեւոր կանոններուն միտք դնեն, այսինքն
նախ, խրատը երբէք սաստիկ կամ կծու ըլլա-
լու չէ . երկրորդ՝ ժամանակին յարմար ըլլա-
լու է . երրորդ՝ դիմացինին հասակին կամ
վիճակին համեմատ ըլլալու է , այնպէս որ
ծերին տրուելու խրատը տղուն չտրուի, և ոչ
տղուն տրուելու խրատը ծերուն, ոչ իմաս-
տունինը տղէտին, և ոչ տղէտինը ուսեալին,
ոչ արթուն մարդու տրուելիքը գինովին, և
ոչ իմաստնոյնը յիմարին : Ով որ այս կանոն-
ները չի պահեր, ի զուր կը դանդատի իր խրա-
տին անօդուտ ըլլալուն համար . թէ նոյն կա-
նոնները պահողը որչափ օդուտ կը քաղէհե-
տեւալ դէպքէն յայտնի կ'երեկի :

2. Մոլիէու անուն հոչչակաւոր կատակեր-
գակը օր մը դիւղի մէջ իր մէկ քանի բարե-
կամներուն երեկոյթ մը կու տայ . և որովհե-
տեւ ինք սովորութիւն ունէր կանուխ քնա-
նալու, թողութիւն կը խնդրէ իր բարեկամ-
ներէն, և դեռ սեղանը չլմնցած կ'երթայ կը
պառկի : Տանտէրը երթալէն ետքը ասոնց ու-

ըախութիւնը չպաղիր . իրաւ թէե անոնք կար դացող և գիտուն մարդիկ էին , բայց գինի խմելով քանի կ'երթայ գլուխնին կը տաք նայ , և խօսքը աշխարհիս ունայնութեան և թշուառութեանցը վրայ կու դայ . ո'րը այս ինչ թշուառութեանը վրայ կը խօսի , ո'րը այն ինչ դժբաղդութեանը վրայ , ո'րը փշոտ վարդի մը կը նմանցնէ մարդուս կեանքը որ առաւօտը կը բացուի՝ և իրիկունը կը թառամի , ո'րը սուտ երազի մը որ մարդու քիչ մը ատեն կը խարէ , ետքը չարաչար կը տանջէ . վերջապէս խօսքը հոս կը բերեն թէ աղէկ է որ մարդմեռնի աղատի այս կեանքէն , և անդին յաւիտեանս երջանիկ ըլլայ :

3 · Այս արբեցութեան փիլիսոփայութեանը վրայ մէյ մէկ դաւաթ նորէն կը խմեն , և գլուխելով ոտք կ'ելլեն և մէկ բերան կը կանչեն , “ Երթանք , բարեկամներ , քաջութեամբ մեռնինք . ” այս ըսելով կը սկսին դէպի դետը երթալ որ մէջը նետուին խեղդուին : Մէջերնին մէկը , որ քիչ արբած էր , վարպետութեամբ մը կը բաժնուի անոնցմէ , և կը վազէ բանը Մոլիկուն կը հասկցնէ : Մոլիկուսարափած կը ցատքէ անկողնէն , չուտ մը վերաբերուն վրան կ'առնէ , կը վազէ միւսներուն ետեն . կ'երթայ կը տեսնէ որ անոնք գետին քոլը նաւակ մը դտած և մէջը մոտած էին որ

մէջտեղը երթային խեղդուէին . մէկ քանի գեղացիներ և դրացիներ ալասոնց միտքը հասկը նալով՝ կ'աշխատին որ ետ կեցնեն զանոնք : 4 · Ասոնք իրալու հետ կռուած ատեն Մոլիկու վրայ կը համնի , “ Ի՞նչ է այս , ” կը դոչէ , “ Ի՞նչ կռիւ է ըրածնիդ : ” “ Նայէ ասոնց ըսրածը , ” կ'ըսեն անոնք , „ չեն թողուր որ գետին մէջտեղը երթամնք խեղդուէնք . դուն խելացի մարդ ես , Մոլիկու , ըսէ , իրաւունք ունինք թէ չէ . այս սուտ աշխարհիս վրայ ապշելէն ի՞նչ կ'ելլէ . աւելի աղէկ չէ՞ որ ժամ մը առաջ մեռնինք ազատինք : ” “ Շատ աղէկ մոտածեր էք , ” կ'ըսէ Մոլիկու , “ շատ խելացի բան . բայց ես զձեղ ինծի բարեկամ կը կարծէի . կարելի՞ բան է որ դուք հանդերձեալ աշխարհը երթաք և զիս ձեր երջանկութենէն զուրկ թողուրք այս աշխարհիս վրայ : ” “ Իւրաւունք ունի Մոլիկու , ” դոչեց մէկը , “ այս կարելի չէ . թողութիւն ըրէ , սխալեցանք , բարեկամ , եկուր դուն ալ և մէկտեղ խեղդուինք : ” “ Ինչո՞ւ չէ , ” ըստւ Մոլիկու , “ իմ ուզածս ալ այն է . բայց կեցէք մէյ մը մոտածնք թէ ի՞նչ է ըրածնիս . մէնք մեզի անուն կ'ուղենք հանել , և այսպիսի փառաւոր գործողութիւնը դիշեր ատեն կ'ընենք . ասիկա խելք չէ . լսողները պիտի ըսեն թէ ով դիտէ կերակուրէն ետքը դինին դլուխին զարկեր 11

է, բան մին է ըրեր ևն: զէ, սիրելիք, վազը, անօթի փորանց, ցորեկ ատեն, ամենուն առջեւը պէտք է նետուինք չուրը:” “Խելացութիւնն ալ այդ է” գոչեց մէկը ուրիշ մ’ալ “Շխտակը Մոլիէո մեղմէ շատ խելացի է,” ըստ: զնացին ամէնքն ալ պառկեցան. երկը ըրդ օրը ալ հարկ չեղաւ չուրը նետուելու համար կուռիլ:

Հարցումնէր: 1. Խրատ տալու մէջ ի՞նչ զգուշութիւն ընելու է: 2. Մոլիէո օր մը զորո՞նք հրաւիրեց իր տռնը. միւսներն ի՞նչ ըրին: 3. Գինովալին ետքը ի՞նչ ընել որոշին: 4. Նոյն միջոցին ով եկաւ, և ի՞նչ ըստ: Վերջապէս Մոլիէո ի՞նչ կերպով աղատեց զանոնք:

ՊԱՍ 40

Վատակ	Պաշտին վաշտան ջուր	Տարածիլ	Երինակ
Մացառ	Բուռժ	Շըշակայ	Տօք գունուռ
Սոսկում	Ասոսին վախ	Գահավլէժ	Բարձրէն իշանութ
Տագնապ	Արած դուռ	Պողոսայ	Ճաճբայ
Յանկարծ	Հէին	Ահարկու	Լախուլսա
Կայնիլ	Իւնակ	Անհնար	Էւլուստ բոն

ՎԻՐԴԻՆԻՈԹ ՄԵԶ ԿԱՄՈՒԻՐԶ

1. Աշխարհիս բնական մեծամեծ զարմանալեաց մէկն ալ Ամերիկայի վիրդինիս նահանդին Ռ.Օ.քպրիճ գաւառաբաժնին բնական կամուրջն է: Ասիկա կըաքարէ մեծ կամուրջ

մըն է խոր ձորի մը վրայ ձդուած, որուն մէջէն փոքրիկ վտակ մը կ’անցնի: Ձուրին եւ բեսէն կամարին ունեցած բարձրութիւնը երկու հարիւր տասնուհինդ ոտնաչափ է, և լսութիւնը ութսուն ոտքի չափ: Այս խորածորը մղոններով տեղ կը տարածի և այս կամուրջէն զատ ուրիշ անցնելու տեղ չկայ: Վը ջակայ տեսարանը վայրի և շքեղ պատկեր մը ձեացուցած է: Կամուրջին վրայ նայած ատենդ կը կարծես թէ բնութիւնն իր գործքերուն մէջ օդտակար ըլլալն ալ կը մտածէ, ինչպէս նաև շքեղութիւնը և գեղեցկութիւնը:

2. Կամուրջին վրայ հասարակաց պողոտայ մը կայ շինուած, երկու դին ծառերով և մացառներով ու թուփերով զարդարուած: Կառքով անցնող ճամբորդ մը կրնայ դիւրութեամբ անցնիլ վրայէն՝ առանց ինչ ըլլալը հասկնալու, մինչև որ յատուկ ուշադրութիւն չընէ կամուրջին: Տարուէ տարի հազարաւոր անձինք, որոնք կը սիրեն բնութեան մեծ և զարմանալի բաները տեսնել, այն տեղ այցելութեան կ’երթան: Կամուրջին եզերքէն վարնային ահարկու բան մին է: շատ մարդիկ որոնք չեն կարող եզերքն ի վար նայիլ, հարեանցի տեսութիւն մը միայն կրնան ունենալ անոր բարձրութեանը վրայ՝ եղերքին քովերը նստելով և դիսելով զայն:

3. Ասկէց վար դէպի վտակը կ'իջնուի ու
լորուն և դահավէժ ճամբով մը , և երբ վտա
կին քովը կը համնիս և դէպի վեր կը նայիս
բարձր կամարին , չես կրնար անոր բարձրու
թիւնը լսւ կըուել մինչեւ որ աչքդ չդարձնես
վտակին երկու դին բուսած բարձր ծառեւ
րուն վրայ , և չտեսնես թէ որչափ ցած ին
կան են անոնք կամուրջին տակը : Խորածո
րին մէկ կողմը կրաքարին վրայ շատ մը ճամ
բորդներու անուններ փորագրուած են որոնք
ուզելով իրենց յիշատակը թողուլ բնութեան
այդ հսկայածե չէնքին վրայ , հոն իրենց ա
նունը դրոշմած են : Քսաննուհինդ ոտնաշափ
բարձրը վոշինկթոնին անունը կայ իր ձեռքո
վը փորագրուած :

4. Քանի մը տարի առաջ երխտասարդ մը
կեանքը վտանդի մէջ դրաւ՝ իր անունն ա
մենէն բարձր տեղ մը փորագրելու համար :
Վեր ելաւ և իր նպատակին հասաւ . բայց վար
իջած ատենը սոսկումը պատեց զանի , երբ տե
սաւ որ անհնարին էր իջնել . ընելու բանն էր
միայն կամուրջին վրայ ելլեւ : Ուստի շատ
մտածելին ետքը՝ ճարը հատած սկսաւ դառն
աշխատութեամբ ոտքերուն կոխելու տեղեր
բանալով ժայռին վրայ՝ կամաց կամաց վեր
ելլեւ . բայց կրած տագնապը և անհնարին
յոդնութիւնը մահու չափ մսաս տուին անոր :

5. Տաճկաստանի մէջ դիտողութեան արշ
ժանի բնական կամուրջ մը կայ կիւմիւշ խա
նէի և Տրապիզոնի մէջտեղ շարք մը լեռան
խիստ դժուարին անցքի մը մէջ , որուն տա
կէն արագահոս գետ մը կը վազէ : Նախ ճամ
բան գետին արեւելեան կողմէն է , և ճամբոր
դը յանկարծ կը զարմանայ , երբ առանց դիտ
նալու այդ գետին ուսկէ անցնիլն՝ ինքզինք
արեւմտեան կողմը կը գտնէ : Ասիկա այն բնա
կան կամուրջին միջոցովն է , որ այնչափ լայն
և խոտով ու թուփերով ծածկուած է , որ
վրայէն անցած ատենը չիմացուիր : Ասիկա
տեսնելու , և բնական տեսարանները միրող
ներուն մասնաւոր քննութիւն ընելու արժա
նի տեղ մըն է :

Հարցութէր : 1. Աերդինիոյ մէջ ի՞նչ կայ : 2. Կամուրջն
վրայ ի՞նչ կայ : 3. Հոն ի՞նչ բաներ դրուած են : 4. Ի՞նչ
պատահած է : 5. Տաճկաստանի մէջ ասոր նման մւր կամուրջ
կայ :

ԴԱՍ 41

Ծանօթ	Գիտուածակ	Քարանձաւ	Դարի մէջ այր
Ջրվէժ	Բարձրէն բաժուած ջուր	Ընդարձակ	լոյն
Չեղուն	առասպառող	Մրրավայր	սուրբ սէւ
Հանդէս	գուն	Կայարան	իշխութ սէւ
Դադաշ	ճառ	Երաժիշտ	երդուն

Թէնթէթի ՀՈԶՈՒԱԼՈՐ ԱՅԻՌ

1. Այս այլն Ամերիկայի Միացեալ նա

հանդներէն քէնթըքի կոչուած նահանդին մէջ է, և մեղի ծանօթ եղող այրերուն ամենէն մեծը և զարմանալին է։ Կ'ըսուի թէ այրին մէջ երկու հարիւր քսանուվեց սենեակ, քառասունուեօթը գմբէթ, ութը ջրվեժ և քսանուերեք փոս կայ, և ասոնցմէ զատ շատ մը դետեր, Մէջի սրահներուն, անցքերուն և սենեակներուն տարածութիւնը երեք հարիւր մղնին աւելի է։ Զայն տեսնելու համար հոն դացող ճանապարհորդ մը այսպէս կընկարագրէ զայն։

2. “Խորտուլորտ ճամբոլ քարէ աստիճաններէ վար իջանք, երեսուն ոտքի չափ խորը, և այրին բերանը հասանք։ Արմատներ, ծառերու ճիւղեր և որթեր կախուած են այս այրին մուտքին վրայ, և սոսկալի երկոյթ մը ունի։ Ներաը մոնելուդ պէս պաղ օդի հոսանք մը կը զարնէ երեսիդ, և քիչ մը ետքը կը կորսնցնես այն զովութիւնը։ Նշանաւոր բան է որ այս այրին բարեխառնութիւնն ամառ ձմեռ միւնոյն է, և ֆարէնհայտի շերմաշավով լիտունուինը աստիճանէն աստիճան մը չի տարբերիր։ Մէջի օդը խիստ մաքուր է, և մարդ մը աւելի աշխատութեան կրնայ դիմանալ այն այրին մէջ քան թէ դուրսը։”

3. “Վար իջնելու ատեն մեղ առաջնորդող մարդը կանթեղները վառեց և առջնիս իյ-

նալով մեղ բաւական տեղ տարաւ և քանի մը վայրկեանէն այրին վայրագաւիթը եկանք, որ հարիւր վաթսուն ոտք ցած է դետնէն։ Ասմիկա երկայնաձև բոլորչի տեղ մին է՝ իր երկու հարիւր ոտք տրամադծով, և վաթսուն ոտք բարձրութեամբ, ձեղունը հարթ և մէկ կոոր ժայռէ շինուած է։ Այս ահագին ապառաժը վեր լունելու սիւն կամ ուրիշ բան չկայ. այս բանը զանիկա կանգնող հզօր ճարտարապետին իր մէկ զարմանալի յաղթանակը կը կ'երկեի մարդուս աչքին։”

4. “Այս սենեակին մէջ երկու անցք կայ, որոնց մին “Մեծ Զղջասենեակ” կը կոչուի, մէջը դտնուած անհամար չղջիկներուն համար, որոնք այնչափ շատ են որ պատերն ու ձեղունը գրեթէ ծեփած են. միւսը կ'ըսուի “Մեծ ձեմելիք,” որուն երկայնութիւնը հինդմղն է և լայնութիւնը յիտունէն հարիւր ոտք, և ձեղունին միջին բարձրութիւնը յիսուն ոտք է։ Կ'ըսուի թէ աշխարհիս մէջ դիսցուած ստորերկրեայ քարանձաւներուն ամենէն ընդպարձակն է այս։”

5. “Ասկէ ետքը տեսնելու արժանի տեղն է “Եկեղեցին,” որ մեծ սենեակ մին է, վաթսուն հինդ ոտք բարձր, և հարիւր ոտքէն աւելի տրամադծով և քանի մը հազար հոգի ժողովուրդ առնելու բաւական է։ Մէկ կող-

մանէ մեծ ժայռ մը դուրս ցցուած է ամպիտի պէս, և անոր ետևը երդէոնի և երգիչներու յարմար տեղ մը կայ : Շատ անդամ հոս աստուածային պաշտօն կատարուած է շատ ժողովրդով : Այս ստորերկրեայ սրբավայրին ձևն ու կազմուածքն այնպէս յարմարութիւնն ունի որ մեղմ ձայն մը համուելու ըլլայ՝ բոլոր սենեակը կը լեցնէ և ամենէն հեռու տեղին աղջկ կը լսուի :

6. « Ընդհակառակը քանի մը հարիւր կանց ուն անդին « Պարասենեակ ”կոչուած տեղ մը կայ որ երաժշտական հանդէմներ կատարուելու շատ յարմար գիրք մը ունենալով՝ այս աշնունը տրուած է այն տեղւոյն, և իրը երկու հարիւր ոտք արամագիծ ունի և անոր համեմատ բարձրութիւն : Բնական կայարան մը կայ մէջը, ուր հարիւր երաժիշտք հանդիսաւ կրնան նատիլ . դիմացի կողմն ալ հանդիսաւ կանաց վերնատան նման բարձր տեղ մը կայ :

7. « Այս սենեակէն քիչ մը հեռու կը տեսնես մեծ ժայռ մը գետինը պառկած, որ “Հըսկայի Դադաղ” կը կոչուի, և ճիշդ դադաղի կը նմանի, և յիսունուեօթը ոտք երկայն է : Քիչ մը անդին պատին մէջ ծակ մը կայ, ուսիէ ցած սենեակ մը կ’երթրցուի, իրը հարիւր ոտնաշափ քառակուսի, որուն ափայտեղէն տաշտ” կ’ըսէն, տաշտի ձև ունենալուն համար :

Հարյունմէր : 1. Քէնթըքի այժն ի՞նչ կողմանէ նշանաւոր է : 2. Ճամբորդ մը ի՞նչպէս մտեր, և ի՞նչ բաներ տեսեր է : 3. Մէջը մեծութիւնը ո՞րչափ է : 4. Ի՞նչ տեղեր կան ներսը, և ի՞նչ կը կոչուին : 5. Ուրիշ ի՞նչ կայ : 6. Պարասենեակ կոչուած տեղն ի՞նչէ : 7. Ուրիշ ի՞նչ բաներ կան, և ի՞նչ կը կոչուին :

ՊԱՍ 42

Յանկարծ մէջն ի մէջ

Ծագիլ եւլ

Անդունդ շուր ինքունիւն ունեցող

Խաւար հուր

Ապրափ սասպէջ չափ

Ազօտ հիւշաղ

Խորխորատ ինքունի դոս

Առաջնորդ ճամբայ շուշնչող

Ծարունակ դուր

Ահարկու կայ չուր

Անհեթեթ ունացունի

Հոյակապ մէջ

1. « Յետոյ Ժամանակաց զառիվայր կոչուած տեղին քսան ոտքի չափ վար իջանք Ամայի խուց ըսուած տեղը, որ տխուր և դժոխսատեսիլ վայր մըն է, գետնին վրայ մեծ պատուածքներ և խորխորատներ կան որոնց մէ զգուշանալու խրատ կու տար մեզի մեր առաջնորդը : Ասոնց ամենէն մեծին անունն է կողմնական թամբ, որ իրը վաթսուն ոտք խորունկ է, և քովը շարունակ վազող ջուրի ձայն կը ըսուի, բայց չտեսնուիր : Յետոյ երկայն սանդուխով Լարիւրինիթոս ըսուած տեղն իջանք, ուր շատ մը պտոյտ ճամբաներէ և դարձուածքներէ անցանք, և շատ երկար ատեն քալելէն ետքը, վերջապէս հասանք կոլանի

գմբէթ անուն տեղը, որ այս այրին դվառաւոր տեղերէն մին է :

2. “Այս գմբէթաւոր տեղին մէկ կողմը պատին վրայ երկու երեք ոտք մեծութեամբ բացուածք մը կար. մեր առաջնորդը մեզ հոն տարաւ, և յանկարծ աներեցիթ եղաւ : Մէկ մալ պայծառ լցու մը ծագելով լուսաւորեց ներսի կողմը : Ամէնքս կարդաւ այն պատու հանին բերանը դացինք նայելու : Հոն այնպիսի ահարկու տեսարան մը դէմդ կ'ելլէ որ կը վախնաս նայելու . վերէն վար անհեթեթ և ահեղատեսիլ պատուածք մը կայ, և այնչափ խոր է որ աչք չի կրնար չափել անոր խորութիւնը, և այնչափ բարձր որ հազիւ ծայրը կը տեսնես : Ասոր բարձրութիւնն ու խորութիւնը երեք հարիւր ոտք կը հաշուուի, և մեր կեցած տեղը յատակէն հարիւր վաթսուն ոտք բարձր էր : Այս ահաղին քարանձաւին դէղեցկութիւնը ոչ միայն անոր մեծութիւնն, այլ նաև ներսի գեղեցիկ շինուածքը և ամէն կողմ դտնուած քարացեալ ջուրերէ անձաւներն ու զարդելն այնպիսի զարմանալի տեսարան մը կ'ընծայեն մարդուս աչքին որ խօսքով չի նկարագրուիր :

3. “Յետոյ դարձանք մեր առջի լարիւրին թուր, և վար իջանք մինչև Անյատակ դուրին բերանը . ասիկա անհաւատալի խորու

թեամբ սարսափելի անդունդ մըն է : Քիչ մը գիւրալառ թուղթ վառեց մեր առաջնորդը, և վար նետեց որ շմարած աշքելնէս անյայտ եղաւ :

4. Յիշեալ ճանապարհորդը ուրիշ զարմանալի անյգեր, ճամբաներ, ապառաժուտ տեղեր, երեք հարիւր տասնութիւնդ ոտք երկայնութեամբ և տասնութը մատնաչափ լայնութեամբ ապառաժի մը մէջէն անցնող նեղ և երկայն ճամբայ մը, զոր հոս կը դնենք, նկարագրելէն ետքը կու գայ ըլլածև տեղ մը, “Ուսկէ կամաց կամաց վար իջանք,” կ'ըսէ, “և դետինը ողողուած ըլլալով տղմուտ է : Բլուրին ստորոտը կ'երեար լայն անդունդ մը, որ Մեռեալ ծով կը կոչուի, և ջուրը ամենէն շատ տեղատուութեան ժամանակ քսանութիւնն ոտք խորութիւն ունէր : Ասիկա մեր կեցած տեղէն ութսուն ոտք վար էր . հրավառ թուղթ նետեցինք վար, և լայնածաւալ սկագոյն ջրակոյտ մը տեսանք, որուն նային անդամ մարդուս սարսափի կը բերէ : ”

5. Յիշեալ ճամբորդը կը նկարագրէ նաև գոթացի քարանձաւ ըսուած տեղը, որ սիւնազարդ և կամարակապ տեղ մըն է երկու միոն երկայնութեամբ, մէջի գոթացի մատուուը, Արձանագրութեան սենեակը՝ ուր այցելութեան դացողներն իրենց անունը կ'ար-

Ճանադրեն, և Աստղալից սենեակ անուն գեց
զեցիկ տեղ մը զոր “Բնութեան պալատին ա-
մենէն հոյակապ և վսկմ անձաւը կ'անուա-
նէ. և վեց ժամ այրին մէջ պտտելին ետքը՝
առջի օրուան վննութեանց վերջ կու տան, և
հետևեալ օրը կ'իշեն Սթիքս գետը պտտելու:

6. “Առոտու գացինք,” կ'ըսէ, “շխտակ
Սթիքս գետին բարձր եղերքը, որ Քէնթըքիի
այրին հոչակաւոր մէկ մասն է. զառիվայրէ մը
իջանք ջուրին ափունքը. գետը մտնելու տե-
ղին վրայ անհեթեթ և ահագին ժայռերով
կամար մը ճեցած է. և ամէն կողմ մութ
ըլլալով մեր աղօտ ճրագները չեն կրնար
թափանցել այն թանձր մըութիւնը, որ վա-
րագոյրի ոլէս կախուած էր մեր աչքին առ-
ջե: Նաւակ մը մտանք, և կանթեղներն ա-
նոր յատակը դրինք որ լցոր վեր զարնէր, և
սկսանք այս սեաթոյր ջրերուն երեսը պտտիլ:
Լոյաը կամաց կամաց ճեղունին վրայ զարկաւ,
որուն տակէն լրութեամբ կը նաւարկէինք,
և մերթ ընդ մերթ ճեղքուածներու կը պա-
տահէինք, որոնց մէջ թանձր խաւար մը կը
տիրէ:”

Հարցուածէր: 1. Ուրիշ մեր գացին: 2. Ի՞նչ տեսան հոն:
3. Եսքը ուր գարձան, և ի՞նչ ըրին: 4. Ուրիշ ի՞նչ կը պատ-
մէ նոյն ճամբորդը: 5. Ի՞նչ անուններով տեղեր կային հոն:
6. Ընկեց ուր գացին, և ինչո՞վ պտտեցան:

ՊԱՍ 43

Քառորդ տրսին հէմ	Գետափունք գէպէնէրք
Շընէլ պարիւ	Խորափիտ բայցուած գոռ
Զովէժ բարձրէն թափուող մէծ ջուր Աստիճան	Հորդք
Խոխոջ ջուրին վաղելու ձայնը ելէկը ելէկէ	Ելէկէ իջնէլ իջնէլ
Դրուագ հիւսուած մէծ նաւարուս Տարտարոս	Տարտարոս սապունակի պէլ
Թիւրեղ պէլացը	Ապառագ իջնէր ուր

1. “Քառորդի մը չափ նաւակով երթալին
ետքը, հասանք դիմացի եղերքը: Հոն աւա-
զուտ և ապառածուտ գետափանց վրայ քիչ մը
տեղքալեցինք և ուրիշ աւելի մեծ նաւակ մը
գտանք որով լէթ գետին վրայ պիտի շըր-
ջէինք: Այս գետը երբեմն յիսուն ոտքի չափ
կը բարձրանայ, և իր վրփրալից ջրվէժներն ու
մեծամեծ խորափիաներուն մէջ թափուող ջու-
րերուն խոխոջներն ահեղ կերպարանք մը կու
տան անոր:

2. Այս անցքը դրեթէ մշոն մը երկայնու-
թիւն ունի: Միւս ծայրը կայ Արձագանդի
գետը, որ ջուրերուն բարձրացած ատենը
լէթին հետ կը միանայ: Այս գետին մնուտ-
քին վրայ կամարակապ դրան ձեռով ժայռ մը
կայ, և այնչափ ցած է որ եթէ ջուրերը սա-
կաւ ինչ բարձրանալու ըլլան նաւակ չանցնիր
տակէն, և ջուրին ու վրայի ժայռին մէջտեղ
հազիւ թէ երեք ոտք միջոց կը մնայ: Բարե-
բաղդաբար մենք կրցանք նաւակնիս անցրնել:

և դիմացի կողմն անցնելով՝ ելանք գետին ընդարձակ տեղը, ուր գլուխնուս վրայ ժայռեր կը բարձրանային :

3. Յերաւի շատ նշանաւոր է հոս ձայներու արձագանդը, և ձայնի մը տուած արձագանդը տամնուհինդ մանրերկրորդի չափ կը տեէ. նախ սաստիկ ձայն կրու տայ և քանի հետանայ աստիճանաբար կը նուազի և երաժշտական մեղմներդաշնակութեան կը փոխուի :” Գետին դիմացի եղերքն անցնելէն ետքը, յիշեալ ճամփորդը հինդ մղոնի չափ տեղ քաւեր է, և դժուարանցիկ ճամփաներէ ու խորտուբորտ եւլէջներէ անցնելով այս հրաշալեաց աշխարհին վերջին ծայրը տեսեր է :

4. Այս շրջագայութեան մէջ մեծ քարանձաւ մը տեսեր է երկու մղոն տարածութեամբ, և խորունկ քարանձաւ մը ջարտարսական վայրք անուամբ, նաև ահադին ապառաժներով տեղ մը՝ մէկ ու կէս մղոն երկայնութեամբ : Յետոյ քսանուհինդ աստիճան սանդուխով մը ելեր է Մալթայի այդին որ չորս դին գեղեցիկ զարդարուած էր փալիվուն պաղանձաւ և է դրուագներով, խաղողի ողկոյզներու նման՝ ամէն կողմէն կախուած : Պտտեր է նաև վոշնիթոնի սրահը, և յետոյ Մլեվլանտի քարանձաւը, որ այրին երևելի մէկ տեղն էր, երեք մղոն երկայնութեամբ :

5. Վերջապէս հասեր է Պապաւած լեռները, որոնց բնական շքեղութիւնը դժուար է նկարագրել կ'ըսէ : Ասիկա անբաւ լայնութեամբ և բարձրութեամբ սենեակ մըն է ներսի դրան կողմէն և ամիկիթէատրոնի ձեւով մինչեւ ձեղունը բարձրացած է : Յիսուն վաթուուն ուաք ապառաժներէն վեր ելլելէն ետքը, դիմացի կողմը տեսեր են ահադին և մութխորխորատ մը : “ Ոչխարհիս մէջ ասկէ աւելի տիսուր, մութ և ամայի տեղ չես կրնար երեւակայել,” կ'ըսէ, “ որ մարդուս սիրաը սուրբերկիւղով լեցնէ, երբ անդամ մը դիտես այն խաւար և անթափանց վայրը, անհամար ժայռի հատուածներ և բեկորներ կը տեսնուին հոն որ ամէն կողմանէ լնկած են անոր բերանը :”

6. Քիչ մը հեռու քրոկանի սրահը դացեր են, որ այրին վերջի ծայրն էր, ցորեկուան լցուէն ինը մղոն հեռու : Ասոր ալ բիւրեղէ զարդարուած ձեղունն ու պատերը զննելէն ետքը, և սրահին մէջտեղի սաթի գոյն քարը, որ կղէսպատրայի ասեղ կը կոչուի, աչքէ անցնելէն ետքը ետ դարձեր են : Ի դարձին լէթ անուն գետէն առաջ կոչուած ձուկ բըռնելու աշխատեր են, բայց չեն յաջողեր : Տեսնողները կ'ըսեն թէ այն ձուկերը կէս մատնաշափիէն մինչեւ երկու մասնաշափ երկայնու

թիւն ունին , բոլորովին ճերմակ և կէս թափանցիկ են , բայց անոնցմէ չեն տեսեր :

7. Ի՞նչ սքանչելի են Աստուծոյ գործքերը . երկիրս լի է անոնցմով : Ոչ միայն աշխարհի մէջ , այլ նաև դետնի տակ խաւար և ամայի տեղերու մէջ կը տեսնենք անոր մատանցը հրաշալիքը :

Հարցուհին : 1. Կաւակով մւր գացին , և ի՞նչ տեսան : 2. Ի՞նչ գետ կար հոն : 3. Ի՞նչ նշանաւոր բան կար : 4. Տեսած տեղերնին ի՞նչ կը կոչուեին , և ինչպիսի տեղեր էին : 5. Ապատած լեռներն ի՞նչ են : 6. Քրոկանի սրահն ի՞նչպէս էր : 7. Ասոնց ամէնն ալ որո՞ւն գործեցն են :

ՊԱՍ 44

Տանջել	Նէրել	Ոխակալ	Ի՞ն պահող
Եիշել	Գոտ բէրել	Դիւական	Սատանայի
Ուրախ	Խառում երեսով	Յագենալ	Խառնալ
Խնդրել	Ռուշել	Կախատել	Գէլ խօսիլ
Պայծառ	Քոյլուն	Բաւական	Ի՞րո՞ւն
Զուարժ	Ռուսին	Հեղութիւն	Լոնաբունիւն

Ո Խ Ա Կ Ա Լ Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն

1. Հեռացուր քեզմէ ոխակալութեան վատ խորհուրդները : Ոխակալութեան ոգին դիւական ոգին է . չկայ բան մը որ մեզ դեերու աւելի նմանցնէ և քրիստոնէական կրօնքին այնչափ հակառակ ըլլայ , որչափ ոխակալութիւնը :

Եթէ ոխակալութիւնդ չյագենայ , զքեզ չաքաչար կը տանջէ հօս , իսկ եթէ յագենայ՝ ալ աւելի պիտի տանջէ քեզ ետքը : Ոչ ոք ինք զինք այնչափ կը տանջէ , ինչպէս չարասէր և օխակալ մարդը՝ որ իր բնութեան մէջ պահաւած թոյնն իր վրայ կը թափէ :

2. Այս նիւթիս վրայ քրիստոնէական վարդապետութիւնն այս է . «Արել ձեր բարկութեամսը վրայ մարը չմտնէ : » և այս վարդապետութիւնն իր նիւթական նշանակութիւնով կը դործածէին Պիւթագորեան փիլիսոփաները , ինչպէս Պլուտարքոս կ'ըսէ , « Անոնք երբ պատահմամբ կիրքով իրարու նախատական խօսքեր կ'ընէին , արել մարը չմտած կ'երթային իրարու ձեռք կը բռնէին , և անով ամէն թշնամութիւն անոնց մէջէն կը վերնար , և իրարու հետ հաշտուելէն ետքը կը բաժնուելին : »

3. Ասիկա կը յիշեցնէ ինձի պատուաւոր մարդու մը վրայ պատմութիւն մը , որ անգամ մը իր քրիստոնեայ եղբօրը բարկացած էր : Բարկութեամբ խօսած ատենն ուրիշ մը անոր խօսքերը լսելով վերոյիշեալ քրիստոնէական կանոնն յիշեցնելով ըսաւ անոր , « Բարեկամ , արել հիմա մարը կը մտնէ : » Այս յանդիմանութիւնը բաւական եղաւ անոր , և իրը ու ճշմարիտ աշակերտ հեղահոգի թիսուսի

զնաց իր եղբայրը փնտռեց դտաւ, և անոր հետ հաշտուեցաւ: Յետոյ գնաց զինք յան գլխանող մարդուն տունը, և չնորհակալ ըլքարով ձեռքէն բունեց և ըսաւ, “Հիմա ու նիմպատրաստութիւն արեգական մարը մըտ նելուն:”

4. Այս երկուքին ալ վարմունքը մեզի բարի օրինակներ են անոնց հետեւելու, թէ սիրով և խմաստութեամբ խրատ տուող ընկերոջը և թէ հեղութեամբ ու խոնարհութեամբ յանդիւ մանութիւնն ընդունողին:

Հարցուածէր: 1. Ոխակալութեան վասն ի՞նչ է: 2. Հեն փիլսոփանները ո՞ր խօսք միշտ կը յիշէին: 3. Ի՞նչ պատմութիւն կրնաս յիշել մէկու մը վրայ: 4. Ասոնցմէ ի՞նչ պատուշաղելու ենք:

ՊԱՍ 45

Արձան	Քարէ յինուած ուագիէր	Ճշմարիս	Վագին
Տեսակ	Չեւ	Կենդանի	աղորոշ
Բարի	առէն	Կռատուն	իւստի առէն
Անդութ	միրաց ժարէ	Բազմաթիւ	շար
Խնդրել	առէնէւ	Ոխակալ	իչն ուսհու

Կ Ո Ա Պ Ա Շ Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

1. Սիրելի տղայք, դուք Քրիստոնէից մէջ ծնած և մեծաց էք, և ձեր ծնողքներէն ու դաստիարակներէն սորված էք որ միայն ճըշ մարիտ Աստուծոյ երկրպագութիւն ընելու է,

միմիայն կենդանի Աստուածը պաշտելու է որ երկնքն ու երկիրը ստեղծեց, և թէ բայ ան կէ ուրիշ բանի երկրպագութիւն չմատուց ուիր:

2. Արդ եթէ դեռ սորված չէք, պիտի ի մայնեմ ձեզի թէ աշխարհիս մէջ չորս հինգ հարիւր միլիոն մարդիկ, կանայք և տղայք կան որ սուտ աստուածներու կամ թէ չաստուածներու երկրպագութիւն կ'ընեն, և ի բենց պաշտած չաստուածներուն նմանութիւնը կամ պատկերը կամ արձանը կը շինեն, և զանոնք իրենց կռատուններուն մէջ դնելով անոնց խնկարկութիւն կ'ընեն, զրհեր կը մատուցանեն և անոնց երկրպագութիւն ընելով ազօթք կ'ընեն քարէ, փայտէ, ոսկիէ և արծաթէ կուռքերու, որոնք ոչ կը լսեն, ոչ կը տեսնեն, ոչ կը քալեն և ոչ կը խօսին: Այս չաստուածները բազմաթիւ, և անոնց կուռքերն անհամար են:

3. Սիրելի տղայք, եթէ դուք մեծնալէն ետքը Զինաստան կամ Հնդկաստան երթաք, պիտի տեսնէք որ այն ժողովուրդները մէկ միլիոնէն աւելի չաստուածներ ունին, տեսակ տեսակ, աստիճան աստիճան և ցեղ ցեղ: Պիտի տեսնէք որ խմաստութեան, հարստութեան, աւողջութեան, զուարճութեան, անձրւի, փոթորկի, և այլն, չաստուածներ կան.

նաև դվիսաւոր չաստուածներ, և անոնցմէ ստորիններ, և աւելի վար աստիճանի հասարակ չաստուածներ. պիտի իմանաք թէ բարւոյ և չարի աստուածներ կան, ինչպէս նաև ոխակալութեան, նախանձու, վրէժինդրութեան, ևայլն։ Ասոնցմէ զատ կան նաև անդութ չաստուածներ, որոնց առջև մարդ կը զոհուի, և երբեմն մարդիկ իրենք զիրենք անոնց կը զոհեն։

4. Արդ, փոքրիկ ընթերցողք, չէ՞ք ցաւիր բոլոր այն տղայոց որ այս կուապաշտ ծնողաց հետ կուատուն կ'երթան և անոնց քով կենալով իրենք ալ կը վարժուին այն սուտ աստուածներուն և կուռքերուն առջև երկրպագութիւնը ընել և անոնցմէ բարիք ինդրել։ Այս կերպով այն անմեղ մանկունքը փոխանակ ճշմարիտ Աստուածը ճանչնալու՝ իրենց հօրը անօրէնութեանը պատճառաւ իրենք ալ քարէ, փայտէ, ոսկիէ և արծաթէ սուտ աստուածներու սլաշտօն կը մատուցանեն, որոնք ոչ կը լսեն և ոչ ինդրուածք կը կատարեն և մարդու ձեռքով շինուած են։

5. Սիրելի տղայք, կ'աղաչեմ որ եկեղեցի գայցած ատեն և տան մէջ աղօթքի ժամանակ միշտ միտքերնիդ բերէք այն բիւրաւոր մարդիկ, կանայք և տղաքները, որոնք զԱստուած և զթիսուս Քրիստոս, աշխարհի Փըր-

կեչը, չեն ճանչնար, և անոնց համար միշտ ազօթեցէք որ Աստուած իր ճշմարտութեան լոյսը շնորհէ անոնց, որ անոնք ալ ճշմարիտ և կենդանի Աստուծոյ երկրպագուներ ըլլան։

6. Կուռքերուն պաշտօն մատուցանել Աստուծոյ դէմ ստութիւն և յանցանք է։ Կուռքերուն բազմութիւնն Աստուծոյ միանձնութեանը դէմ ստութիւն է։ և անոնց նիւթական ընութիւնն Անոր պարզ և անտեսանելի հոգեւորութեանը դէմ ստութիւն է։ Անոնց սահմանեալ և տեղական բնակութիւնն Աստուծոյ ամէն տեղ գտնուելուն և անպարագրելի ըլլալուն դէմ է։ Անոնց սահմանաւոր վիճակը կամ իշխանական սահմանները Անոր տիեզերակալ իշխանութեանը դէմ է։ Անոնց յիմարութիւնները և տկարութիւններն Աստուծոյ անսահման իմաստութեանը դէմ է։ Անոնց թերութիւնները և մողութիւններն ու ոճիրներն Անոր սրբութեան և կատարելութեանը դէմ են։

Հարցումէնք 1. Որո՞ն պարտինք երկրպագութիւն ընել։
2. Ո՞րչափ կուապաշտ կոյ աշխարհիս վրայ, և անոնք ի՞նչ կ'ընեն։ 3. Քանի՞ չաստուածներ ունին։ 4. Ի՞նչ ընելու կ'երթան կուատունը։ 5. Անոնց համար ի՞նչ ընել պարտիք։ 6. Կուապաշտութիւնը ճշմարիտ Աստուծոյ ո՞ր բաներուն հակառակ է։

ՊԱՍ 46

Անցագ	ՀԱՐՄԱԿԻՆ	ՀՈՂԱԿԵՐ	ՀԱՌ ԱՆԳԻՆ
Փափաք	ԲԱԴՅԱՆԻ	ՑԱՐԱՔԵԼ	ՀԱՐՆԱԼ
Պարարտ	ԳԵՐ	ԶՈՐՈՒԹԻՒՆ	Ա-Ճ
Առաւտ	ՀԱՊ	ԱՂՋԵՂԻ	ԱՂՋՈՒԹ
Անկախ	ԽԱՊ	ՓՈՒԹ	Ի-ԸՆԻՐ
Մածհել	ԳԻՐԵԼ	ԶՈՐԱւոր	Ա-Ճ-Ի-Ն

ՀՈՂԱԿԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ

1. Փորձով գիտցուած է որ այրեցած գօտւոյն տակ բնակող ժողովուրդներէն ոմանք անցագ փափաք մը ունին հող ուտելու, մանաւանդ տեսակ մը պարարտ կաւ՝ որ սաստիկ ալ հոտ ունի։ Հողակերները կը դժուուին Նոր Քաշետնիոյ, Ճաւա կղղւոյն, կինէայի և ֆէրուի մէջ, բայց գլխաւորապէս անոնք Ամերիկա կը դժուուին։ Հումզովին տուած մանը լամասն ու ճիշդ տեղեկութիւններն ալ կ'ապացուցանեն ասիկա։

2. Ա. Անէն աւելի այս զարմանալի ախորժակի տէր եղողն Օթթոմաք ըսուած ժողովուրդն է որ Օթթոմքոյ գետին եղերքը կը բնակի։ Երբ գետին ջուրերը ցած են, ձկով և կրիայով կը կերակրին, բայց երբ ջուրերը կը բարձրանան և որս չըլլար, Օթթոմաքները կը սկսին այն պարարտ և խւզային հողն ուտել, որ բրտի կաւի կը նմանի և ժանդի գոյն ունի։

3. Այս կաւը նկանակի պէս կը շաղուեն. և մաղմաղ կրակով կ'եփեն, և լրենց հիւզերուն մէջ դիպելով, երբ ուզեն անկէ ուտելնախ կը թրջեն զայն և այնպէս կ'ուտեն. սովորական չափով, կ'ըսէ Հումզովիթ, մէկ հոդի օրը լիպարէ մը հողին չողախն երեքը կամ հինգին չորսը կ'ուտեէ։ Մեծ հոգ կը տանին հողին վրայ, վասն զի շատ համով կու դայ անոնց, անոր համար երբ դետը կը ցամքի, թէպէտև առատ ձուկ ունենան, ամէն օր կերակութէն ետքը կ'ուտեն իրեւ անուշեղէն այն նկանակ ները։

4. Թերեւս անոնք անօթութեան պատճառաւ ուտելով այն կաւը վարժուած են. թէ հողը անունդ տալու զօրութիւն ունի', թէ չէ, ասիկա վորձերու կարօտ է. սա միայն սույգ է որ Օթթոմաքներն աղտեղի և տղեղ ժողովուրդ մըն են՝ որ կերակրոց հոգ չեն տանիր։

5. Օրինոքոյ գետին բերնին մօտ անկախ ժողովուրդ մըն ալ կայ որ եղական սովորութիւն մը ունի. այս ժողովուրդը կուարանի կ'ըսուի և անձրեային եղանակներուն մէջ երբ երկիրը ըրով կը ծածկուի՝ կապիկներու պէս ծառերուն վրայ կը բնակին։ Հովանոցի ձեռվ Մաւրիտեան ըսուած արմաւենին թէ կերակրոյ և թէ բնակութեան կը ծառայէ անոնց։ Այս ժառին տերեներէն վախաթ կը հիւսեն և

ծառէ ծառ կը ձդեն, որոնք մասամբ մը կաւով ծածկուած են. կնիկները թաց հողին վրայ քիչ մը կրակ կը վառեն կերակուր եւ փելու համար. գիշեր ատեն դետին վրայ նաւարկող ճանապարհորդն օդին մէջ վառուած բոցեր կը տեսնէ:

6. Երբեմն այս Մաւրիտեան արմաւենւոյն ծուծէն տեսակ մը ալիւր կը շինեն և բարակ հացի պէս կը չորսնեն. բյոսին նիւթէն ալ տեսակ մը գինի կը շինեն որ շատ համով և զօրաւոր է. խակ պառուղները, ինչպէս ուրիշ այրեցած գօտւոյն տակ եղածները՝ համն և հասուննալու կերպէն կը զանազանին իրարմէ:

7. “Այսպէս,” կ’ըսէ չումպոլթ, “ամենէն վայրի և քաղաքականութէնէ զուրի եղող ժողովուրդի մը կեանքը ծառի մը հետ կապուած է, այն միջատներուն պէս որ իրենց պարէնը քանի մը ծաղիկներէ կը հայթայթէն:

Հարցուանէր : 1. Ո՞ւր կը գտնուին հող ուտող մարդեկ : 2. Ամենէն շատ ո՞ւր կը գտնուին : 3. Ի՞նչպէս կ’եփն զայն : 4. Օթթուալքները մաքրասէր մարդիկ են : 5. Ուրիշ ի՞նչ ժողովուրդ կայ հօն մօտ, և ի՞նչ կ’ըսուի : 6. Ի՞նչ կը շինեն ծառի մը տերևներէն : 7. Անոնց գինաւոր պարէնն ի՞նչ է :

ԴԱՍ 47

Փողոց
Ամառապ

Տաճայ
Եղիութեան բան

Տարակոյս
Փափաքիւ
Էտղիչան

Պալստ	Առաջաւորի առան	Փոխարքայ Առաջաւորին չոխանորդը
Հսսանք	սասպիչ վարու ջուր	Հեշտութիւն պարագաներին
Ուժգին	սասպիչ	Բերքութիւն ուրախութեան
Բլուր	բարձրէնչ առա	Բերքութիւն պայմանութեան

ՕՐ ԹՈԿՈՒԽԻ

1. Օրթոկրուլ անուն Պարսիկ մը օր մը Պաղտատի վողոյներուն մէջ պտտած ատեն՝ խանութներուն մէջի վաճառքները և իր շուրջը եղող մարդոց զբաղմունքները գիտելով կ’անցնէր, երբ յանկարծ խուռն բազմութիւնը անոր ճամրան գոցեց : Աչքը վերցուց տեսաւ որ փոխարքան գիւանէն պալատը կ’երթար : Երբ փոխարքան պալատը մուաւ, Օրթոկրուլ ալ աղերսագիր տուղներէն կարծուելով ներս մասաւ :

2. Երբ ներս մուաւ՝ սկսաւ զարմացմամբ գիւտել սենեակներուն ընդարձակութիւնը, ոսկեզօծ պատկերները, գետինը փուռուած մետաքսեղէն գորդերը, և իր տանը պարզութիւնը սկսաւ արհամարհել : Արդարեւ, ըսաւ ինքնիրեն, այս պալատը երջանկութեան բնակիարան է, ուր ամին տեսակ զուարձութիւն կայ, և անմիաբանութիւն ու տրտմութիւն չեն կընար մոնել հօն : Ինչ որ բնութիւնը պատրաստած է մարդս վայելելու համար, հոս պատրաստ է : Մահկանացու մը ի՞նչ կընայ յուսալ կամ երեակայել որ այս պալատին տէրը չկարենայ վայելել :

3. Զեղին և համադամ խորտիկներն անոր սեղանը ծածկած են, երածշտութեան քաղցր ձայները ծառոց շուքին մէջ անոր յոդնած մոքին հանդիստ կու տան, անոր ծած օդն անուշահոտութիւն կը բուրէ, և գանդէսի սազի զովարար փետուրներն անոր խաղաղ քուն կը չնորհեն: Ծառային կը հրամայէ, և ծառան կը հնաղանդի, ինչ որ կ'ուղէ՝ անմիջապէս կը կատարուի, բոլոր շուրջը եղողները կը հնաղանդին անոր, և հետը խօսողները կը շորքորթեն զանի:

4. Ո՞րչափ տարրեր է քու վիճակը, ով Օրթոկրուլ, որ մատնուած ես մշտնջենաւոր տանջանաց փափաքներուդ որոնց ընաւ չես համնիր, և չունիս զուարճութիւն մը որ քու խորհուրդներդ քեզմէ հեռացնէ: Կ'ըսեն թէ իմաստուն ես, բայց ի՞նչ օգուտ քանի որ աղքատ եմ: Ոչ ոք աղքատին հաճոյ ըլլալ կ'ուղէ: Իմաստունն ալ ինքզինք շողոքորթելու շատ քիչ կարողութիւն ունի:

5. Ամենէն թշուառ մարդն այն է որ իր յանցանաց և յիմարութիւններուն մէջ կ'ապրի, և չունի մէկը որ զինք գովիչ և յարդէ: Ժամանակ մը մոքի խաղաղութիւն փնտուեցի և չգտայ: այտուհետեւ պիտի ջանամ հարուստ ըլլալ: Օրթոկրուլ այս նոր առաջադրութեամբ կը մտնէ սենեակը և վեց ամիս

հոն կը կենայ՝ խորհելով թէ ի՞նչ հնարքով հարուստ ըլլար: Մերթ խորհեցաւ չնդկաստանի թագաւորին խորհրդականներէն մին ըլլալ, և մերթ կողդոնտայի հանքերէն ադամանդ ժողվել:

6. Օր մը երբ այսպէս խորհելէն միտքը յոդնեցաւ, և կամաց կամաց քունը կոխեց, աթոռին վրայ պառկեցաւ: Քնոյ մէջ երազ տեսաւ որ անապատ երկրէ մը անցնելով մէշ կը կը փնտուէր որ իրեն հարուստ ըլլալ սորվեցնէր, և երբ բլուրի մը ծայրը կեցած կը խորհեր թէ ո՛ր կողմը երթար, յանկարծ հայրը դէմը ելաւ և ըսաւ “Ով Օրթոկրուլ, տարակուսանքդ դիտեմ, մաիկ ըրէ հօրդ, և դարձուր աչքդ դիմացի լեռանը վրայ:”

7. Օրթոկրուլ նայեցաւ և տեսաւ հոսանք մը որ ժայռերը կը գլրէր և որոտաձայն ուժգին կը հոսէր անտառներուն մէջէն և չորսդին կ'ողողէր: “Հիմա նայէ,” ըսաւ հայրը, “սա բլուրներուն մէջի ձորին վրայ:” Օրթոկրուլ նայեցաւ և տեսաւ պղտիկ աղբիւր մը ուսէ կէ փոքրիկ առուակ մը կը հոսէր: “Արդ ըսէ ինձի,” կրկնեց հայրը, “վայրկենական առատութեա՞ն կը ցանկա՝ այն լեռան հոսանքին պէս, թէ այն ձորին մէջէն հոսող առուակին պէս քիչ քիչ բայց յարատե աճման:”

8. “Շուտով հարստանալ կը փափաքիմ,”

պատասխանեց Օրթոկրուլ, «ոսկեղէն առուն
արագընթաց և առատ թող ըլլայ :» «Ո՞նդամ
մին ալ շուրջդ նայէ ,» ըսաւ հայրը : Օրթոկը
րուլ նայեցաւ և տեսաւ որ լեռնէն վաղող
ջուրին անցքը չորցած և ցամքած էր . իսկ
ձորին մշջէն սահող պղտիկ առուակը կ'եր-
թար կը լեցնէր լիճ մը՝ որ այն հանդարտա-
քայլ առունին շարունակ վաղելովլը միշտ լե-
ցուն կը մնար : Արթնցաւ քունէն և միտքը
դրաւ որ յարատե աշխատութեամբ և կամաց
կամաց հարստութիւն դիգէ :

9. Ուստի ծախեց իրեն ինկած ժառան-
դութիւնը , և վաճառականութեան ետեէ ե-
ղաւ , և քսան տարի ետքը գետին դնելով ,
Պաղտատի մշջ տեսած փոխարքային պալա-
տին պէս մեծ և փառաւոր տուն մը շինել
տուաւ , և հրաւիրեց բոլոր Հեշտութեան ծա-
ռաները՝ յուսալով թէ երեակայած երջան-
կութիւնները հարստութեամբ պիտի կրնար
վայելել : Սնդործութենէ շուտով ձանձրա-
ցաւ , և կը փափաքէր ինքընք մեծ և եր-
շանիկ համարել : Առատ պարզեներ կու տար
բոլոր անոնց որ իրեն հաճոյ էին և կը շողո-
քորթէին զինք :

10. Օրթոկրուլ ձանձրացաւ ալ մոիկ ընե-
լէ պատառարոյներուն շողոքորթութիւննե-
րը , քանզի չէր կրնար անոնց հաւատալ : Խիղ-

ճը սկսաւ ցուցնել անոր թերութիւնները ,
և յանդիմաննել զանի իր յանցանքներուն հա-
մար : «Ո՞հ , ի՞նչ երկար ժամանակ է այս ,»
աղաղակեց հառաջանքով , «որ ի զուր աշ-
խատեցայ հարստութիւն դիղելու , որ վերջա-
պէս անօդուտ եղաւ : Թող այսուհետեւ հարս-
տութեան ցցանկայ մարդ մը որ շողոքորթու-
թիւնը ճանչնալու իմաստութիւն ունի :»

Հայոցաներ : 1. Օրթոկրուլ ի՞նչ ազգէ էր , և ուր կը
պտաէր : 2. Երբ ներս մտաւ , մոքէն ի՞նչ ըսաւ : 3. Թագա-
ւորին ո՞ր բաներուն կը նախանձէր : 4. Ինքն իրեն ի՞նչ գան-
գատ կ'ընէր : 5. Ո՞վ է ամենէն թշուառ մարդը . ի՞նչ առա-
ջարութիւն ըրաւ : 6. Հարստանալու ի՞նչ միջոց կը խորհէր .
գիմացը մ' ելաւ : 7. Օրթոկրուլ ի՞նչ տեսաւ . հայրն ի՞նչ
ըսաւ անոր : 8. Օրթոկրուլ ի՞նչ բանի կը փափաէր : 9.
Ի՞նչ շնէլ տուաւ : 10. Միշտ երջանիկ մնայ , և իր հարս-
տութենէն գոհ էր :

ՊԱՍ 48

Ստել	սուսպ իսուիլ	Նուիրել	ընծայ ընել
Որդեակ	զաւառի	Զիւառոր	չիոն հորդ
Ծաղըլ	իրան ինդալ	Աւազակ	Գուշ
Աւար	յանչառանուած բան	Կողոպտել	Բաւլել
Գաղտնի	գաղուռի	Առաջնորդ	առջնէն գացու
Գոչել	պուռալ	Գլխաւոր	ալենէն հեծ

ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԶՈՐՈՒԹԻՒՆԸ

1. Պարմից պատմութեան մշջ գրուած է
թէ Ապտուլ Քատիր կիլանցին իր պատանե-

կութեան ատենը երազ տեսաւ որ հրաման առած էր Պաղտատ երթալու և զինք Աստուծոյ ու խստելու համար . ուստի մօրը աղաչեց որ իրեն հրաման տար : Այս որ լսեց մայրը , սկսաւ լալ , և ութուն մեծ ոսկի տալով՝ ըստ տղուն , “ Դուն եղբայր մին ալ ունիս , այս ոսկիներուն կէմ անոր կ'յնայ . և կէմ ալ քու ժառանգութիւնդ է : ”

2 . Երբ այն ոսկիներն իրրև ժառանգութիւն տղուն տուաւ , աֆնեն սուր վհաւելու երդում ընել տուաւ անոր և ըստ որ այս խրատն իրրև մօրմէն ընդունած բարոյական ժառանգութիւն պահէր , և անկէ բաժնուելու ատեն ըստ , “ Գնա որդեակս , և ինքզինքդ Աստուծոյ նուիրէ . մէյմին ալ զիրար պիտի չտեսնենք մինչև դատաստանին օրը : ”

3 . Ապտուլ բատիր ճամբայ ելաւ , և երբ չամատանի մօտերը հասաւ՝ վաթսուն ձիաւոր աւազակ կարաւանին վրայ յարձակելով , սկսան զայն կողոպտել : Աւազակներէն մին Ապտուլ բատիրին հարցուց , “ Ի՞նչ ունիս վրադ : ” “ Բառասուն ոսկի ունիմ , ” ըստ , “ լսթերու մէջ կարուած : ” Աւազակը խնդայ՝ կարծելով թէ ծաղը կ'ընէր զինք : “ Ի՞նչ ունիս քովդ , ” հարցուց ուրիշ մը . անոր ալ նոյն պատասխանը տուաւ :

4 . Աւազակները յափշտակած աւարը բաժ-

նած միջոցին՝ Ապտուլ բատիրը բարձր տեղ մը կանչեցին , ուր իրենց մեծը կը կենար : “ Ի՞նչ ունիս վրադ , տղայ , ” հարցուց աւազակապետը : “ Քու մարդիկներէդ երկուքին ըսի իմ ունեցածս , ” պատասխանեց պատանին , “ քառասուն ոսկի ունիմ զոր լաթերուս մէջ զգուշութեամբ կարած եմ : ” “ Մերկացուցէք սա տղան , ” ըստ աւազակապետը , և ահա տեսան որ ըսածը շիտակ էր :

5 . “ Ի՞նչ զարմանալի բան է որ քու գաղտնի պահած բանդ այսպէս կը յայտնես , ” ըստ մարդը զարմանքով : “ Անոր համար որ , ” ըստ պատանին , “ Ես իմ մօրս խօսք տուած եմ բնաւ չստել : ” Տղայ , ” դոչեց ծեր գողը , “ այդ ի՞նչ ըմբռնում է որ այդ փոքր հասակիութէ մէջ ունիս քու մօրդ ունեցած պարտականութեանդ վրայ , ես այս տարիքս եկած եմ և բոլորովին անզգայ եմ առ Աստուծունեցած պարտքերս կատարելու : Ով անմեղ տղայ , ծեռքդ ինծի տուր , և երդում ընեմ որ ապաշխարեմ , և այսուհետեւ գողութիւն չընեմ : ”

6 . Ըսածին պէս ըրաւ մարդը , և անոր հետեւողներն ալ տղուն առաքինութեանը վրայ զմայլած իրենց մեծին ըսին , “ Ինչպէս որ մեջ զայ մէջ մեզի առաջնորդ դուն էիր , այնպէս ալ հիմա արդարութեան ճամբուն մէջ մեզի

առաջնորդ եղիր :” Նոյն ատեն լրենց գլխաւորին հրամանաւը բողոք յափշտակած բաները ետ դարձուցին, և ապաշխարելու ուխտ ըրին :

Հարցումներ : 1. Ապտուլ Քատիրի վրայ ի՞նչ կ'ըսուի : 2. Մայրն ի՞նչ երդում ընել տուաւ անոր, և ի՞նչ ըսաւ : 3. Ճամբան ի՞նչ պատահեցաւ : 4. Ի՞նչ հարցուեցաւ տղուն, և ի՞նչ պատախան տուաւ : 5. Ասոր վրայ աւաղակապեսն ի՞նչ ըսաւ : 6. Տղուն ճշմարտախօսութիւնն ի՞նչ ազեցութիւն և արդիւնք ունեցաւ աւաղակաց վրայ :

ՊԱՍ 49

Գարշել	Դաշտիւ	Ստախօս	Առաջ ըսու
Անարդ	Չած	Գիւական	Առաջանցի
Երկուս	Հայուսառ	Ծաղրելի	Լուժալու
Ներկայ	Հիմայուսան	Երկդիմի	Երիս
Գովիլ	Ջէլ Շեցնել	Ճամբաճակ	Առաջ վարդապատ
Ցիմար	Խէնի	Ճողովրիլ	Առաջորդիւ

Օ Տ Ա Խ Օ Ս Ո Ւ Թ Ի Ւ Ն

1. Ստախօս անձէն ո՞վ չի դարշեր և զղուիր, և ինչո՞ւ համար . պատճառը յայտնի է : Ստախօս անձը որդի է Սատանայի, որուն համար Սուրբ Աւետարանը կ'ըսէ թէ ինք սկիզբէն ստախօս էր, և ճշմարտութեան մէջ չմնաց : Սատանան ոչ միայն ստախօս, այլ նաև հայր է ստութեան : Աշխարհիս մէջ եղած անթիւ և անհամար ստախօսութեանց ամենէն առա-

յինը Սատանան խօսեցաւ Եւային, երբ Եղեամական դրախտին մէջ էր, և բողոք աշխարհ անկէ սորվեցաւ ստել փոխանակ ճշմարիտ խօսելու :

2. Արդարեւ չկայ բան մը այնչափ անարդ և այնչափ ծաղրելի, ինչպէս է ստութիւնը Ստութիւնը կամ չարութենէ, կամ երկուսութենէ և կամ ունայնասիրութենէ յառաջ կուգայ, և սովորաբար ստախօսին ընելու շահնայս երեք բանին պատճառաւ կը կորսուի, վասն զի ստութիւնը կանուխս կամ ուշ յայտնի կ'ըլլայ :

3. Եթէ չարութեամբ սուտ ըսես ի վնաս մէկու մը շահուն կամանուանը, արդարեւ կը ընաս ատեն մը վնաս տալ անոր, բայց դիտնալու ես որ վերջապէս դուն ալ վնաս պիտի կրես, վասն զի սուտդ բունուելուն պէս, ինչ պէս որ անշուշա պիտի ըլլայ, անունդ պիտի աւրուի չարութեանդ համար, և այնուհետեւ ինչ որ ըսես մէկու մը դէմ զրպարտութիւն պիտի կարծուի, թէկ ըսածդ ճշմարիտ ալ ըւլայ :

4. Եթէ սուտ խօսիս և երկդիմի խօսքեր դործածես ինքինքդ բանի մը համար արդարացնելու և կամ ըրած դործիդ վնասէն կամ ամօթէն ազատուելու համար, ասով ոչ միայն ստախօսութիւնդ երեան կ'ելլէ՝ այլ

նաև երկշոտութիւնդ : Այս կերպով մարդոց մէջ վատ և անարդ վարուց տէր ըլլալդ կը յայտնես, և տարակյա չունիմ որ ամէն մարդ գէշ աչքով պիտի նայի քեզի :

5. Երկշոտութեամբ՝ փոխանակ վտանգէ մը ազատուելու, երկու վտանգը մէկէն վրադ կու դայ : Եթէ մարդ մը դժբախտութեամբ յանցաւոր դտնուի, վեհանձնութիւն է համարձակ իր յանցանքը խոստովանիլ : Ասիկա ամենէն գովելի բանն է : Ներկայ վտանգէ կամ դժբախտութենէ մը ազատուելու համար երկդիմի, խառն և շփոթ խօսքեր դործածել շատ գէշ բան է, և այս կերպ վարմունք ունեցողը միշտ կը խայտառակուի և չարիք ներու կը պատահի :

6. Ուրիշ կերպ սուտեր ալ կան որոնք այն չափ մնաս չեն տար, բայց ծաղրելի են . ըստ կ'ուղեմ այն սուտերը որ ունայնասիրութենէ յառաջ կու դան, և վերջապէս յայտնուելով՝ մեծ անարդութիւն և խայտառակութիւն կը բերեն խօսողին վրայ : Ասոնք պատմական սուտեր են, որոնցմով խօսողը կ'ակնկալէ մեծ պատիւներ իր ունկնդիրներէն : Միշտ իր վրայ մեծամեծ բաներ կը պատմէ . Շատ վտանգներ անցուցեր եմ, կ'ըսէ, այնպիսի փորձութիւններէ աղատեր եմ, որ եթէ ուրիշ մէկն ըլլար իմ տեղս՝ անհնար

էր ճողոալրիլ : Այնպիսի կերպով մը կը պատմէ որ կարծես թէ աչքովը տեսած է և ուրիշները միայն լսած կամ կարդացած են զանոնք : Կը պարծի թէ մէկ օրուան մէջ այնչափ ճամբայ ըրած է, որ արագընթաց սուրհանդակ մը հազիւ երկու օրուան մէջ կրնայ ընել : Անոր յարմարցուցած սուտերուն ամէնը վերջապէս երեան կ'ելլեն, և անատեն խայտառակութիւն և յիմարութեան նախատինքը միայն կը մնայ անոր :

7. Ուրեմն բոլոր կենացդ մէջ քու խոր հուրդդ սա ըլլայ թէ ճշմարտութիւնը միայն կրնայ քեզ և քու պատիւդ անմնաս պահել : Ճշմարտախօսութիւնը ոչ միայն պարտականութիւնդ է, այլ նաև քու շահդ ալ անկէ կախում ունի :

Հարցուհեր : 1. Ի՞նչ է ստախօսը : 2. Ստախօսութիւնն ինչ չէ առաջ կու դայ, և ի՞նչ է անոր վնասը : 3. Ստախօսն ի՞նչ կըլլայ : 4. Ստախօսութիւնը կրնայ ծածկուիլ : 5. Զանարդուելու համար ի՞նչպէս խօսելու է մարդ : 6. Ուրիշ ի՞նչ տեսակ սուտեր կան, և ի՞նչ օգուտ ունին մարդու : 7. Ի՞նչ կերպով մարդ կը պահէ իր պատիւը :

ՊԱՍ

Փափաք	բաղչանդ	Յաղենաւ	չպահաւ
Փոքր	ուռչի	Երեսյթ	դրսէն պահուած
Ծագիլ	եւլու	Չարունակ	դւ

Շահիւ	Վասովիւ	Հետամուտ	Բանի Տը Եպւե Կյառը
Ունայն	Պարապ	Երկրաւոր	աշխարհագիւ
Արագ	Առաք	Շնչառպառ	շառււը չարուած

ՈՒՆՍՅՆ ՀԵՑԱՄՑՈՒԹԻՒՆ

1. Մարդուս միտքն ալէկոծեալ ծովուն նման երբէք հանդիսատ չունի։ Հակամստութիւն մը ունի իր փափաքներն այս կամ այն բանով յագեցնելու, բայց չի կրնար։ Ծէպէտե ամէն օր անոր այս յոյսն իդերև կ'ելլէ, սակայն իր ընթացքը փոխելու չի խրատուիր։

2. Եթէ մեր բաղձանաց համնելու ալ ըլլանք, տակաւին չենք յագենար։ Աշխարհիա մէջ բնականապէս առարկաները որչափ մեղմէ հեռու են՝ այնչափ փոքր կ'երկին։ բայց բարոյականապէս ընդ հակառակն է։ Մեր բաղձանաց առարկաներուն վրայ որչափ հեռուեն նայինք, այնչափ մեծ կ'երկին աշուընուս, և քանի կը մօտենանք անոնց, այնչափ դոյզն կ'երեւի անոնց տալու ուրախութիւնն ու երջանկութիւնը, և անոնց երեսոյթն անյայտ կ'ըլլայ աչքերնէս։ անատեն կ'իմանանք թէ անոնք ջուրի վրայ պղպջակներ են որոնց երբ դպչուի իսկոյն կ'ոչնչան։

3. Զարմանալին սա է որ շարունակ փորձը կ'առնենք, և շարունակ կը խարուինք Ամէն անդամ որ մեր բաղձանքներուն հաս-

նելու յոյսէն կը զրկուինք, նոր բաղձանքներ կը ծագին մեր սրտին մէջ, և նոր ջանքեր կ'ընենք աւելի հեռու բանի մը համնելու։ Եւ թէ մեծ յաջողութիւն ալ ունենանք, տակաւին չենք յագենար, և եթէ բոլոր աշխարհս շահինք, ուրիշ աշխարհներու կը բաղձանք։

4. Փափաքը մը ունինք ամէն բանի հետաքմուտ ըլլալու որ երջանիկ ըլլանք։ Երկրաւոր բաներու անդամ հետամբուտ ըլլալը երջանկութիւն է, և ասիկա կ'ըլլայ երբ մեր բաղձացած բանին ետևէ կ'ըլլանք, ոչ թէ այն փափաքներուն համնելն ետքը։ Որչափ ունայն է մեր երջանկութիւնը, երբ բանի մը համնելու կամ զայն վայելելու յոյսով կ'ուրախանանք, և զայն ձեռք ըերեկին ետքը։ ալ մեր աչաց ոչինչ կ'երեւի։ Եւ ինչո՞ւ համար։ քանզի այն բանը չի կրնար իբական երջանկութիւն տալ մեզի։

5. Ասիկա կը նմանի մարդու մը որ բոլոր կենացը մէջ ասպարէզը դրուած նշանի մը կը վագէ՝ վագէն անոր սիրելի ըլլալուն պատճառաւ և կամյուսալով որ այն նշանին համնելով վարձք պիսի առնէ, և երբ կը համնի ամէն վարձքէ կը զրկուի։ Արագ վագելով չնշասապառ կը համնի իր կենացը ասպարէզին վերջը, փոխանակ իր բաղձանացը նպատակին համնելու, և ահա իր կեանքը չափող ժամացոյցին աշ-

ւազը կը հատնի, և աչքերը կը բանայ կը տեսնէ որ նոր աշխարհի մէջ է. անատեն արեւդակիններք ըրած աշխատութիւններէն ի՞նչ մնացած կ'ըլլայ անոր ձեռքը:

Հարցուհինեւ: 1. Մարդուս միտքն ի՞նչ վիճակի մէջ է: 2. Մեր փափաները Ե՞րբ մժ կ'երևին, և Ե՞րբ պատիկ: 3. Մարդուս փափաները Ե՞րբ կը յագենան: 4. Մարդս ուրիշ ի՞նչ բանի հակամէտ է: 5. Ի՞նչ բանի կը նմանին մարդուս փափաները:

ՊԱՍ 51

Յիմար	Լենի	Կատարել	Հնել
Յարդանք	Պատիկ	Հաւաքել	Ժուշել
Բնիկ	Մշտացի	Արբաղան	Առարբ
Վաճառք	Տախուելու բան	Ունիդիր	Տարիչ ընող
Առաստ	Հադր	Հետևող	Էպեւեն գայուն
Սարսափ	Ստոպիչ	Վաճառել	Ժայիել

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՏՕՆԵՐԸ

1. Շատ ազգերու մէջ սովորութիւն կայ որ սուրբ համարուած այլնեայլ տեղեր ուխտագնացութեան կ'երթան և հանդկասաւոր տօներ կը կատարեն տարւոյն մէջ որոշուած ժամանակ մը: Այս սովորութիւնը Հնդկաստանի ամէն կողմը կը տիրէ, և յիմար ու տղէտ ժողովուրդը շատ հեռաւոր տեղերէ այն սուրբ համարուած տեղուանքը կու դան տօնախմբութիւն ընելու, ինչպէս հոչակաւոր

կուռքի տաճար մը, սուրբ գետ մը, և այլն: 2. Այս սրբազնն տեղերուն մէջ գանդէս և ձումա գետերուն իրարու խառնուած տեղը սրբազն յարգանօք կը պաշտուի, և ամէն տարի Հնդկաստանի շատ կողմերէն բաղմաթիւ ուխտաւոր կը հաւաքուի հոն մեծ տօն կատարելու: Քարոզիչ մը, որ աչքովը տեսած է այս տօնը, հետևեալ կերպով կը նկարագրէ զայն, ուսկէ կը տեսնուի Հնդկաստանցւոց կրօնքին ինչ անդութ ըլլալը, և թէ որչափ կարեոր է այն կրօնքին հետևող տղէտ ժողովրդեան քարոզել Քրիստոսի կրօնքը, որուն լուծը արդարեւ քաղցր է, և բեռը թեթև:

3. “Հնդկաց կրօնական գիրքերը,” կ'ըսէ, “պարտականութիւն կը համարին գանդէս և ձումա գետերուն իրարու խառնուած տեղը լուացուիլ:

4. “Պէնարէս, Ալլահապատ, Քառնիոր և ուրիշ շատ տեղերէ Հնդիկ վաճառականներ կու դան խրճիթներ կը շնեն և խանութներ կը բանան հոն տօնախմբութեան ատեն, և ամէն կերպ ընիկ վաճառք ու մանր մունր զարդեր կը ծախեն որոնք շատ կը քշուին. և այս կերպով առեւտրական գործերն ալ կրօնականին պէս արդիւնաւոր կ'ըլլան: Երկու մեծ փողոց կայ դէմառ դէմ, և իւրաքանչիւրին մէջ երկու կարդ խանութներ կան կարդաւ: Հազարաւոր

անձինք կ'երթան հոն բնակելու այժ տօնին
ատենը որ Մէլ կ'ըսուի, և ամիս մը կը առեւ :”
5. “Գետերուն միացած տեղն աւագուտ
եղերքին երկու կողմը քառակուսի հոլա
բլուներ շինուած են, ասոնք բառագիներուն
(կրօնագիտաց) նատելու տեղն է ։ իւրաքան
չեւր ոք մէյմէկ հողաբլուր ունի երեք ոտ
նաշափ բարձրութեամբ, ուր նստած՝ իրենց
կրօնական գերքէն ժաղավուրդին քարոզ կու
տան, ունկնդիրներն ալ գետնի վրայ անոնց
բոլորտիքը նստած խորին ուշագլութեամբ
մակի կ'ընեն անոնց ըսածները :”

6. “Ասոնց ճիշդ ետեւը ջուրերը միանա
լով անկիւն մը կը ձևացնեն, և քիչ մը անդին
ճամփուն երկու կողմը կուռքեր շարուած են,
որոնք տեսակ տեսակ են, և մարմարինէ,
պղնձէ, քարէ, կաւէ են, և դրեթէ ամշնքն
ալ ստակալի գէմքերով և բնականէ դուրս ձեւ
ւերով շինուած են : Ընդհանրապէս կնիկնեւ
ըս սպասաւորութիւն կ'ընեն կուռքերուն, և
իւրաքանչիւր կուռքի քով մէկ երկու հոգի
կեցած են անցնողներէն նուելներ հաւաքէ
լու համար :”

7. “Ասկէ բարձրեկ տեղ մը կ'երթուի,
ուր այլւայլ կարգի ֆաւեներ կան : Ասոնց իւրա
քանչիւրն աւազին մէջ իրեն համար ծակ մը
քացած է քանի մը ուսնաշափ քառակուսի :

որուն մէջ կը նստի, և միայն գլուխը կ'երևայ :
Հարիւրաւոր ֆագիրներ կը տեսնեմ որ փու
սերուն մէջ կը նստին, մերկ, ծոյլ և անհոգ,
վրանին մոխրոտած և փոշոտած, դոյնզգոյն
ներկուած, մազերնին երկայն երկայն թողուց
ցած, երեսնին կախած, և այնպէս զգուելի
գէմք ունին որ նայողին վրայ սարսափ կու
դայ :

Հարցունելու 1. Շատ ազգերու մէջ ի՞նչ սովորութիւն
կայ : 2. Գանդէս գետին մօտ ի՞նչ տօն կը կատարուի : 3.
Ի՞նչ աւելորդապաշտութիւն կայ : 4. Այն տօնին համար
մարդիկ ուստի կու գան հոն : 5. Գետեղերն ի՞նչ կայ :
6. Կուռքերն ուր գրուած և ի՞նչ բանէ շինուած են : 7. Քաշ
գիր ըստածներն մուր կը բնակին, և ինչպիսի մարդիկ են :

Գ Ա Ս 52

Եածկել	Գոյել	Կարծրանալ	Պնդանալ
Եածկոյթ	Հրան գոյելու բան գիշակեր	Դի սոսու	
Եահիլ	Հասպէլի	Ուղազի	Հիգու
Եակ	ան որ չայ	Զափազանց	Հանեն աւելի
Եուեր	արուած բան	Հիսանալ	արուի հուլ
Եիմար	իւնիք	Մահճակալ	անդուին դնելու պէտ

1. “Ասոնցմէ ոմանք հաստ չուան մը կը
վաթթեն մէջքերնին, և այնչափ ամուր կը
կապեն որ չուանն անոնց մարմնոյն մէջ թաղ
ուելով գերեթէ կը ծածկուի . ոմանք վիզերնին
շղթայ մը անցունելով թեերնուն մէջն կ'առ
նեն զայն, որ բնականապէս սասափ ցաւ կու

տայ մարմարյն . մէկ քանին ալ բոլորովին մերկ և առանց ծածկութի են :

2 . “ Ֆադիրներուն մէջ շատ մարդիկ իրենց վրայ ապաշխարանք կը դնեն տարիներով միւ ևնոյն դիրքի մէջ մնալ , մէկ ձեռքը կամ երկուքն ալ վեր բռնելով՝ այնպէս կը մնան մինչեւ որ չորսան և կարծրանան , և մատուցներուն ըղունգներն այնչափ կ'երկրննան և իրարու մէջ կ'անցնին որ դիշակեր թռչնոց ճան կերուն պէս երկայն և տձեւ կ'ըլլան : Խեղճ մարդուն մէկը մեր մօտերը վէրանդանէ մէջ կեցած էր , ուր ամէն մարդ կը տեսնէր զանի , և մէկ ձեռքը կապուած դիրքով պիտի մնար , մինչեւ որ թեր կարծրանար և անշարժ ըլլար : Չուան մը թեկերուն տակէն անցուցած առաստաղէն դերանի մը կապուած էր որ յոդնած ատենը անկէ կախուած ինքինք բռնէր :

3 . “ Չորս տարի մնացած էր այս դիրքին մէջ և միտք ունէր տակաւին տասնուերկու տարի մնալ այնպէս : Կը կարծէր թէ այս յիմարական խատակեցութեամբն անցուցած տասնուվեց տարուան մէջ շատ առաքինութիւն պիտի շահէր , և թէ երկինքը մեծ ժառանգութիւն պիտի շնորհուէր անոր իրբու վարձք իր բարի դորձքերուն : Ինքինք դէր ի վերցէակ մը կը կարծէր , և մեզի հետ խօսելու

կամ մեզի պատասխանելու անդամ չէր զիւ ջաներ : Անոր չուրջը պատող տէտէտ և աւելորդապաշտ բազմութիւնը կը հիանար վրան , և մեծամեծ գովեսաներ կու տար անոր :

4 . “ Ֆադիրներ ալ կան որ իրենք զիւենք շղթաներով ծառերու կը կապեն՝ երեսնին դէպ արեւելք դարձուցած , ուր երբեմն այն դիրքով տարիներով կը մնան , եթէ մահը չաղատէ զանոնք իրենց տանջանքէն , և նոյն վիճակն մէջ նուէրներ կ'առնեն մնապաշտ ճամբորդներէ , որոնք անոնց քով կ'երթան քաշած ճգնութիւննին տեսնելու , և յարդանոք ծառայութիւն կը մատուցանեն անոնց՝ կատարեալ սուրբ համարելով զանոնք :

5 . “ Կան նաև որ սրածայր գամերով լեցուն մահճակալներու վրայ երկնցած գամերու վրայ կը պառկին , թէւ գամերն անոնց մարմինը ծակելու չափ սուր չեն : Այս կերպով ֆադիրները տեսակ տեսակ չարչարանքներով այն աստիճան կը տանջեն իրենք զիւրենք որ անհաւատալի կը թուի չտեսնողին :

6 . “ Տեսածներէս մէկն ալ պատմեմ , և խօսքիս վերջ տամաւ իրիկուն մը երբ մեր աեւզը կը դաւնայինք , մարդու մը հանդիպեցանք որ դէմքէն երեսունուհինդ տարուան կ'երեւէր . ասիկա հեռու տեղէ մը կու դարճամբան մարմնովը չափելով , երկար բարակ

գետինը պարկելով և դլխուն կողմէն նշան
մը ընելով՝ ոտքը մերթ անդին ասդիմ կը
գնէր և մերթ կը պառկէր : Զկրցանք հասկը
նալ թէ որչափ հեռու տեղէ մինչև հոն եկած
էր այս կերպով, որովհետեւ չափազանց որը-
բութենէն այնպէս արհամարհանօք կը նայէր
մեղի որ հետերնիս չէր խօսեր, և ետեւէն եւ
կող խուռն բազմութիւնն այնպէս բարձրա-
ծայն կ'ազաղակէր և յիմարաբար կը պաշտէր
զանի որ չկրցանք որոշ պատասխան մը առ
նել. սա միայն իմացանք թէ շատ հեռու տե-
ղէ կու դար այս կերպով, և կը կարծէր թէ
շատ արդարութիւն ստացած էր :

Հարցուհեր : 1. Քաղիրները մէջերնին ի՞նչ կը կապէն : 2.
Ի՞նչ կերպով ապաշխարանք կ'ընեն : 3. Աննցմէ մին ի՞նչ ը-
րած էր, և ի՞նչ յուսով : 4. Ուրիշ ի՞նչ տեսակ ապաշխա-
րանքներ կան : 5. Գամերով շնուրած անկողինն ինչո՞ւ հա-
մար է : 6. Այս պատութիւնն ընողն իբիկուն մը ի՞նչ տե-
սաւ, և ինչո՞ւ համար չկրցաւ բան մը հասկնալ :

ԴԱՍ 53

թէրի	պայտա	Դատաւոր	Դատաստան
Անմեղ	յանցունիւն լուսներուն	Անստոյդ	պարագանեալուն
Պատառկ	պատառիւնուն պէտ	Ընթերցող	իաբանուուն
Խնդրել	ուղիւն	Արթնաւալ	ուղիւն
Սոսկալ	շատ չափնալ	Խորհանոց	իւրաքանչուր է գունուուն
Փողոց	ճամփանու	Զմելին	ուղիւն իւրաց

ՍԽԱԼ ԴԱՏԱՍՏԱՆ ՄՐ

1. Եատ անդամ կը կարդանք և կը լսենք
դատաստանական քննութիւններ և վճիռներ
զորս դատաւորք անստոյդ և թերի վկայու-
թեանց նայելով կու տան : Այսպիսի վճիռնե-
րով մերթ անմեղք կը պատժուին, և մերթ
յանցաւորք ըստ արժանւոյն չքննուելով կը
մնան անպատիժ : Կրթեալ ազգերը փորձիւ
սորվեցան անստոյդ վկայութեանց չհաւատալ:
Անկրաւ վճռոյ օրինակ մը տալու, և ընթեր-
ցողները յանդուկն դատողութիւններէ զդու-
շայնելու համար, առադաստագործ երիտա-
սարդի մը պատմութիւնը կը գնենք հոս :

2. Այս երիտասարդն իր վարպետէն հրա-
ման առաւ կոնտրա երթալ իր մօրը : Արդէն
թանչի հւեանդութենէ կը նեղուէր, քիչ մ'ալ
ճամբան յոդնելով, իրիկուան պանդոկ մը իւ-
շաւ, և կը խնդրէր հոն անցունել այն գիշեր :
Պանդոկապեսն իմացուց թէ անկողին չունէր
անոր համար, քանզի անկողիններն արդէն
բռնուած էին, բայց, “Եթէ կ'ուզես,” ը-
սաւ, “կընաս պատկիլ հօրեղբօրս հետ որ
չնդկաստան դայող նաւերէն միոյն նաւա-
պեսն է և նոր եկած է :” Երիտասարդն ու-
րախութեամբ ընդունեցաւ պանդոկապետին-
առաջարկութիւնը, և իրիկունը երկու նոր

բարեկամք սիրով տեսութիւն ընելէն ետքը
անկողին մտան :

3. Կէս գիշերուն երիտասարդին խիթը բըռ-
նեց, և իր անկողնակիցն արթնցնելով պար-
տէզ երթալու ճամբան հարցուց անոր : Բն-
կերն ըստ ։ “ Խոհանոցէն կ'երթուի, բայց ո-
րովիշետե դուռը դժուարաւ կը բայցուի, գըր-
պանէս զմելինն առ, անով գիւրաւ կրնաս
բանալ դուռը : ” Երիտասարդն այնպէս ըրաւ,
և դուրսը կէս ժամու չափ մնալէն ետքը ան-
կողին գնաց, և մեծապէս զարմացաւ երբ ըն-
կերը չգտաւ հոն : Եւ որովիշետե կը փութար
իր մայրն ու քոյրերը տեսնել, առաւօտուն
կանուխ ճամբայ ելաւ : Պանդոկապետը գիտ-
նալով որ երիտասարդն առտուն կանուխ ճամ-
բայ պիտի ելլէր, չինտուեց զանի, բայց տես-
նելով որ հօրեղբայրն ալ չելաւ սենեակէն,
գնաց զանի արթնցնելու :

4. Երբ հօրեղբայրն անկողինը չգտաւ, և
անկողինն արիւնոտ տեսաւ, սոսկաց : Եւ ո-
րովիշետե սենեակէն մինչեւ փողոցը, և ան-
կէ մինչեւ նաւամատոյցը տեղ տեղ արեան
նշաններ կը տեսնուէին, կարծուեցաւ թէ
պանդոկապետին հօրեղբօրը քով պառկող ե-
րիտասարդը գիշերը մեռցուցած էր զանի, և
մարմինը ծով նետած էր :

5. Խոկոյն մարդիկ զրկուեցան երիտասար-

դին ետևէն, որ իր մօրը տունը գտնուելով
բռնուեցաւ : Քննուելով հանդերձին վրայ ար-
եան նշաններ տեսնուեցան, գուրպային մէջէն
ալ հանուեցաւ զմելին մը և արծաթ դրամ
մը, որոնց համար պանդոկապետը երդմամբ կը
հաստատէր թէ իր հօրեղբօրն էին, և թէ ե-
րիտասարդին պառկած իրիկունը զանոնք հօր-
եղբօրը քով տեսած էր : Այս պարագաները
զօրաւոր փաստեր համարուելով գժբախտ ե-
րիտասարդն իրը մարդասպան դատապար-
տուեցաւ :

Հարցումնէր : 1. Ինչո՞ւ համար երբեմն անմեղը կը պատժուի
փոխանակ յանցաւորին : 2. Երիտասարդ մը ո՞ւր երթալու հրա-
ման առաւ . ո՞ւր անցուց գիշերը : 3. Գիշեր ատեն ի՞նչ պա-
տահէցաւ : 4. Պանդոկապետն ի՞նչ տեսաւ հօրեղբօրը սեն-
եակին մէջ : 5. Որո՞ւ վրայ կակած եղաւ, և երիտասարդն
ի՞նչ եղաւ :

ՊԱՍ 54

Զանալ	Պահապիւ	Զօրաւոր	Պայուն
Ազդու	Ասսակիւ	Սպաննել	Ջուղանել
Դադաշ	Ճաշ	Կախաղան	Տարր խիւելու էայտ
Հանդերձ	Հագուստ	Հայրենիք	Աքու հը ծնած պէտ
Հանձար	Իւել	Տարածուիլ	Ժաւառիւլ
Սափրիչ	Մծիւր	Մարդասպան	Տարր պահուն

1. Երիտասարդը ջանաց ինքզինք արդարա-
ցնել, բայց չկրցաւ ըսել թէ ուստի էին հան-
գերձներուն վրայ արեան նշանները, միայն

կ'ըսէր թէ պարտէզէն անկողին դառնալէն
ետքը անկողնյն մէջ եղան : Զկրցաւ նաև ը-
սէլ թէ ինչպէս եղաւ որ արծաթ դրամն եր
քով դժնուեցաւ : Ուստի անոր խօսքերը դո-
հացուցիչ չերեցան դատաւորին : Նաւապէ-
տին աներեւոյթ ըլլալը, և մինչև նաւամատոց
արեան նշաններն այնպէս զօրաւոր փաստեր
և վկայութիւններ էին, որ դատաւորը վճիռ
տուաւ երիտասարդը երեք օր ետքը կախե-
լու : Երիտասարդն իր անմեղութիւնն այնպի-
սի աղդու խօսքերով կը պաշտպանէր կախա-
ղանին վրայ, որ շատերուն սիրով կը շարժէր,
սակայն ոչ ոք կ'ըսէր թէ յանիրաւի դատա-
պարտուեցաւ :

Զ. չին ատենը մահապարտները կախող
դահիճք ճարտար չին իրենց արուեստին մէջ,
ոչ ալ այժմու զգուշութիւնները կ'ըլլային : Ե-
րիտասարդը երկայնահասակ ըլլալով երբեմն
գետինը կը կոխէր, երբեմն ալ անոր մօտ կե-
ցող բարեկամները զանի վեր կը բռնէին երբ
կախուած կը մնար : Վերջապէս երիտասար-
դին մարմինը կախաղանէն վար առնուելէն
ետքը անոր բարեկամները դադաղով տարին
զանի, և քանի մը ժամ ետքը երիտասարդը
ողնոցաւ : Երբ բաւական զօրացաւ, բարեկամ-
ներուն խրառովը գիշերանց հայրենիքը թող-
ով փորթամութ վախաւ : և հոն մոռաւ պա-

տերաղնական նաւ մը որ քիչ մը ետքը ճար-
բայ պիտի ելլէր :

3. Երիտասարդն անունը և հանդերձը փո-
խելով իր ով ըլլալը ծածկեց : Քանի մը տար-
ուան մէջ իր բարի վարուքը և հանճարովն
այնչափ առաջ դնաց որ երկրորդ նաւապէտ
եղաւ, և իր նաւը թողլով արեւմտեան չընդ-
կաստանի մէջ, քանի մը մարդոց հետ ուրիշ
նաւ դնաց դործ փնտուելու : Բայց ի՞նչ զգայ,
և ի՞նչպէս յուղուեցաւ, միանդամայն որպի-
սի՛ մեծ ուրախութեամբ լեցաւ, երբ աեսաւ
որ նաւապէտն այն մարդն էր որուն պատճա-
ռաւ ինք այնչափ դատաստաններու և հար-
ցուփորձի մատնուած : և իրրե մարդասպան
մահուան դատապարտուած էր հինդ տարի ա-
ռաջ : Նաւապէտն ալ մեծապէս զարմացաւ
երբ վերոյիշեալ գէմլքին պատմութիւնը լսեց
անկէ :

4. Սնաւաեն ամէն բան երեւան ելաւ և
հասկցուեցաւ որ նաւապէտն այն օրը արիւն
առնել տուած էր, և պանդոկապէտը չէր
գիտեր այս բանը : Երբ գիշերանց երիտա-
սարդը զանի արթնցուց, մարդը տեսնելով
որ վերքին կապը քակուած էր և արիւն կը
վագէր, վախէն անմիջապէս սափրչի մը դնաց
որ փողոցին միւս կողմը կը բնակէր : Բայց
փողոց ելլելուն պէս տէրութեան նաւերուն

Համար մարդ բռնողներու պատահելով բըռնուեցաւ, և մակուկով տարուեցաւ նաւ մը որդէպ արևելքան Հնդկաստան պիտի երթար :
 5. Գլխաւոր պարագաներն ասոնք էին : Իսկ երիտասարդին քով գտնուած արծաթ դրամին համար կարծուեցաւ թէ, երբ երիտասարդը նաւապետին գրպանէն զմելինն առաւ, դրամը, որ զմելինին մէջ մտած էր՝ անոր հետ մէկտեղ յանգէտս ծոցը գրաւ : Նաւապետը մինչեւ այն ժամանակ Անդղիա դրած չէր իր աներեւոյթ ըլլալուն պատճառը : Երբ Անդղիա դարձան, դատաւորին իմացուցին այս պատմութիւնը, և այսպէս ամէն դադունիք յայտնուեցաւ : Շուտով ամէն կողմտարածուեցաւ այս լուրը, և բոլոր լսողները կ'ուրախանային :

Հարցուհին : 1. Երիտասարդն ինչո՞ւ համար չկրցաւ ինքնիք արդարացնել : 2. Ինչպէ՞ս ողջ մնաց, և ետքը մեր փախաւ : 3. Ի՞նչ կերպով առաջ գնաց, և ուրիշ նաւու մէջ զ՞ով դռաւ : 4. Նաւապետին ի՞նչ պատահած էր : 5. Վերջապէս երիտասարդին անմեղութիւնը ճանչուեցաւ :

ՊԱՍ 55

Հաճոյը	Պուարժութիւն	Բռնաւոր	անդամ
Պայծառ	Քայլուն	Համարամ	համուշ
Պնակ	Մասակի	Մեծագին	սոռող
Առատ	Հար	Հոստաւէտ	անոյշ հոպող
Իսկոյն	Հար Տը	Ըմպելք	իմուշ բան
Խորտիկ	Համուշ իւրաքանչ	Շողողուն	դայլուն

ԲՈՒՆԱԿՈՐԻՆ ԱՊԵՐՁԱՆԿՈՒԹԻՒՆԸ

1. Դիմնեսիոս, Սիկիլիոյ բռնաւորը, շատ հեռի էր երջանկութենէ, թէև շատ հարուստ էր և ամէն տեսակ հեշտութիւն կը վայելէր : Անոր պալատականներէն մին, Դեմոկղէս անուն, Դիմնեսիոսի փառքը և մեծութիւնը տեսնելով, գնաց ուրախակից ըլլալ անոր, և ըստ, “Զկայ քան զքեղ մեծ և երջանիկ իշխան մը :”

2. “Ով դեմոկղէս,” պատասխանեց թագաւորը, “կ’ուզե՞ս դիտնալ թէ ի՞նչ երջան կութիւն կու տայ ինծի այս իշխանութիւնը զոր դուն այնպէս մեծ կը համարիս :” “Կ’ուզե՞մ դիտնալ, տէր,” պատասխանեց Դեմոկղէս ուրախութեամբ : Թագաւորն իսկոյն հրամայեց իր ծառաներուն մեծ ճաշ մը պատրաստել, ոսկիէ և արծաթէ պնակներով զարդարուած սեղան, հրաւիրելցին համար ալ փառաւոր աթոռ մը դնել սրահը, կոչել նաև դեղեցկադէմ տղայք սպասաւորել հրաւիրելցին :

3. Շուտ մը հոստաւէտ իւղեր և ծաղիկներ բերուեցան, և սեղանն ամէն տեսակ խորտիկներով և քաղցրահամը մպելեօք զարդարուեցաւ : Դեմոկղէս այսպիսի շքեղութենէ և զուարծութենէ շացեալ ինքինք աստուածոց

մէջ կը կարծէր : Բայց մինչ այն զեղխութեան
մէջ զինք երջանիկ համարելով կ'ուրախա-
նար, շողշողուն սուր մը տեսաւ որ ձեղունէն
շատ բարակ թելով մը կախուած էր ճիշդ ա-
նոր գլխուն վրայ :

4. Այս մէծ վտանգը տեսնելով դեմոկրէս
ամէն ուրախութիւն մոռցաւ : Սրահին չքե-
զութիւնը, ոսկեղէն և արծաթեղէն պնակնե-
րուն պայծառութիւնը և համադամ կերա-
կուրներն այլևս չերեցան անոր աչքին :

5. Զեռքը սեղան երկնցնելու կը սոսկար .
ծաղկանց փունջերը մէկդի ընելով աճապա-
րեց այն վտանգաւոր տեղէն ելլէ, և խըն-
դրեց թագաւորէն զանի իր առաջին վիճակը
դարձնել, “Քանզի,” ըստ, “այլևս չեմ փա-
փաքիր այսպիսի վտանգաւոր երջանկու-
թեան :” Դիռնեսիոս այս կերպով հասկցուց
դեմոկրէսին թէ ի՞նչպէս ապերջանիկ եր այն-
շափ հարստութեան և արքունական փառաց
և պատիւներու մէջ :

Հարցումնէր : 1. Դիռնեսիոս ինչպիսի՞ թագաւոր էր, և ի՞նչ
վիճակ ուներ . ովքեաւ անոր ուրախակից ըլլալու : 2. Թա-
գաւորն ի՞նչ ըստ անոր, և ի՞նչ ընել հրամայեց իր ծա-
ռաներուն : 3. Սեղանն ի՞նչ բաներով զարդարուեցաւ . Դե-
մոկրէս ի՞նչ տեսաւ : 4. Շատ յուղուեցաւ : 5. Թագաւորն
այսպէս ընելով ի՞նչ հասկցնել ուզեց անոր :

ՊԱՍ 56

Ցագնագ	ՆԵՐԱ-ՄԻՒՆ	ԶՐԱՊԱՐՄԵԼ	ԳԷՆ ԽՈՏԻԼ
Խորհիլ	ՏՐԱ-ՑԵԼ	ՀԱՃՈՒԹԻՒՆ	ՂԱ-ԿԱ-ՑՈՒ-ԲԻՒՆ
Համբաւ	ԱՆ-ՆԵ-Ն	ԳԺՈՒԹԻՒՆ	Հ-Ի-Ն
Կախանձ	ԳԸՂՉ-ԱՆ-Ձ-Լ-Շ	ՅԱՄՐԱՔԱՅԼ	Հ-Ա-Ն-Ջ Գ-Ա-Լ-Ջ
Գազան	Մ-Ա-ՐԵ-ՆԻ Ա-Ն-Ն-Ն-Ն-Ն	ՊԱՄՈՒԿԵՐԻ-Ա-Ն	Պ-Պ-ՈՒ-Ց-Ց Հ-Ի-Ն-Ջ
Խղել	Գ-Ա-Ր-Ե-Ն	ՊԱՊԱՆ-Ճ-Ե-Ջ-Ն-Ե-Լ	Բ-Ե-Ր-Պ-Կ-Ց Գ-Ր-Ջ-Ե-Լ

ԶՐ Պ. Ր Տ Ո Ւ Ի Թ. Ի Ւ Ն

1. Զրպարտութիւնն է ուրիշներուն վրայ
սուտ ամբաստանութիւն ընել : Գժլախտաբար
այս ախտը գրեթէ ամէն մարդ ունի, և շա-
տերը չեն տեսներ անոր մնամները : Տղայք
մանաւանդ ենթակայ են այս ախտին, և հա-
ճութիւնն կը զգան երբ կը տեսնեն որ իրենց
ընկերները կը սիրեն ուրիշներուն վրայ գէշ
խօսքեր լսել . չեն խորհիր թէ այն հաճու-
թիւնը յաւաշ կու գայ իրենց չար նախանձէն :

2. Զրպարտութեան չարութիւնն ասկէ
յայտնի է որ զրպարտիչք ընդհանրապէս զուրկ
են որևիցէ առաքինութենէ : Զրպարտիչք
չեն խորհիր թէ իրենց կը մնասեն մանաւանդ-
քան ուրիշներուն, վասն զի զրպարտութենէ
սա միայն կը շահին որ մարդիկ անոնց չար
ըլլալն հասկնալով վերջապէս պատիւ չեն ը-
ներ անոնց : Արդարե գրեթէ չկայ մարդ որ
զրպարտիչք չափէ . եթէ ուրիշ մոլութիւն ու

Նեցողը քիչ շատ արդարացնող կը դանուի, զրպարտիչն արդարացնող չկայ :

3. Մեր Տէրը երանի կու տայ անոնց որ յանիրաւի կը զրպարտուին, ուստի և զրպարտիչներուն ալ հարկաւ վայ կու տայ : Զրպարտութիւնը թոյն է որ շատերուն համբաւը կը սպաննէ, մարդը գաղան կ'երեցնէ, հրեշտակը սատանայ : Ո՞րչափ բարեկամներ զրպարտութեան պատճառաւ խզած են իրենց բարեկամութիւնը և իրարու թշնամի եղած են : Ո՞րչափ տուներ ուր խաղաղութիւն և սէր կը տիրէին՝ գժութեանց բոյն եղան : Դատերուն շատերը զրպարտութենէ յառաջ կու գան, և հազարաւոր մարդիկ այս պատճառաւ տագնապ և կորուստ կը կրեն :

4. Մարդիկ զդոյշ ըլլալու են չխաբուիլ չարախօս լեզուներէ : Զրպարտիչները պապանձեցնելու լաւադոյն կերպն է առ ոչինչ համարել անոնց խօսքերը : Այնիւ պատանիք, ջանացէք ճանճնալ զրպարտիչները և չհաւատալ անոնց թունալից խօսքերուն : Յանձն աշուք մեռնիլ մանաւանդ քան զրպարտել ու ըիշ մը :

5. Ապեղէս թոյն պատկերհանը սա կերպով նկարած է զրպարտութիւնը : Պատկերին աջ կողմը դրած է դիւրահաւանութիւնը, և կ'ու կայն կը բարեկամութիւնը :

կ'ու զէ Զրպարտութիւնը գրկել : Դիւրահաւանութեան քովլ դրած է Տգիտութիւնը կոյր կնոջ կերպարանքով, և անոր քովլ կասկածը, որ կ'ուրախանայ որպէս թէ նոր բան մը դտաւ : Զրպարտութիւնը պատկերին ճիշդ մէջտեղն է, գեղեցկադէմ, բայց դժեկհայեաց . ձախ ձեռքն ունի վառուած ջահ մը, և աջովլ մազերէն բոնած է Սնմեղութիւն անուն մանկան մը, որ ձեռուրները դէպ երկինք վերցնելով զԱստուած վկայ կը կոչէ :

6. Խորակին և տժդոյն Նախանձը Զրպարտութեան առջևէն կ'երթայ, իսկ ետևէն Խարդախութիւնն ու Շողոքորթութիւնը : Հեռուէն կը տեմուի Ճշմարտութիւնը որ յամբ բաքայլ կու դայ Զրպարտութեան ետևէն և հետը կը բերէ սգազգեաց Զղումը որ արտասուալից և գլխակոր երեսը ձեռուրներովլը կը ծածկէ : Աղնիւ պատանիք, թող այս պատկերը ճեր սրտին մէջ այնպէս տպաւորուի որ անհաշտ թշնամի ըլլաք զրպարտութեան և հալածէք զայն մինչև ի դժոխս ուստի ելած է :

Հարցուհեր : 1. Ի՞նչ է զրպարտութիւնը : 2. Որո՞նք այս ախտին հակամէտ են, և ի՞նչ վնաս կը բերեն իրենց : 3. Ի՞նչ վնասներ յառաջ կու գան զրպարտութենէ : 4. Ի՞նչ կերպով դէմ դնելու ենք անոր : 5. Պատկերհան մը ի՞նչպէս նկարած է զրպարտութիւնը : 6. Պատկերին մէջ նախանձն ի՞նչպէս նկարուած է, և Ճշմարտութիւնն ի՞նչ կընէ : Մենք ի՞նչ աչքով նայելու ենք զրպարտութեան :

ԴԱՍ 57

Բողոքուկ	առաջին եղջերու	Մեղմագործ	մշտ շինու
Պատիճ	իսրայէլ	Մեղմանոց	մշտի բոյն
Խնամ	հոգ	Գործաւոր	աշխատող
Անիսոնջ	շատ ավագորու	Մեծապէս	իհոս
Խոռոշ	ծառ	Մեղմարցից	մշտ դահու
Անդործ	դաստիարէ	Բաղմաթիւ	շատ

ՄԵՂՈՒ

1. Մեղուները քանի մը տեսակ են, բայց ամէնքն ալ բարակ մազերով բոլորաձև դլուխ և կարճ բողկուկ ունին : Անոնց բերանը պատճի ձեւ, ետևի ոտուքներն ալ բահի ձեւ ըլլալով ծաղիկներէն հիւթ ժողվելու և տանելու շատ յարմար են : Մեղուք մեղուլ կ'ապրին, և դրեթէ ամէնքն ալ տեսակ տեսակ հիւթերէ մոմ կը շինեն, այն մոմով ալ կը շինեն մազեր կամ փեթակներ որոնց բջիջները կամ ծակերը կը լեցունեն մեղրով որ, ինչպէս շախնք, անոնց կերակուրն է : Մեղրով լեցուն փեթակ մը խորիսի մեղու կամ մեղրախորիսի կը կոչուի :

2. Մեղրագործ մեղուք զարմանալի և կանոնաւոր կառավարութիւն ունին և շատ աշխատակար են : Մեղուք իրենց մոմովն ու մեղրով մեծապէս օգտակար են մարդոց, և այս պատճառաւ ամէն տեղ խնամ կը տարուի մե-

ղուաց և մեղուանոցներու : Երբ մեղուարոյծ չկայ, մեղուք բազմութեամբ անտառուներու մէջ կ'ապրին և իրենց փեթակները խոռոչ ներու մէջ կը շինեն : Անոնց մվմիայն զէնքն է իրենց խայթոցը զոր կը գործածեն իրենց մեղուանոցները պաշտպանելու իրենց թշնամիներուն դէմ:

3. Իւրաքանչիւր մեղուանոցի մէջ երեք տեսակ մեղու կայ, արու, էգ և գործաւոր մեղու ։ Ամէն մեղուանոց ունի էգ մեղու մը որ թագուհի կը կոչուի, և զոր միւս մեղուք կը յարդեն : Թագուհին դիւրաւ կը ճանչցուի, վասն զի հասարակ մեղուէ մը մեծ և երկայն է մարմնով, ունի խարտեշագոյն փոր որ լայն ըլլալով թեւերէն դուրս կը տարածուի, և չեկ ոտուըներ . իսկ խայթոցը զոր դուն ուրեք կը գործածէ խայթելու՝ քիչ մը կոր է :

4. Մեղուանոցաց մէջ արու մեղուք բազմաթիւ են . ընդհանրապէս աւելի քան հազար արու մեղու կայ մեղուանոցի մը մէջ ։ Այսու մեղուք այսու կը տարբերին միւս մեղուներէն որ քան զնոսա մեծ են մարմնով, թը խագոյն և թաւամազ, խայթոց չունին, անդործ կեանք կը վարեն և դուն ուրեք դուրս կ'ելլեն, այս պատճառաւ գործաւոր մեղուք կը մեռցնեն զանոնք աշնան վերջերը :

5. Գործաւոր մեղուք ևս աւելի շատ են .

Երբեմն մեղուանոցի մը մէջ աւելի քան քսան հազար կը գտնուի ասոնցմէ : Գործաւոր մէշ զուք վորքը են քան զարուս, բահի ձև ոտք ունին և ոտք խայթոց, որուն ետևը կայ փոքր թունալից փամփուշտ մը ուստի թոյն կը թափին խայթուածին մէջ : Երբ մեղու մը կը խայթէ, շատ անդամ անոր խայթոցը խայթուածին մէջ կը մնայ, վէրքը կ'ուռի, սաստիկ կը ցաւի, երբեմն նաև վտանգաւոր կ'ըլլայ, բայց խայթող մեղուն կը սատակի :

Հարցուանէր : 1. Մեղուք ի՞նչ ձև ունին : 2. Ի՞նչ կերպով և ո՞ւր կ'ապրին : 3. Մեղուանոցի մը մէջ քանի՞ տեսակ մեղուք կան . Թագուհին ի՞նչ է, և ի՞նչպէս կը ճանցուի : 4. Արու մեղուք ի՞նչպէս են, և ի՞նչ կ'ընեն : 5. Ո՞ր տեսակ մեղուք աւելի շատ են . Երբ մեղու մը կը խայթէ ի՞նչ կը պատահի :

ԴԱՍ 58

Քէջ	Քէլառի ծառ	Ապակի	Ճամ
Թթթուը	որդ որ թիթեւ ի՛ւլու	Խնամել	հոգ պանիլ
Բժոժ	վշտակ ասուի	Առաջնորդ	առջւէն գայու
Ծածկել	գոյնեւ	Գաղթական	ունչ ունչ գայու
Վասուակ	աշխատանի	Թառամիլ	թոռիլ
Զարդել	իսրաքեւ	Յարձակիլ	գրան երեւ

1. Գործաւոր մեղուք շատ զարմանալի են : Անոնք մեծ աշխատութեամբ կը շինեն մոմե մեղք, և մարդիկ կը վայելեն այն բաները : Մեղուք մեղքը կը շինեն իրենց ստամոքսին

մէջ, և յետոյ կը պարպեն բջիջներուն մէջ, և իրենց ետևի ոտուըներովը որ, ինչպէս ըսմինք, բահի ձև են՝ ծաղիկներէն փոշի ժողվելով կը տանին իրենց մեղուանոցը և մեղքին հետ կը պահեն զայն : Մոմե ալ ծաղկանց փոշիներէ կը շինեն իրենց ներսիդին մոմի ստամոքս կոչուած տեղ մը, և ետքը քրտան պէս դուրս կու տան զայն :

2. Եթէ մեղուանոցն, ինչպէս ոմանք ըրածեն, ապակիէ ըլլայ, մեղուաց ամէն գործողութիւնը կը նայ տեսնուիլ : Մեղուք իրենց շէնքը միշտ ձեղունէն կը սկսին, և իրարումօտ մինչեւ վար փեթակներ կը շինեն : Մէկ փեթակը կատարելէն ետքը, կը սկսին միւսը շինել : Բոլոր փեթակները միօրինակ են և իւրաքանչիւր փեթակի մէշտեղ երկու մեղուի համար կենալու միջոց կայ : Բջիջները վեցանկինի են, և իւրաքանչիւր մեղուանոցի մէջ աւելի քան յիսուն հազար բջիջ կայ որոնց մէկ մասին մէջ մեղքը կը պահուի, և մնացածները ձաղերու համար կը պատրաստուին, իսկ թագուհոյն համար կը պատրաստուին իրը հնդետասան բջիջը որ քան հասարակ բջիջ մը մէծ են :

3. Թագուհին փետրուարէն սկսեալ մինչեւ հոկտեմբեր ընդհանրապէս իրը վաթսուն հազար ձու կ'ածէ : Այն միջոցին որ թագուհին

ածելու վրայ է, դորժաւոր մեղուք ամի՞ն կերպով կը խնամեն զանի: Չուերը երկու կամ երեք օր ետքը թրթուր կ'ըլլան իրենց բջիջներուն մէջ, և դորժաւորք կը մնուցանեն զանոնք, բայց տամներորդ օրը թրթուրք բժոժներուն մէջ կը մտնեն և դորժաւոր մեղուք անոնց բջիջներուն բերանը կը ծածկեն մեղուվ: Թրթուրք քսանումէկ կամ քսանուչորս օր այսպէս մնալէն ետքը մեղու կ'ըլլան, և իրենց բժոժները պատուելով, և գլխով բջիջները բանալով, դուրս կ'ելլէն: Պարապուած բջիջներն իսկոյն կը մաքրուին և ուրիշ ձագերու համար կը պատրաստուին:

4. Երբ ձագերն այնչափ կը շատնան որ մեղուանոյը նեղ կու գայ անոնց, խումբ խումբ կը բաժնուին, և իւրաքանչիւր խումբ թագուհի առաջնորդ մը ունենալով դաղթական ներու պէս ուրիշ տեղ կ'երթան և առանձին տէրութիւն կը կազմեն: Մեղուք կը հնազանդին իրենց թագուհոյն և անոր ետևէն երթալով կ'իջնեն ուր որ թագուհին կ'իջնէ, և իւրարու ոտքէն կախուած կը մնան. ուստի մարդիկ դիւրաւ կրնան առնել զանոնք և մեղուանոց դնել: Իւրաքանչիւր խումբի մէջ իրբեկուն հաղար մեղու կայ:

5. Երբ մեղուներն աշնան այսպէս խումբ խումբ կը բաժնուին, և ծաղիկները թառած

մած ըլլալով չեն կընար անոնց հիւթերէն մեղր շինել, դորժաւոր մեղուք կատաղութեամբ արուաց վրայ յարձակելով կը սկսին զանոնք ջարդել, որպէս զի անդործ արուք բոլոր ձմեռը միւսներուն վաստակը չապառեն:

6. Բջիջներուն մէջ նորածին արուներն ալ մեղուանոյէն դուրս կը նետուին: Այս ջարդը երկար ժամանակ կը տեսէ, մինչև որ բոլոր արուք կը ջնջուին: Եթէ մեղուք աղէկ խնամուին, մանաւանդ ձմեռները, տասնէն մինչև երեսուն տարի կ'ապրին, ինչպէս որ շատ անդամ տեսնուած է:

Հարցումէր: 1. Գործաւոր մեղուք ի՞նչ կողմանէ զարմանալի են: 2. Ի՞նչ կերպով, և ի՞նչ ձև կը շնեն իրենց չէնքը: 3. Ածող մեղուն ո՞րն է, և երբ կ'ածէ. ձուերն ի՞նչ կ'ըլլան: 4. Նորահաս մեղուք ինչո՞ւ համար կը բաժնուին, և եւրաքանչիւր խումբ ի՞նչ կ'ունենայ: 5. Աշնան ի՞նչ կը պատահի մեղուաց մէջ: 6. Մեղուաց ո՞ր տեսակը կը ջնջուի: մեղուք քանի՞ տարի կրնան ապրիլ:

ԴԱՍ 59

Ծառայդ	Հետաք	Արտաքին	Դրակ
Անօթ	ահան	նկանակ	ճայ ճը
Բաղարջ	իամուրուուդ	Խորուն	Տայալը
Բրել	շալուել	Ծակոտկէն	Ճայէխած
Ընթրէի	իրիուան հաց	Անդրանիկ	առջնեն պատակ
Բաշնել	բաշնել	Րաբունի	իսլումի

ՀՐԵՒՑ ՊԱՍԵՔԸ

1. Հրեւց այժմու ծէսերուն մէջ դիսնալու

արժանի շատ բաներ կան : Այս բաները Մով
սիսական օրէնքէն դուրս են և իբրև հին սո-
վորութիւն կը պահուին : Ասոնցմէ մին է զա-
տիկը կամ բաղարջակերաց տօնը որոյ ծէսերն
ստոյգ աղբիւրէ առնելով կը դնենք հոս : Բա-
ղարջակերաց տօնը Նիսան ամսոյն, այսինքն
մարտի կամ երբեմն ապրիլի, 15 ին կու դայ :
Այս Տօնը Երրայեցերէն կը կոչուի Փեստ որ է
Պատեք կամ Պատքա, և Հայերէն՝ Զատիկ :

2. Պատեքէն առաջ կ'ըլլան մեծամեծ պատ-
րաստութիւններ որ ոչ թէ հոգեռոր, այլ ար-
տաքին արարողութիւններ են : Բարունիք
առելցուցած են նաև շատ արարողութիւններ
զորս մանր նկարագրել երկար է :

3. Կանայք Պատեքէն քանի մը օր առաջ
իրենց տուները կը մաքրեն, անօթները տաք
ջրով կը լուան և որչափ հայ և խմորուն բան
կայ տանը մէջ դուրս կը թափեն : Նաև եր-
կաթէ և պղնձէ անօթները կրակէ անցունե-
լով կը սրբեն, և խմորի հոտ անդամ չեն թո-
ղուր : Եթէ այս զգուշութիւններէն մին մոռ-
ցուի, մեղք կը համարուի :

4. Բաղարջի համար յատուկ ալիւր կը
պատրաստեն, ցորենն աղացուած ատեն մե-
ծապէս կը զգուշանան ալիւրը թանալէ և
տաքցնելէ որպէս զի չխմորի : Իսկ բաղարջը
սա կերպով կը շնուն : ալիւրը թրելով հայս

ընելէն ետքը ծակոտկէն նկանակներ կը շնուն
որք փռան մէջ կ'եփուին : Զատկին ուժ օրը
Հրեայք այն նկանակները միայն կ'ուտեն : Ու-
մանք հաւկթով կամ շաքարով խառն բա-
ղարջ կը շնուն վատառողջաց համար :

5. Պատեքէն երկու օր առաջ տան անկիւն-
ները հացի կտորուանք կը դրուին, և տան-
ուտէրն այն իրիկուն սկաւառակ մը և դրիչ
մը առնելով ճրադով հաց կը փնտուէ տան մէջ,
և երբ կը դանէ գրչովը սկաւառակին մէջ կը
դնէ զայն, և վրան ծածկելով կը թողու մին-
չև հետևեալ առաւօտ : Հետևեալ օրը փո-
ղոց կամ գաւիթ կ'ելլեն և խորիւներով կրակ
վառելով հացի կտորուանքն անոր մէջ կը նե-
տեն, սա խօսքերն ըսելով Քաղդէարէն .
“ Տանս մէջ ինչ խմոր որ կը դանուի, տես-
նուած և չտեսնուած, վերցուած և մնացած,
բոլորն ալ ոչինչ և փոշոց պէս ըլլայ : ” Այն
վայրկենէն մինչև զատիկ Հրեայք այլևս խմո-
րուն հաց չեն ուտեր :

6. Այն օրը բոլոր անդրանիկ տղայք ծոմ
կը կենան և յիշատակ Հրէից անդրանկաց ա-
զատութեանը որ եղաւ երբ հրեշտակը կը
սպաննէց Եղիպտացւոց առջնեկները : Կէս
օրէն ետքը այլևս չեն դործեր և պատրաս-
տութիւն կը տեմնեն ընթրեաց որ է Զատիկ
կը : Արևը մարը մանելէն չորս ժամ առաջ

հասարակ բաղարջներէն մանր բաղարջներ շինելով, ընթրեաց համար իւրաքանչիւր աղքատ տան եօթնական նկանակ կը բաշխեն: իրիկուան դէմ կ'երթան Ծինակոկա աղօթք ընելու, և Եղիպտոսէ ելից վրայ յօրինուած երդերն ու Սաղմոսները երդելէն ետքը տուն կու գան զատիկ ընելու:

Հարցութէր: 1. Հրեկց զատիկը ե՞րբ կու գայ, և ի՞նչ կը ունի: 2. Հրեայք նախ քան զտօն զատիկն ի՞նչ կ'ընեն: 3. Ընոնց կանայք ի՞նչ կ'ընեն: 4. Բաղարջն ինչո՞վ և ի՞նչպէս կը շնուի: 5. Տան մէջ ի՞նչ ծէն կը կատարուի: 6. Ո՞վ ծոմ կը կենայ. ուր կ'երթան աղօթելու:

ԴԱՅ 60

Մետաքս	Ի՞նչէ	Նստարան	Ի՞նչելու ո՞ւն
Դառնիձ	հինգիպատ	Ըմպելի	ի՞նչի՞ւն
Կարռու	Քէրէլլիր	Պատուիրել	ապարուել
Դակինիք	առջի հայրերը	Քաղցրահամ	շապ համուն
Քաղջնուլ	անօթենալ	Համառօտ	ի՞րձ
Ըմպել	ի՞նչ	Ակնարկել	ի՞նչո՞ւնել

1. Իւրաքանչիւր ընտանիք իր կարողութեանը համեմատ սեղան կը պատրաստէ: Սեղան նստողները կակուղ նստարաններու վըրայ բաղմելով և մետաքսէ բարձերու կը թնելով կը ճաշեն: Սեղանին վրայ կը դրուին գոյ սկաւառակ մը որուն մէջ կայ դառին կամ ուլան միս, երեք փոքր բաղարջ, դառնիճ,

կարոս և ուրիշ կծու խոտեր, նաև անուշ գիշնիէ և քաղցրահամ միրգերէ պատրաստուած ըմպելի մը որ երրայեցերէն խորուէն կը կոչուի, և որուն մէջ չըեայք քիչ մը աղիւսայ փոշի կը դնեն իյիշատակ իրենց նախնեաց ծառայութեանը զոր ըրին յԵղիպտոս Փարաւոնի ժամանակ:

2. Բարունիք խստիւ կը պատուիրեն ամէն մարդու այն իրիկուն գաւաթթ մը գինի ըմպել: Իսկզբան ճաշուն սեղանը կ'օրհնուի, և յետոյ իւրաքանչիւր ոք ձախ թևովը բարձին կը թնելով առջև դրուած դինւոյ գաւաթթը կը խմէ իյիշատակ Հրեկց աղատութեանը Եղիպտոսէ: Գինին խմելէն ետքը, բաղմականք կը լուացուին, և տանուտէրը դինւոյ մէջ քիչ մը կարոս դնելով՝ սա համառօտ աղօթքը կ'ընէ, «Օրհնեալ լիցիս դու, Աստուած մեր, թագաւոր աշխարհի, որ ստեղծեցիր երկրս բերքը»: Ասոր վրայ բաղմականք դինւոյ մէջ թաթխուած կարոսը կ'ուտեն՝ բարձին կը թնած ըլլալով: Յետոյ տանուտէրը մէջտեղի բաղարջն առնելով կը բաժնէ երկու մաս, որոց մին կը դնէ երկու բաղարջներուն մէջտեղ, և միւսը սեղանին ծածկոցին ներքեւ:

3. Այս ընելէն ետքը տանուտէրը վեր կը վերցնէ սկաւառակը, և բաղմականք իրենց աջ ձեռքն անոր տակ դնելով բարձրաձայն

կ'ըսեն սա խօսքերը Քաղդէարէն . “Այս է չարչարանաց հացը զօր մեր հայրերը կերան Եղիպտացւոց Երկրին մէջ : Ով որ Քաղցած է թող գայ և ուտէ , ում պիտոյ է՝ թող գայ զատիկ ընելու գառն ուտելով այս տարի և միւս տարի Խարայէլի Երկրին մէջ : Այս տարի հոս ծառայ ենք , իսկ գալ տարի Խարայէլի Երկրին մէջ ազատ պիտի ըլլանք :

4. Յետոյ Ելից գիրքէն քանի մը գլուխ կը կարդացուի Երբայեցերէն , և Երբ ընթերցու մը կը հասնի տասն հարուածոց , կոնք մը կը քերուի և անոր մէջ դաւաթով կաթիլ կաթիլ գինի կը հեղուի սա խօսքերով . “ Ասոնք են տասն հարուածները զորս Աստուած Պրկեց Եղիպտացւոց վրայ : ” Տասն հարուածներն ալ կը յիշուին , և իւրաքանչիւրին համար քանի մը կաթիլ գինի կը թափուի : Այն միջոցին բազմականք գինւոյն Երկրորդ դաւաթը կ'ըմ պէն :

5. Դարձեալ կը լուացուին , և տանուտէրը Երկրորդ բաղարջը և կտրուած բաղարջին միւս մասն առնելով կ'ըսէ , “ Օրհնեալ Եղիցիս դու , Աստուած մեր , թադաւոր Երկրի , որ հրա ման տուիր մեզի բաղարջ ուտելու : ” այս ըստելով Երկու բաղարջէն ալ կ'ուտէ , և միւսներուն կու տայ . յետոյ տանուտէրը դառնմի տերև մը գինւոյ մէջ թաթխելով կ'ըսէ ,

“ Օրհնեալ Եղիցիս դու , Աստուած մեր , թադաւոր աշխարհի , որ հրաման տուիր մեզի դառն խոտ ուտելու , ” և անկէ ալ ուտելով միւսներուն կու տայ : Վերջապէս Երրորդ բաղարջը բոլորածե կը կտրէ և դառնմով պատառ մը կ'ուտէ անկէ , իսկ մնացածը միւսներուն կը բաժնէ և յետոյ կը սկսին ընթրիքն ուտել :

6. Բնթրիքէն ետքը , տանուտէրը ծածկոցին տակ դրուած կէս բաղարջը հանելով Աֆինէն կոչուած պատառն ինք կ'ուտէ , և մնացածը միւսներուն կը բաժնէ : Յետ ընթրեաց շնորհակալութիւն կը մատուցանեն Աստուածոյ , և գինւոյն Երրորդ դաւաթը կ'ըմ պէն , և տանուտէրը Սաղմոսէն սա տունը կը կարդայ . “ Թափէ քու բարկութիւնդ այն աղդերուն վրայ որ քեզ չեն ճանչնար , ” և խսկոյն նզովից գինւով լեցուած կոնքը բերելով տանուտէրը փողոյ կը թափէ զայն : Հրեայք այս խօսքերով կ'ուզեն հասկցնել թէ Աստուած կ'անիծէ անոնք որ դուրս են Հրէից աղդէն , մանաւանդ Քրիստոնեայք :

7. Գանի մը Սաղմոս և Երդ ըստելին ետքը չորրորդ դաւաթը կը խմուի : Երկրորդ օրն ալ միւսնոյն բաները կը կատարուին : Թէպէտ զատիկն ութ օր կը տեէ , Հրեայք առաջին և վերջին Երկու օրերը մեծարոյ կը համարին ,

իսկ մնացեալ չորս օրերն՝ իբրև առուտուրի օր:

Հարցուհիներ: 1. Ո՞ւր կը նստին ընթրելու, և սեղանի վրայ բ՞նչ կը դրուի: 2. Իւրաքանչիւր ոք ի՞նչ ընել պարտի, և լրացուելէն ետքը ի՞նչ արարողութիւն կը կատարուի: 3. Եթե սկասառակը կը վերցուի, բաղմականք ի՞նչ կը նեն: 4. Ի՞նչ կը կարդացուի, և ի՞նչպէս կը յշատակուին տասն հարուածները: 5. Ուրիշ ի՞նչ աղօթքներ կ'ըլան, և յնոյց ի՞նչ կը նեն: 6. Ճրեայք ի՞նչ կ'ակնարկն Սաղմոսին այն խօսքեարովը: 7. Զատիկը քանի՞ օր կը տաէ, և ո՞ր օրերն իբրև տօն կը պահուին:

ՊԱՍ 61

Ծագիւ	Եւէւ	Զիջանիւ	Քաջանաւ
Կակազ	Հէժէ	Կոռուարար	Հառուցորդ
Ծաղրել	Գրան ինդաւ	Նախատել	Գէւ հօսւեր ըսւել
Զարիք	Գէլուսիւն	Զայրանալ	Բարիանաւ
Բարիք	Աղէնիսիւն	Արգեել	Առջւն առնեւ
Սպունդ	Ախնիէր	Արշաւանք	Հայնեւ

Բ Ա Ր Ո Յ Ա Վ Ե Պ

1. Ոչ ոք կընայ երեակայել թէ ո՞րչափ կոխներ, վէճեր և խոռովաշխաններ կը պատահին ամէն օր: Բոլոր այս գէշութիւնք մարդոց իրարու չղիջանելէն և զիրար չհասկնալէն յառաջ կու դան: Չնչին պատճառէ մը ստէպ մեծամեծ կոխներ կը ծագին, և երբ կոռուարարք զիրար կը հասկնան, նաև իրենք ալ ըրածնին կը ծաղրեն, բայց ի՞նչ օդուտ, զիրար նախատելէն և իրարու վնասելէն ետքը:

Հետեւեալ դէպքն իբրև օրինակ կը դնենք հոս: 2. Կակազ մարդ մը ճամբայ չգիտնալուն պատճառաւ փողոցին վրայ մէկուն միւսին երթալու ճամբան կը հարցնէր, բայց դժբախտաբար ոմանք փողոցը չէին դիտեր և ոմանք անոր կակազութեանը պատճառաւ լեզուն չէին հասկնար: Այն միջոցին ուրիշ կակազ մը դէմը ելլելով՝ անոր ալ հարցուց: այս վերջնը սկսաւ սորվեցնել անոր ճամբան: Առաջնը երբ տեսաւ որ դիմացինն ալ իրեն պէս կը խօսէր, սաստիկ զայրացաւ՝ կարծելով թէ անիկա զինք կը ծագպէր:

3. Միւսն ասոր բարկութեան պատճառն հասկնալով ջանաց զինք արդարացնել, բայց քանի կ'աշխատէր ուղիղ խօսիլ, կակազութիւնն աւելի ևս կը սաստկանար, և երկուքն ալ այնպէս զայրացան որ սկսան իրարու զարնել: Այն միջոցին ուրիշ կակազ մը վրայ հասնելով կոռուողներն իրարիմ դժուարաւ բաժնեց, և կակազելով հարցուց անոնց կոռուելուն պատճառը: Առաջնն երկուքը կարծելով թէ անիկա զիրենք ծաղը կ'ընէր, վրան յարձակեցան, և եթէ ուրիշ մարդիկ չհասնէին, չարաչար պիտի ծեծէին զանի: Վերջապէս հասկցուեցաւ, բայց ուշ, թէ երեքն ալ թոթովախօս էին: ասոր վրայ հանդարտեցան և իրենց ըրածնին վրայ մեծապէս ծիծաղեցան:

4. Իմաստունք կ'ըսեն, «Երբ չես կրնար արդելել չարիք մը, նայէ որ անկէ բարիք հանես»: Շատ անդամ մոքէ չանցած բաներ պատահմամբ կը յաջողին. ուրեմն մարդ աւելի մոտօք քան ուրիշ բանով չարիքէն բարիք կը նայ հանել: Հետեւեալը կը դնենք իբրև օրինակ ըստ դիպի յաջողութեան:

5. Ապեղէս անուն պատկերհանը նկարեց բարձրավիզ, հրաշէկ աչօք և ծխաշունչ ձի մը՝ իբր թէ պատերազմի նոր գարձած: Պատկերին մէջ կը թուէր թէ ձիոյն ուժգին արշաւանքէն գետինը կը թնդար, և վրան նըստառը հազիւ կը զապէր զծին: Միայն բան մը մնաց Ապեղէսի շնել, այն է արիւնախառն փրփուրները որ ընդհանրապէս սանձէն կամ ձիոյն կատաղութենէն յառաջ կու դան և աշխառն լուսէն դպնզգոյն կը փայլին:

6. Ապեղէս ջանաց իբրև բնական նկարել այն փրփուրները, բայց քանի մը անդամ չյաջողելով աւրեց և գարձեալ ջանաց նկարել զանոնք, վերջապէս իր այս անցաջողութենէն յուսահատելով բարկութեամբ նետեց դպնզգոյն ներկուած սպունդը որ պատկերին հանդիպելով՝ ճիշդ իբրև բնական նկարուեցան այն փրփուրները: Ասոր վրայ Ապեղէս շատ ուրախացաւ, քանզի այն բանը զոր աշխատութեամբ չկրցաւ ձեռք բերել, դիպուածը տուածը տուաւ անոր:

Հարցահերթ: 1. Կոհմներուն զլսաւոր պատճառն ի՞նչ է: 2. Թոթովախօս մը ի՞նչ հարցուց. որո՞ւ դէմ զայրացաւ, և հնչու համար: 3. Ո՞վ բաժնեց զանոնք, և անոր ի՞նչ եղաւ. վերջապէս ի՞նչ ըրին: 4. Մարդ ինչով յաւէս գործ տեսնելու է: 5. Ապեղէս ի՞նչ ձևով ձի նկարեց: 6. Ի՞նչ շնել շնաց, և վերջապէս ի՞նչ կերպով ձեռք բերաւ զայն:

ԴԱՍ 62

Դափնի	Աւագնէ	Անրկիւղ	Վախոր
Նուաստ	Չաշ	Մեծարյ	պարունակութ
Համբաւ	անուն	Յաղթական	յաղթու
Ժուժկալ	հայինընչ	Ուռեկել	ջրել
Խորչի	եա աւագնիւլ	Անհնթեթ	ոգնչ
Ուղեղ	նիսուն	Ճարտասան	խորութ իսուն

ՃՇ Մ Ա Ր Ի Տ Պ Ո Տ Ի Բ

1. Մարդուս պատիւը չի կայանար անոր զարմանալի գործքերուն և զօրութեանը վրայ: Մարդ կրնայ իր քաջութեամբն համբաւաւոր ըլլալ, այլ ոչ պատուաւոր: Երբ քաջ մարդոց պատմութիւնը կը կարդանք, զարմացմամբ կը լեցուինք: Պատմութեանց մէջ մեծամեծ գովեստներ կը տրուին անոնց, սակայն հանդերձ այսու խորին յարդանօք չենք մեծարեր զանոնք:

2. Բաց ի քաջութենէ և աներկիւղ մոաց ուրիշ բան պէտք է մեծարոյ ըլլալու համար: Յաղթականին դափնիէ պսակը կրնայ արեամբ ներկուած և որբոց ու որբեալաց արտասուօ-

քը ոռողուած ըլլալ, սակայն եթէ այն մարդը հարստահարութեամբ ձեռք կը բերէ այն պսակը, և ինքզինք ադահութեամբ և անառակութեամբ կ'ապականէ, այնպիսին շուտով կը նուաստանայ :

3. Շատ բաներու հարևանցի նայելով կը զարմանանք անոնց վրայ, բայց երբ այն բաներն ուշի ուշով կը դիտենք, կը խորշնք անոնցմէ. զորօրինակ, հսկայած արձան մը որ հեռուէն գեղեցիկ է, մօտէն անհեթեթրան մը կ'երևի : Միևնույն դիտողութիւններն ընելու ենք նաև թէ քաղաքական գործոց, թէ քաղաքավարութեան և թէ դիտութեան միջոցով ձեռք բերուած համբաւոյ վրայ : Գիտութիւնք և արուեստք զմարդիկ երարմէ աւելի բարձր և համբաւաւոր կ'ընեն, մանաւանդ անոնք որ մարդկային ազգին մեծապէս կ'օգտին : Նոյնպէս համբաւն ու պատիւն ալ որպշուելու են իրարմէ :

4. Քաղաքագէտք, ճարտասանք և բանաստեղծք կինան համբաւաւոր ըլլալ միանդամայն անարժան պատուոյ : Երբ անոնց տաղանդը, քաջութիւնը, դիտութիւնը և ուրիշ բարի յատկութիւնները կը տեսնենք՝ կը նախանձինք անոնց և կ'ուզենք այն բաները մենք ալ ունենալ, սակայն չենք ուզեր զանոնք նոխաղաս քան զմեղ համարել :

5. Ուստի ճշմարիտ պատիւը դնելու չենք բախտին յաջողութեան և ձիրքերու, ոյլ այն բաներուն վրայ որ մարդս կատարեալ արդարասէր կ'ընեն, այն է մարդուս հոգին և միտքը . միտք մը՝ որ աննկուն է և զերծ անձնամիտութենէ . միտք մը՝ որ ունի ուղիղ սկզբառունք . միտք մը՝ որ թէ յաջողութեան և թէ ձախողութեան մէջ անփոփոխ է և ամէն բանի մէջ անվեհեր : Այսպիսի միտք մը կը վսեմացնէ զմարդու և աղնիւ կ'ընէ :

6. Անիկա որ կենաց որևիցէ վիճակի մէջ իր պարտականութիւններն աներկիւղ կը կատարէ, հաւատարիմ է Աստուծոյ և ունի սէրատութիւնք և առ մարդիկ . անիկա ներող է թշնամեաց, անշահասէր և նախանձաւոր հաարակաց երջանկութեանը :

7. Այնպիսին նաև վեհանձն է առանց հոգարտութեան, խոնարհ առանց նուաստութեան, անաշառ առանց խատութեան, Ժուժկալ և ըստ ամենայնի վստահելի : Վերջապէս այս բարի յատկութիւններն ունեցողը մարդոցմէ կը յարդուի, ամէն ոք իրեւ բարեկամ կը վստահի անոր և իրեւ եղբայր կը սիրէ զանի : Այսպիսի անձ մը արժանի է պատուոյ և ջերմ յարդանաց :

Հարցուհի : 1. Շատ անդամ ինչպիսի՞ մարդոց վրայ կը հարդանք պատմութեանց մէջ : 2. Ի՞նչ կերպով ձեռք կը

քերուի ճշմարիտ պատիւը : 3 . Ի՞նչպէս կը ճանցուի այն : 4 .
Ե՞րբ մարդուս նախանձը կը շարժի : 5 . Ի՞նչ է ճշմարիտ պա-
տիւը : 6 . Ի՞նչ են մարդուս պարտականութիւնները : 7 .
Այս բարի յատկութիւններն ունեցողն ուրիշ է՞նչ կ'ունենայ :

ՊԱՍ 63

Պանդուխտ շարիպ	Անծանօթ չէ՞դիցուո՞չ
Գալթել	պէջէ պէջ երթալ Թափառիլ ասո՞յն անդին երթալ
Հզօր	ուժով նուազիլ դիմուլ
Հասու	հասուցո՞ղ Ուժաթափ ուժէ ինչո՞ւ
Փոքր	պարովի Սպառիլ դառնալ
Պաշար	Ճամբու իւրաքուր Տառապանք նէշութիւն

ՊԱՆԴՈՒԽՏ ՀԱՐՔ

1 . Պանդուխտ հարք Անդղիային դաշիթե-
լով դային Ամերիկայի Միացեալ նահանգաց
Մասսաչուսէց դաւառին ֆլայմութ կոչուած-
տեղը : Այսոնք 1620 դեկտեմբերի 23ին ճամ-
բայ ելան, արք, կանայք և տղայք, ընդ ա-
մէնն իբր հարիւր մէկ հոդի : Եղանակը ձմեռ
ըլլալով դետինը ձիւնով ծածկուած էր և ո-
զորմելի ճանապարհորդք անտառներու մէջ
մնացին անպատսպար և առանց կերակրոյ :
Այսոնք են անոնք զորս Ամերիկացիք կը կոչեն
“Պանդուխտ հարք,” քանզի անոնք անծանօթ-
երկրի մէջ պանդխտելով երկար ատեն թա-
փառեցան, մինչև որ հաստատեցին դաշիթա-
կանութիւն մը որ յետոյ հզօր ազգ մը եղաւ :

2 . Այսոնք Անդղիացի բարեպաշտ քրիստոն-
եաներ էին որք Աւետարանին պատճառաւ-
հալածուելով թողուցին իրենց բնիկ երկիրը
և օտար երկիր դային հոդեոր ազատութիւն
վայելելու և զլստուած ճշմարտապէս պաշ-
տելու համար : Այսոնց կրած վիշտերն անթիւ
են : 1621 տարւոյն առաջին ամիսը խրճիթ-
ներ շինելու ձեռնարկեցին, բայց ձմեռը սաս-
տիկ ըլլալով շատերը հիւանդացան և աշխա-
տելու անկարող եղան :

3 . Այսոնց դիմաւորը և ուրիշ շատեր ճամ-
բան մեռան, և տարի մը ետքը հարիւր մէկ
հոդին հազիւ յիսուն հոդի մնաց : Ճամաւ-
նակ եղաւ որ միսյն եօթը հոդի մնաց առողջ,
խակ մնացեալ մարդիկ դառն աշխատութեանց
պատճառաւ հիւանդացան, և այն եօթը մար-
դիկ հազիւ հիւանդներու կրնային նայիլ և
մեռեները թաղել : 1621 թուականին անոնց
դժուարութիւնները փոխանակ նուազելու ա-
ւելի ևս շատցան : Ողջ մնացողներն հազիւ
թէ քիչ մը զօրացան, անոնց եղբայրներէն նոր
դաշիթականութիւն մըն ալ եկաւ Անդղիային
որք պաշար բերած չէին, ուստի հետևեալ
ձմեռն աւելի մեծ սովոր եղաւ : Անոնցմէ մին
այսպէս կը դրէ : “Աչքովս տեսայ,” կ'ըսէ,
“զօրաւոր մարդիկ որք անօթութենէ ուժա-
թափ եղած չէին կրնար քալել :”

4. Երբորդ՝ տարին ուրիշ եղբայրներ ալ գաղթեցին հոն որք նոյնակես պաշար չունեին : Անոնց մշակած երկրին այն տարրւան բերքն հազիւ կը բաւէր անոնց : Ծանր էր այն պան գրիտաց համար տուն շնուր, և գետին պատրաստելով սերմանել, մանաւանդ որ առաջին տարրւան հունձքը շատ քիչ ըլլալով՝ սերմի կարօտութիւն ունէին : Ժամանակ մը բոլոր գաղթականութեանը մէջ լիպրա մը կամ հարիւր քառասուն տրամ ցորեն կար, այն ալ սպառեցաւ :

5. Եւ սակայն անոնք Աստուծոյ յուսալով չվհատեցան, և այն սաստիկ տառապանաց մէջ ձկնորսութիւն և որսորդութիւն ընելով ապրեցան : Անոնք հարատանալու կամ համբաւ ունենալու համար չդացին Ամերիկայի վայրի անտառները, այլ Քրիստոսի Աւետարանն ազատօրէն վայելելու և մոլուանդ հակեղեցականաց բռնութենէն զերծ ըլլալու համար գաղթեցին հոն : Անոնք ազօթիւք և պահօք ձեռնարկեցին այս դործին և անոնց յոյսն ու զօրութիւնն էր Աստուծած : Ամէն տարի անոնցմէ կէսը կը մեռնէր, սակայն յուսակտուր չեղան, և տարուէ տարի գաղթողներուն թիւը շատցաւ :

6. Անոնք կենդանի հաւատքով ընդունած էին Աստուծոյ խօսքն իրեւ իրենց առաջ-

նորդ : Աստուծածավախ և իմաստուն Պ. Ի՞ն պինսըն անուն երեցը հետեւեալ պատուէրը տուաւ առաջին անգամ գաղթողներուն : «Կը պատուիրեմ ձեզի առաջի Աստուծոյ և հրեշտակաց հետեւիլ Քրիստոս Յիսուսի ինչպէս ես հետեւեցայ : Տէրը դեռ ճշմարտութիւններ ունի ձեզի յայտնելու իր սուրբ խօսքէն : Արդարեւ լուսեր և կալվին իրենց դարուն պայծառ ջահէր եղան, սակայն անոնք հասու չեղան Աստուծոյ խորհրդոյն : Կ'աղաչեմ ձեզի յիշել որ ուխտած էք եկեղեցւոյ պատրիաստըլլալ ընդունելու ինչ ճշմարտութիւն որ կը յայտնուի ձեզի Աստուծոյ խօսքէն, ևն : »

7. Այս գաղթականութիւնն աւելի քան երկու հարիւր տարի առաջ եղաւ և հիմա հզօր ազդ մը եղած է : Միացեալ նահանգներն իրը քառասուն և հինգ միլիոն բնակիչ և քան զննդղիացիս նաւ ունին և ուրիշ տէրութիւններէն աւելի երկաթուղի և հեռադրական թել : Անդղիա և Ամերիկա շատ տարիներ առաջ ծովուն տակէն թելեր դնելով ամէն օր կը հաղորդակցին իրարու հետ :

Հարցահեր : 1. Պանդուխտ հարք երբ, և ուստի՞ գաղթեցին : 2. Անոնք ի՞նչ ազգէ էին, և ի՞նչ պատճառաւ թողուցին իրենց հայրենները : 3. Ճամբան ի՞նչ պատահեցաւ, և քանի՞ հոգի ող մնաց : 4. Ուրիշներ ալ գաղթեցին հոն, և ի՞նչ վեճակ ունեցան : 5. Ի՞նչ էր անոնց գաղթելուն բռննպատակը : 6. Ո՞վ էր անոնց երեցը, և ի՞նչ պատուէր տուաւ

անոնց : Դ. Գաղթականութիւնը քանի՞ տարի առաջ եղաւ և
և հիմա ի՞նչ վեճակ ունի :

ՊԱՍ 64

Տարբեր	Առջև էլլու	Մասկեր	Դա առաջո՞ւ
Դիտել	Նայիլ	Ջովանալ	Պայունովիլ
Հանդերձ	Հագուստ	Կատարել	Շնել
Դարան	Փօլոս	Պատուիրել	Աղուարել
Առանցք	Իլ	Մուրացիկ	Տուրացիսն
Գզուել	Խանչ	Մթագնիլ	Տիւնալ

ՇՈՒՆ

1. Կենդանեաց մէջ մարդուս ամենէն ընտանի և հաւատարիմ շունն է : Այս կենդանին իրը քառասուն տեսակ է, և ամէնքն ալ միւնոյն բնաւորութիւնն ունին : Շունը մսակեր կենդանի է, և ստամոքսը տաք ըլլալով նաև ոսկը ալ կը մարսէ : Անիկա տարին երկու անդամ կը ցինի և երբեմն տասուիրեք կորիւն կը բերէ : Շունը որչափյոդնի երբէք չի քըրտնիր, այլ լեզուն դուրս ձգելով կը զուլանայ : Թեթև հիւանդութիւն մը ունեցած ատենը, շանխաղող ուտելով կ'առողջանայ : Շունը կը թուելով մեծամեծ ծաւայութիւններ կ'ընել իր տիրոջը : Այս կենդանւոյն դովելի յատկութիւններն են իր տիրոջը վրայ սէրը, հաւատարմութիւնը, արթնութիւնը և ճարտարութիւնը : Հոս մէկ քանի դէպքեր կը դնենք

շան հաւատարմութիւնը և ճարտարութիւնը յուցնելու համար :

2. Հովիւր մը օր մը իր շունն ու երեք տարեկան տղան առնելով դաշտը տարաւ, և ինք լեռ ելլելով հնի թողուց տղան պատուիրելով անոր չհեռանալ անկէ : Հազիւր թէ հովիւր լերան դադաթն հասաւ, երկինքն ամպոտեցաւ և օդը դիշերուան պէս մթագնեցաւ : Հովիւր շուտով լեռնէն դաշտ իջնելով դնաց իր տղան առնելու, բայց օդն այնպէս մթագնած էր որ բան մը չէր տեսնուեր, ուստի և ստիպուեցաւ այն դիշեր ժայռի մը տակ անցունել : Հետեւեալ առաւօտ կանուխ ելաւ իր տղան վինտուելու, բայց չդտաւ զանի . ուստի դիւլ երթալով քանի մը մարդիկ առաւ հետը և դարձեալ վինտուեց զանի, այլ ի զուրք ծուն դառնալով իր ընտանիքէն լսեց թէ շունն առջի դիշեր տունը եկած և պատառ մը հաց առնելով փախած էր : Հովիւր քանի մը օր վինտուեց տղան և ամէն իրիկուն միւնոյն բանը կը լսէր իր շանը վրայ :

3. Ուստի օր մը միտքը դրաւ տունը սպասել իր շանը գալուն, և երբ անիկա եկաւ և պատառ մը հաց առնելով կ'երթար, հովիւն ալ անոր ետևէն գնաց մինչև ժայռ մը ուստի շունը վար իջնելով այր մը մտաւ, հովիւն ալ անոր ետևէն : Հովիւր տեսաւ իր

զաւակը որ հայի պատառն առած կ'ուտէր, շունն ալ խղճալի աչօք կը դիտէր զանի : կ'եւ ըեփ թէ տղան ճամբան կորմնցնելով գացած էր մինչեւ այն ժայռը և անկէ ալ հոն իջած էր :

4. Շաքարավաճառ մը, որ ձեռքը զան գակ փողոցներուն մէջ շաքար կը ծախէր, օր մը դեղավաճառի շան մը շաքար նետեց : Հետևեալ օր շունը զանդակին ձայնն առնելուն պէս վաղեց այն մարդուն քոլ և անոր հանդերձէն քաշելով շաքար կ'ուդէր անկէ : Անատեն շաքարավաճառը քսակը ցուցնելով՝ շանը հասկցուց որ ստակ բերէր իր տիրոջմէն որ խանութին դրանն առջեւ կեցած էր : Շունը շաքարավաճառին միտքն հասկնալով խկոյն վաղեց իր տիրոջը և քծնելով աղաչեց անոր ստակ տալ իրեն : Ստակն առնելուն պէս տարաւ շաքարավաճառէն շաքար առնելու : կ'ըսուի թէ այս առուտուրը քանի մը օր տեեց :

5. Ալանքի մը մէջ սովորութիւն կար ամէն օր կերակուր տալ աղքատաց . վանքին մօտ շուն մըն ալ կար որ աւելցած կերակուրներն ուտելով կ'ապրէր, բայց շատ անդամ անօթի կը մնար : Աղքատները ճաշի կանչելու համար զանդակ կը զարնուէր, և կերակուրներն առանցքի վրայ շինուած դարանի մէջ դրուելով դրսէն ներս կը տրուէին աղքատաց : Ան-

գամմ մը այս շունն անօթի մնալով, աղքատք երթալէն ետքը, բերնովը զանդակին չուանը քաշեց : Ներսէն կարծուեցաւ թէ աղքատի մը կերակուրը մոռցուած էր, ուստի դարանը կերակուր դրուելով դարձուեցաւ, և շունը զայն ուտելէն ետքը դնաց : Քանի մը օր այսպէս ընելէն ետքը շանը խարէութիւնն իմացուեցաւ, բայց միարանք շունը չպատժեցին, այլ անոր ճարտարութեանը փախարէն որոշեցին ամէն օր կերակրել զայն :

6. Շունը կ'առաջնորդէ նաև կուրաց, ինչպէս պիտի տեմնուի հետևեալ դէպքէն : Մուրացիկ կոյր մը շուն մը ունէր զոր մուրալու ատենը իրուե առաջնորդ մէկտեղ կը տանէր : Երբ մուրացկանին ստակ կամ հաց կը տրուէր, շունը խածնելով կը տանէր զայն իր աիրոջը : Անդամ մը նաւավար մը նաւակին մէջ քնացած ատենը փոթորիկ ելաւ, և նաւակը քակուելով հեռացաւ ցամաքէն և քիչ մնաց որ ուրիշ նաւու զարնուէր, եթէ շունը, որ նաւակին մէջ էր, չարթնցնէր զանի :

7. Մարդուն մէկը պանդոկի մէջ սենեակ մը վարձեց և զինք մեծ վաճառական մը կեղծելով պանդոկապետին ծանոց թէ այն իրիկուն մնտուկ մը պիտի բերուէր հոն և հետևեալ առաւօտ պիտի տարուէր : Արդարեայն իրիկուն բերուեցաւ մնտուկը և սենեակը

գրուեցաւ : Երբ ամէն մարդ ննջելու դնաց , շունն սկսաւ յիշեալ սենեակին առջև հաջել : Երբ սենեակին գուռը բացուեցաւ շունն իս կոյն ցատկեց մնտուկին վրայ , և սկսաւ զայն խաճատել , և մերժ հաջելով կը վագէր պան գուկին մարդոցը : Անոնք կասկածեցին թէ գուցէ մարդ կար մնտուկին մէջ , ուստի խորտակելով բացին զայն , և ի՞նչ մեծ եղաւ անոնց զարմանքը , երբ մնտուկին մէջ տեսան կերծ վաճառականը որ գիշերանց գողութիւն պիտի ընէր պանդոկին մէջ :

8 . Վաճառականին մէկը ուրիշ քաղաք գնաց մէկէ մը ստակ աւունելու , և շունն ալ մէկտեղ տարաւ : Ի դարձին յոդնած ըլլալով կէս ճամբան ձիէն վար իջաւ հանգիստ ընելու , քսակն ալ հանեց գետին դրաւ : Քիչ մը հանդչելէն ետքը ճամբայ ելաւ , բայց քսակն առնելու մուցաւ : Շունն հասկնալով որ հոն թողուածը կարեռ բան էր , ուզեց առնել զայն , բայց ծանր ըլլալով չկրցաւ , ուստի և իր տիրոջն առջև վագելով սկսաւ հաջել և խաճատել զանի : Վաճառականը մոտազբաղ ըլլալով կարծեց թէ շունը կատղած էր . Քիչ մը կեցաւ և ինչ ընելը չէր գիտեր . բայց վախնալով որ մի գուցէ շունը մնաս հասցընէր իրեն , ատրճանակով զարկաւ խեղճ կենդանին : Շունը գետին փոռուեցաւ , և ողբա-

լու ձայներ հանելով ջանաց իր տիրոջը մօտենալ :

9 . Վաճառականն այս ցաւալի տեսարանին չդիմանալով մորակեց ձին : Բայց քիչ մը երթալէն ետքը սկսաւ խեղճ շանը վրայ ցաւիլ և ինքնիրեն “Լաւ էր շունս քան այս ստակն” ըսելով՝ քսակին տեղը շօշափեց բայց ի՞նչպէս յուզուեցաւ երբ չգտաւ զայն : Քիչ մը խորհելէն ետքը միտքը եկաւ որ ճամբան նոտած տեղը թողուցած էր զայն , և շունն այն պատճառաւ կը հաջէր և կը խաճատէր զանի : Զին վազցնելով դնաց հոն և տեսաւ որ շունը կիսամեռ ինկած էր քսակին վրայ : Խեղճ կենդանին իր տէրը տեսնելուն պէս պոչը շարժելով ջանաց անոր մօտ երթալ : Վաճառականը մեծապէս ցաւեցաւ իր շանը վրայ . քիչ մը ատեն գուցէ զայն և սիրեց , բայց քանի մը վայրկենէն ետքը կենդանին մեռաւ :

Հարցուհեր : 1. Ո՞ր կնդանին հաւատարիմ է մարդուա . տարին քանի՞ անդամ կը ցնի : 2. Ի՞նչ պատահեցաւ հովուի մը : 3. Անիկա ի՞նչ կերպով գտաւ իր աղան : 4. Ուրիշ ի՞նչ կը պատմուի գեղավաճառի մը շանը վրայ : 5. Վանքի մը մէջ ի՞նչ ընել սովորութիւն կար . շուն մը այն վանուց մէջ ի՞նչ ըրաւ : 6. Մուրացիկ կոյր մը ի՞նչ ունէր իրեն առաջնորդ . ուրիշ շուն մը ի՞նչ կերպով ազատեց նաւալար մը : 7. Ի՞նչ կերպով բռնուեցաւ գող մը որ մնտուկին մէջ պանդոկ գնաց : 8. Վաճառական մը տէղէ մը գարձած ատենը ճամբան ի՞նչ մոռցաւ , և շունն ի՞նչ ըրաւ : 9. Քսակն ի՞նչպէս անոր միտքը եկաւ , և վերջապէս շունն ի՞նչ եղաւ :

ԹԱՐՅՈՒՄ ՊԱՍ 65

Հանդերձ	հադունք	Անցաւոր	իռած
Հաճոյ	սիրելի	զգնասէր	պարշարանուն + սիրու
Խորշել	էս իւնալ	թանկագին	մէծ որժէ + ունեցող
Շքեղ	իտուսուր	Վերարկու	իրայի լան
Մերժել	ւնելի	Յաւելուր	առելցնել
Գալստ	բագանարի պուն	Զգենուր	հադունլ

Հ Ա Ն Դ Ե Բ Չ Զ

1. Հանդերձը մարդուս հանդստութեանը և պարկեշտութեանը համար է և ոչ թէ ցոյշի և սնափառութեան համար։ Զդուշացէք ուրեմն ես կենալ պճնասիրութենէ որ ձեր առողջութեանը, պարկեշտութեանը և հանդըստութեանը մնաս կու տայ։ Հանդերձի շատ խնամք մի տաք, քանդի անկէ աւելի հոգալու ուրիշ շատ բաներ ունիք։ Ուրիշներուն հաճոյ ըլլալու համար ջանացէք քանզիանդերձ լաւագոյն բան ունենալ։ Եթէ կ'ուզէք պճնասիրութեամբ հաճելի ըլլալ մարդոց, այսու կը ցուցնէք թէ դուք թեթևամիտ և ունայնասէր էք։

2. Եթէ չէք ուզեր աղքատանալ, մի փափաքիք պճնասիրութեան։ Խորհեցէք որ թէ հանդերձ և թէ գեղեցկութիւն անցաւոր են, և որչափ ապրիք վերջապէս օր պիտի դայ որ բաց ի պատանաց և ափ մը հողէ ուրիշ բան

պիտի չունենաք։ Մնային հանդերձը միայն փրկստոսի արդարութեան հանդերձն է որ ոչ կը հնանայ և ոչ կը մաշի, և գործածուելով աւելի ևս կը փայլի։

3. Մենք Քրիստոնեայքս պարտինք այս հանդերձն հագնիլ և չոգւոյն Սրբոյ շնորհ քովը զարդարուիլ, քանզի ասոնք միայն կը նեն մեզ յարմար բնակելու երկնային քաղաքը, ուր պիտի զգենուուք հրեշտակային հանդերձ։ Միւս կողմանէ չափազանց պարզ և տարօրինակ հագուելու չենք, այլ միջակ, վայելուչ, մաքուր և յարմար ամէն ժամանակի և եղանակի։ այն ատեն կը նանք հաճոյ երեկիլ մեր ընկերակցացը։

4. Հետեւեալ պատմութիւնը կը դնենք հոսիրե օրինակ հանդերձի պարզութեան։ Կարուլոս կայսրը սովոր էր պարզ հագուիլ ամէն տաեն, բաց ի արտաքոյ կարդի առիթներէն որք կը ստիպէին զանի, ըստ արքունական սովորութեան, գեղեցիկ հանդերձ հագնիլ։ Անիկասովոր էր միշտ հասարակ բրդեղն դործածել, և վրան ջրան կաշիկ վերարկու առած, մէջքն ալ կապոյտ դօսի կը կապէր, այնպէս որ շատ դժուար էր որոշել զանի հասարակ հպատակներէ։ Կարուլոս իր պալատականաց պճնասիրութիւնն ու զեղխութիւնը տեսնելով ուզեց օդտակար և աղդու դաս մը տալ անոնց։

5. Առաւոտ մը երբ պալատականք, ըստ սովորութեան արքունեաց, դաշին յարգանաց ողջոյնը տալ թագաւորին, ասիկա հրամայեց անոնց անմիջապէս իրեն հետ որաի երթալ այն հանդերձներով: Անոնք չէին կրնար մերժել թագաւորին հրամանը, ուստի և ատիպուեցան այն հանդերձներով երթալ: Թագաւորը կաշիէ վերաբկուն առաւ՝ ցրտէն պահպանուելու համար. իսկ անոր պալատականները շքեղ և նուրբ հանդերձներով թագաւորին հետ ճամբայ ելան: Երբ որսորդութենէ գարձան, անոնց հանդերձները, բաց ի թագաւորէն, պատառ պատառ եղած և անոնց մարմինները ցրտէն թմրած էին:

6. Երբ պալատ մոտան, թագաւորը հրաւիշեց զանոնք իրենց հանդերձները չորցնելու կրակի մօտ զոր անիկա դիտմակը վառել տուած էր: Պալատականաց մետաքսէ նուրբ հանդերձները կրակին դիմաց չորնալով՝ աւելի ևս գէշան և թագաւորը ծաղրեց անոնց թեթևամութիւնն ըսելով: «Ճեսէք, ի՞նչ մեծ տարբերութիւն կայ ձեր զեղլսութեան և իմ պարզութեանս մէջտեղ: Իմ հանդերձս կը պահպանէ զիս և կը ծածկէ, և երկար ժամանակ կը դիմանայ, և հնանալու ալ ըլլայ մեծ կորուստ չեմ ըներ: Իսկ ձեր շքեղ հանդերձները քիչ օդուտ ունին և պղտիկ

բանէ մը վասուելով մէծ կորուստ կ'ըլլայ:”

7. Կցէ թէ հարուստ և մեծամեծ մարդէիկ կարուս թագաւորին պէս մէյթէկ օրինակ ըլլային պարզութեան, բայց, ցաւալի է ըսել: Ըստ հակառակը կ'ընեն, ուստի պատշաճ կը թուի սա խրատը տալ մեր ընթերցողաց:

“Հանդերձի կողմանէ մի նմանիք հարուստ մարդոց:” Նաև յիշեցէք երկելի հեղինակի մը սա խօսքը թէ, “Անոնք որ բարի վափաք ներով լեցուած և մեծամիրտ են, պճանակէր և ժամավաճառ ըլլալու վտանգէն զերծ են:”

Հայոց հայութ: 1. Հանդերձն ի՞նչ բանի համար է: 2. Պրճանակիրութիւնն ի՞նչ վաս կուտայ մարդոց: 3. Շշմարիտ քրիստոնեան ինչպիսի՞ հանդերձով զարդարուելու է: 4. Ի՞նչ համար: 4. Ո՞ր թագաւորը պարզ կը հագուէր, և ի՞նչ դաս տուալ իր պճանակը պատառականացը: 5. Ի՞նչ ըրաւ: 6. Երբ անոնք պալատ մոտան, թագաւորն անոնց ի՞նչ ընել հրամայեց, և ի՞նչ ըսաւ: 7. Հարուստ մարդիկ ի՞նչ ընթացք ունենալու են. մենք ի՞նչ բանէ զուշանալու ենք:

ՊԱՍ 66

Թշուառ	Իւշտ	Հանդերձնալ	Գալստ ալիստի
Հանդիլ	հաւանիլ	Մուրացնկ	հորացիան
Կամիլ	ուղել	Ստացուած	ըստուի
Կփել	գոյշել	Խնամել	հոգ սանիլ
Նրկիւլ	խի	Ըստունիլ	առնել
Գաւաթ	գոտիկ	Մեծագին	մեծ արժեկ ունեցող

Հ Ա Խ Տ Ե Ր

1. Լուտեր անշահասէր էր և չունէր փառասիրութիւն : Անող մահուանէն քանի մը տարի առաջ թողուցած մէկ կտակէն կը տեսնուի թէ անիկա ո՞չչափ քիչ սէր ունէր աշխարհային հարստութեանց և փառաց վրայ, զորս ձեռք բերելու համար հազարաւոր մարդիկ իրենց կեանքը կը զոհեն և հանդերձելոյն մէջ թշուառ կ'ըլլան :

2. Բարեկարդիչը սովոր էր այսպէս աղօթել . “Շնորհակալ եմ քենէ, Տէր Աստուած, որ հաճեցար զիս աղքատ և մուրացիկ ստեղծել այս աշխարհիս մէջ . Երկրիս վրայ չունիմ ստացուած զոր յետ մահու թողում. դուն ինծի կին մը և զաւկներ տուիր, զանոնք քեզի կը յանձնեմ . դուն ինամիշ և պահէ զանոնք, ինչպէս զիս պահեցիր մինչև ցարդ, ով հայր որբոց և դատաւոր որբեարաց :”

3. Լուտեր աղքատ էր, սակայն եթէ կամնար, կրնար մեծ հարուստ ըլլաւ, քանզի ունէր այսպիսի միջոցներ, զորս քիչ մարդիկ ունէն : Սաքսոնիոյ կայսրնատիրը Շնեպերկի մէջ բով մը նուիրեց Լուտերի, բայց անիկա վեհանձնութեամբ չընդունեցաւ զայն, “Քանզի,” ըստ կայսեր, “Եթէ ձեր նուէրն ընդունիմ, դուցէ փորձած կ'ըլլամ Սատանան զիս փորձելու :”

4. Լուտերի թշնամիք անգամ գիտէն անոր անփառասէր ըլլալը : Լուտերի ժամանակակից Պատրիարք անդամ մը կարտինալի մը ըստ թէ ինչո՞ւ համար ոսկեով չէն խփեր Լուտերի բերանը : Կարտինալը պատասխանեց թէ “Այն գերմանացի դազանն առ ոչինչ կը համարի զոսկին :” Անդամ մը խեղճ գպրոյցական մը իր աղքատութիւնը Լուտերի պատմելով, Լուտեր ըստ կնոջը որ քիչ մը ստակ տարայն տղուն, բայց կինն իմացուց իր էրկանը որ ստակ չունէն :

5. Անատեն Լուտեր հոն մեծադին գաւաթ մը տեսնելով տղուն տուաւ զայն որ ծախէր և անոր ստակովը պիտոյքը հոգար : Լուտեր իր նամակներէն միոյն մէջ այսպէս կը գրէ . “Իրը հազար դահեկան ստակ ընդունեցի թավակէրիմէն և հինգ հարիւր Սիւլթաէն, բայց երկիւղ ունիմ որ այսչափ ստակով վարձատրուած ըլլամ, քանզի այնչափով միայն գոհ չեմ ըլլար : Ի՞նչ պիտի ընեմ այնչափ ստակը, կէսը Բ. Բ. Ին տալով ուրախացուցի զանի :

Հարցուհին : 1. Լուտեր ի՞նչ բարի յատկութիւն ունէր :
2. Ի՞նչ կերպով սովոր էր աղօթել : 3. Անիկա ի՞նչ վիճակ ունէր . ինչո՞ւ համար : 4. Պատրիարք մը ի՞նչ հարցուց կարտինալի մը . կարտինալն ի՞նչ պատասխանեց : 5. Լուտեր ի՞նչ տուաւ աղքատ ուսանողի մը :

ԹԱՄ 67

Հանալ	աւետարիւ	Համոզել	մահէ բայց իւնիւ
Պղծել	աւրէլ	Պատահիւ	համարիւ
Սնսալ	Տակիւ ընէլ	Զարութիւն	գելութիւն
Կերպուած	Աւրակն	Ցաւակի	իշմալու
Հոսանք	ագութը	Գետասոյշ	գետէ իշոշ
Վարսափ	Դուռ	Գետեղերք	գետի իշոշ

ՏԵՐՈՒՆԾԿԱՆ ՕՐԻ

1. Յակոր և Մինաս, քրիստոնեայ ծնողքէ երկու եղբարք, սովոր էին կիրակնօրեայ դպրոց երթալ, բայց շատ անդամ անոնք դպրոցէն շխտակ տուն չէին երթար, այլ ճամբան շար տղայոց հետ կը խաղային։ Չար ընկերք շար ամողել զանոնք որ փոխանակ կը ջանային համողել զանոնք որ փոխանակ կը իմաստէն զանոնք որ իրիկունը երր անոնց կը խրատէին զանոնք որ իրիկունը երր անոնց հարցուէր թէ «Ուստի՞ կու դաք,» անոնք «Դպրոցէն կու դանք» ըսելով՝ խարէին իրենց ծնողքը, և այսպէս շար ընկերք խրատ կու տային անոնց թէ սուլր օրը պղծելու և թէ սուտ խօսելու։

2. Ամառ ատեն պայծառ օր մը երր Յակոր և Մինաս կիրակնօրեայ դպրոց կ'երթային, ճամբան պատահեցան իրենց շար ընկերուն որք ջանային համողել զանոնք խաղալու երթալ գետեղերքը։ Առջի բերան պատահակէն։

անոնք դժկամակութիւն ցուցուցին, բայց վերջապէս փորձութենէ յաղթուելով անսացին իրենց չար ընկերներուն, և սկսան դէպ ի դետեղերք երթալ։ Անոնք ներքուստ կը գցաւ ին որ Աստուած կը տեսնէր զիրենք և թէ պիտի պատժէր ինենց չարութիւնը, սակայն չանսացին իրենց խզին։ Մարդ չի կրնար երջանիկ ըլլալ չարութեան մէջ։

3. Գետեղերք համելուն պէս սկսան խաղալ, և Յակոր այնչափ մօտ դնաց ջրին որ գետասոյզ եղաւ։ Անոր ընկերներէն ոչ ոք սիրտ ըրաւ անոր օգնութեան երթալ, քանզի գետը շատ խորուն էր, ուստի և Յակոր հոսանքէ տարուելով խեղդուեցաւ։

4. Ո՛վ կրնաց նկարադրէլ անոր եղբօրը, Մինասին, սարսափն ու արտի անհանդատութիւնը, զոր ունեցաւ տեսնելով իրենց անհնաղանդութեան պտուղը։ Անհնար է նկարադրէլ անոնց ծնողաց դդացած ցաւն ու կսկիծը, երբ տեսան իրենց զաւակը խեղդուած։ Թող այս ցաւալի օրինակը խրատ ըլլայ մեզի պահելու Աստուծոյ պատուիրանքը և մեր ծնողացն հնաղանդելու։

Հարցուհէր։ 1. Երկու եղբայրներ ուր սովոր էին երթալ։ ինչպիսի՞ ընկերներ ունեին, և ի՞նչ խրատ կառնէին անոնցմէ։ 2. Օր մը անոնք մւր գացին։ 3. Յակոր ի՞նչ եղաւ, 4. Յակորայ եղբայրն ու ծնողքն ի՞նչ զաւացին անոր մահուանը վրայ։ մնք ի՞նչ օդուտ քաղելու նոք այս օրինակէն։

ՊԱՍ 68

Հզօր	ուժով	Ապացոյց	իսուսի
Երկիւլ	չուր	Համարուիլ	ուղուիլ
Խորհիւլ	ճառածել	Հանդերձեալ	գալու
Սահման	սիհօր	Նպատակ	շախման
Ընյագ	հայտառու	Զարգանալ	տուոջ էրլու
թթիք	ուղիսու	Ենթարբել	դնել

ՀՐԴԻՈՅՆ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ

1. Օր մը պարտէզի մը մշջ պտտած աւտենա միտքս գնաց հոգւոյն անմահութեանը վրայ որ է հիմն բարոյականութեան և աղբիւր ամին յուսոյ և ուրախութեան : Նախ խորհեցայ հոգւոյն բնութեանը և մասնաւուրապէս անոր նիւթ շըլլալուն վրայ , որ թէե բացարձակ պատճառ չէ անոր յաւխեանա ապրելուն , կրնայ սակայն իր հզօր ապացոյց համարուիլ անոր անմահ ըլլալուն : Երկրորդ գիտողութեան առի հոգւոյն կիրքելն ու փափաքները և մանաւանդ անոր սէլն անմահութեան վրայ , մահուան երկիւղը , ընդ միշտ ապրելու յոյսը , առաքինութենէ զգացած հաճութիւնը և մոլութենէ կրած անհանդըստութիւնը , որոնցմէ կը տեսնուի թէ հոգին հանդերձեալ կեանքի մը կը սպասէ :

2. Եւ երրորդ իմաստասիրեցի Աստուծոյ արդարութիւնը , բարութիւնը , իմաստութիւն

նը և ճշմարտութիւնը որք մեծ հաստատութիւն են հոգւոյն անմահութեանը : Բոլոր այս խորհրդածութեանցս մշջ հոգւոյն անմահ ըլլալուն աւելի հզօր փաստ երևցաւ ինծի անոր մշտնչենաւոր յառաջադիմութիւնը դէպի կատարելութիւն առանց երբէք հասնելու : Մարդու ի՞նչպէս կրնայ խորհիւլ թէ մեծամեծ ձրիւք օժտեալ էակ մը որ շարունակ կը զարդանայ՝ ծնելուն պէս ի չիք պիտի դառնայ . միթէ առանց նպատակի են հոգւոյն կարողութիւնները : կենդանիք ունին սահման կատարելութեան որոյ երբ կը համնին , այլևս չեն զարդանար :

3. Եթէ մարդուս հոգին ալ անամնոց պէս համնէր կատարելութեան և անոր կարողութիւնները լիով պարզուելն ետքը այլևս յառաջադիմութիւն չընէր , անատեն պատճառ կ'ունենայինք ըսելու հոգւոյն համար թէ ապականացու է : Բայց կարելի՞ է ենթադրել թէ բանաւոր էակ մը որ շարունակ կատարելութեան մշջ կը զարդանայ , և անյագ փափաքներ ունի , այնպիսի էակ մը , կ'ըսեմ , իր Արարշն հրաշալիքը դեռ չվայելած կրնայ երբէք կորսուիլ ոչնչութեան մշջ : Երբ մարդկային կենաց վիճակը կը դիտենք , մեզի կը թուի թէ մարդուս աշխարհ գալուն միմիայն նպատակն է յետ մահուան սերուանդ թողուլ

աշխարհիս մէջ, փոխանակ յաւիտենական
կեանք վացելելու:

4. Կենդանիք այսպէս չեն. անոնք մեր
գործածութեանը համար ստեղծուած են, և
անոնց կարճատե կեանքն անցնելէն ետքը ոչ
ինչ կ'ըլլան: Շերամը կը մեռնի բժոժ շնեց
ին և ձու ածելէն ետքը: Բայց մարդու իր
կարողութեանը համեմատ ոչ դիտութեան կը
համնի, ոչ իր կերպը յագեցնելու և ոչ աւ
հոգին առաքինութեան մէջ հաստատելու ժա
մանակ կ'ունենայ այս աշխարհիս մէջ: Կա
րելի՞է որ անհուն իմաստութեամբ Աստուած
մը չնշին նպատակի համար ստեղծէ այսպիսի
փառաւոր արարած մը: Աստուած ի՞նչ զուար
ութիւն կ'ունենար այսպիսի սակաւակեաց
ըանաւոր էակներէ, որոց կատարեալ ձիրքեր
չնորհած է, եթէ անոնք ապականացու ըլլային:

5. Եթէ մեր հոգւյն կարողութիւնները
թերի ըլլային, ի՞նչպէս պիտի կարենայինք
դազափաբ ունենալ անոր իմաստուն ստեղծա
գործութեանը վրայ, և հաւատալ թէ այս աշ
խարհս հանդերձելոյն նախադուռն է և թէ
այսչափ բանաւոր էակներ յաստեացս պիտի
փօխուին հանդերձեալ կեանքի մը ուր պիտի
ըլլան յաւիտեանս երջանիկ: Կրօնից մէջ ամե
նմն քաղցր և համոզիչ խորհուրդն է հոգւյն
մշտնշնաւոր յառաջադիմութեան խորհուրդը:

6. Երևակայէ անդամ մը որ հոգիդ եր
թալով նորանոր կարողութիւններ պիտի ստա
նայ, և առաքինութեան ու գիտութեան մէջ
յառաջ երթալով ընդ միշտ պիտի փառա
ւորուի: Որդարև մարդուս հոգին մեծ սէր
ունի յաւիտենականութեան երջանկութեանը
վրայ. Երջանկութիւն մը՝ յորում Աստուած
իսկ կ'ուրախանայ տեսնել իր արարածները
գեղեցկացած անոր պատկերին պէս: Սա խոր
հուրդը թէ սահմանաւոր էակ մը կատարե
լութեան պիտի համնի, ինծի կը թուի թէ
բաւական է ստորին էակները նախանձի շար
ժելու և գերագոյն էակաց մէջին բառնալու
արհամարհութեան ոգին:

7. Ճամանակ պիտի գայ որ մարդուս հո
գին ալ հրեշտակաց պէս կատարեալ պիտի
ըլլայ, և աշխարհիս բոլոր հրաշավիքն իրբև
ովինչ պիտի երեկին անոր: Որդարև հրեշտակք
գերի վերոյ են քան զոդիս մեր, սակայն ժա
մանակ պիտի գայ որ մեր հոգիներին ալ ա
նոնց պէս գերբնական բնութեամբ զարդար
եալ յաւերժական փառօք պիտի փայլին:
Պարտինք ուրեմն խնամ տանիլ մեր հոգինե
րուն որք անսպառ աղբիւր են առաքինու
թեան և գիտութեան: Հիմա չենք գիտեր
թէ ի՞նչ պիտի ըլլանք յետ մահուան, և ոչ
կլիանք գաղափար ունենալ այն փառաց վրայ:

ԹՐՈՊ ԺԱՌԱՆՊԱԿԻՄ ԱՎԻՄԻ ԸԱՎԱՆՔ յաւիտե
նականութեան մէջ : ի նշ քաղցր է խորհիլ թէ
մեր հոգին միշտ մօտ պիտի ըլլայ իր Արար-
չին , և հրեշտակաց հետ լիարերան պիտի
փառաւորէ զանի յաւիտեանս յաւիտենից :

Հարցութէ : 1. Մարդ մը պտտած ատենը ի՞նչ ըանի
գոյայ կը խորհիր : 2. Ի՞նչ հօգոր փաստ գտաւ հոգւյն անմա-
հութեանը : 3. Մարդու հոգին ինչո՞ւ համար չմեռնիր : 4.
Կենդանիք յորում կը տարբերին մարդոցմէ : 5. Մարդո ի՞նչ
յոյս ունի ապագային մէջ : 6. Մէր հոգիներն ի՞նչ փոփո-
խութեաներ պիտի կրեն : 7. Վերջապէս անոնք ի՞նչ վիճակ
պիտի ունենան :

ՊԱՍ 69

ԵՐՈՒՍՈՂԵՄԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Երուսաղեմի կործանումը թէ Սրբազնն և
թէ արտաքին պատմութեանց մէջ յիշուած
սոսկալի դէպքերէն մէկն է : Հռովմայ ահա-
ւոր վրէժխնդրութիւնը , որ եկաւ Երուսա-
ղեմի վրայ , կը յիշեցնէ մեզի քրիստոսի սա-
խօսքերը թէ , “Ահա ձեր տունը ձեզի աւե-
րակ պիտի ըլլայ :”

Երուսաղեմի պաշարման ատեն այնպիսի
սոսկալի և դժնդակ դէպքեր պատահեցան
որոց նմանը Երբէք տեսնուած չէ պատմու-
թեանց մէջ : Զկայ կատարուած մարդարէու-
թիւն մը քան զայս ահաւոր : Մէծարոյ պաշ-

տոնեայք ուք հրապարակաւ որբազն պաշ-
տամունք կը կատարէին՝ իրենց հայրենիքէն
գուրս քշուելով եղան կերակուր գաղանաց
Քահանայք և աշխարհականք և ամէն կարգի
մարդիկ սրախողվաող ըլլալով՝ սուրբ սրահնե-
րուն մէջ արեան լճեր ձևացան , և սուրբ սե-
ղանին շուրջը դիականց կոյտեր բարձրացան ,
և տաճարին ոսկեզարդ կարապիքը հրոյ ճա-
րակ եղան : Ծնողը և զաւակունք , հարս և
փեսայ , բարեկամ և թշնամի առ հասարակ
ուժնակոի ըլլալով քարայատակներու մէջ մնա-
ցին , և քաղցեալ քահանայք մալեգնարար
ճգնեցան բոյերուն մէջէն փախչիլ , այլ ի
զուր . և Երուսաղեմի տաճարը , որ բարձրե-
լոյն տունն էր՝ աւերակ դարձաւ : Միթէ
ասիկա Աբելի ժամանակէն ի վեր թափուած
արդար արիւնը չէ՞ր որ եկաւ այս աղդին վրայ .
միթէ ասիկա տիսուր հետևանքը չէ՞ր չըկից
այն խօսքերուն թէ , “Ատոր արիւնը մեր վրայ
ու մեր որդւոցը վրայ ըլլայ :” Մահուանէ ա-
զատուողները մնացին՝ որպէս զի տեսնէին ի-
րենց ընկերներուն խաչի վրայ դառն մահը
զոր կու տային Հռովմայեցի զինուորք : Այն-
չափ շատ էր կախուողներուն թիւը որ տեղ
չկար կախաղան կանգնելու , և ոչ կախաղան
մարդ կախելու : Անոնք որ ազատուեցան ա-
ւելի չարաբաստիկ եղան քան զմեռեալա երբ

գգացին կատաղութեան մերթ ընդ մերթ խոր լուռթեան արհաւախրքը, և տեսան վեց հաշրեւր հազար մեռելոց քաղքէն դուրս նետուիլը . անոնք ազատուեցան որպէս զի ականատես ըլլային բոլոր այն թշուառութեանց և աղէտից զորս անոնց բարեկամք կը կրէին անօթութեան պատճառաւ , այնպէս որ քիչ մը եղիծի և ուրիշ վնասակար խոտերու և կաթիլ մը ջրի համար զիրար կը սպաննէին . անոնք ազատուեցան ոչ թէ կեանք վայելելու , այլ տեսնելու համար այն արիւնուուշտ մարդոց վիճակը որք անօթի ծարաւ կը պապակէին և կատղած շուներու պէս դըրելով կը դանդաշէին . անոնք ողջ մնացին որպէս զի լսէին անդութ մօր մը սովէն իր զաւակն ուտելլը : Գերի դացողներն այնչափ բազմաթիւ էին որ մարդ չէր դանուեր զանոնք դնելու . փողոցներուն մէջ այնչափ մեծ արեան հեղեղներ կը հոսէին որ շատ բռնկած տուներ արեան հեղեղներով ազատեցան կրակէն : Ողջ մնացողներէն ոմանք կը վաճառուէին և ոմանք ալ ամիիթէատրոններու մէջ սուսերամարտութիւն ընելով և կամ առիւծներու հետ մարտընչելով զոհ կ'երթային . Երուսաղեմի պաշարման ատեն մեռելոց թիւն է իրը մէկ միլիոն հարիւր հազար , բաց ի յիննիսուն և եօթը հազար գերեաց որք ամփիթէատրոններու և

հանքերու մէջ կենաղրաւ եղան : Երբ կը կարդանք ականատես վկայից Երուսաղեմի կործանման վրայ պատմութիւնը , մենք ալ , անոնց պէս , սարսափով կը լեցուինք , և կը զգանք թէ Երուսաղէմիր թիւր ազդին պատճառաւ արժանի էր թշուառութեանց և աղիտից , զորս կրեցին Հրեայք իրեւ արդար պատիժ իրենց ամբարշտութեանցը :

ՊԱՍ 70

Հ Ր Դ Ե Հ

Ելրելի Երիտասարդ բարեկամներս , լսելով որ գուք հրդեհ մարելու ընկերութիւն մը կազմելու ձեռնարկած էք , կարեոր համարեցի իմ երկար փորձառութեամբա հետևեալ հրահանդները տալ ձեզի : Երբ « Հրդեհ կայ » ձայնը կը լսէք , կատուի պէս ճիշ հանեցէք : Բաց ի շխտակ կողմէն ամէն կողմ վազեցէք , քանզի ամենէն հեռու ճամբան ամենէն մօտը կ'ըլլայ կրակի տեղն հաննելու : Եթէ պատահ մամբ փայտի գէղի մը վրայ ելլէք , շատ աղէկ կ'ընէք , քանզի կարող կ'ըլլաք այն ատեն բոլոր մօտակալ առարկաները լաւ դիտել , և երբ ըցս մը կը տեսնէք՝ անմիջապէս հոն վազեցէք բայց միշտ զարհուրելի ձայներ հանելով . եթէ մինակ կարող չըլլաք դիշեցն

աւելի սոսկալի ընել, ձեզի պատահած շուներուն կից զարնելով զանոնք ալ պոռացուցէք. այս բանը մեծապէս կը նողաստէ հրդեհը մարելու ։ Բայց աւելի մեծ օդնութիւնն է եթէ զոյգ մը կատու պոչերնէն ըռնելով սանդուխէն վեր քաշէք ։ Կրակին տեղն հասնելուն պէս ջանացէք կործանել ինչ որ ձեռքերնէդ կու դայ. Երբ ծխնելցով կը բռնկի, ջրհանին վրայ յարձակելով կտոր կտոր ըրէք զայն, և ծխնելուղէն վար առատ աղ թափեցէք ։ Բոլոր այս գործողութեանց մէջ չմոռնաք պոռալ որ զարմանալի աղդեցութիւն ունի կրակը սարսափեցնելով վախցնելու, և հետեապէս որչափ բարձր գոչէք այնչափ օդակար է հրդեհը շուտ մարելու ։ Երբ ձեզունին ծխիլը կը տեսնէք, քաջալերուեցէք, աղէկ նշան է այն, և սկսեցէք նոր աշխուժիւ աշխատիլ ։ Եթէ ժամանակն ամառ է բակին մէջ որչափ ծառ կայ ամէնքն ալ կտրեցէք, որպէս զի անսնց պտուղները չխորովին կրակէն ։ Մէջ բուհագութեալու ։ Երբ դոմը բռնկելու վտանգ կայ, ներս մտէք և կենդանեաց կապերը դուրս համեցէք ։ Զիոյն համար անհոգեղիք, ինչ որ ալ ըլլայ՝ անիկա կրնայ ողջ մոռալ, իսկ դուք ցատքանեցէք, և եթէ ձեր սրունքը լու չեն կատարեր իրենց պաշտօնը, թող պատիմէնին կրեն ։

Երբ վերի յարկը կը բռնկի, քարի սանդուխը մրճով քակեցէք, եթէ սանդուխը փայտէ է, անատեն կացինով խորտակեցէք զայն և փայտերը վերի յարկը տանելով կրակին դիմացը դրէք անոր առջեն առնելուհամար, և եթէ կրակն անսնցմով չմարի, աթունելն ալ տարէք հոն օդնութեան ։ Երբ որոշոցի մէջ տղայ կը գտնէք, ամենէն բարձր պատուհանէն վար նետեցէք զանի, սակայն կատուի ձագերը զամբիւզով գդուշութեամբ վար տարէք ։ Յետոյ դարակներուն վրայ բոլոր խեցեգէնները պատուհանէն վար թափեցէք հրամայելով միանդամայն վարի մարդոց աղամանը շտկել, որպէս զի պղպեղը չթափուի ։ Մնշուշտ հայելին պիտի տեսնէք. գիտոցէք որ որչափ հեռու նետէք զայն, կտորներն այնչափ շատ կ'ըլլան ։ Բոլոր այս միջոցին չմոռնաք ահարկու ձայնիւ պոռալ ։ Որեկիցէ պարագայի մէջ գդուշացէք ունելին վերէն վար նետելի, որպէս զի չըլլայ որ անոր սրունքներէն մին վասառելով խեղճը ստիպուի մինչև ցմահ կաղման, այլ ձեր ուսին վրայ առնելով գդուշութեամբ վար տարէք զայն ։ Բոլոր այս բաներն ընելին ետքը կամ կրակը պիտի մարի և կամ բոլոր շնչքը մոխիր պիտի դառնայ ։ Ասոնցմէ որն ալ ըլլայ, դուք ձեր պաշտօնը կատարած կ'ըլլաք, եթէ վերոյիշեալ խրատներս ի

դործդնէք, և այլեւս հրահանդի չէք կարօ~
տիր :

ՊԱՍ 71

ԹՇՈՒԱՌ ԱՔՍՈՐԵԾԼԻ

Երկինք առաջնորդէ թշուառ աքսորելոյն :
Ենիկա թափառական է երկրիս վրայ : Ես
շատ երկրներ պատեցայ և անոնց բնակիչնե~
րը տեսայ, բայց չունեցայ ծանօթութիւն ա~
նոնց հետ : Աքսորեալն ամէն տեղ մինակ է :
Երբ երիկուան դէմ խրճթի մը մէջէն ծուխ
ելլելը տեսայ՝ ըսի, “Երանի անոր որ երիկունն
իր տունը կը դառնայ և իր սիրելեացը հետ
մէկտեղ կը հանդչի վառարանին մօտ :” իսկ
աքսորեալն ամէն տեղ մինակ է :

Ուստի՞ կու դան այդ հողմավար ամպերը .
Ես ալ անոնց պէս քշուելով կը տարուիմ : բայց
ի՞նչ փոյթ : Աքսորեալն ամէն տեղ մինակ է :
Ծառերն աղնիւ են և ծաղիկները դեղեցիկ,
սակայն ի՞նչ օդուտ . անոնք իմ հայրենեացս
չեն, և ինծի բան մը չեն բաեր : Աքսորեալն
ամէն տեղ մինակ է : Այդ վտակը յամիաքայլ
կը հոսի մարդագետնի վրայ, սակայն անոր
կարկաչը չի նմանիր մանկութեանս ատեն լաած
կարկաչն և չարթնցներ յիշատակ մի մոքիս
մէջ : Աքսորեալն ամէն տեղ մինակ է :

Այդ երգերը քաղցր են, բայց անոնք չեն
տար ինծի ուրախութիւն կամ տրտութիւն :
Աքսորեալն ամէն տեղ մինակ է : Ինծի հար~
ցուեցաւ . “ինչո՞ւ համար կու լսա .” բայց
երբ լալուս պատճառն լսի, ոչ ոք լացաւ,
քանզի մէկը չհասկցաւ ըսածներս : Աքսոր~
եալն ամէն տեղ մինակ է : Տեսայ ծերունի~
ներ որոց շուրջը պատած էին իրենց զաւ~
կըները, ինչպէս ճիւղերը կը պատեն զձիթե~
նին, սակայն ոչ ոք կոչեց զիս որդի և ոչ ոք
զիս եղբայր ընդունեցաւ : Աքսորեալն ամէն
տեղ մինակ է : Տեսայ երիտասարդներ որ սի~
րով կապուած զիրար կը դրկէին, որպէս թէ
կ'ուզէին մէկ մարմնոյ մէջ բնակիլ, սակայն
անոնցմէ ոչ ոք ձեռքս սեղմեց : Աքսորեալն
ամէն տեղ մինակ է : Մարդս իր հայրենեա~
ցը մէջ միայն կը գտնէ բարեկամ, կին, ծնողք
և եղբայր : Աքսորեալն ամէն տեղ մինակ է :

Խեղճ աքսորեալ, սրբէ արտասուրքդ, բա~
ւական լացիր : Ամէն մարդ աքսորեալ է քե~
զի պէս, ամէն մարդ ունի հայր, մայր, կին
և բարեկամորք կ'անցնին կ'երթան : Մեր հայ~
րենիքը հոս չէ, ի զուր կը փնտռենք զայն
հոս . այս աշխարհը զոր հայրենիք կը կոչենք՝
միայն գիշեր մը հանդչելու տեղ է : Երկինք
առաջնորդէ խեղճ աքսորելոյն . անիկա թա~
փառական կը շրջի աշխարհիս վրայ :

մէջ զմունա սպա ՊԱՍ 73 յորեց չում
ամայի և ամասուն հայ առ առաջառ ա շնոր զատ
պատ կ հուն գ ամասուն ա զատ պատ ա զատ
Ա Բարի Երկրադործ մը ունէր էշմբոր Երկար
ատեն հաւատարմութեամբ տիրոջը ծառայեց
լին ետքը ծերացաւ, և անոր տէրը չուզելով
զայն այլես պահել խորհեցաւ մեռցնել զայն
երրւ վարձք անոր ծառայութեանը: Էշն իր
տիրոջը միտքն հասկնալով՝ որ մը տունէն
դուրս ելաւ և սկսաւ դէպի Պրիմէն երթալ
ուր կը յուսար թէ քաղաքացիք պիտի ընտ
քէն զայն ընդհանուր երդիչ: Քիչ մը ճամ
բորդելին ետքը շունի մը հանդիպեցաւ որ
ճամբուն վրայ նատած կը հեծէր: Էշն անոր
լալը տեսմելով “ինչո՞ւ համար կը հեծես,”
հարցուց շան: “Աւաղ,” պատասխանեց շու
նը, “քիչ մնայ որ տէրս զիս ծերութեանս
պատճառաւ մեռցնէր, եթէ փախչելով չա
զատէի. բայց հիմա ապրուստս ճարելու հա
մար ի՞նչ ընելս չեմ գիտեր:” “Մտիկ ըրէ,”
պատասխանեց էշը, “ես հիմա Պրիմէն կ'եր
թամերդիչ ըլլալու, դուն ալ մէկտեղ եկուր,
տեսմենք ի՞նչ կ'ըլլայ:” Շունն անոր հաւանե
լով երկուքը մէկտեղ գացին: Հազիւ թէ քիչ
մը ճամբայ առին, տխուր դէմքով կատու մը
տեսան ճամբուն վրայ: “ինդրեմ, բարի տիւ
կին,” ըսաւ էշը, “ինչո՞ւ համար տրտում

ես ։” “ի՞նչպէս տրտում չըլլամ,” ըսաւ կա
տուն, “քանի որ կեանքս վտանգի մէջ է,
քանգի ծեր ըլլալով աւելի կ'ընտրեմ պառկել,
քնանալ քան տունը մուկերուն ետեէ իյ
նալ: Տիկինս զիս պիտի մեռցնէր, հազիւ
ազատեցայ, սակայն ի՞նչ ընելս չեմ գիտեր:”
“Շատ մի երկնցներ,” ըսաւ էշը, “եկուր
մեզի հետ Պրիմէն երթանք: Դուն քաջ եր
դիչ ես, ինչ որ ալ ըլլայ մեր անոյշ երդերով
վր կրնանք մեր ապրուստը ճարել:” կատուն
ուրախութեամբ ընդունեցաւ այս առաջար
կութիւնը և անոնց հետ գնաց: Քիչ մը ետ
քը երկրադործի մը տանն առջեւէն անցնե
լով տեսան աքաղաղ մը որ բոլոր ուժովը կը
կանչէր: “կեցցե՞ն, պարոն աքաղաղ,” գո
չեց էշը, “ճայնիդ ըսելիք չկայ, բայց կը
խնդրեմ ըսէ ինծի, ինչո՞ւ համար այդչափ
կը պոռաս:” “ի՞նչ կրնաց ըլլալ,” պատասխա
նեց աքաղաղը, “ես ամէն առտու կանուխ
կ'արթնցնեմ տէրերս որ իրենց դործին եր
թան, իսկ անոնք ապերախտութիւն կ'ընեն
ինծի և հիւր ունինք ըսելով գլուխս պիտի
կտրեն և զիս կերակուր պիտի ընեն:”
“Այ անիրաւ մարդիկ,” ըսաւ էշը, “աղէկ
է որ մեզի հետ գաս, պարոն աքաղաղ, քան
հոս մնալով գլուխտ կարուի, բաց աստի շատ
օդտակար կ'ըլլաս մեզի երդել սկսինք:

“Բոլոր պրտուլ կ'ընդունիմ ձեր առաջարկութիւնը,” ըսաւ աքաղաղը : Անոնք այն օրը չկրցան քաղաք համակալ, ուստի և ստիպուեցան անտառի մը մէջ անցունել այն դիշեր : Են ու շունը ծառի մը տակ տեղաւորուեցան, կատուն ծառին վրայ, և աքաղաղը բարձր տեղ մը ելելով թռաւ ուրիշ ծառի մը դագաթը թառեցաւ, սակայն քնանալէն առաջ, իր սովորութեանը համեմատ, աղէկ մը դիտեց իր չորս կողմը, և լցու տեսնելով՝ իր ընկերներուն ծանոց թէ քիչ մը հեռուն բնակութիւն կար : “Եթէ այդպէս է,” ըսաւ էշը գլուխը վերցնելով, “աղէկ է որ օթևան իջնենք :” “Նաև,” ըսաւ շունը, “ես ալ քանի մը ոսկը կը գտնեմ :” Ուստի չորսը մէկտեղ լցու տեսնուած տեղը դացին որ աւազակաց բնակարան էր : Ամենէն երկայնահասակն էն ըլլալով գնաց պատուհանէն կամացուկ մը ներս նայեցաւ : “Ե, բարեկամ, ի՞նչ կը տեսնես,” ըսաւ աքաղաղը : “Ի՞նչ պիտի տեսնեմ,” պատասխանեց էշը, “տեսակ տեսակ կերակուրներով զարդարուած սեղան մը կը տեսնեմ և աւազակներ նստած ուրախութիւն կ'ընեն :” “Հոս մեզի համար շատ աղէկ օթևան է,” ըսաւ աքաղաղը : “Հա,” պատասխանեց էշը, “Եթէ կարելի ըլլար ներս մանել :” Ուստի և սկսան խորհուրդ ընել թէ ի՞նչ կերպով

դուրս հանէին այն աւազակները : Վերջապէս սա կերպը գտան . էշն առջեկի ոտուըները պատուհանին կռթնցնելով՝ ետևի ոտուըներուն վրայ կայնեցաւ . շունը իշոյն կրնակը ելաւ, կատուն շան վրայ և աքաղաղը կատուին վրայ կայնեցաւ : Այսպէս ընելէն ետքը նշանը տըր ուեցաւ և սկսան երգել . էշը կը զռար, շունը կը հաջէր, կատուն կը ճշար և աքաղաղը կը կանչէր : Ասոնց ամէնքը մէկտեղ պատուհանին ապակիները կոտրելով ներս յարձակեցան և զարհուրելի ձայներով լցուցին սենեակը :

Աւազակներն արդէն վախցած ըլլալով այն ճիւաղներուն երգել սկսած ատենը, և զանոնք ուրուականաց խումբ մը կարծելով, առանց ետենին նայելու փախան : Անատեն ճամբորդ երգիչները սեղան նստելով աւազակաց թողուցած բաներն անյագաբար կերան : Աղէկ մը յագենալէն ետքը ճրագները մարեցին և դացին պառկելու : Էշը գաւթին մէջ յարդի վրայ երկնցաւ, շունը փախթի և կատուն տաք միխրի վրայ պառկեցան . խակ աքաղաղը տանիքի վրայ թառեցաւ : Կէս դիշերուն երբ գողերը ճրագները մարուած տեսան, խորհեցան թէ պարապ տեղ այնշափ վախ կը բած և փախած էին : Մէջերնէն ամենէն քաջասիրտը դարձաւ նայելու թէ ի՞նչ կար : Եթէ

Ներսը բան չտեսաւ գնաց խոհանոցը և խարշաբելով դժուաւ լուցկին, և կատուին աչքերը կրակ կարծելով լուցկին վառելու համար անոր աչքին դպցուց զայն։ Կատուն անոր այս կատակէն չախորժելով անոր երեսը ճան կեց։ Մարդը սարսափելով դուրս փախած առենը շունը յարձակեցաւ վրան և անոր ոտքերէն խածաւ։ Մարդն հազիւ շան ձեռքէն աղասուելով կ'անցնէր գաւթէն, էջ կէս քուն հասաւ անոր ետևէն և ահարկու զուինչ արձակելով կից զարկաւ անոր։ Խիկ աքաղաղը թևերն իրարու զարնելով բարձրածայն կը կանչէր։ Աւազակը շուարած փախաւ իր ընկերներուն քով և աւաղակափետին ըսաւ, «Եղջիւրաւոր սաստանայ մը տեսայ որ երեսս ճանկեց, և դրան ետերպահուած մարդ մը պոռալով յարձակեցաւ վրաս և վիրաւորեց զիս։ Երբ փախչնով դաւթէն կ'անցնէի, սև հրէշ մը ելաւ դէմն և ահուելի ձայներ հանելով բրով զարկաւ ինձի, և մէկն ալ տանիքին վրայէն կը պոռար, «Վեր նետեցէք թշուառականը՝»։ Ասոր վրայ աւազակները մէյմն ալ չհամարձակեցան երթալ հոն։ Ճամբորդ երդիշներն այնչափ ախորժեցան այն տեղէն որ իրենց բնակութիւնը հոն հաստատեցին։

ՊԱՍ 73

ԴԱՐՈՒՄ ՈԳԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ

Պատերազմն այլևս պիտի վերջանայ բոլոր երկրիս վրայ, քանզի նոյն ինքն Աստուած ըստաւ թէ այսպէս պիտի ըլլայ։ Իրբե անհաւատ՝ կրնայի տարակումիլ ասոր, այլ իրեւ ճշմարիտ Քրիստոնեայ՝ երբէք ոչ։ Եթէ Աստուած սորվեցուց երբէք բան մը Սուրբ գրոց մէջ՝ խաղաղութիւնը սորվեցուց, եթէ խոստացաւ բան մը՝ խաղաղութիւնը խոստացաւ բոլոր աշխարհի, և եթէ Սկեպտիկեանց գիշերը չհանդչի հոգւոյս վրայ, պարտիմ հաւատալ անոր, յուսալ և դործել մինչև որ մէկ բևեռէն միւս բևեռը գտնուող ազգերը «իրենց սուրերը խոփեր՝ և իրենց նիզակները յօտոցներ շինեն և ալ պատերազմ չսորվին։» Այս, գարուս նոր և լաւագոյն ոգւոյն մէջ կը տեսնեմ այն գալու օրուան արշալոյս ոը. կը տեսնեմ զայն մամլոյն և ամպիտինին վրայ և դպրոցին մէջ։ կը տեսնեմ զայն ամէն գործատանց, շողենաւուց և կառայ մէջ։ կը տեսնեմ այն օրը բոլոր քրիստոնեայ բարեսիրական ձեռնարկութեանց մէջ, և հասարակաց յառաջադիմութեան և գարուս օգտակար աղղեցութեանց մէջ որք կ'ըլլան աշխարհիս վրայ։ Այս վրայ, գուրսը կը շրջի ոգի մը որ

Հանդիստ պիտի չառնէ մինչև որ պատերազմական ողին խսպառ չնշնուի մարդոց բնական կարաներէն։ Այն ողին որ հիմա իր ձեռնարկներն արագօրէն յառաջ կը տանի ամէն տեղ, այն ողին որ վաճառականութեանց մէջ ճերմակ դրօշակ կը պարզէ ամէն ծովու վրայ, այն ողին որ դիւրաւ առուտուր կ'ընէ նաւահանդիսաներու մէջ, այն ողին որ բնութեան կարողութիւնները կը գործածէ իրեւ միջոց մարդկային ճարտարութեան, և ամէն հաւրաւոր ձեռնտուրութիւն կ'ընէ մարդկային ազգին ընդհանուր բարելաւութեանը համար, այն ողին որ յօգուտ մարդկութեան կը հալածէ զաղքատութիւն և զոհիր քաղաքաց մութ ճամբաներէն, նաև կը հանէ դատապարտելոց խաւարչտին բանտերէն խստասիրու և դաժան զոհեր ի լոյս սիրոյ որ կը դթայ թէկ կը հարուածէ, այն ողին որ ամէն տեղ հիւանդաց համար հիւանդանոց, յիմարաց համար ապաստանարան կը կառուցանէ և դպրոցներ կը հաստատէ համերց խօսիլ, խլից լսել և կուրաց տեսնել սորվեցնելու համար, այն ողին որ հրեղէն ձին երկաթէ հանդերձներով կը դրկէ հետլով, ուժդին այլ անխոնջ շնչառութեամբ, թաղաւորութեանց, երկիրներու և ծովուց մէկ ծայրէն միւս ծայրն անցնելու, այն ողին որ երկնից կայծակն իրեն քաշելով

կ'ընէ գործի արագօրէն լուր տանելու բերելու քաղքէ քաղաք և երկրէ երկիր, այն ողին որ բոլոր այս բաները կը գործածէ իրերեւ միջոց աշխարհիս փրկութեանը և երկրիս վայ տարածելու Աւետարանին օրհնեալ ճշշմարտութիւնները և սփուելու զանոնք աշխան տերեւներուն և առաւտօտեան ցողուն պէս, վերջապէս այն ողին որ զմարդիկ սերտ սիրով իրարու կը կապէ և կը սորվեցնէ անոնց սա պարզ, այլ վաւաւոր ճշմարտութիւնները, Հայունիւն Աստուծոյ և Եպայբունիւն հաբեկան և կարելի՞է որ այսպիսի ողի մը հանդիստ մնայ մինչև որ պատերազմական ողին խսպառ չնշնէ աշխարհէս։

ՊԱՍ 74

ԲԱԹՐԻՔ ՀԵՆՐԻԿ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹԻՒՆՆ
ԸՆԴԴԵՄ ԲՈՆԱԲԱՐՈՒԹԵԱՆ
ԱՆԳԼԻՈՅ, 1775

Մեծապատիւ նախադահ, բնական է մարդուս ունայն յոյս տածել։ Մենք կը յօժաւինք որեկիցէ ցաւալի ճշմարտութեան դէմ մեր աչքերը դոցել և ունին դնել այդ նենդապատիր համբարուին երգերուն մինչև որ յանասունս փոխէ մեզ։ Միթէ ասիկա կը վայլէ իմաստուն մարդոց որք մահու չափ կը ճդնին

ազատութիւն ձեռք բերել։ Արդեօք մենք
ալ անոնցմէ՞ ենք որ աչք ունինք և չենք
տեսներ, ականջ ունինք և չենք լսեր այն բա-
ները որք անհրաժեշտ են մեր ժամանակաւոր
փրկութեանը։ Որչափ ալ հոգիս անձկու-
թեամբ լցուի, ես կ'ուղեմ դիանալ բոլոր ճշ-
մարտութիւնը, կ'ուղեմ չարագոյնը դիտնալ
և պատրաստ ըլլալ անոր դէմ դնելու։

Ինծի առաջնորդ միայն մէկ ճրադ ունիմ,
այն է փորձառութեան ճրադը։ Բաց յանցե-
լցն չունիմ ուրիշ միջոց ապագային վրայ դա-
տումն ընելու։ Անցեալն աչքիս առջև բերե-
լով կ'ուղեմ հասկնալ թէ Սնդդիոյ կառավա-
րութիւնը վերջին տասը տարուան մէջ ի՞նչ
ընթացք բռնեց արդարացնելու այն մսիթա-
րական յցսերը զորս ունեցան մեր մարդիկ և
խորհրդարանը։ Միթէ այն խարէական ժպի՞տն
է որով անոնք մօտերս մեր աղերսագիրն ըն-
դունեցին։ Մի հաւատաք անոր, Տէր ։ ա-
նիկա ձեզի դէմ լսրուած թակարդ է։ չը-
լայ որ մատնուիք համբուրիւ։ Դուք ձեզի
հարցուցէք թէ ի՞նչ յարմարութիւն ունի այն
սիրալիր ընդունելութիւնն այս պատերազմա-
կան պատրաստութեանց հետ որք կը ծածկեն
մեր ջուրերը և կը մժադնեն մեր երկիրը։
Միթէ նաւատորմիջնե՞ր և զօրաց բանակնե՞ր
պէտք են սէր և միաբանութիւն հաստատե-

լու համար։ Միթէ մենք այնչափ դժկամա-
կութիւ՞ն ցույուցինք խաղաղութեան որ զի-
նու զօրութեամբ կ'ուղեն դրաւել մեր սէրը։
Ինքինքնիս չխարենք, Տէր, ասոնք պա-
տերազմի և լծոյ պատրաստութիւններ են,
յետին փաստեր՝ որոց կը դիմեն թադաւորք։
ի՞նչ կը նշանակէ, կը հարցնեմ աւագանւոյն,
Տէր, ի՞նչ կը նշանակէ այս պատերազմական
պատրաստութիւնը եթէ անոր նպատակը մեզ
բռնի նուաճել չէ։ քան զայս ուրիշ ի՞նչ
պատճառ կրնանք տալ անոր։ Անդդիան ու-
նի՞ երբէք այս կողմերն ուրիշ թշնամի որոյ
համար բազմաթիւ նաւատորմիջներ և բա-
նակներ կը կաղմէ։ Ոչ, Տէր, ուրիշ թշնամի
չունի։ այն պատրաստութիւնները ոչ թէ ու-
րիշներու այլ մեզի համար կ'ըլլան։ Այդ զօ-
րութիւնները զրկուած են մեզ կապելու և
մեր վրայ ծանրաբեռնելու համար այն շղթա-
ները զորս Սնդդիոյ կառավարութիւնը եր-
կար ատենէ ի վեր շինեց։ Մենք ի՞նչ ունինք
անոնց դէմ դնելու։ միթէ փաստարանական
շանքե՞ր պիտի ընենք, Տէր։ տասը տարի է
որ այս միջոյները կը դործածենք։ ունի՞նք
նոր փաստ մը քան զայս աւելի ընելու։ ոչինչ։
Այս մասին ամէն ջանք ի դործ դրուեցաւ, այլ
ի զուր։
Աղերսագիրներո՞ւ դիմելու ենք ։ բայց ի՞նչ

բառեր կրնանք գտնել որք արդէն սպառած
չեն : կ'ազաշեմ, Տէր, այլևս չխաբենք մեզ
երկար ատեն . ինչ որ կարելի էր ըրինք՝ այդ
գալու փոթորկին առջեն առնելու համար .
ինդրեցինք, աղդարարեցինք և խոնարհու-
թեամբ թագաւորին աթուոյն առջե ծունդ
դրած աղաշեցինք մեզի միջնորդութիւնը
նել արգելելու Անդղիոյ խորհրդարանին և
անոր պաշտօնէից անդութ ձեռքերը : Մեր
աղերսադիրներն առ ոչինչ համարուեցան,
մեր փաստերը պատճառ եղան կրկին հա-
րաստահարութեան և նախատանաց, և մեր
աղաշանքն անտես ըլլալով՝ արհամարհանոք
ոտնհար եղանք թագաւորէն : Բոլոր այս բա-
ներէն ետքը խաղաղութիւն և միաբանու-
թիւն յուսալ յիմարութիւն է . այլևս յուսալու
տեղ չմնաց : Եթէ կ'ուզենք աղատ ըլլալ, ե-
թէ կ'ուզենք անխախտ պահել այն անդին
արտօնութիւնները որոց համար երկար ատեն
մաքառեցանք, և եթէ չենք ուզեր թողուլ
այն վսեմ ճիդը որոյ ձեռնամուխ եղանք և
զոր ուխտեցինք չթողուլ մինչև որ մեր փա-
ռաւոր նպատակին համնինք, պատերազմե-
լու ենք, Տէր, դարձեալ կ'ըսեմ պատերազ-
մելու ենք : Զինուց դիմել և զօրաց Աստու-
ծոյն ապաւինիլ, այս միայն կը մնայ մեզի ը-
նել :

ՊԱՍ 75

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ

Տէր, մեզի կ'ըսեն թէ տկար ենք և անկա-
րող դէմ դնելու այսպիսի զօրաւոր թշնամ-
ւոյ մը : Բայց ե՞րբ պիտի ըլլանք աւելի զօ-
րաւոր . միթէ այս շաբաթ կամ գա՞լ տարի .
արդեօք ասիկա այն ատե՞ն պիտի ըլլայ, երբ
Անդղիոյ դունդերը մեզ բողոքովին անդէն ը-
նելով մեր տուները պիտի գրաւեն : Միթէ
անհոգ և ձեռնունայն կենալով պիտի զօրա-
նանք, միթէ հեղգօրէն և կամ մնուի յայսե՞ր
երազելով, և մինչև որ թշնամիք մեզ կա-
պեն կաշկանդեն ա՞յն ատեն կարող պիտի ըլ-
լանք թշնամւոյն դէմ դնել : Տէր, մենք տկար
չենք, եթէ աղէկ կը դորժածենք այն միջոց-
ները զորս Աստուած տուած է մեզի :

Երեք միլիոն ժողովուրդ մը որ յանուն սուրբ
աղատութեան զինուած է մեր տեղւոյն պիս
երկրի մը մէջ, կարող է դէմ դնել թշնամ-
ւոյն որչափ և մեծ ըլլայ : Բայց աստի, Տէր,
մենք մինակ պիտի չպատերազմինք . արդար
Աստուած մը կայ, որոյ ձեռքն է աղդաց ճա-
կատադիրը, և որ բարեկամներ պիտի յարու-
ցանէ մեզի համար պատերազմելու : Յաղ-
թութիւնը լոկ հզօրին չէ, այլ նաև անոր որ
արթուն է, դործունեայ և քաջ : Նաև, Տէր,

ուրիշ ընտրութիւն չունինք ընելու : Եթէ
այնչափ նուաստ ըլլայինք որ փափաքէինք
պատերազմելէ ևտ կենալ՝ շատ ուշ է . կամ
պատերազմելու , կամ նուաճուելու և դերի
լինալու ենք : Մեղի համար պատրաստուած
են շղթաներ . անոնց շառաչիւնն արդէն Պատ-
թոնի դաշտերուն վրայ կը լսուի : Պատե-
րազմն անհրաժեշտ է . թող դայ , դար-
ձեալ կ'ըսեմ , Տէր , թող դայ : Ի զուր է այլես
պատերազմ չընելու խօսքեր ընել : Գուցէ ա-
ւագանին Ղաղաղութիւնն , Խաղաղութիւնն
աղաղակեն , սակայն խաղաղութիւն չկայ : Պա-
տերազմն արդէն սկսած է : Հիւսիսէն փչող
ուժին հողմը քիչ մը ետքը պիտի հայնէ
մեղի զինուց շառաչիւնը : Ինչո՞ւ համար մենք
հս դանդաղ կը կենանք , մինչդեռ մեր եղ-
բայրները պատերազմի դաշտն են : Ի՞նչ է մեր
աւագանւոյն ուղածը . անոնք ի՞նչ բանի կը
փափաքին : Միթէ կեանքն այնչափ թանկա-
դի՞ն է , կամ խաղաղութիւնն այնչափ քա՞զըր
որ շղթաներու և դերութեան գնով կ'ուղինք
ձեռք բերել զանոնք . քաւ լիցի : Զեմ դի-
տեր թէ ուրիշներն ի՞նչ ընթացք պիտի ըրու-
նեն այս մասին , այլ ըստ իս , կամ աղատու-
թիւն և կամ մահ :

ՊԱՍ 76

ՅԱՅՑԱՐԱՐՈՒԹԻՒՆ ԱՆԿԱԼՈՒԹԵՈՒՆ

(Հետեւեալը գրեց Ամերիկայի գաղթակա-
նութեանց ժողովցն գահերէցը , Յովհաննէս
Էտէմա , երբ Ամերիկացիք պատերազմ կ'ը-
նէին ընդդէմ Անդղիոյ , յամին 1776 : Էտէմանի
այն ատեն ըրած ատենաբանութիւնը ի գիր
շառնուելուն պատճառաւ չհրատարակուե-
ցաւ , սակայն Դանիէլ Ուէպսթըր անուն ե-
րևելի մէկը աւանդութեամբ վեր ի վերոյ
լած ըլլալով այն ատենաբանութեան ողին ,
յիշեալ Էտէմանին մահուլնէն անմիջապէս ետ-
քը խօսեցաւ ճառ մը որոյ մէկ մասը կը պա-
րունակէ Էտէմանի խօսքերը և միւս մասը
գամիանական ճառ է Էտէմանի մահուանը վրայ ,
յամին 1826 , յուլիս 4 :)

“Ընկղզիլ կամ լողալ , ապրիլ կամ մեռնիլ ,
երկար կեանք ունենալ կամ կորսուիլ , վեր-
ջապէս ինչ որ ալ ըլլայ՝ ես աղատութեան
համար քուէ կու տամ : Արդարեւ ճշմարիտ է
թէ ի սկզբան մենք միտք չունէինք անկա-
խութիւն ձեռք բերել , սակայն աստուածա-
յին զօրութիւն մը կայ որ մեր դործերը կը
տնօրինէ : Անդղիոյ անիրաւութիւնը գրգռեց
մեղ ի զէն : Անդղիան փոխանակ լուն իր շա-
հը պաշտպանելու՝ կուրութեամբ մեր շա-

Հը պաշտպանեց և յամառեցաւ հնայ մինչեւ
որ մենք գրեթէ անկախութիւն ձեռք բե-
րինք . Եթէ քիչ մը երկնցնենք ձեռուլնիս ,
կը համենք անոր և բոլորովին մերը կ'ըլլայ :
Ուրեմն ինչո՞ւ համար օր մը առաջ անկա-
խութիւն չենք հրատարակեր : Կայ արդեօք
ձեր մէջ այնչափ տկարամիտ մը որ կըյուսայ
Անդղիոյ հետ այնպիսի հաշտութիւն մը որ
ապահովութիւն պիտի տայ իր երկրին և ա-
նոր իրաւանցը և նոյն իսկ իր կեանքին և
պատույն : Միթէ դուք որ այդ դահին վրայ
կը բազմիք , և ձեզի մօտ նստող ձեր մեծա-
րոց ընկերը , երկուքնիդ ալ տարագրուած
չէք և ձեր մահուան վճիռը տրուած չէ :
Երբէք թագաւորէն գթութիւն մի յուսաք .
ի՞նչ եք դուք , ի՞նչ կընսաք ըլլալ , մինչեռ
Անդղիան կը կենայ , եթէ ոչ տարագիր :

Եթէ անկախութիւնն յապաղեցնենք , ի՞նչ
է մեր նպատակը . յառաջ պիտի տանինք
թէ պիտի դադրեցնենք պատերազմը : կ'ու-
զէք հպատակիլ Անդղիոյ կառավարութեան
օրինացը , կ'ուզէք ճնշուիլ , կ'ուզէք որ ձեր
երկրին ու անոր իրաւունքը ոտնակոյս ըլ-
լան : Գիտեմ որ չունիք այսպիսի նպատակ :
Երբէք պիտի չհպատակինք : Կընա՞ք աւրել
այն սուրբ խոստումը զոր Աստուծոյ առջե-
ըլինք Վոյշնկթոնի , երբ անիկա քաջութեամբ

Նետուեցաւ պատերազմական վտանգներու և
ժամանակիս քաղաքական արկածից մէջ , և
մենք խոստացանք անոր հաւատարիմ մնալ
մինչև ցվերջ մեր բոլոր ստացուածքովն ու
կեանքով :

Գիտեմ որ ամէնքդ ալ աւելի կ'ուզէք ձեր
Երկիրը հրկիուեալ և կործանուած տեսնել քան
մեր խոստումէն նշանախեց մը գեախն ինկած :
Ասկէ տարի մը առաջ հոս առաջարկեցի ձե-
զի որ Վոյշնկթոն ըլլար ընդհանուր հրամա-
նատար զօրաց՝ Ամերիկայի աղատութիւնը
պաշտպանելու համար , և « թող իմ աջ ձեռքս
իր պաշտօնը մոռնայ , թող իմ լեզուս իմ
քմացս փակչի , ” եթէ երբէք թողում զանի :
Պատերազմելու ենք մինչև ցվերջ :

Եւ եթէ պատերազմը պիտի շարունակուի ,
ուրեմն ինչո՞ւ համար կը յապաղինք անկա-
խութեան յայտարարութիւնը հրատարակել :
Այս բանը մեծապէս պիտի զօրացնէ մեզ և
մեր համբաւն ամէն կողմ պիտի տարածէ :
Այն ատեն ուրիշ ազդերը մեզ ազդ պիտի
ճանչնան զոր չեն կրնար ընել մինչ մեզ կը
խոստովանինք ապստամի հպատակներ մեր
թագաւորին դէմ : Նաև կը պիտի թէ Անդ-
ղիան աւելի պիտի յօժարի անկախութիւն
տալ մեզի , քան իր օրէնքները ետ առնե-
լով խոստովանիլ իր անիրաւ և բռնաւոր ըն-

թացքը մեզի հետ : Անոր գոռողութիւնը նուազ պիտի վիրաւորուի զիջումն ընկըլ այն բաներուն որք պատճառ են մեր անկախութեանը , քան ընդունիլ այն կէտերը որոց համար կոխու կ'ընենք : Անդզիան ասոնց առաջինը պիտի նկատէ իրու հետեւանք բաղդին , և երկրորդը՝ իրու բուն իր նախատինքը : Ուրեմն , Տէր , ինչո՞ւ համար ժամ մը առաջ չենք աճապարեր փոխել քաղաքական պատերազմն ազդային պատերազմի : Եւ քանի որ հաստատ մլտքերնիս դրած ենք պատերազմիլ մինչև ցվերջ , ինչո՞ւ համար յաղթութեան բոլոր օգուաները լիով քաղելու դիրք չենք բուներ : Եթէ չյաջողինք յաղթել , աւելի մեծ վնաս պիտի չըլլայ մեզի , սակայն պիտի յաջողինք :

ՊԱՍ 77

ՃԱՐՈՒՆԾԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՎԵՐՃ

ՆԱԽԸՆԹԱՑ ԱՏԵՆԱԲԱՆՈՒԹԵԱՆ

“Մեր ձեռնարկած արդար դործը զօրաց դունդեր պիտի յարուցանէ և նաւատորմիլ ներ պիտի կազմէ : Աղջը , Եթէ հաւատարիմ կը մնանք անոր , աղջը ձեռնտու պիտի ըլ-

լոյ մեզի այս գործին մէջ : Փայթս չէ գիտ նալ թէ միւս ազդերն ի՞նչպէս փոփոխամիտ դանուեցան : Ես կը ճանչնամ այս գաղթականութեանց մարդիկը , և գիտեմ թէ անոնք Անդզիյ բունութեան դէմ դնելու այնպէս հաստատ որոշում ըրած են զրը անհնար է անոնց մոքէն հանել : Յիրաւի բոլոր գաղթականք մեր ետևէն գալու յօժալութիւն ցուցուցին եթէ յառաջ երթանք : Տէր , յայտարարութիւնը նոր զօրութիւն պիտի տայ բոլոր ազդին : Փօխանակ երկար և արիւնահեղ պատերազմ ընելու մեր ազատութիւնները ձեռք բերելու և մեր նեղութեանց գարման տանելու համար , դրէք անոնց առջև անկախութեան նպատակը , անատեն անոնք նոր շունչ և նոր կեանք պիտի ունենան : Կարդացէք այս յայտարարութիւնը զօրաց առջև , և պիտի տեսնէք որ սուրելն իրենց պատեանէն դուրս պիտի քաշուին և իւրաքանչյուր զինուոր պիտի ուխտէ կամ ազատութիւն ձեռք ձգել , կամ պատերազմի դաշտին վրայ պատուով մեռնիլ : Քարոզեցէք զայն ամպիսնէն . կրօնքն հաւանութիւն կու տայ ասոր և կրօնական աղատութեան սէրը պիտի փարի անոր՝ հաստատ որոշելով կամ անոր հետ կան դուն կենալ , կամ անոր հետ կործանիլ : Հրատարակեցէք զայն սրահներու և հրապարակ

ներու մէջ։ Թող լսեն զայն անոնք որ լսեցին թշնամւոյն թնդանօթներուն առաջին ձայնը և թող տեսնեն զայն անոնք որ տեսան իւրենց եղբարց և զաւակաց իյնալը Պունքերի բլրոյն վրայ և լէքսինկթոնի ու Քոնքորտի փողոցներուն մէջ։ մինչև անդամ պատերը մեծաձայն պիտի աղաղակեն մեզ քաջալերելու համար։ Տէր, ես քաջ դիտեմ մարդկային գործոց անստուգութիւնը, սակայն մեր այս օրուան գործին բարի վախճանը յայտնապէս կը տեսնեմ։ Յիրաւի գուցէ գուք և ես մեծամեծ նեղութիւններ պիտի կրենք։ կարելի է որ ողջ չմնանք յայտարարութեան հաստատուած օրը տեսնելու, կարելի է որ մեռնինք իրրե գաղթական և իրրե գերի, և թերևս անարդարար տախտակամածին վրայ։ Թող այնպէս ըլլայ, թող այնպէս ըլլայ։ Եթէ Աստուծոյ կամքն է որ իմերկիրս կեանքս պահանջէ ինէ իրրե չնչին նուելը, երբ ըլլայ պատրաստ եմ զայն նուիրելու անոր։ Բայց մինչ կ'ապրիմ, կ'ուղեմ երկիր մը ունենալ, կամ դոնէ յոյս երկիր ունենալու, այն ալ աղատ երկիր մը։ Ինչ որ ըլլայ մեր վախճանը, վստահ եղէք որ այս յայտարարութիւնը պիտի հաստատուի։ Հաւանական է թէ մեծամեծ ծախքեր պիտի ըլլան և անոր համար շատ արիւն պիտի թափուի, սակայն պիտի հաստատուի

յայտարարութիւնը և առատապէս պիտի հատուցանէ թէ մին և թէ միւսը։ Ներկային թանձրամած մթութեան մէջէն կը տեսնեմ արեգական պէս փայլուն տպագաց մը։ Այն օրը փառաւոր և անմահ պիտի ընենք։ Երբ մենք գերեզմանի մէջ ըլլանք, մեր որդիքը պատուով պիտի յարդեն զայն։ Անոնք չնոր հակալութեամբ և հանդիսիւ պիտի տօնեն այն օրը և ուրախութեան հրավառութիւններ ու լուսաւորութիւններ պիտի կատարեն։ Անոր տարեգարձին անոնք պիտի թափեն հեղեղի պէս արտասուք, ոչ թէ հպատակութեան և գերութեան արտասուք, ոչ թէ հոգեվարաց և տառապանաց արտասուք, այլ ցնծութեան, երախտագիտութեան և ուրախութեան արտասուք պիտի թափեն։ Տէր, ես Աստուծոյ առջեւ կը հաւատամ թէ յայտարարութիւնն ընելու ժամն հասած է, միտքս և սիրտս հաւանութիւն կու տան ասոր։ պատրաստ եմանոր համար գրաւ դնել բոլոր հարցատութիւնս, կեանքս և յոյս։ Միւնոյն բառերով որովք սկսայ։ Վերջ կու տամ խօսքիս թէ, ապրիլ կամ մեռնիլ, երկար կեանք ունենալ կամ կորսուիլ, ինչ որ ըլլայ՝ ես յայտարարութեան կողմը կը բռնեմ։ Այս է և այս պիտի ըլլայ, Աստուծոյ օրհնութեամբը, իմ առաջին և վերջին խորհուրդս, Անկախմիւ

Թիին այժմ և Անկախութիւն յաւխեան :

ՊԱՍ 78

ՅԱՆՑԱՆՔԻ ԳԱՂՏՆԻ ԶԻ ՄՆԱՐ

Ծեր մարդ մը որ երբէք թշնամի չունէր
աշխարհիս մէջ, քիչ մը ստակի համար տոս
կամ մարդասպանութեան զոհ եղաւ իր տա-
նը և բուն խոկ իր անկողնոյն մէջ։ Մահուան
օրհասը եկաւ և ծերն առանց տադնապի
փոխեցաւ քնոյն հանգստէն մահուան հան-
գիստը։ Չարադրծաց նպատակներէն մին է
ապահով դործ ընել։ Մարդասպանն սպան-
նուողին բազկերակն ուշի ուշով կը զննէ, որ-
պէս զի ապահով ըլլայ թէ այլես չի զարներ,
և ամէն բան լմնցնելէն ետքը կը հեռանայ և
պատռհանէն, ուստի մոտաւ, դուրս ելլերով
կը փախչի։ Անիկա մարդասպանութիւն ը-
րաւ. ոչ ոք տեսաւ և լսեց զանի. դաղտնիքն
անոր քով ապահով է։

Ո՞հ, Տեարք իմ, ասիկա մեծ սխալանք է.
այսպիսի դաղտնիք մը ոչ ուրեք կրնայ ծա-
ծուկ մնալ։ Աստուծոյ բոլոր արարչադործու-
թեանը մէջ չկայ անկիւն մը կամ խորշ ուր
յանցաւորը կարենայ այնպիսի դաղտնիք մը
պահել և ապահով համարել զայն։ Այսպիսի

յանցանք մը չի կրնար ծածուկ մնալ ոչ Աս-
տուծոյ աչքէն, որ ամենէն խորերը կը թափան-
ցէ և կէսօրուան պայծառութեանը պէս կը
տեսնէ ամէն բան, և ոչ մարդոց աչքէն։ Ճըշ-
մարիտ է թէ « Մարդասպանութեան դործը
պիտի յայտնուի, » ինչպէս սովորաբար կը-
սենք։ Յիրաւի աստուածային Նախախնամու-
թիւնն այնպէս տնօրինած է և կը կառավարէ
երերը որ օրինազանց մարդասպանք դուն ու-
րեք կը յաջողին ծածկել իրենց յանցանքը։
Անհնար է ամենուն ուշադրութիւնը դրա-
ւող այսպիսի դործի մը դաղտնի մնալ. անի-
կա կանուխ կամ ուշ երեան պիտի ելլէ։

Հաղար աչք միանդամայն կը դիտեն ամէն
մարդ, ամէն բան և ամէն պարագայ որք ա-
ռնչութիւն ունին այն դործին ժամանակին և
տեղւոյն հետ։ Հաղար ականջք միտ կը դնեն
լսելու ամենափոքր շնչիւն։ Հաղար արթուն
միտք մէկտեղ կու դան և իրենց բոլոր ոյժը
կը թափեն երեան հանելու այն դաղտնիքը։
Նաև յանցաւորին սիրտը չի կրնար պահել
զայն։ անիկա ինքզինք կը մատնէ և անոր
խիղճն ուժգին կերպով կը դրդէ զանի ճըշ-
մարտութիւնն յայտնելու. սիրտը կը ճնշուի
այն դաղտնիքին տակ և զայն ուր դնելը չի
դիտնար։ Մարդկային միտը չի կրնար եր-
բէք բնակարան ըլլալ այսպիսի բնակչի մը։

Մարդասպանը որս կ'ըլլայ տանջանքի մը զոր
չե՛ համարձակիր խոստովանիլ ոչ Աստուծոյ և
ոչ մարդկան : Գիշատիչ անդղ մը կը կրծէ ա-
նոր ներսը և յանցաւորը չի կրնար օդնութիւն
խնդրել ոչ յերկնից և ոչ յերկրէ : Յանցաւո-
րին գաղտնիքը քիչ ետքը գերի կ'ընէ զա-
նի, և այն չար ոդիներուն պէս, որոց վրայ
կը կարդանք, կը տիրէ անոր վրայ և զանի
կը տանի ուր որ կ'ուղէ : Յանցաւորը կը զդայ
թէ այն գաղտնիքն իր սրտին մէջ է և թէ
մինչև իր կոկորդը ելլելով կը պահանջէ երե-
ան գալ : Անոր կը թուի թէ բոլոր աշխարհ
կը տեսնէ անոր գաղտնիքը դէմքին վրայ, և
ամէն մարդ կը կարդայ զայն անոր աչուրնե-
րուն մէջ և մինչև անդամ անոր խորհրդոցը
մէջէն կ'առնէ անոր ձայնը : Մարդասպանն
իր գաղտնիքն գերին կ'ըլլայ : Այն գաղտ-
նիքն անոր ամէն զգուշութիւնները կը մատ-
նէ և շփոթութեան մէջ կը ճգէ զանի : Երբ
արտաքուստ կասկածներ կը խոռվեն և կը պա-
շարեն զանի, անառեն այն մահարեր գաղտնի-
քը ամէն ճիգ կը թափէ իր քողը պատուելով
դուրս ելլելու : Մարդասպանը խոստովաններու
է իր յանցանքը, և անշուշտ պիտի խոստովա-
նի : Զկայ ուրիշ ապաստանարան խոստովանու-
թենէ բայց միայն անձնասպանութիւն, սակայն
անձնասպանութիւնը խոստովանութիւնն է :

ԳԱՍ 79

ԻՐԱՆՏԻՌ ԿԱՐՈՑ Է ՕԳՆՈՒԹԵՌՆ

Մենք ժողվուեցանք հոս պատասխան տա-
լու համար Արևելքէն եկող կարօտ և թշուառ
ձայնին : Հին աշխարհն իր բազուկները կ'եր-
կընցնէ Նորոյն : Սովատանջ ծնողք հաց կը
ինդրեն իրենց երիտասարդ և քաջ զաւկնե-
րէն : Ատլանտեան Ովկիանոսին միւս ծայրը կայ
գեղեցիկ կղզի մը որ հոչակաւոր է պատմու-
թեանց և երգոց մէջ : Անոր մեծութիւնը
կուղիանսա նահանգին չափ չէ, իսկ բնակիչը
Միացեալ նահանգաց բնակչացը կիսոյն չափ է :

Իրլանտիա, իր մասին, աշխարհիս մեծա-
պէս օդտած է իր ճարտարութեամբն ու մե-
ծութեամբը : Անիկա բերած է մեծամեծ օրէ
նըսդիրներ, քաջ մարտիկներ և բանաստեղծ-
ներ : Իրլանտիոյ քաջ որդիքը, բաց իրենց
պատերազմէն, ուրիշ բոլոր պատերազմնե-
րուն մէջ յաջողած են : Հանճարի և զուարթ
բարուց կողմանէ չկայ անոր պէս, և անոր
քնարն, իր պատմութեանը պէս, այնչափ
քաղցր միանգամայն տիսուր է որ յարտասուս
կը շարժէ զմարդ : Աստուած պատշաճ տե-
սած է այս չքնաղ երկրին մէջ զրկելու իր
անքննելի հրամանները կատարող ահաւոր

սպասաւորներէն մին, այն է սովը։ Երկիրը զլացած է իր աճումն անոր, և հասարակաց մայր գետինը մռոցած է իր զաւկները, և անոր ստիճքը չեն տար անոնց սովորական սնունդը։ Սովը, վտխան և դժնէհայեացն Սովը, բռնած է իր անդութ ձեռացը մէջ աղդ մը, և հէքն իրլանտիա ներկային դառն ցաւոց մէջ կը մոռնայ վայրկեան մը անցելցն նսեմ պատմութիւնը։

Ո՞հ, այսպիսի գեղեցիկ աշխարհի մը մէջ զո՞ր Աստուած շնորհած է մեզի, և յորում ունինք ամի՞ն բան առատ, սոսկալի բան է որ մարդիկ սովամահ ըլլան։ Դուք որ ամէն օր ձեր քաղքին մէջ կը տեսնէք աղդ մը յագեցնելու բաւական կերակուր, չէք կընար որոշ դաղափար ունենալ սովուն արհաւրացը վրայ։ Զինուորը պատերազմի ատեն իր քաջութեանը վրայ հպարտացած առ ոչինչ կը համարէ թէ մահաբեր դնդակը և թէ կենաց թելը կտրող երկայրի սուրը։ Բայց սովամահն օր ըստ օրէ մինակ կը պատերազմի իր ահաւոր և անդութ թշնամոյն դէմ։ Արիւնը կը պակասի, մարմինը կը խանդարի, միանունքը կը թունան և ջրդերն ուժաթափ կ'ըլլան։ Վերջապէս միտքը, որ ի սկզբան դէմ կը դնէր քաջութեամբ՝ կը յաղթուի։ Անատեն սովամահը կը սկսի տարակուսիլ ինքնիշխան

Նախախնամութեան մը գոյութեանը։ անիկա կ'ատէ զմարդիկ իր ընկերները և մարդակերի ցանկութեամբ կը նայի անոնց վրայ, և գուցէ հայհոյելով մեռնի։

Ո՞վ կը վարանի տալ իր լուման արգելելու այսպիսի ահաւոր հետևանք մը։ Արդարեանոնք պիտի չըլլան մեր քաղաքացիքը՝ համբաւալորքն երեմն իրենց մարդասիրական գործոցը համար։ Ասկէ առաջ առատորէն բացիք ձեր սիրտերն ու քսակները ձեռնտու ըլլալու համար թշուառ մարդկութեան։ Ազնուարար պատասխանեցիք ընկճեալ Յոյնին և հէքն ֆոլանտիոյ։ Իրլանտիոյ մէջ կայ թշնամի մը աւելի անունը քան դժշնամին Յունաց և ֆոլանտիոյ։ Հայն է միմիայն զէնք որ կը նայ յաղթել այն թշնամոյն։ Ուրեմն բեռնաւորենք նաւերն այս պատուական համբարներով, և յանուն ընդհանուր մարդկութեան պատերազմինք այս տիրապետող սովոյն դէմ։ Յանուն Աստուծոյ ձգենք մեր հայրը « ջուրերուն երեսին վրայ, » և եթէ այնչափ անձնամէր ենք որ կը փափաքինք դարձեալ ձեռք բերել զայն։ կընանք յիշել այն խոստումը թէ « շատ օրերէն ետքը զանիկա պիտի գտնենք։ »

ՅԱՆԿ

ԵՐԵ

ԴԱՍ 1	Կապիկը և մանուկը	5
ԴԱՍ 2	Տղու մը քաջարտութիւնը	7
ԴԱՍ 3	Տղու մը խորհրդածութիւնը	9
ԴԱՍ 4	Գործի մէջ յաջողութիւն	13
ԴԱՍ 5	Նիսկարայի ջրվէժը	14
ԴԱՍ 6	Գիշեր	16
ԴԱՍ 7	Պատմութիւն	17
ԴԱՍ 8	Երկու ձկնորս	21
ԴԱՍ 9	Եղբայրական սէր	23
ԴԱՍ 10	Ֆրանքլին	25
ԴԱՍ 11	Արագայարժութիւն	28
ԴԱՍ 12	Առտուները կանուխ ելլել	31
ԴԱՍ 13	" "	34
ԴԱՍ 14	Հրաշք տեսնելու փափաք	38
ԴԱՍ 15	Ծինելցոյ մաքրողներուն տօնը	42
ԴԱՍ 16	Զինաց որդիական սէրը	46
ԴԱՍ 17	Առիւծ	49
ԴԱՍ 18	Ներողամիտ հայր մը	54
ԴԱՍ 19	Ռկնհարութիւն	57
ԴԱՍ 20	Ազքատ աղջիկ մը	61
ԴԱՍ 21	Արիսողոմ	64
ԴԱՍ 22	Քոլոմպոս	67
ԴԱՍ 23	Արագ և արմաւենի	70
ԴԱՍ 24	Սուրբ Բենուարդոսի շուները	73
ԴԱՍ 25	Աւելորդապաշտութիւն	76

ԴԱՍ 26	" "	78
ԴԱՍ 27	Կենդանեաց վրայ անդթութիւն	81
ԴԱՍ 28	Անդթութիւն	85
ԴԱՍ 29	Փղին զօրութիւնը	88
ԴԱՍ 30	Թռչուն որսալու վտանգները	92
ԴԱՍ 31	Ջուարճալի դէպք մը	94
ԴԱՍ 32	Ճանճէ մը նամակ	97
ԴԱՍ 33	Եղբայրական սէր	101
ԴԱՍ 34	Ճնճղուկ	104
ԴԱՍ 35	Բուն	108
ԴԱՍ 36	Մարմնապաշտ երիտասարդ մը	111
ԴԱՍ 37	Իմաստուն այծ մը	114
ԴԱՍ 38	Մնապաշտութիւն	116
ԴԱՍ 39	Զուրիշը խրատելու օրինակ	118
ԴԱՍ 40	Վերդինից մէջ կամուրջ	122
ԴԱՍ 41	Քէնթըքիկ հոչակաւոր այրը	125
ԴԱՍ 42	" "	129
ԴԱՍ 43	" "	133
ԴԱՍ 44	Ոխակալութիւն	136
ԴԱՍ 45	Կռապաշտութիւն	138
ԴԱՍ 46	Հողակեր ժողովուրդ	142
ԴԱՍ 47	Օրթոկլոուլ	144
ԴԱՍ 48	Ճշմարտութեան զօրութիւնը	149
ԴԱՍ 49	Ստախօսութիւն	152
ԱՍ 50	Ունայն հետամտութիւն	155
Դ 51	Հնդկաստանի տօները	158
52	" "	161

ԴԱՍ 53.	Միսալ դատաստան մը	164
ԴԱՍ 54	" " " "	167
ԴԱՍ 55.	Բռնաւորին ապերջանկութիւնը	170
ԴԱՍ 56.	Զբարարառութիւն	173
ԴԱՍ 57	Մեղու	176
ԴԱՍ 58	" "	178
ԴԱՍ 59	Հրէից Պասեքը	181
ԴԱՍ 60	" " "	184
ԴԱՍ 61	Բարոյավէպ	188
ԴԱՍ 62	Ճշմարիտ պատիւը	191
ԴԱՍ 63	Պանդուխտ հարք	194
ԴԱՍ 64	Շուն	198
ԴԱՍ 65	Հանդերձ	204
ԴԱՍ 66	Լուտեր	207
ԴԱՍ 67	Տէրունական օրը	210
ԴԱՍ 68	Հոգւոյն անմահութիւնը	212
ԴԱՍ 69	Երուսաղեմի կործանումը . . .	216
ԴԱՍ 70	Հրդեհ	219
ԴԱՍ 71	Թշուառ աքսորեալը	222
ԴԱՍ 72	Ճամբորդ երդիչներ	224
ԴԱՍ 73	Դարուս ողին	229
ԴԱՍ 74	Բալթրիք Հէնրիի ատենախօս սութիւնը, 1775	231
ԴԱՍ 75	" " "	235
ԴԱՍ 76	Յայտարարութիւն անկախութեան	
ԴԱՍ 77	" " " " "	
ԴԱՍ 78	Յանցանքը դաղսնի չի մնար	
ԴԱՍ 79	Իրանտիա կարօտ է օդնութե-	

2013

3594

«Ազգային գրադարան



NL0061960

